

491.99-5

9 - 14

ԴՐԱԽԻՆ ՆՇԱՆ - ՊԱՄՓԿԵԱՆ ԳՐԱՏԱՆ



ՅՈՎՃԱՆՆԵՍ ԳԱԶԱՆՁԵԱՆ



ԵՈՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Ր. Դ. Ի.

ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԹ

ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՔ - ՊԱՏԿԵՐԱՀԱՐԴ



272 ԿԱՌՈՒՆԵՐ

374 ՀՐԱՀԱՆԴՆԵՐ

36 ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

28 ԱՐԱՎԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

11 ՊԱՏԿԵՐԱՈՐ ՀԱՐԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

46 ՊԱՏԿԵՐՆԵՐ

495

1908

ԳՐԱՏՈՒՆ ՆՇԱՆ - ՊԱՄՓԿԵԱՆ

Կ. ՊՈՒԽ

ԳԻՆ 4 ԴՐՈՒՅԵ

137-

11 MAR 2013

6030

491.99-5

9-14

15 NOV 2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԱԱԾՎԹՈՒՅՑ
ՈՒՍՈՒՄՆ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ

425
137-94

ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԼՐԱՑԲ



ՅՈՎՀ. ԳԱԶԱՆՃԵԱՆ

ՆՈՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ



ԱՐԴԻ

ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ



ԹՂԹԱՎԱՃԱՌԱՑՈՒՆ
ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՑՈՒՆ
Վ. Եւ Հ. ՏԵՐ-ՆԵՐՍԻՆՅԱՆ
Սուլթան-Համամ
Կ. ՊՈԼԻՍ

6004
6003
6002
6001

Վ. Եւ Հ. ՏԵՐ-ՆԵՐՆՅԱՆ

Կ. ՊՈԼԻՍ

1907

ՅԱՌԱՋԱԲԱՆ

մարդկան հայերենը, գրաբարը, իբրև գրական ու
մատենագրական լեզու իր նախամեծար դիրքը պահած ըլլալով հան-
դերձ, շատ հին ատենաներէ ի վեր անոր առընթեր մշակուած էր
նաև, ընտանեկան-ժողովրդական նիւթերու համար, ուամկական
հայերէն մը որով գրուած ունինք բազմարիւ գիրեր, գլխաւորա-
բար առակաց գիրեր, բժեկարաններ, սաղաւաններ, եւն.։ Այս լե-
զուն մեզի ծանօթ է Նախնաց Առաջորդն անունով զոր ուսում-
նասիրած են Հ. Արակի Ալյունեան եւ Հ. Ղեւոնդ Յովնանեան։ Այս
ուամկօրէնը սակայն մեր արդի հայերենին նախահայրը չէ, կամ ու-
րիշ բառով՝ արդի հայերենը բարեփոխուած շարունակութիւնը չէ
նախնաց ուամկօրէնին, որովհետեւ այս վերջինը աւելի կը ներկայացնէ
Կիլիկեան Հայերենը, մինչդեռ մեր արդի աշխարհաբարը ծնունդ
առած է Կ. Պօլսոյ եւ Փոքր-Ասիական գաւառներու մէջ խօսուած
հայ գաւառաբարբառէն եւ իբրև գրական լեզու սկսած է մշակուիլ
Ժ. դարու վերջերէն սկսեալ։ Նախնաց ուամկօրէնով գրողները
ա'լնալիս ժամանակի մը մէջ ուր գրաբարը տիրապետող էր, չին
կրնար խորհիլ այդ լեզուին ներականութիւն մը տալու պէտքին կամ
խնդրին վրալ. բայց նոր ժամանակներու մէջ մշակուղ արդի աշ-
խարհաբարն ալ, որ գրաբարին դէմ տակաւ սկսած էր մրցիլ, եւ որ
անցեալ դարու կեսին ատենաները արդեն խսկ իրմով մշակուած նը-
շանակելի գրականութիւն մը կրնար ներկայացնէլ, դէռ մինչեւ
այդ բուականները ունեցած չէր կանոնաւոր ներականութիւն մը։
Երաւ, Մխիթար Աբբայ, լուսամտութեամբ մը որ պատիւ կը բերէ
իրեն, շատ հին բուականի մը մէջ, 1726 են խսկ նանցած էր այդ
պէտքը եւ աշխարհաբարի համառօս ներականութիւն մը պատրա-
սած, բայց տեսակ մը երկչութեամբ ինք եւ իր յաջորդները կ'ե-

րեւի չհամարձակեցան հրատարակութեան տալ զայն որ ցարդ ձեռագիր կը մնայ Ս. Ղազարու վանեին մեջ (*):

Այն բուականներու միջոցին, միայն գրաբար կ'ուսուցուեր դպրոցներու մեջ, եւ կը կարծուեր քէ գրաբարը միայն կրնայ կամ միայն անոր վայել է ենրականութիւն ունենալ, բանի որ ան միայն ժե սկանական հաստատ օրենքներ ունի եւ իրեւ քէ հայ լեզուին հարազատ եւ ոչ աղաւաղ ձեւերը կը ներկայացնէ, մինչըն աւ-խարհաբարը կը համարուեր ո.ամիկ, աղնատ, աղաւաղեալ լեզու մը, ոչ արժանի ենրականանալու, եւ հետեւաբար կ'արհամարհուեր օրուան զիսնականներէն: Հակառակ աշխարհաբարին օրէ օր զած ծաւալման, դեռ մինչեւ վերջին տարիները հարկ եղաւ պայքարի լ գրաբարի եւ աշխարհաբարի մասին տիրող այս սինալ կարծիին դէմ, լեզուաբանական ցուցումներով եւ պատմական ենրականութեան ընձեռած փաստերով հաստատելու համար քէ՝ լեզուներու կեանքը վարող գործունեութեան սկզբունք մը կայ որ անոր տարերը յարածամ կը ձեւափոխէ բնական օրենքներով, եւ քէ հետեւաբար լեզուական ամեն երեւոյթ պարտի նկատուիլ լեզուի գործունեութեան իրեւ բնական արդիսն զոր սիսալ է աղաւաղում կամ աղնատում համարել: Իրեւն այս կերպով ըմբռնեէ յետոյ՝ գրաբարին վրային հմայքի դարաւոր հօդը կը վերնալ, անոր ընծայուած անեղծութեան, հարազատութեան յատկութիւնները օդը կը ցնդին եւ կ'ապացուցուի քէ՝ գրաբարն ալ աւելի հին նախամատնագրական հայերէնի մը ձեւափոխուած արդիսնեն է եւ կը ներկայացնէ հանդեկ անոր նոյնան փոփոխութիւններ, այսինքն կարծեցեալ աղաւաղումներ, եղծումներ, սիսալներ, որքան արդի հայերէնը՝ հանդեկ գրաբարի:

Աշխարհաբարի ուսումը առաջին անգամ մեր դպրոցներուն մեջ մուտ կը զնէ Խզմիրի մեջ 1860ի մօսերը, մեր առաջին աշխարհաբար գրողներէն մեկուն, Ստեփան Ռոկանի ձեռնով եւ անկէ յետոյ աշխարհաբարի ենրականութեան պէսքը կը սկսի զգալի դառնալ: Իրաւ, անկէ առաջ 1853ին հրատարակուած էր Թուսինեանի ՈՒՂԴԱԽՕՍՈՒԹԻՒՆը, բայց ան կարգ մը հմահան նորօրինակու-

(*) Միմիմար Աբբաս աշխարհաբարը քերականութիւն մը հրատարակուծ է Թրբերէն լեզուվ, իսկ 1847ին էլիսազ Ռիկզ ամերիկացի միսիոնարը հրատարակուծ է ուրիշ մը Անգլիերէն լեզուով.

րիւններ կը կանոնադրէր լեզուին եւ հետեւաբար նպատակայարման դասագիրք մը չէր եւ ընդունելուրիւն չէր կրնար զնել: Աշխարհաբարի առաջին կանոնաւոր ենրականութեան դասագիրքը կրնայ համարուիլ բողոքական պատուելիի մը, Ս. Տ. Քիրեննեանի ենրականութիւնը, հրատարակուած 1864ին: Անկէ տարի մը վերջ կ'երեւ էր Ալյուննանի աշխարհաբար ենրականութեան դասագիրքը, եւ անկէ ալ տարի մը վերջ 1866ին իր հոյակապ Քննական ենրականութիւնը, ուր զիսնական հետինակը բողորովին նոր զիսնական ոգիով եւ պատմական հետազօտութեան ուղղութեամբ կ'ուսումնասիրէր արդի հայերէնը եւ զիսնական հաստա հիմներու վրայ կը կանգնէր անոր ենրականութիւնը, միեւնոյն ատեն հաստաելով աշխարհաբարին, իրեւ գրական լեզու, գոյուրեան անլինելի իրաւունքը:

Հակառակ այս տեսակ պատուական ենրականութեան մը գոյութեան, որու սկզբունքները կրնային եւ պարտ էին առաջնորդ ըլլալ բոլոր աշխարհաբար գրողներուն եւ բոլոր աշխարհաբար ենրականութիւն պատրաստովներուն, ցաւալի է բաել քէ աշխարհաբարը հակադարձ հոսանքէ մը հուելով՝ մոլորեցաւ իր զարգացման բնական շաւիղին եւ սիսալ համբու մեջ ինկաւ: Կարգ մը գրաբարամոլ եւ զիսնական ոգին զորեկ պատուելիներ ու գրագէններ, տեսնելով գրաբարի դատին վասնգաւոր կացութիւնը եւ աշխարհաբարին տիրական յառաջնաղացութիւնը, աշխատեցան զննէ տարբեր բան մը ընել, այն քէ՝ աշխարհաբարը կարելի եղածին չափ գրաբարացնել, իրեւ քէ ատով զայն ազնուացնելու միտքով: Այս սիսալ ուղղութեան ծաւալման նպաստեցին կարգ մը հեղինակներ որոնք ենրականութեան դերն ու սահմանը չեին կրցած ըմբռնել: Զէ մի որ ենրականութիւնը ուղիղ գրել եւ ուղիղ խօսիլ կը սորվեցնէ . . . : Այս պայմանագրական սահմանը այնպէս ենթագրել կուտար իրենց քէ՝ ենրականութիւնները անվիճնելի եւ հաստառու ուղեցոյցներ են որոնք կրնան լեզուն վարել ուղուած ուղղութեամբ: Այս սիսալ ըմբռնուամով մեր ենրականներն իրաւունք ունենալ կարծեցին աւելի կամ նուազ հմահան եւ լեզուի ոգիին ու բնական ընթացքին անհամապատասխան օրենքներու ենթարկել լեզուն, ատով իրեւ քէ որու եւ հաստառու նկարագիր մը տալու համար անոր: Այսպէսով երեւան եկան կարգ մը աշխարհաբարի ենրականութիւններ , որոնք լեզուի յառաջնիմական ընթացքին հակառակ հին ձեւեր

վերակենդանացնել կ'ուզէին, ջանալով կենդանի լեզուն ձուլել մեռած լեզուաձեւերու կաղապարին մէջ:

Սակայն յայսի իրողուրիւս մըն է թէ մերականուրիւնը հանուած է լեզուն, ո'չ թէ լեզուն մերականուրենէն, կամ ուրիշ բառով՝ լեզուն առաջ է խան մերականուրիւնը: Ուրեմն լեզուն չէ որ պարտի հետեւիլ մերականուրեան, այլ մերականուրիւնը պարտի հետեւիլ լեզուին եւ ներկայացնել օրուան լեզուային ընդհանուր կիրառուրիւնը: Ո'չ մէկ մերականուրիւն կրնայ լեզուի յառաջդիմական ընթացքին անհամապատասխան ձեւեր պարտադրել լեզուին վրայ, որովհետեւ մերականուրեան կանոններով չէ որ լեզու մը կը զարգանայ եւ կրնայ մասնաւոր ուղղուրիւն մը առնել, այլ բնական ընթացքով: Այս հմարտուրիւնը սակայն ճանչցուելու համար երկարատեսն պէս եղաւ մեջի: Նոյն իսկ գրաբարի եւ աշխարհաբարի ծանօթ լեզուապայտարէն բաւական վերջ, մինչեւ 1890ի տասնենները ուր ա՛լ գրաբարն իր դասը վերջնապէս կորսնցուցած էր եւ ժողովրդական աշխարհաբար մը սկսած էր մշակուիլ կարգ մը նոր գրողներու ձեռփով, դեռ մեր աշխարհաբարի մերականուրիւնները կը մնային հին սկզբունքներու կառչած եւ հրապարակը տակաւին բռնած իին Պարագաւեանի, Թէրզեանի, Պօզանեանի մերականուրիւններուն նման գործեր:

Բարեբախտաբար լեզուին բնական ընթացքը մերականական օրենքներով չէր կրնար կաշկանդուիլ, ուստի եւ գրաբարաձև կաղապարներու մէջ աշխարհաբարը կաշկանդելու փորձը վաղանցուկ ազդեցուրիւն մը միայն ունեցաւ լեզուին վրայ եւ աշխարհաբարը իշտ ատելով ոստումով մը դուրս ցատէնց այդ անբնական շատիդէն եւ մտաւ անցման շրջանի մը մէջ վերջնապէս վերագտնելու համար իր գարգացման բնական համբան:

Կրնանք ըսել թէ աշխարհաբարը 10-15 տարիներէ ի վեր ա՛լ գտած է այդ նամբան եւ այս վերջին շրջանին մէջ հրատարակուած մերականուրիւններն ալ մեծապէս կը տարբերին իրենց նախորդներէն: Այսպէս՝ Թ. Անեմեանի, Ս. Դաւրեանի, Ա. Պետրիկեանի, Մարգարեանի, Տիկին Զապէկ Ասատուրի մերականուրիւնները շանցած են հիմնուիլ կենդանի լեզուաձեւերու եւ օրուան լեզուային կիրառուրեան վրայ, թէեւ զուրկ չըլլան կարգ մը քերուրիւններէ:

Կարծողներ կան թէ աշխարհաբարը դեռ վերջնապէս կազմակերպուած, հաստատուն ձեւեր սասցած չըլլալուն համար դեռ իր որոշ եւ հաստատուն մերականուրիւնը չի կրնար ունենալ, ինչպէս ունի, զրորժինակ, թրանսերէն լեզուն: Այսպէս կարծողները ապահովաբար կրցած չեն ըմբռնել մերականուրիւններու բուն դերն ու սահմանը: Կենդանի լեզուի մը մերականուրիւնը իրեւ հաւատաշիմ հայելին խօսուած ու գրուած լեզուին, արդէն ինենին հաստատուն չի կրնար ըլլալ եւ լեզուին բարեցըուրեան որոշ շրջաններուն հիւ պէս պէս է որ մերականուրիւնն ալ փոխուի: Հին մեռած լեզունները միայն կրնան հաստատուն եւ անփոփոխ մերականուրիւններ ունենալ, ինչպէս զրորժինակ, մեր Ե. դարու գրաբարը: Արդ կենդանի լեզուի մերականուրիւնն մը, երբ օրուան լեզու ային ընտելլագոյն կիրառուրեան եւ լեզուի զարգացման բնական ընթացքին համաձայն, բանաւոր ընտրողականուրեամբ մը կարենայ լեզուին օրենքները կանոնադրէլ, արդէն իսկ իր դերը կատարած կ'ըլլայ եւ անեղի պահանջում մըն է սպասել որ այդ մերականուրիւնը լեզուին յաջորդ գարաւշաններուն համար ալ միանգամ ընդ միւս գործածելի մերականուրիւնն մը ըլլայ: Թրանսերէն լեզուն իսկ որ կը կարծուի թէ անփոփոխ միօրինակուրեան մը իտեղին հասած է, զերծ չէ մնացած փոփոխականուրեան ընդհանուր օրենին եւ այս վերջին տարիները ընդհանուր գործածուրեան հարկադրիչ ոյժին առջեւ, կրական վարչուրիւնը սիփունցաւ տեղի տալ եւ պատօնապէս ընդունիլ կարգ մը ուղղագրական եւ մերականական նորուրիւններ որոնի հիմա ներմուծուած են թրանսերէն մերականուրիւններուն մէջ: Ասկէ զատ՝ տաս նիշ չէ նաև կարծել թէ աշխարհաբարը դեռ պէս եղածին չափ կազմակերպուած չէ: Մեր կարծիքով անիկա կազմակերպուած է այնչափ՝ որշափ պէս է անոր բաւական երկար շրջանի մը համար գործածելի մերականուրիւնը մը ունենալու համար, բաւական է որ միտ դրուի տալու անոր աշխափիսի ուղղուրիւն մը զոր լեզուն արդէն իսկ սկսած է բըռնել, ինչպէս գուշակէլ կուտան բոլոր երեւոյքները: Ու յետոյ՝ ո՞վ կ'արգիլ այդ մերականուրեան հեղինակը որպէս զի լեզուին մէջ ասկէ յետոյ ընդհանուր գործածուրեան հարկադրելիի նոր փոփոխուրիւնները չընդունի եւ իր մերականուրիւնը չիամաձայնեցնէ անոնց, զայն ընդ միւս գործածելի պահելու համար:

Քանի որ արդի հայերէնի մերականուրիւնը ներկայի լեզուային կիրառուրեան վրայ պարտի հիմնուիլ անհրաժեշտաբար, խորհոնիներ կան քե բնա՛ւ պէսք չկայ մերականուրեան եւ քե արդի հայերէնը կարելի է սորվիլ օրուան լաւագոյն գրագէսներուն ընթերցումավ: Այս մասնում նիշ չի կրնար ըլլալ: Յայտնի է քե արդի հայերէնը ունի բազմարիւ գաւառաբարբառներ, որոնք երբեմն իրարու անհասկնալի ըլլալու չափ հեռու են իրարմէ, մինչդեռ իրեւ գրական լեզու մշակուած են միայն բարբառներու երկու խումբեր, Արեւմտեան կամ Թրքահայ եւ Արեւելեան կամ Ռուսահայ աշխարհաբար անուններուն տակ: Արդ՝ ասոնցմէ Արեւմտեան աշխարհաբարը որ Թրքահայերուս գրական լեզուն է, հազիւ քե աստիճանով մը հասկնալի է Պօլսոյ եւ արեւմտեան հանի մը գաւառներու հայերուն, մինչդեռ ուրիշ տաս մը գաւառներու հայերուն գրերէ անհասկնալի կը մնայ: Ուրեմն գաւառացի ուսանողներու մեծամասնուրեան, ինչպէս նաեւ րբախոս կեդրոններու ուսանողներուն համար անհրաժեշտ պէսք մըն է մերականուրիւնը, գրական լեզուն ուսանելու համար: Բայց ուրիշ տեսակէներով՝ ան ոչ նուազ պէսք մըն է նաեւ միւս տեղերու հայ ուսանողներուն համար: Դրական լեզուն որ գրագէսներու գրչին տակ կը մշակուի, հարկաւ բուն խօսուած լեզուն կը տարբերի աստիճանով մը, որպէս զի ծառայէ զարգացած միտերու արտայայտուրեան: Ուրեմն պէսք ունի սորվուելու: Յետոյ՝ գրական լեզուն պէսք է որ իր մէջ միուրիւն պահէ եւ այս միուրեան պահպանման կրնայ մերականուրիւնը մեծապէս նպաստէլ: Ասկէ զատ՝ մերական կանոններն ու ձեւերը ժողովուրդին լեզուն հանուած ըլլալով հանդերձ՝ ժողովուրդը չի կրնար միշ զանոնք անխսալ կիրառուրեան մէջ պահնել, օրինակի համար՝ տատերը դիսած ըլլալու են քե անուս կամ բերուս մէկը որ բերեւս խօսելու ատեն մերական սխալ չի գործեր, երբոր նամակ մը գրելու ըլլայ, բազմարիւ մերական սխալ ներով կը խնօսէ զայն, ո՛ւր բողունք մերական սխալ ուղղագրուրիւնը որ անպատճառ մերականուրեան միջոցով կարելի է սորվիլ: Բայց մեր մէջ ունինք նոյն իսկ համբաւ ունեցող հաւապարակազիրներ կամ գրողներ որոնք մերական սխալներ կը զործեն անզիսկցաբար: Իրա՛ւ, գրուածքի մը մէջ զաղափարը տաս բան կ'արժէ, բայց լեզուն ալ հանդերձանին է, եւ ամեննեն գեղեցիկ զաղա-

փարը երբոր յոտի լեզով մը կ'արտայալուի, իր հմայքն տաս բան կը կորսնցնէ: Գործնական կեանքի մէջ իսկ՝ դիմում մը կամ խընդրանի մը, զորօխնակ, որ մերականական սխալներով լեզուն նամակով մը կը մատուցուի, յանախ մերդուելու սահմանուած է, մինչդեռ տաս անզամ մերականական հետուրեան ոււաղիր, խնամուած լեզու մը զաղափարին կամ ոնին բերին կը լրացնէ: Այս նկատողուրիւնները անժխտելի փասեր են որոնք մերականուրիւններու զոյուրիւնն ու պէսքը կ'արդարացնեն:

Բայց մերականուրիւնները դեռ լեզուին բարւուման, ազնուացման մէջ ալ կարեւոր դեր մը ունենալու սահմանուած են: Քերականուրիւնը լեզուի բնական ընթացքին նետեւելու, օրուան լեզուային կիրառուրիւնը ներկայացնելու պարտաւոր ըլլալով հանդերձ՝ կրնայ անոր բարեւօջուրեան բնական ընթացքին փուրացման նպաստէլ: Որ եւ է մերական իրաւունք չունի լեզուին վրայ բոնագրուիկ կանոններ դնել, բայց կրնայ լեզուին բնական ընթացքին համապատասխան բարւումուներ կանոնադրէլ: Մեր աշխարհաբարին վրայ խօսելով՝ կան բազմարիւ դեռ գործածական աւելի կամ նուազ յոտի կամ տարականոն ձեւեր, որոնք ապահովաբար անհետանալու սահմանուած են ինչպէս ցոյց կուտան նետենները, կամ վերջապէս՝ երէ չանձնետանան իսկ՝ չեն արժեր որ պահպանուին լեզուին մէջ: Անպատճան լեզուային կիրառուրեան կամ ժողովուրդին խօսած լեզուին նետեւելու համար ժիսակ չէ առանց ընտրողուրեան մերականացնել ամեն ձեւ եւ մերականուրիւնը խնողել մասնաւոր կանոններով, բացառուրիւններով ու կարգ մը տարամուրիւններով, ինչպէս բրած են հրապարակի մերականուրիւններն մէկ բանին: Պէտք է դիմել քե ինչպէս բոլոր լեզունները, նմանապէս մեր արդի հայերէնն ալ պարզուրեան եւ միօրինակուրեան կը ձգտի նետօնինել, ինչպէս է, զորօխնակ, նորվումները միօրինակուրեան վերածելու ձգտումը: Խղճամիս մերական մը իրաւունք ունի եւ պարտի լեզուին տարբեր մէկիկ մէկիկ նենելով՝ բանաւոր ընտրողուրեամբ մը մերականացնել այն ձեւերը միայն որոնք համաձայն են լեզուի ոգիին եւ ընդհանուր ձգտումին, որոնք աւելի ընդհանրական կիրառուրեան մէկիկ մէկիկ նենելով՝ բանաւոր ընտրողուրեամբ մը մերականացնել այն ձեւերը միայն որոնք համաձայն են լեզուի ոգիին եւ ընդհանուր ձգտումին, որոնք աւելի ընդհանրական կիրառուրեան մէկիկ մէկիկ նենելով՝ բանաւոր ընտրողուրեամբ մը մերականացնել այն ձեւերը միայն որոնք համաձայն են լեզուի ոգիին եւ ընդհանուր ձգտումին, որոնք աւելի ընդհանրական կիրառուրեան մէկիկ մէմանիսի լեզուին մէջ ամեննեն գեղեցիկ զաղա-

պակսեցնելով բացառութիւնները, անորոշութիւնները, երկդիմութիւնները եւն։ :

Մենք այս բոլոր նկատողութիւնները աչքի առ ջեւ ունեցանք երբոր ձեռնարկեցինք պատրաստել արդի հայերենի ներականութեան դասընթացք մը, մեր նախակրաքաններուն համար։ Մենք երկարաւատեւ ուսումնասիրութեամբ եւ հճանութիւննով ներկայի մէջ զործածուող աշխարհաբարի ներականութիւններուն վրայ դիտած էինք կարգ մը քերութիւններ եւ կ'ուզէինք կարելի եղածին չափ անքերի զործ մը մէջնեղ դնել միտ դնենով զիխաւորաբար սա հանի մը կետերուն, այն է. 1. Կրնատել աւելորդ կամ դեռ բոլորովին չնըշդուած կամ ընդհանուր հանգամանք չունեցող կանոնները, որոնք լեզուին մէջ տարսամութիւն դնելու եւ անպէտ բացառութիւններ աւելցնելու ծառայելք զատ օգուտ մը չունին. 2. Գործածական ձեւերու մէջ բանաւոր ընտրողութիւն մը ընել. 3. Ուղղել ներականական օրենսներու հակառակ կարգ մը սխալներ որոնք սպրդած են նախորդ ներականութիւններու մէջ. 4. Ճշտել ներականական կարգ մը տարսամ եւ աննիւտ սահմաններ. 5. Դնել ներականական ինչ ինչ անհրաժեշ ծանօրութիւններ որոնք կը պակսին նախորդներուն մէջ։ Մենք կրնայինք աւելի որու խօսիլ եւ մեր ակնարկած բարեփոխելի կամ լրանալի կետերը մէկիկ մէկիկ եւ մանրամասնորեն մասնանիւ ընել, բայց որովհետեւ ներկայ զործը դեռ մեր առաջարած ներականութեան առաջին զիրքն է, այդ բացառութիւնը կը բողոքեմ մեր յառաջիկայ երկրորդ զիրքին, զի երկրորդին մէջ է որ մեր առաջարած ծրագիրը գրերէ լիովին իրազործած պիտի ըլլանք, թեև ներկայ զիրքն ալ խոռոր զիծերու մէջ զաղախար մը կրնայ տալ մեր նետեւած ուղղութեան եւ հարեւանցի ակնարկ մը բաւական պիտի ըլլայ ուշադիր ուսուցչին հասկնալու համար այն բոլոր օգտակար նորութիւնները եւ այն բոլոր առաւելութիւնները զոր մեր այս դասագիրքը կ'ընծայէ, իր համառօտութեանը մէջ իսկ ներկայացնելով լեզուին ամբողջ եւ հական կանոնները։

Այսափք՝ այս ներականութեան տեսական մասին համար։ Գանք զործականին, այսինքն ուսուցման մերուին եւ ուղղութեան։ Այս կետին մէջ ալ նախորդ ներականութիւնները շատ աչքի զարենդ թերութիւններ ունեցած են։ Օրուան ներականութիւններուն մէջ կան այնպիսիններ՝ որոնց զործական մասը շատ խեղի է կամ պէտք

եղածին չափ նրահանգներ չպարունակելով, կամ եղածներն ալ անօգուտ եւ նախակի անյարմար բաներ ըլլալով։ Կան ալ որ չափազանց զործնական ընծայուելու միտքով խնողուած են այնպիսի նըրահանգներով որոնք ներականական նրահանգ ըլլալէ զատ ամեն բան են, զի կան անոնց մէջ իրազիտական, աշխարհագրական, բնական պատմութեան նրահանգներ եւ ամեն ինչ։ Քերականութեան նախասկը ներականութիւն սորվեցնել է, եւ անտեղի խնողում է անոր մէջ դնել այնպիսի ծանօրութիւններ՝ զոր տղան արդէն ուրիշ գիտական դասերու մէջ պիտի սորվի։ Մենք լեզուներու ուսուցման լաւագոյն զործական մերուները ուսումնասիրելու համար աչքի անցուցինք ո՞չ միայն հայերենի բոլոր ներականութիւնները, այլ նաև նրանսերեն ներականութիւններուն են լաւագոյնները։ Կրնանք ըսել րէ նախօրինակ մասնաւոր մերուի մը չինեւնեցանք, այլ զծեցինք մեզի յատուկ ուղղութիւն մը, մասնակի կերպով միայն որդեգրելով Գլու Օժէի ներականութեան դրութիւնը որ մեզի էն զործական եւ լաւագոյնը բուեցաւ։

Ինչպէս ներականութեան մէջ պիտի տեսնուի, այս առաջին գրէին մէջ իսկ՝ զործին տարողութեան չափով նոխ եւ այլազան նրահանգներ դնել աշխատած ենք, նրահանգներ՝ ներականութեան, ուղղագրութեան, տարադրութեան, վերլուծութեան, բառագիտութեան, բառակազմութեան ենք., որոնք պատշաճ շարքով եւ հիւսուածենք մը իրարու կը յաջորդեն աշակերտներու զարգացման եւ կանոններու ընթացին համեմատ աստիճանաբար պարզեն դէպի բաղդարեալը, դիւրինեն դէպի դժուարինը դիմելով։ Այս նրահանգները պիտի ծառայեն ո՞չ միայն աւանդուած կանոնները կիրառութեան մէջ դնելու, այլ նաև զանոնք ընդլայնելու կամ անոնց պակասը լրացնելու, զի մենք հական եւ ընդհանուր կանոնները միայն դրած ենք, աւելի՛ նրահանգով եւ զործական վարժութեամբ ուսուցման օգտակար սկզբունքը մեզի առաջնորդ ունենալով։ Դրած ենք նաև ընթերցումի յատուկ բազմարի արձակ հատուածներ, ինչպէս նաև արտասանելի ուսանաւոր կտրներ, ամենին ալ պարզ րէ՛ նիւրով, րէ՛ լեզուով եւ մատչելի աշակերտներու հասուղութեան ինչպէս որ պատշաճ է տարրական ընթացի յատուկ մասնկներու ձեռք դրուելիք դասագիրքի մը համար։ Ընթերցումի եւ արտասանութեան հատուածներէ շատերուն տակ զետեղած ենք հար-

զարաներ որոնց հետեւելով ուսուցիչը հատուածին նիւթին վրայ աշակերտին հետ շահեկան խօսակցութեան մը պիտի մտնէ, ինչ որ լեզուի եւ ոնի գերազանց հրահանգ մը պիտի ըլլայ աշակերտին։ Դաձեալ եերականութեանս այս առաջին զիրքը զարդարած են նաև կարգ մը պատկերներով, ուսումը հանելի եւ զուարեալի ըն- ծայելու դիտաւորութեամբ, տանի որ փորգահասակ մանուկներու յառուկ զիրք մըն է այս, եւ փորձած են նաև ուրիշ օգտակար նո- րութիւն մըն ալ, դնելով պատկերաւոր շարադրութիւններ (rédaçtion d'après l'image) որոնք ապահովաբար շատ օգտակար հրահանգներ պիտի ըլլան։ Վերջապէս ներկայ եերականութիւնը պատրաստուած է այնպէս՝ որ աշակերտը այս միակ դասագիրքով կարենայ սորվիլ եերականութիւն, ընթեցում եւ առողանութիւն, պարզ շարադրու- թիւն, ուղղագրութիւն, բառագիտութիւն եւ բառակազմութիւն միանգաման։ Հրահանգները մեծ մասով գրաւոր պիտի կատարուին, որովհետեւ այս կերպը աւելի տպաւորիչ է քան բերանացին։ Ուր որ հեր- ահանգ մը բերանացի կատարել որոշակի յանձնարարուած չէ, պէտք է հասկեալ թէ գրաւոր պիտի կատարուի։ Ուսուցիչները երեւ ինչ ինչ հրահանգներու պարունակած օրինակները անբաւական տես- նեն, կրնան իրենց կողմէ աւելցնել օրինակներ, հետեւելով հրա- հանգին ուղղութեան։

Ամեն պարագայի մէջ կրնանք ապահովցնել մեր ուսուցիչները թէ ներկայ եերականութիւնը տարրական ընթացքի յառուկ զիրք մը ըլլալով հանդերձ՝ ֆիչ կամ հարեւանցի աշխատութեամբ պատրաս- տուած գործ մը չէ, այլ երկարաւել եւ համբերատար տնօւթեան, ուսումնախրութեան, բաղդատութեան արդիւնք աշխատութիւն մըն է զար սիրով յանձն առած են կարելի եղածին չափ կատարեալ եե- րականութիւն մը տալու համար մեր մանուկներուն ձեռքը։ Երկրորդ եւ երրորդ զիրքներն ալ զոր արդին իսկ ծրագրած են գրելու ձեռնաւկած, աւելի մեծ եւ տաժանելի տնօւթիւն պիտի արժեն մեզի, մինչեւ որ յաջողինք ի կատար հանել մեր ծրագիրը, բայց մեր վարձք սացած պիտի ըլլանք երեւ օգտակար եւ զործնական դասա- գիրք մը տուած ըլլալով գոհունակութիւնը փորձով վայելնի։

Ա. ԳԻՐՔ

ՆՈՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ԱՐԴԻ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ

ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ ՏԱՐԱԾՈՅ

ԳԼԽԱԳԻՐ

Ա.	Բ	Գ	Դ	Ե	Զ	Է	Ը	Թ	Ժ	Ի	Լ
	Խ	Ծ	Կ	Հ	Չ	Չ	Ճ	Մ	Յ	Ն	
	Շ	Ո	Զ	Պ	Ջ	Ջ	Ո	Ս	Վ		
	Տ	Յ	Ի	Ռ	Ր	Ր	Ո	Յ			

ԲՈԼՈՐԳԻՐ

Մ	Ր	Պ	Կ	Կ	Կ	Ց	Ը	Ը	Ժ	Ի	Լ
	Խ	Ճ	Կ	Հ	Ճ	Ճ	Ճ	Ճ	Ճ	Ն	
	Ծ	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ		
	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ		
	Ր	Ր	Ր	Ր	Ր	Ր	Ր	Ր	Ր		

ՇԵՂԱԳԻՐ

Ա	Ր	Պ	Կ	Կ	Կ	Ց	Ը	Ը	Ժ	Ի	Լ
	Խ	Ճ	Կ	Հ	Ճ	Ճ	Ճ	Ճ	Ճ	Ն	
	Ծ	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ		
	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ		
	Ր	Ր	Ր	Ր	Ր	Ր	Ր	Ր	Ր		

ՆՈՏՐԳԻՐ

Մ	Ր	Պ	Կ	Կ	Կ	Ց	Ը	Ը	Ժ	Ի	Լ
	Խ	Ճ	Կ	Հ	Ճ	Ճ	Ճ	Ճ	Ճ	Ն	
	Ծ	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ		
	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ	Շ		
	Ր	Ր	Ր	Ր	Ր	Ր	Ր	Ր	Ր		

ԼԵԶՈՒԻՆ ՏԱՐՐԵՐԸ

ՀՅՈՒՅՈՒՆ ՀՅՈՒՅՈՒՆ

Ա. ԴԱՍ. — ԼԵԶՈՒ, ԲԱՌ, ՎԱՆԿ, ՏԱՌ

1. — Լեզուն այն միջոցն է որով մարդ իր զգացումներն ու մտածումները կը յայտնէ :

2. — Լեզուն այս նպատակին համար կը գործածէ բառեր :

3. — Ամէն գաղափար, ամէն իր իրեն յատուկ բառը ունի լեզուին մէջ որով կ'արտայայտուի : Օրինակ՝

Մարդ, երկինք, սեր, հաց :

Ասոնք բառեր են որ զատ զատ գաղափարներ և իրեր կը նշանակեն :

4. — Բառերը կը բաղկանան մէկ կամ աւելի վանկերէ :

5. — Մէկ կամ աւելի ձայներ երբոր մէկ հնչումով կ'արտասանուի, վանկ կը կոչուին : Օրինակ՝

Մարդ մէկ հնչումով կ'արտասանուի և մէկ վանկով բառ մըն է : Երկիր երկու հնչումով կ'արտասանուի և երկու վանկով բառ մըն է :

Վեհապէտ երեք հնչումով կ'արտասանուի և երեք վանկով բառ մըն է :

6. — Մէկ վանկով բառերուն միավանկ կ'ըստի, մէկ աւելի վանկ ունեցողներուն բաղմայանկ :

7. — Լեզուին մէջ ամէն ձայն իրեն յատուկ արտայայտիչ նըշանը ունի որով կը գրուի և որ կը կոչուի տառ կամ զիր :


8. — Հայերէն լեզուին տառերը 38 հոտ են և գրուելու չորս ձեւ ունին : Այս ձեւերը կը կոչուին զիսագիր, բողորդիր, շեղագիր, նօսրգիր :

— Ի՞նչ է լեզուն . — Լեզուն ի՞նչ միջոցով կը յայտնէ մեր գաղափարներն ու զգացումները . — Ի՞նչ է բառը . — Ինչերէ կը բաղկանան բառերը . — Ի՞նչ է վանկը . — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըստի միավանկ . — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըստի բազմավանկ . — Ինչերէ կը բաղկանայ վանկը . — Չային արտայայտիչ նշանները ի՞նչ կը կոչուին . — Հայերէն լեզուի տառերը հանի՞ հատ են . — Քանի ձեւերով կը գրուին :

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԽԵՆԱԾՈՅ ՏՊԱՆ

Խելօք տղան մտիկ կ'ընէ իր հօր ու մօր խրատները, միշտ կը հնագանզի և երբեք նեղութիւն չի տար իր ծնողքին : Դպրոցին մէջ ջանասէր է : Ուսուցիչը շատ դո՞ւ է իրմէ :

Խնիկա լաւ խնամք կը տանի իր անձին և հագուստներուն : Իր դէմքն ու ձեռքերը մաքուր են և մագերը՝ աղէկ սանարուած : Քաղաքավար է ամէնուն հետ և ամէն մարդ զինքը կը սիրէ :



— Որո՞ւ վրայ կը խօսուի այս ընթերցուածին մէջ . — Խելօք տղան որո՞ւ մտիկ կ'ընէ, որո՞ւ կը հնազանդի . — Դպրոցին մէջ ի՞նչպէս է . — Ի՞նչ խնամք կը տանի իր անձին, իր հազուսներուն . — Ի՞նչպէս կը վարուի ուրիշներուն հետ . — Զիմեր կը սիրէ՞ն :

ՀՐԱՀԱՆԻԳ 1. — Օրինակեցէք վերի հատուածը և բառերը իրարմէ զատեցէք ուղղահայեաց, խսկ վանկերը՝ հորիզոնական զիժերով :

ՕՐԻՆԱԿ. — Խելօք | s—դան | մ—սիկ | կ'ը—նէ :

ՀՐԱՀԱՆԻԳ 2. — Գտէք և զբցէք երեք միավանկ, երեք երկավանկ, երեք եռավանկ և հինգ հատ ալ երեքէ աւելի վանկ ունեցող բառեր :

ՀՐԱՀԱՆԻԳ 3. — Հետեւեալ բառերուն մէկ վանկ, երկու վանկ, երեք վանկ և աւելի ունեցողները զատ զատ սինակներու մէջ զբցէք :

Անառուն, սնունդ, կարեկցութիւն, պատիւ, հոր, արզահատելի, փիդ, պիծակ, սարդ, հովիս, առաքինութիւն, ծոր, երեսանակ, պողոսայ, սերմ, սպառած, թղթապանակ, դրամապանակ, զանձ, փայլակ, պատուհան, սեղանատուն, գրչակալ, քահանայութիւն, զանձանակ :



Բ. ԴԱՍ. — ԶԱՅՆԱԻՈՐ ԵՒ ԲԱՂԱՁԱՅՆ ՏԱՌԵՐ

9. — Տառերէն մէկ քանիշները կը ներկայացնեն պարզ ձայներ և ինքնին կը հնչուին : Ասոնք են՝

ա, ե, է, ը, ի, ո, օ :

Այս տառերը ձայնաւոր կը կոչուին :

10. — Շատ մը տառեր ինքնին ձայն չեն կլնար տալ, հապալ այս ձայնաւորներէն մէկուն միանալու են, որպէս զի հնչուին : Ասոնք են՝

բ, դ, դ, զ, թ, ժ, լ, լս, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ,
ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, փ :

Այս գիրերն ալ բաղաձայն կը կոչուին :

11. — Կան երկու տառեր ալ որոնք գործածութեան պարագային համեմատ երբեմն ձայնաւոր են, երբեմն բաղաձայն : Ասոնք են յ և տառերը, որոնք կես ձայնաւոր կը կոչուին :

12. — Կան երկու ձայնաւորներ ալ որոնք իրենց յասուկ տառ չունին, այլ երկու ձայնաւորներու միացումով կը գրուին : Ասոնք են ու և իւ ձայնաւորները, որոնք կը կոչուին բաղադրեալ ձայնաւոր :

13. — Այս տառերը իրենց գործածութեան տեղին համեմատ ուղիղ հնչելու կամ արտասանելու եղանակը կը կոչուի առողանութիւն :

14. — Հայերէն բառերու վերջին վանկերուն ձայնաւորները ընդհանրապէս շեշտուելով կ'արտասանուին քիչ բացառութեամբ : Ասիկա հայերէնի բնական շեշտն է :

— Ո՞ր տեսակ տառերուն կ'ըսուի ձայնաւոր : — Որո՞նք են ձայնաւորներ : — Ո՞ր տեսակ տառերուն կ'ըսուի բաղաձայն : — Որո՞նք են բաղաձայն գիրեր : — Որո՞նք են կես ձայնաւորներ : — Ուրեմն բանի՞ տեսակ են հայերէն տառեր : — Որո՞նք են բաղադրեալ ձայնաւորներ : — Ի՞նչ է առողանութիւնը : — Բառերու վերջին վանկերուն ձայնաւորները ի՞նչպէս կ'արտասանուին :

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԿՈՒԽԻ ԶԱՐՈՒՀԻՆ

Առառու է : Զարուհի դպրոց պիտի մեկնի : Եր սենեակը կը վաղէ սակառը առնելու : Հոն ամէն ինչ կարգաւորուած է : Կարասիներուն վըրաց նետուած բան մը չերեւիր . աթուները իրենց տեղերն են, անկողինը լաւ յարդարուած է : Զարուհի կարգ կանոն սիրող, կոկիկ աղջիկ մըն է : Իր հագուստները մաքուր են : Իր գիրքերը կամ տեարակները հոս հոն չի թափթփեր, չի կեղասակը . իր գրասեղանը միշտ աղէկ շակուած է :

Զարուհի գիտէ թէ ամէն բանի համար տեղ մը պէտք է և ամէն իր պէտք է որ իր տեղը գտնուի :

— Զարուհի ո՞ւր կ'երայ առտուն . — Ի՞նչ վիճակի մէջ է իր սենեակը . — Ի՞նչ խնամք կը տանի իր հազուսներուն, իր գիրերուն, տեսրակիներուն, գրասեղանին . — Ի՞նչպէս աղջիկ մըն է Զարուհի . — Ի՞նչ ընել պէտք է տեղ մը կարգի տակ պահելու համար . — Ի՞նչպէս կ'ըլլայ անկարգ, բափրփած տղան :



ՀՐԱՀԱՅԻԿ 4. — Օրինակեցէք վերի հասուածը, բառերը իրարմէ զատեցէք ուղղանցեաց զիծերով և բերանացի որոշեցէք տառերուն տեսակները (ձայնաւոր, բաղաձայն, կես ձայնաւոր, բաղադրեալ ձայնաւոր) :

ՀՐԱՀԱՅԻԿ 5. — Հետեւեալ բաղաձայններուն մէշտեղը մէյմէկ ձայնաւոր զընելով բառեր կազմեցէք :

ի — ն ,	զ — ս ,	իս — դ ,	ի — ց ,	ի — շ ,	շ — ս ,
զ — ս ,	թ — ն ,	ծ — ռ ,	ծ — զ ,	մ — ս ,	չ — ր ,
դ — դ ,	ժ — ր ,	կ — ր ,	կ — կ ,	ն — ս ,	պ — ս ,
ս — ն ,	ւ — գ ,	ս — դ ,	ց — ց ,	փ — դ ,	ը — ր ,

ՀՐԱՀԱՅԻԿ 6. — Հետեւեալներուն սկիզբը կէտերուն տեղ մէյմէկ բաղաձայն շնելով բառեր կազմեցէք :

ախ ,	եշ ,	էզ ,	ինդ ,	որդ
աս ,	եղր ,	էշ ,	իլ ,	որ
ող ,	երդ ,	էզ ,	իմ ,	ոլու

Գ. ԴԱՍ. — ԱՌՈՂԱՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ

15. — Ե ձայնաւորը որոշակի կը հնչուի միշտ բառերուն սկիզբը, ինչպէս նաև բառերուն մէջտեղը եթէ ա և օ ձայնաւորներէն առաջ՝ գայ: Օրինակ՝

Եռանոր, եսիր, եվիլ, երկիր ևն.:

Որդեալ, քիւսոնեայ, արդեօֆ ևն.:

16. — Ե ձայնաւորը բառերուն մէջտեղները, երկու բաղաձայն տառերու միջեւ երկար էի պէս կը հնչուի: Օրինակ՝

Հեց, զետ, մեղր, զերան:

17. — Բ ձայնաւորը բառերուն սկիզբը կամ մէջտեղը երկու կամ աւելի բաղաձայն տառերու միջեւ կը հնչուի շատ անգամ իր բեւ բնական կամ առաջ ձայնաւոր մը, բայց չի գրուիր: Օրինակ՝

Մշակ, հակայ, ժիրուրինե, բարձր, ծակծկել:

18. — Բառերուն սկիզբը եթէ զ, ս, շ բաղաձայնները գըտնըն, բնական լ ձայնաւորը բառին սկիզբը կը հնչուի շատ անգամ: Օրինակ՝

Սկսիլ՝ կը հնչուի լսկսիլ, այսպէս՝ զգայուն, շտափել, սպանել եւայն:

19. — Ո ձայնաւորը բառերուն սկիզբը կը հնչուի իրրեւ ուօչ Օրինակ՝

Արդի, որով, ոսի, որոնալ:

20. — Բառերուն սկիզբը ո էն ետքը երբոր վ գայ, ինչպէս նաև առհասարակ բառերուն մէջտեղը ո կը հնչուի օի պէս: Օրինակ՝ Ով, ովկիանոս, զորտ, ժիսոր, խաղող:

— Ե ձայնաւորն ի՞նչպէս կը հնչուի բառերուն սկիզբը եւ մէջտեղը. — Ե ձայնաւորը ի՞ր չի գրուիր. — Ի՞նչ կ'ըսուի լ ձայնաւորին երբ կը հնչուի ու չի գրուիր. — Զ, ու, շ բաղաձայններով սկսող բառերուն սկիզբը ի՞նչպէս կը հնչուի լ ձայնաւոր. — Ո ձայնաւորը ի՞նչպէս կը հնչուի բառերուն սկիզբը եւ մէջտեղը:

Ճանհանգ 7. — Դաէք և զրեցէք ե, ը և ո ձայնաւորներով սկսող հինգան բառ:

Ճանհանգ 8. — Դաէք եւ զրեցէք հինգ բառեր որոնց մէջտեղը ե ձայնաւորը գտնուի և հինգ բառեր ալ որոնց մէջ ո ձայնաւորը գտնուի:

Ճանհանգ 9. — Հետեւեալ բառերուն վանկերը իրարմէ զատեցէք հորիզոնական զիծերով և ցոյց տուէք թէ ո՞ւրտեղ կը հնչուի բնական լ ձայնաւորը:

Ստամոքս, յմնալ, զբաղիլ, շփոթիլ, սթափիլ, զգօն, սրինգ, մնար, քաղցր, ապազյ, քաշընել, գրաս, սպալ, շբեղ, սփոփել, սպրդի, զանալ, ասոյգ, մնունդ, շռայլ, գրահ, շղարշ, սփուել, քամնելի, կցկուր, պատիլ, կոճղ, ստուեր, մրրիկ:

Ճանհանգ 10. — Հետեւեալ բառերուն սկիզբը բաղաձայններ զնելով նոր բառեր կազմեցէք:

Ափ, ոփ, էշ, երդ, տապ, պար, կահ, ուլ, այր, զալ, արագ, տակ, պիտակ:

Օրինակ. — Ափ, տափ. — պար, շպար:

Ճանհանգ 11. — Դաէք և զրեցէք ու և իւ բաղաձրեալ ձայնաւորները պատունակող հինգական բառ:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՆՍՐԻՆՉՆԵՐԸ

Պատանի մը դարանին մէշ զետեղուած
Շատ մը անեղծ նարինչներու մէջտեղ լաւ.
Քիչ մը փտած միակ նարինչ մը դրաւ.
Բայց իրկրուան երբոր բացաւ դուռն յանկարծ,
Նարինչները փտած գտաւ ամէնքն ալ:
Բարեկամնե՛ր, կ'ուզէք բարի միշտ մնալ,
Խուսափեցէք ընկերներէն զէշ ու ցած:

Դ. ԴԱՄ. — ԱՌՈՂԱՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ (ՇԱՄ.)

21. — Ի կէս ձայնաւորը բաղածայն է և վի պէս կը հնչուի՝
երբ իրմէ ետք ձայնաւոր գիր մը գայ կամ բառի մը վերջին հան-
դումի: Օրինակ՝

Բաւական, տեւել, հաւառ, արեւ, եւն. :

22. — Ու բաղադրեալ ձայնաւորը վի պէս կը հնչուի ընդ-
հանրապէս երբ ձայնաւոր գիր մը յաջորդէ իրեն: Օրինակ՝

Աստուած, ստուեր, ծուեն, ցրուիչ, տուող եւն. :

23. — Իւ բաղադրեալ ձայնաւորը իւլ կը հնչուի երբոր իրմէ
վերջ ձայնաւոր գիր մը գայ կամ բառին վերջը դանուի: Օրինակ՝

Հյուանդ, տեւական, հաշին, հովին, եւն. :

24. — Յ կէս ձայնաւորը բաղածայն է բառերուն սկիզբը՝
ուր կը հնչուի մեղմ հի պէս: Օրինակ՝

Յաճախ, յարութիւն, յովազ, յարգել, եւն. :

25. — Յ ձայնաւոր է բառերուն մէջտեղը, ուրիշ ձայնաւորէ
մը ետք, և կէս իի ձայն կուտայ: Օրինակ՝

Մայր, այզի, բայլ, իյնալ, համայն, զոյական:

26. — Ո ձայնաւորին յաջորդող յէն ետք երբոր բաղածայն.
գիր մը գայ, այն ատեն ոյ կը հնչուի իրեւու ուի: Օրինակ՝

Ոյժ, փոյթ, րոյս, ողջոյն եւն. :

27. — Յ բոլորովին անձայն կը մնայ բառերուն վերջը և
բնաւ չի հնչուիր: Օրինակ՝

Քահանայ, հակայ, որայ, րրածոյ, ոշխոյ եւն. :

Բացառիկ են քանի մը միավանկ բառեր որոնց վերջի յն կը
հնչուի իրեւու ձայնաւոր: Ասոնք են՝

Հայ, բայ, խոյ, ձայ, թիյ եւն. :

— Ի տառը ե՞րբ ձայնաւոր է, ե՞րբ բաղածայն է. — Ու ինչպէս կը հրց-
չուի երբ իրմէ վերջ ձայնաւոր գիր մը գայ. — Իւ ինչպէս կը հնչուի երբ իրմէ
վերջ ձայնաւոր գիր մը գայ կամ բառին վերջը հանդիպի. — Յ տառը ե՞րբ բա-
ղածայն է, ե՞րբ ձայնաւոր. — Ոյ ի՞նչպէս կը հնչուի բաղածայնէ մը առաջ. —
Յ տառը ե՞րբ անձայն է:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՄԵՇ ՔՈՅԵՐԸ

Արսինէ, մեծ քոյրը, ամէն առ-
տու իր պղտիկ եղբայրը դպրոց կը տա-
նի: Անոր ձեռքէն կը բռնէ և երբոր
անձեւ գայ, հովանոցը կը բանայ զա-
նի պատսպարելու համար: Երբոր դըպ-
րոց հանին, կը պատուիրէ անոր որ խե-
լօք ըլլայ և լաւ աշխատի: Իրիկունը
կուգայ կրկին եղբայրը դպրոցէն առնելու, և ժամանակին տուն
կը տանի նոյն հոգածութեամբ:



— Արսինէ ի՞նչ կ'ընէ ամէն առտու. — Ի՞նչպէս կը տանի իր պղտիկ եղ-
բայրը դպրոց. — Ի՞նչ կ'ընէ երբոր անձեւ զայ. — Ի՞նչ իւրա կուտայ իր եղօք,
զայը դպրոցը ձգելու ատեն. — Ի՞նչ կ'ընէ իրիկունը. — Ի՞նչպիսի աղջիկ մըն է
ուրեմն Արսինէ:

ՀՐԱԽԱՆԾ 12. — Օրինակեցէք վերի հատուածը և ստորագծեցէք ձայնաւոր
յ և բաղածայն ւ տառերը:

ՀՐԱԽԱՆԾ 13. — Հետեւեալ բառերուն մէջ ստորագծեցէք օի պէս հնչուող
բոլոր ո երը:

Ոսխի, ոգորիլ, ովսաննա, ոգեւար, գոմ, Ովսէ, զովես, բորս և հոր,
ոլոր, աղոխ, հանածոյ, ոլս, ոխերիմ, ովսիս:

ՀՐԱԽԱՆԾ 14. — Գտէք և զրեցէք հինգական բառ ուր յ տառը հի և տառը
վի պէս հնչուի:

ՀՐԱԽԱՆԾ 15. — Գտէք և զրեցէք հինգ բառ որոնց մէջ ու հնչուի վի
պէս:

ՀՐԱԽԱՆԾ 16. — Գտէք և զրեցէք հինգ բառ ոյ պարունակող, հինգ բառ՝
անձայն յով վերջացող և տառը բառ ալ ձայնաւոր յ ունեցող:

ԵՆԹԵՐՑՈՒՄ. — ԽՆՉԱՐՆԵՐԸ

Առառու մը Գէորգ իրենց տան պատուհանէն նշմարեց որ դըրացին պարտէղին մէջ շատ խնձոր թափեր է գետինը։ Գէորգ անմիջապէս վար իջաւ եւ ցանկալպատին մէկ բացուածքէն սողոսկելով նոյն պարտէղը մը տաւ և բոլոր գրպանները խնձորներով լեցուց։

Յանկարծ դրացին տեսաւ զինքք։ Գէորգ եկած տեղէն ուզեց փախչիլ, բայց ցանկապատին նեղ ծակին մէջ բռնուած մնաց, որովհետեւ գրպանները չափազանց լեցուցեր էր և այդ պատճառով չէր սղմեր ծակին։ Գէորգ ստիպուեցաւ խնձորները ամբողջ ետ տալ և իր այս յոռի արարքին պատիմն ալ կրեց։

Երբեք մի դուժիք ձեզի չվերաբերած բանին։

— Գէորգ առտու մը ի՞նչ տեսաւ. — Ո՞ւր էր երբ տեսաւ խնձորները. — Ի՞նչ բրաւ եւ ի՞նչպէս մտա դրացիին պարտէղը. — Խնձորները առա՞ւ. — Ի՞նչ պատճեցաւ այն տեսն. — Ի՞նչ ընել ուզեց Գէորգ. — Խնչո՞ւ համար չկցաւ փախչիլ. — Ի՞նչ է այս զրոյցին բարոյականիր։



Հրահանգ 17. — Թրինակեցէր վերի հասուածը և բառերը իրարմէ զատեցէր ուղղահայեց, խոկ վանկերը հորիզոնական զիծերով։

Հրահանգ 18. — Նոյն հասուածի բառերուն իրաքանչիրին պարունակած ձայնաւորները, բաղադրեալ ձայնաւորները և բնական լերը ցոյց տուէր բերանացի։

Հրահանգ 19. — Հետեւեալ բաղաձայններուն մէջտերը ու, իւ և ոյ աւելցնելով բառեր կազմեցէր։

ս — ն	ս — թ	զ — ս	հ — թ	ճ — դ	ծ — կ
զ — ս	ն — ն	կ — ս	ժ — մ	ն — շ	կ — ր
ժ — ն	թ — ն	զ — ր	հ — ր	խ — թ	գ — ն
ն — ն	թ — ր	թ — ր	ծ — ն	մ — ր	ց — ց
փ — ս	դ — ր	շ — ր	ժ — ն	գ — ր	շ — շ

ՕՐԻՆԱԿ. — Սիւն, քուն, զոյն։

Հրահանգ 20. — Հետեւեալ բառերուն սկիզբը բաղաձայն զիրեր աւելցնելով երեքական բառ կազմեցէր։

Արդ, ակ, արք, աղ, որ, ահ, որթ, էզ, ես, եղ, իր, ով, ոզի, ամ, անձ։

ՕՐԻՆԱԿ. — Արդ, մարդ, վարդ, զարդ։

Հրահանգ 21. — Հետեւեալ բառերուն սկիզբի զիրերը փոխելով նոր բառերու վերածեցէր։

Դանակ, վանդակ, հուր, բոյր, զաւակ, սայլ, սէր, սուրճ, կորով, բերան, զիծ, տախիլ, զոմ, հանք, լաւ, մաս, կարօս, կոխ։

ՕՐԻՆԱԿ. — Դանակ - քանակ, զոմ - մոմ։

Հրահանգ 22. — Հետեւեալ բառերուն սկիզբի զիրերը փոխելով երեքական բառ կազմեցէր։

Կոյր, զեղ, սուր, կաւ, նոր, լոյս, վանկ, կէս, զիր, բարակ, ծոյլ, նառ։

ՕՐԻՆԱԿ. — Կոյր - խոյր, բոյր - թոյր։

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՄԵՇ ՄԱՆՉ ՄՃՆ ԵՄ

Անցած տարի, ըստուզապէս
Փոքր էի զեռ. բայց քանի որ
Կարզալ, զըրել զիտիմ այսօր
Զափահաս, մեծ մանչ մըն եմ ես։

Մօրը ծունկին վըրայ, ներու.
Կը տեսնէին զիս միշ նասած.
Փոքր էի զեռ ես անկասկած,
Բայց ա'լ եղած եմ վից տարու.

Հիմա կ'երթամ մանկապարտէզ,
Կը սորվիմ շատ զասեր զրժուար.
Պայուսակն ալ կախ ուսէս վար,
Կ'ըսէ թէ մեծ մանչ մըն եմ ես։

Մըսիկ կ'ինեմ վարժապէտին
Խօսքերն ու միտք կը պահեմ լաւ,
Ես ինչ շատ զո՞ն է հարկաւ.
Որ աչքերն ինձ միշ կը ժամին։

ՖՐԵՇԵՐԻՔ ՔՈՄՈՆ

Թարգմ. ԱԼՓԱՍԼԱՆԻ



ԲԱՌԵՐՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆՆ

ՈՒ

Կ Ա. Զ Մ Ո ՒԹԻՒՆ Ը



Ե. Դ. Պ. — ՆՄԱՆԱԶԱՅՆ, ՀՈՄԱՆԻՇ ԵՒ ՀԱԿԱՆԻՇ ԲԱՌԵՐ

28. — Լեզուին բառերէն բոլողն ալ իրարմէ տարրեր են թէ՝
ձեռող թէ հնչումով, և զատ զատ նշանակութիւններ ունին: Օ-
րինակ՝

Հագուստ կարողին կ'ըսենք դերձակ:

Հողը հերկելու գործիքին կ'ըսենք արօր:

Կրօնական զգացումին կ'ըսենք հաւասի:

Ուրեմն դերձակ, արօր, հաւասի զատ զատ նշանակութիւն ու-
նեցող բառեր են և իրարու ալ չեն նմանիր:

29. — Կան սակայն մէկ քանի բառեր՝ որոնք թէեւ հնչումով
իրարու կը նմանին, բայց թէ նշանակութեամբ թէ՛ գրութեամբ
տարրեր են: Օրինակ՝

Գայլ և քայլ, հոտ և հօտ, յարդ և հարթ են..:

Այս կարգի բառերը նմանաձայն կը կոչուին:

30. — Կան կարգ մը բառեր ալ որոնք թէեւ հնչումով և գը-
րութեամբ իրարու չեն նմանիր, բայց միեւնոյն նշանակութիւնը
կուտան, քիչ տարրերութիւններով: Օրինակ՝

Ագահ, ժլատ, կծծի:

Այս տեսակ բառերն ալ հումանիշ կը կոչուին:

31. — Լեզուին բառերէն շատերն ալ ունին ճիշտ իրենց հա-
ջուռակ նշանակութիւնը տուող բառեր: Օրինակ՝

Հուռա, հակառակն է տափ

Լոյս, » » մուր

Այս տեսակ բառերն ալ կը կոչուին հականիշ:

— Լեզուին բառերն ինչէ՞րով կը տարբերին իրարմէ. — Ո՞ր տեսակ բառե-
րուն նմանաձայն կ'ըսուի. — Ո՞ր տեսակ բառերուն հումանիշ կ'ըսուի. — Ո՞ր տե-
սակ բառերուն հականիշ կ'ըսուի:

Հրահանգ 23. — Բաէ՛ք թէ ի՞նչ կը կոչուի

Այն որուն աչքը չի տեսներ, որուն ականջը չի լսեր, որ չի կրնար խօսիլ,
որուն մէկ որքը կարմէ, որուն ծնողը մեռած է, որուն զլուխը մազ չիկայ.՝
որուն կռնակը դուրս ցցուած է, որուն հասակը չափազանց կարմէ, որուն ա-
մուսիմը մեռած է:

Հրահանգ 24. — Հետեւեալ բառերուն նշանակութիւնները սահմանեցէ՛ք բե-
րանացի:

Երախայ, մանուկ, պատանի, երիտասարդ, չափահաս, ծեր:

Հրահանգ 25. — Գտէ՛ք եւ զրեցէ՛ք հետեւեալ բառերուն նմանաձայնները.
և բերանացի բացատրեցէ՛ք նշանակութիւնները:

Քոյ, թեւ, համր, դիսակ, գօշ, թաւ, բակ, յոյլ:

Հրահանգ 26. — Հետեւեալ բառերուն մէջ իրարու հոմանիշները զատելով,
զէմ դիմաց զրեցէ՛ք:

Խրճիթ, թեւ, մէզ, մութ, պաս, այգ, ճերմակ, զիրք, փոթորիկ, սըր-
տում, ամուշ, թուր, զաւազան, հիւղ, բազուկ, խաւար, պարխազ, մառա-
խուզ, մատեան, սպիտակ, արշալոյս, ցուպ, սիսուր, մերիկ, տուր, քաղցր:

Հրահանգ 27. — Հետեւեալ բառերուն հականիշներ զանելով զէմ դիմաց
զրեցէ՛ք:

Բարձր, զիշեր, սեւ, ուրախ, կարմ, խիս, ելլել, պատիւ, տափ, կարծր.,
իմար, նիմար, կուշ, լոյս, ներս:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — Ա. Գ. Բ. Ս. Ը. ՈՒ ԻՐ ՇՈՒՆԸ

Անտէր եւ անտուն մարդ մ'ապերչանիկ

Մտերիմ ընկեր ունէր մէկ շընիկ . . .

Մէկն ըստ. « Այս շունն ի՞նչ օգուտ ունի,

« Քեզ որ հէզ, կարօս ես ամին բանի.

« Պէտք չէ՞ որ քովիդ անիկա ճամփեն» .

Թըշուառն այս խօսքէն յուզուած զառնապէս.

— « Եթէ վանեմ զայն, ան երկրիս վրայ,

« Ո՞վ — ըստ — վլրաս պիտի զուրգուրայ . . . » :



ՊՕՆԱՐ

Փարզմ. Ա. Լ. Փ. Ա. Ս. Ը.

Զ. ԴԱՍ. — ԱՇԱՆՑԵԱԼ ԲԱՐԵՐ

32.— Խնչպէս որ ծառի մը բռնկը ճնունդ կուտայ բաղմաթիւ ճիւղերու, այնպէս ալ բառի մը վրայ մէկ կամ աւելի վանկեր աւելնալով, առաջ կուգան ուրիշ նոր բառեր : Օրինակ՝

Մեծ բառէն առաջ եկած են մեծութիւն, մեծաւոր, մեծա-
զոյն եւն. :

33. — Այն վանկը կամ վանկերը որոնք այսպէս բառի մը կը կցուին ուրիշ նոր բառեր շնորհու համար, կը կոչուին մասնիկ։ Օրինակ՝

Մայրենի , մայրութիւն :

Այս բառերուն մէջ մայրին կցուած ենի, ութիւն մասնիկներ են:

34. — Մասնիկները երրեմն բառին սկիզբը տևեցած կ'ըլլան,
գրբեմն վերջը՝ Օթինակ՝

Բախտ, դժբախտ, բախտաւոր.

35. — Այս բառերը որոնք այսպէս մասնիկով կազմուած են,
կը կոչուին ածանգեալ բառեր :

36. — Այս բառերը որոնք մասնիկ չունին, կը կռչուին պարզ կամ արևած բառեր։ Օքինակ՝

Zug, smil, uhr, sur պարզ բառեր են:

— Բառ մը ի՞նչպէս ծնունդ կուտայ ուրիշ բառերու . — Բառի մը վրայ ա-
ւելցած վանկեր ի՞նչ կը կոչուին . — Մասնիկները բառին սկզբ կը դրուին թէ
վերջը . — Մասնիկով կազմուած բառեն ի՞նչ կը կոչուին . — Մասնիկ չունեցող
բառեր ի՞նչ կը կոչուին :

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — Փ.Ս.ՄԱՆՈՒԿԻՐՆ, Դինը

Ձեր վայրկեանները զիսցէք խնայել,
Անոնք շշմարիս զանձեր են անգին :
Ազահութիւն մը միակ է վայել,
Ազահութիւնը ձեր ժամանակին :

ԲՆՔԵՐՑՈՒՄ. — ԲԱՐԵՎԱՐԹ ՏԴ. Ա. Ն.

Պղտիկ Արամ դպրոցին կը դառնար գոհունակ սրառով, սրով հետեւ այն օրը բարենիշ մը առած էր զոր պիտի աւետէր իր հօրն ու մօր: Ճամբան ծերունի մը տեսաւ որ ձիով կ'անցնէր: Արամ յարգանցով բարեւի կեցաւ: Այն ատեն անցորդը իրեն գառնալով ըստաւ. «Տղա՞ս, քեզ չեմ ճանչնար, բայց քու բարեւկըթութիւնդ կը ցուցնէ թէ դուն աղեկ կըթուած պղտիկ դպրոցական մըն ես: Ասիանով եմ թէ ապագային պարկեց մարդ մը պիտի ըլլաս»:



— Պատիկ Արամ ի՞նչ կ'ընէր . — Խնջու համար զան էր . — Ճամփան սրու հանդիպեցաւ . — Արամ ի՞նչ բռաւ . — Անցողին ի՞նչ բաւ . իհեն . — ի՞նչ բաւէ բարեկրոսին . — Տղայ մը ի՞նչպէս բարեկիրք կ'ըլլայ :

Ճամանակ 28. — Օրինակեցէ՞ր վերի հասուածը և շեղազիր բառերէն պարզութեան մէջ, ածանցեան ները երկու զծով ստորագծեցէր :

Հարհանգ 29. — Հետեւեալ ածանցեալ բառերուն մասնիկները արագածութեն զատեակէ՛ր ուղղամայեաց զի՞ծերով։

Անմելք, քարոց, փոքրաւոր, զավոնց, զրծարան, սալուկի խառնուկ
ծափուկ, սղէս, գետակ, դժողոհ, մանրուք, թազուհի, թաթիկ, կաւեղին, խըն-
ծորենի, օրչէք, փեացու, ծովային, արեւելքան, զաւառական, հւալիւարցի -
վախլոց, ծեփիչ, պրաս, հայերէն, խոնարհաբար, ցաւալի, աղբանոց, հա-
մեսօրէն, շնորհունակ, խորավչս, սալապան, ծառասան :

ՕՐԻՆԱԿ . — ԿԱ | ԽԵՂՔ , զՈՐԾ | ՄՐԱՅ :

Համար 31. — Բախ'ք թէ ձեր այս զսած բառերը պարզ են թէ առաջեալ :

Է. Դ.Ա. — ԲԱՐԴ ԲԱՌԵՐ

37. — Շատ անդամ երկու արմատ կամ պարզ բառեր աղ իրարու կցուելով կը կաղմին նոր բառեր : Օրինակ՝
Մեծառուն, ծալսյէ, բուլքերան :

Այս տեսակ բառեր կը կոչուին բարդ :

38. — Ածանցեալ և բարդ բառերուն մէջ արմատ բառին կցուած մասնիկը կամ բառը երբոր բաղաձայնով կը սկսի, այն տեսն շատ անդամ անոր միացած կ'ըլլայ ա, և կամ ու ձայնաւորներով՝ որոնց կ'ըսուի յօդակապ : Օրինակ՝

Պահապան, ծաղկեփունջ, ահուդող :

Այս բառերուն մէջ չեղագիր ա, և, ու յօդակապ են :

39. — Երբոր արմատ բառի մը վերջի ծայրը այսպէս մասնիկ մը կամ երկրորդ բառ մը կցուի, առջի արմատ բառին ինչ ինչ ձայնաւորները շատ անդամ կը փոխուին կամ կը կորսուին : Օրինակ՝
Գիր — գիչ, տուն — սնաւեր :

Գէր — զիւռութիւն, կոյր — կուրութիւն, պատիւ — պատուական, սենեակ — սենելիապետ են :

— Ո՞ր տեսակ բառերուն կ'ըսուի բարդ . — Ի՞նչ է յօդակապը . — Ո՞ր պարագաներուն մէջ յօդակապ դրուած կ'ըլլայ . — Ածանցեալ եւ բարդ բառերը կազմող առջի արմատ բառերուն մէջ շատ անդամ ի՞նչ փոփոխութիւններ տեղի կ'ունենան . — Օրինակներուն վրայ դիմեցէք եւ ցոյց տուէք քէ ո՞ր ձայնաւորները փորուած, ո՞ր ձայնաւորները փոխուած են :

Համանակ 32. — Դրաւոր ու բերանացի պատասխաննեցէ՛ք թէ թօնչ կը կոչուի :

Այն որ որս կ'ընէ, այն որ պարտէզ կը մշակէ, այն որ կերակուր կ'եփէ, այն որ առուտուով կը զրադի, այն որ ուրիշի մը բով կը սպասաւորէ, այն որ մազ կ'ածիէ, այն տեղը ուր կիւանդներ կը զարմանուին, այն տեղը ուր շատ ծառեւ կան, այն տեղը ուր կերակուր կ'ուտեն, այն տեղը ուր տղաք ուսում կ'առնեն, այն գործիքը որով գիր կը գրն, այն գործիքը որով կը խարտեն, այն ծառը որ հարս պիտի ըլլայ, այն որ իշխանի կին է, այն երկիրը ուր արաքները կը բընակին, այն լեզուն որ ֆրանսացիները կը խօսին :

Համանակ 33. — Բաէ՛ք թէ ձեր այս զառած անունները պա՞րզ բառեր են թէ ածանցեալ :

Համանակ 34. — Որոշեցէք թէ հետեւեալ բառերէն որո՞նք պարզ են, ո՞րո՞նք ածանցեալ և որո՞նք բարդ, ու զատ զատ սիւնակներս մէջ զրեցէք .

Հանդէս, երկրագործ, գիրուկ, խոզենի, ձեղուն, սեղանատուն, վարձկան, գունաւոր, պարերգ, փափուկ, մատաղատունկ, տերեւախիս, մացառ, փշուտ, սարսափելի, լայնուէն, մթաստուեր, հովիս, ծոր, մարզագետին, դալարաւէս :

Համանակ 35. — Հետեւեալ բարդ բառերը կազմող պարզ բառերն իրարմէ զատելով, զատ զատ զրեցէ՛ք և ցոյց տուէ՛ք յօդակապները .

Ցածողի, վեհափրս, ազնուատոնմ, բազերակ, գրասեղան, ձեղնայարկ, ծովացուկ, հարսնետուն, կրակուրոց, սրամիս, անուշապուր, խենդուխելառ, շըշկահաւ, զիսագիր, զանձապիս, հանդիսավայր, կերուխում, թուանշան, ջըժամբար :

Օրինչկ. — Ազնուատոնմ — ազնիւ, տոնմ, և յօդակապ :

1004
1005
1006

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՀԱ.Դ.Ա.Բ.Զ.Ե.Ն.Ի.Վ.

Անտառի մը մէջ, լայն ծամբու մը քով
Հաղարշենի մը կ'աճէր միս մինակ,
Եւ՝ խընամբէ գուրկ՝ վրտիս էր տեսրով,
Տերեւներն՝ հազիւ մէկ բանի տանեալ .

Խոկ կարմորակ պըսուզներ՝

Տակաւին ըրւած ջրնէր :

Պարտիզան մը զայն տեսաւ եւ խկրին
Եր պարտէզին մէջ փոխարեց, եւ անդ
Հերկուած պարաւ հող, աղբ, ջուր մաքրագոյն
Անոր հիւթ եւ ոյժ ըրւին կենսաւանդ :

Յաջորդ տարին ծառն ուր ճանապարհ ուր ճանապարհ
Պըսուզներու բեռի մը տան ուր ճանապարհ ուր ճանապարհ

Թարգմ. Ա.Լ.ՓԱՍԼ.Ա.Նի



ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՏԱՍ.ՐՆԵՐԸ ՄԻ՛ ՌԱ.ԴՐԷՒՅ

Անոնք որ մարմնական որ եւ է պակասութիւն կամ սձև կազմուածք ունեցող իրենց ընկերները կը ծաղբեն, անոնց վրայ կը խնդան, կամ զանոնք կը նեղեն, անկիրը և չարասիրտ տղաներ են։ Ամէնէն գեշ բանն է հանոյք կամ զուառնութիւն փնտուել ուրիշի մը վիշ կամ նեղութիւն պատճառելուն մէջ։ Բնա՛ւ մէկը մի՛ ծաղբեք, մանաւանդ ցաւազար և խեղանարամ եղողները։ Մասծեցէք թէ այդ ողորմելի մարմինները կրնան պարունակել բարի և ազնիւ սիրտեր, մեծ և վեհանձն հոգիներ, արժանի ձեր համակրութեան և սիրոյն։

— Պէտք է ծաղբել մարմնական պակասութիւն ունեցողները, ուրիշնե՞րը։ — Ի՞նչպիսի տղակ կը ծաղբեն կամ կը նեղեն իրենց այլպիսի ընկերները։ — Աղի բա՞ն է զուարեանալ ուրիշն նեղութիւն տալով։ — Մարդ ի՞նչ բանի մէջ հանոյք փետքելու է։ — Ի՞նչու համար տղակ պարտին սիրել իրենց խեղանարամ ընկերներն ալ։ — Մարմնի ձեւէն կախում ունի՞ սրի ազնուութիւնը կամ բարութիւնը։

Հրահանգ 36. — Օրինակեցէք վերի հասուածը և շեղագիր բառերէն պարզերը մէկ, ածանցեալները՝ երկու և բարդերը երեք զիծով ստորագծեցէք։

Հրահանգ 37. — Հետեւեալ բառերուն նշանակութիւնները սահմանեցէք բերանացի։

Անապատ, դաշ, հովիս, ձոր, բլուր, կիրճ, անձաւ, սար, անտառ, ողախիս, արօս, ժայռ, սարահարթ, լեռնալպաշ, լեռնազօտի։


Հրահանգ 38. — Հետեւեալ բառերուն մլյմէկ հոմանիշ գտէ՛ք և դէմ դիմաց զրեցէք։

Անուշ, լիզի, զեփիւր, ճամբայ, բաղձանք, մարմանդ, եռանդ, զօրութիւն, բաջ, ճարպիկ, խենդ, այս, վիզ, ամեննեւին, ծուխ, զոլորշի, զիմաց զրեցէք։

Հրահանգ 39. — Հետեւեալ բառերէն իրարու հականիշները որոշելով դէմ

ճարուս, արեւելք, թարմ, տկար, տակ, տանիլ, կանուխ, կարծր, լեռ, մահ, արզար, բարեկամ, արեւմուտք, զօրաւոր, աղբաս, ձոր, մեղաւոր, օթել, վրայ, թշնամի, բերել, ծնունդ, կալուղ, ուշ։

ԿԵՆԴՐԱՆԻՒՆԵՐԸ ՄԻ՛ ՏԱ.ՆԶԵՒՅ



1. — «Մանաւանդ, Լեւոն, չըլայ որ ձիուն մօտենա»։

2. — Ի՞նչ ըրաւ Լեւոն, ի՞նչ պատահեցաւ (բերանացի պատմեցէ՛մ վերի պատկենեներուն ներկայացուցած դէպէ)։

Հրահանգ 40. — Բերանացի և զրաւոր ըսէ՛ք թէ ի՞նչ կը կոչովի

Այն որ կօշիկ կը կարէ, այն որ նպար կը ծախէ, այն որ գեղ կը պատրաստէ, այն որ զիր կը գրէ, այն որ պանդոկ կը բանեցնէ, այն որ մէկու մը զաքը կը պաշտպանէ, այն տեղը ուր զինի կը խմճն, այն տեղը ուր շատ զիրքեր կը դրուին։

Հրահանգ 41. — Բուժէ՛ք թէ ձեր այս զտած բառերը պա՞րզ, ածանցեա՞լ թէ բարդ բառեր են։

ԱՐՏԱՎԱՆՈՒԹԵՒԻՆ. — ՍԻՐՍ.ԾՆԵՐԸ

Կը սիրեմ մայրիկն անուշ, խելացի
Որ կուսայ ինծի համբյուններ հազար,
Եւ որ ա'նքան շուս կը ներէ ինծի
Ամէն անկամ որ ըլլամ քիչ մը չար։

Կը սիրեմ հայրիկն որ միշ կ'աշխատի
Շահելու համար մեր հացն ու պարէն,
Եւ որ խոնջնենք իր մոռցած՝ կը ծագի
Նոր բարենիշ մը երբ յանճնեմ իրեն։

Կը սիրեմ նաև իմ բարի մեծ մայր
Որ զիտէ սիրուն հեթեամներ առաս,
Ինչպէս նաև իմ ազնիւ մեծ եղբայր
Որ իմ զասերուս միշ կուսայ իրաս։

L. ԴԻՌՈՅՆԵՔ

ԽՈՍՔ ԵՒ ԻՐ ՄԱՍՆԵՐԸ

Բ. ԴԱՅ. — ԽՈՍՔԻՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

40. — Որ և է բառ, ի՞նչ տեսակ ալ ըլլայ, ինքնին ամբողջ մտածում մը չի կրնար արտայալան: Օրինակ՝

Վարդ բառ մըն է որ կը հաշանակէ ամէնուս ծանօթ հոտաւէտ ծաղկեր, բայց երբ վարդին վրայ բան մը խորհիմ և յայտնել ուղեմ, պէտք է որ քանի մը բառեր քովէ քով գնեմ և ըսեմ:

«Ծաղկիներուն մէջ վարդը շատ կը սիրեմ»:

41. — Քանի մը բառեր իրարու քով գնելով ալ դարձեալ խմաստ մը չի յայտնուիր, եթէ բառերն ուղիղ չարուած չեն: Օրինակ՝

Եթէ ըսենք. «Չորս ունի տարի եղանակ», ասիկա խօսք չըլւար որովհետեւ խմաստ չի յայտներ. բայց երբ բառերուն շարքը շիտինք և ըսենք «Տարին չորս եղանակ ունի», այն տանին խմաստ կուտայ:

42. — Երբ քանի մը բառեր ուղիղ չարքով մը իրարու քով դրուած են ամբողջ մտածում մը յայտնելու հունար, կը կոչուին խօսի:

43. — Խօսքը կրնայ ըլլալ թերամացի և զրաւոր:

44. — Քերականութեան նպատակն է սորվեցնել անսխալ խօսելու, և անսխալ զրելու կանոնները:

— Մէկ բառով ամբողջ մտածում մը կրնայ արտայալուիլ. — Ուրեմն ի՞նչ պէս կրնայ յայտնելի. — Բառերն ի՞նչ կերպով դրուած պիտի ըլլան իրարու բով իմաստ մը յայտնելու նամար. — Ի՞նչ է խօսք. — Խօսքը բանից տեսակ է. — Քերականութեան նպատակն ի՞նչ է.

Հրահանգ 42. — Հետեւեալ բառերուն վրայ խորհելով խօսքը կազմեցէք, ծաղիկ եւ թաղար. — Ծով եւ ծուկ. — Արեւ եւ լոյս, — Մանուկ եւ խալ. — Փայտ եւ ածուխ:

Օրինակ. — Թաղարին ծաղիկը չորցաւ:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԱՇԽԱՍՏՈՒԹԻՒՆԸ

Աշխարհի մէջ ամէն ոք կ'աշխատի: Նայեցէ՛ք ձեր չորս դիմա. ահա՛ երկրագործը հողը կը հերկէ, եղերն արօրը կը քաշեն, հովիւր աշխարհները կ'արածէ, շունը հօտին վրայ կը հսկէ, մեղուն հիւթ կը քաղէ ծաղիկներէն, հանքագործները գերափակը կը փորեն, նաւասախները ծովուն վըրքայ կը սուրան, հացագործը կ'եփէ մեր հացը, գերձակը կը կարէ մեր հագուստը, կօշկակարները մեր կօշիկները կը կարեն, որմնաղիրներն ու հիւները մեր սոսները կը շնեն, ուսուցիչները ձեղի դաս կուտան: Դուք ալ աշխատեցէ՛ք, տղա՛ք: Աշխատութիւնը աշխարհի օրէնքն է:



Հրահանգ 43. — Օրինակեցէ՛ք վերի հաստուածը և խօսքերն իրարմէ զատեցէ՛ք ուղղանացեաց զիձերով:

Հրահանգ 44. — Հետեւեալ բառերուն վրայ խորհելով մէյմէկ խօսք կազմեցէ՛ք բերանացի:

Փարտէզ, այզի, շուկայ, մայր, քոյր, դաս, խնձոր, նարինչ, օդ, շուշն, տիսակ, կատու:

Հրահանգ 45. — Հետեւեալ խօսքերը ուղիղ շարքի վերածելով զբեցէ՛ք:

Բոյսերուն օգտակար անձեւը է:

Տղան խելացի կը սիրուի միշ:

Հացը խենդին է խելօթին փորն:

Ոսկին է մետաղն թանկացին անէնէն:

Շաս կան մէշ պիտառին ծառեր:

Հրահանգ 46. — Մէկմէկ խօսք կազմելով զրեցէ՛ք թէ ի՞նչ կ'ընէ:

Ժամագործը, ուկիրիչը, փայտահարը, ատաշագրեցը, զոհարավաճառը, ատամնարոյժը, բեռնալիրը, բրուսը, սպացրչը, շուլհալը, ծալարարը, ջորեպանը:

Եերամը, մեղուն, հաւը, րւշը, սարդը:

Օրինակ. — Ժամագրեց ժամայիլ կը շիէ. շերամը մետաքս կ'արաբէ եւն:

Թ. ԴԱ. — ԽՕՍՔԻՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ

45. — Բառերն ու խօսքերը ուղիղ գրելու կանոնին կ'ըստք ուղղագրութիւն :

46. — Գրաւոր խօսքի մէջ կանոն է բառերը իրարմէ մէյմէկք թիչ հեռու գրել որպէս զի իրարու չխառնուին :

47. — Խօսք մը գրելու ակսած առաջին գիրը պէտք է զիսագիր գրել :

48. — Երբոր խօսքը կամ իրարու հետ առնչութիւն ունեցող քանի մը խօսքեր վերջանան, վրայէ վրայ սասպէս (:) երկու կէս կը դրուի որ կը կոչուի վերջակէս : Օրինակ՝

Կրօնքը այն բարոյական կապն է որ մարդիկը Սստոծոյ հեռ կը կապէ :

49. — Խօսքի մը այլեւայլ մասերը և պղտիկ դադարի տեղերը ցոյց տալու համար կը դրծածուի սա կէտը (,) որ կը կոչու ստորակէս : Օրինակ՝

Ոսկին, արծաթը թանկագին մետաղներ են, բայց երկաթը ամէնէն օգտակարն է :

50. — Իրարու հետ առընչութիւն ունեցող անջատ խօսքերու միջնեւ կը դրուի սասպէս (.) մէկ կէտ որ կը կոչուի միջակէս շ Օրինակ :

Դարտունը եկաւ. ծառերը ծաղկեցան. գառնուկները սկսան կայտուել :

— Ի՞նչ է ուղղագրութիւնը. — Գրաւոր խօսքի մէջ բառերը ի՞նչպէս պէտք է գրել. — Խօսքի մը առաջին գիրը ի՞նչպէս կը գրուի. — Երբոր խօսքը վերջանալ, ի՞նչ նաև կը դրուի. — Ո՞րն է վերջակէտը. — Ի՞նչ պարագայի մէջ կը գործածուի սուրակէտը. — Ո՞րն է սուրակէտը. — Ի՞նչ պարագայի մէջ կը գործուի միջակէտը. — Ո՞րն է միջակէտը :

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՎԱԽԱԿՈՅ ԶԱՊԷՒԾ

Զապէլ չափաղանց վախուսու է : Եթէ ամպը որոտայ, իր վերակին տակ կը պահուըտի դողդղալով : Եթէ գորտ մը տեսնէ, սոսկալի ճիշեր կ'արձակէ. իսկ եթէ մուկ մը նշմարէ, լեղապատու կը փախչի : Իրիկունը առաջոց ճրագի չի համարձակիր տան որ և է անենեակը մանելու : Իր կեանքը կ'անցնի այսպէս յարատու ահուզողի և սարսափի մէջ :

Ի՞նչ յիմարութիւնն, ամէն մարդ գիտէ թէ ոչ խօսամ կայ, ոչ ճիւազ : Բայց Զապէլ ասանկ է. անիկա ամէն բանէ կը վախնայ, նո՞յն իսկ իր շուքէն :

Տղա՛ք, չըլլայ որ վախուս Զապէլին նմանիք :

— Ի՞նչ քերութիւն ունի Զապէլ. — Եթէ ամպը որոտայ, ի՞նչ կ'ընէ. — Աւթիւ ի՞նչ բաներէ կը վախնայ. — Եթ կեանքը ի՞նչպէս կ'անցնի. — Խելացութիւնն է Զապէլին բրածը. — Կա՞յ միքէ խօսամ կամ ճիւազ. — Պլո՞ք է նմանիլ Զապէլին :

ՀՐԱՀԱՆՑ 47. — Օրինակեցէ՛ք վերի հասուածը և ցոյց տուէ՛ք գրծածուած պիտոգիրներն ու ձեր սորփած կէտերը :

ՀՐԱՀԱՆՑ 48. — Ուսուցչին տուն տալովը ուղղագրեցէ՛ք նոյն հասուածը :

ՀՐԱՀԱՆՑ 49. — Դրեցէ՛ք հետեւեալ խօսքերը, գրծածելով հարկ եղած կէտերն ու զիտոգիրները :

Հարուս աղբաս մեծ պղտիկ ոչ որ կրնայ աղասի մահուընէ ամէն մարդ երշանկութեան ետևէ կը վաղէ բայց աշխարհի մէջ կատարեալ կրշանկութիւն վկայ :

Եթէ կուզէր յարգուիլ ուրիշներէն պէտք է դուք ալ յարգել ուրիշները պէտք է պատուել մեծերը հպատակիլ օրէնքին եւ հաւատարիմ մնալ սիրող իշխանութեան :

մարդ իր սխալը ժամանալու է իր սխալը ժամանցողը շուտով կ'ուղղուի



Ժ. ԴԱՄ. — ԽՕՍՔԻՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ (ՇԱԲ.)

51. — Խօսքին մէջ զեղջուած բառի մը տեղ ընդհանրապէս կը դրուի սա կէտը (՝) որ կը կոչուի բար : Օրինակ՝ Բարի տղան գովեստ կ'ընդունի, չարը՝ պարաւ :

52. — Բառի մը մէկ մասը վերի տողէն վարի տողը փոխադրելու ատեն միավանկ բառերը կարելի չէ կիսել. ուստի կամ ամբողջութեամբ վերի տողին մէջ սղմեցնելու է, կամ ամբողջութեամբ վար առնելու է :

53. — Եթէ բառը բազմավանկ է, վանկերուն զատուած տեղէն միայն վար կ'առնուի : Օրինակ՝

Պարտիզան բառին առաջին վանկը պար վերը թողով կրնանք տիպանը վար առնել. կամ առաջին և երկրորդ վանկերը վերը թողով կրնանք վերջի պանը վար առնել. բայց սխալ է երբոք պարտի գրենք վերը և զպանը վար առնենք :

54. — Այսպէս երբոք բառի մը մէկ մասը վարի տողը փոխադրուի, վերի տողին ծայրը սա նշանը (՝) կը դրուի որ կը կոչուի ենթամաս :

55. — Վար առնուելիք բառը եթէ բնական ը պարունակէ, այն ատեն բնական ըը գրել հարկ է : Օրինակ՝

Տնես, դրամ, հարցնել, բանձր բառերը տողագարձելու ատեն կը գրուին այսպէս՝

Տըն — տես, գը — բամ, հար — ցընել, թան — ձը :

Ո՞րն է բուրք . — Ի՞նչ պարագայի մէջ բուրք կը գործածուի . — Բառի մը մէկ մասը վերի տողէն վարի տողը փոխադրելու ատեն միավանկ բառերն ինչպէս վար կ'առնուին . — Բազմավանկ բառերը ինչպէս վար կ'առնուին . — Բառի մը մէկ մասը վար առնուած ատեն ի՞նչ նեան կը դրուի . — Ո՞րն է ենթամաս :

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՄԱՍԱԴ. ՎԱՐԴԱՑՈՒՅՆԵՐ

Արմենակ մատաղ վարդենի մը տնկած էր թաղարի մը մէջ և զայն զետեղած՝ պատուհանին գողը : Ամէն իրիկուն վարդենի մը այս զգուշութիւնը հարկ չհամարեց, որովհետեւ ողը շատ հանդարտ և մեղմ կ'երեւէր : Արմենակ յաջորդ առտուն ցաւով զիտեց թէ վարդերը թոռմեր էին եղեամէն :

Յաճախ միակ անհոգութիւն մը կրնայ փայտնել շատ մը խընամքներու արդիւնքը :

— Ի՞նչ տնկած էր Արմենակ . — Ո՞ր դրած էր վարդենին . — Ամէն իրիկուն ի՞նչ զգուշութիւն ի գործ կը դնել . — Ի՞նչու համար . — Երիկուն մը ի՞նչ պատահնեցաւ . — Ի՞նչ եղաւ վարդառունկը . — Ի՞նչ եղակացութիւն կը հանել այս պատմութենէն :

ՀՐԱՀԱՑ 50. — Օրինակեցէ՞ր վերի հաստուածը և ցոյց տուէք գործածուած կէտերն ու ենթամասները :

ՀՐԱՀԱՑ 51. — Ուսուցին տուն տալով ուղղագրեցէ՞ք նոյն հաստուածը :

ՀՐԱՀԱՑ 52. — Հետեւեալ բառերուն առաջին վանկերը վերի տողը թողլով յաջորդ վանկերը վար առէք :

Գրու, տրմութիւն, տախոս, թմրութիւն, բնական, քննութիւն, շապեկ, զզացում, սուլեր, զնակ, բնաւ :

ՕՐԻՆԱԿ . — Գը- սը-
րաւ, սախօս :

ՀՐԱՀԱՑ 53. — Հետեւեալ բառերուն վերջին վանկերը վար առէք նախորդ վանկերը վերը թողլով :

Քրսնիլ, փափուք, թագսոց, խնդրում, փոնզտալ, արկղ, բազմանդի, պատիլ, նոնդիւն, ցոյցլալ, բարձ :

ՕՐԻՆԱԿ . — Քրսը- փափը-
նիլ, սուք :



ԺԱ. ԴԱՄ. — ԱՆՈՒՆ ԿԱՄ ԳՈՅԱԿԱՆ ԵՒ ԱՇԱԿԱՆ

56. — Խօսքը կազմող բառերը իրենց նշանակութեան, ըլութեան և պաշտօնին համեմատ տեսակ տեսակ են և քերականութեան մէջ զատ զատ անուններով կ'որոշուին :

57. — Այն բառերը որոնք անձ, կենդանի, բոյս և որ և է իր կամ առարկայ կը ցուցնեն, կը կոչուին անուն կամ գոյական : Օրինակ՝ Հրանտ, հայր, ծի, բուզ, արռող եւն . . .

58. — Երբոր գոյականի մը ինչպէս ըլլալը հասկցնել ուղենք, որի՞ւ բառ մըն ալ կը գնենք քովը : Օրինակ՝

Տղայ, ի՞նչպէս տղայ, ծոյլ տղայ :

Կատու, » կատու, չար կատու :

Վարդ, » վարդ, կարմիր վարդ :

Կար, » կաթ, անուշ կաթ :

Սյասեղ ծոյլ, չար, կարմիր, անուշ բառերը իրենց քովի գոյականներուն որպիսութիւնը կամ յատկութիւնը կը ցուցնեն :

59. — Այն բառերը որոնք անուններու որպիսութիւնը, յատկութիւնը կամ որի՞ւ որ և է հանդամանքը կը ցուցնեն, ածական կը կոչուին :

— Խօսք կազմող բառերը մէջ տեսակ են թէ տաս. — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըսուի անուն կամ գոյական. — Գոյականին ինչպէս ըլլալը հասկցնելու համար ի՞նչ կ'ընենք. — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըսուի ածական :


Հրահանգ 54. — Հետեւեալ անուններէն անձ, կենդանի, բոյս և իր ցուցնողները որոշեցէք օրինակին պէս :

Քոյր, կապիկ, դաշնակ, ագռաւ, շահոցքամ, աւազան, սոխակ, գէորգ, լուս, սեղան, խղունջ, խնձոր, գրիչ, խոս, դասընկեր, կաւիճ, վարդապետ,

Օրինակ. — Քոյր, անձ կը ցուցնէ :

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՄԵՐ ԴԱՍԱԿՐՈՅԱՀԱՅ

Մեր դասաւանին մէջ կան նուարաներ և սեղաններ աշակեցներուն համար, գրաւեղան մը և արող մը՝ ուսուցչին համար, երկու սեղ տախակներ՝ վարժութիւններու յատուկ, և բարձուղարակ մը՝ որ շատ զիրքներ կը պարունակի : Կան նաև պատերուն վրայ կախուած յարտէններ և մեծ պատկերներ որոնցմէ մին կը ներկայացնէ մերնակ ոչ խարսներու հօս մը գլեակին եղերքը՝ ջուր խոնելու վրայ, երիտասարդ հովինը հան ծառի մը տակ նստած, շուն ալ քովիկը :



— Բաէ՛ֆ, ի՞նչ կարասիներ կը տեսնէք ձեր դասաւանին մէջ. — Ի՞նչ բացի կը ծառայեն անոնք. — Պատերուն վրայ ի՞նչ կը տեսնէք :

Հրահանգ 55. — Օրինակեցէ՛թ վերի հատուածը և շեղաղիր բառերէն գոյականները՝ մէկ և ածականները՝ երկու զիծով սոսորազծեցէք :

Հրահանգ 56. — Ուսուցին տուն տալովը ուղղագրեցէ՛թ նոյն հաստուած :

Հրահանգ 57. — Հետեւեալ բառերէն գոյականներն ու ածականները որոշեցէք :

Բարակ գրիչ, աղտօս հալուս, զեղին տերեւ, խելօք տղայ, սիրելի մայր, կայն ճամբարյա, կափուղ բամպակ, գէր կով, բարի եղբայր, յամառ էշ, գեղեցիկ տուն, կապոյց երկինք, կամանչ խոս, ապուշ աղջիկ, թափանցիկ ապակի :

Հրահանգ 58. — Հետեւեալ անուններուն նշանակութիւնները սահմանեցէ՛թ բերանացի :

Զերիխուռ, հով, քամի, խորշակ, մորիկ, թաթառ, ուրական :

Հրահանգ 59. — Հետեւեալ անուններուն նշանակութիւններն ալ բացութեցէք բերանացի :

Տող, էշ, սիւնակ, լուսանցք, թերթ, պրակ, հատոր, ցանկ, կողը, մատեան, գրալարան :



Ժ. ԴԱՅ. — ԲԱՅ ԵՒ ԴԵՐԱՆՈՒՆ

60. — Երբոր գոյականին վրայ բան մը ըսել ուզենք, հարկ է որ ուրիշ կարեւոր բառ մը աւելցնենք: Օրինակ՝ առնենք Յալոր, աղխալ, ծառ գոյականները և անոնց վրայ մէջմէկ բան ըսենք:

Յակոր ի՞նչ կ'ընէ, — Յակոր կ'աշխատի:

Սոխակը ի՞նչ կ'ընէ, — Սոխակը կ'երգէ:

Ծառը ի՞նչ եղաւ, — Ծառը չորցաւ:

Այս խօսքերուն մէջ կ'աշխատի, կ'երգէ, յորցաւ բառերը գոյականներուն ի՞նչ ընել կամ ի՞նչ ըլլալը կը ցուցնեն:

61. — Այն բառերը որոնք բան մը ընել կամ ըլլալ, այսինքն գործողութիւն կամ վիճակ կը ցուցնեն, բայ կը կոչուին:

62. — Խօսքին մէջ երբեմն հարկ կ'ըլլայ միեւնոյն գոյականը քանի մը անգամ յիշել: Օրինակ՝

Բամպակը օգտակար բոյս մըն է, բամպակը գաղջ երկիրներու մէջ կը մշակուի, բամպակով հագուստ կը չինեն:

Այս կրկնութեան առաջքը առնելու համար կրնանք նոյն խօսքը տարբեր կրպով ըսել: Օրինակ՝

Բամպակը օգտակար բոյս մըն է որ գաղջ երկիրներու մէջ կը մշակուի և անով հագուստ կը չինեն:

Այս խօսքին մէջ որ, անով բառերը բամպակ գոյականին տեղ դրուած են, չկրկնուելու համար:

63. — Այն բառերը որոնք խօսքին մէջ արդէն յիշուած գոյականի մը տեղ կը դրուին կրկնութեան տեղի չտալու համար, դերանուն կը կոչուին:

Մարդ մը ի՞նք իր անունը չի տար և կ'ըսէ ես, զիմացի մարդուն անունը չի տար և կ'ըսէ դուն. ասոնք ալ գերանուն են:

Գոյականին վրայ բան մը ըսելու համար ի՞նչ ընել հարկ է. — Ո՞ր տեսակ բառերուն ի՞շտովի բայ. — Խօսքին մէջ միեւնոյն ցոյականը չկրկնելու համար ի՞նչ ընել հարկ է. — Ո՞ր տեսակ բառերուն դերանուն կ'բառի. — Մարդ մը ինձին ի՞նչ կ'ըսէ, դիմացինին ի՞նչ կ'ըսէ. — Ասոնք ի՞նչ բառեր են:

ՏՐԱՄԱԽՕՍՈՒԹԻՒՆ. — Ա. ԶԻԿԱՆ ՈՒ Թ. Ձ. Չ. Ն. Ի. Բ.

Ա. — Եկո՛ւ ինծի, թռչնիկ սիրուն,
Տե՛ս վանդակը սա զարդարուն,
Եւ պտուղներն ու ցոլաթուրմ
Ծաղիկները զր եւ առատուն
Քեզի համար քաղեցի:

Բ. — Ես կ'ապրիմ գոն ու կուզեմ միշտ
Թռչնի լեռ, սար անհոգ անվիշտ,
Իմ խեղճ բունիկով է լաւագոյն
Քան յու վանդակով այդ շողովուն,
Պղպիկ աղջիկ խելացի:

ՏՅ. Վ. Ա. Ա. Ա.

— Ի՞նչ բառ աղջիկը բունիկին. — Ի՞նչ կը պանեն վանդակի մէջ. — Ի՞նչ բառ կրկնութեան առաջքը բունիկը:
~~~~~

**ՀՐԱՀԱՆՑ 60.** — Վերի ոտանաւորին շեղագիր դերանունները ո՞ր անուններուն տեղ դրուած են, որոշեցէք:

**ՀՐԱՀԱՆՑ 61.** — Հետեւեալ խօսքերուն պարունակած բայերը ստորագծեցէք,  
Աչքը կը տեմնէ, ականջը կը լաէ, քիթը կը հոտուէ, ակրան կը խածնէ,  
ծեռքը կը շոշափէ, թուշունը կը թուցի, ծուկը կը լողայ, օձը կը տղայ, զորքը  
կը շոշափէ, մարդը կը քալէ, անիւը կը թաւալի, նաւը կը սուրայ, հովը կը փը-  
կոսոսէ, մարդը կը քալէ, անիւը կը թաւալի, նաւը կը զորի:  
Է, անժեւը կը տեղայ, ջուրը կը հոսի, գնդակը կը զորի:

**ՀՐԱՀԱՆՑ 62.** — Հետեւեալ խօսքերուն մէջ կրկնուած շեղագիր գոյականներուն տեղ դրէք պէտք եղած դերանունները:

Արեւը աղբիւն է լոյսի եւ չերմութեան, երկրի վրայ կեանքը արեւէն  
կախում ունի, արեւին շնորհի կ'ապրին բոյոր կենզանի էակներն ու բոյսերը  
արեւին այս յատկութիւններուն համար ինին ժողվուրդները կը պաշտէին արեւը:



## ԺԴ. ԴԱՍ. — ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՄԱԿԲԱՅ

64. — Երբոր խօսքին մէջ գոյականին դիրքը և որ և է պարագան հասկցնել ուղենք, սկէտք կ'ունենանք անոր քով դնելու ուրիշ անսակ բառ մը: Օրինակ՝

Եթէ ըսենք «Գիրքը դրի դարակ» որոշ իմաստ չի տար. հարկ է ըսել. «Գիրքը դրի դարակին վրայ, կամ դարակին մէջ, կամ դարակին յով, կամ դարակին տակ»: Այս պարագային մէջ վրայ, մէջ, յով, տակ բառերը ցոյց կուտան թէ դիրքը դարակին ո՛ր անզը դրուած է:

65. — Այն բառերը որոնք անունի կամ դերանունի մը քով կը դրուին անոր որ և իցէ մէկ դիրքը կամ պարագան ճշգելու համար՝ կը կոչուին հախաղրութիւն:

66. — Երբ խօսքին մէջ բային գործողութեան ի՞նչպէս, ե՞րբ, ո՞ւր, ի՞նչ չափով կատարուելու պարագան հասկցնել ուղենք, հարկ կ'ըլլայ ուրիշ անսակ բառեր գործածել: Օրինակ՝

Եղբայրս եկու, ե՞րբ, — Եղբայրս երեկ եկաւ:

Շունը կը վաղէ, ի՞նչպէս, — Շունը արագ կը վաղէ:

Յակոր գնաց, ո՞ւր, — Յակոր հոն գնաց:

Ես գիտեմ, ի՞նչքան, — Ես շատ զիտեմ:

Այս խօսքերուն մէջ երեկի, արագ, հոն, շատ բառերը իրենց քովի բայերուն գործողութեան զանազան պարագաները ցոյց կուտան:

67. — Այն բառերը որոնք բայերուն քով դրուելով կը ճշգեն գործողութեան ժամանակը, եղանակը, անզը, քանակութիւնը կամ ուրիշ պարագան, մակրայ կը կոչուին:

— Խօսին մէջ զոյականին դիրքը կամ որ եւ է պարագան ի՞նչ կերպով կազմութեան ժամանակը, եղանակը, անզը, քանակութիւնը ի՞նչպէս, մէկի համար մէջ, մեզի համար:

## ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԳԱՅԵԼՆ ՈՒ ԳԱՅՈՆՈՒՆԵ

Ոշխալները փարախին մէջ կեցած էին ապահով: Սովորուեկ գայլ մը եկաւ և փարախին շուրջ սկսաւ դասնալ, պատիլ: Անփորձ գառնուեկ մը ներսէն գայլը անսնելով անոր հարցուց. «— Ի՞նչ կը վնասուի հոս: — Թարմ խոտ, պատասխանեց գայլը, ես քիչով գոհացող եմ: — Եթէ այդպէս է, ըստ դասնուկը, ես ալ գամ, իրարու հետ եղբօր պիտի ապրինքն անհանդացու միասնակին ճարակինք:» Այս ըսելով դառնուելով փարախին դուրս ցատքեց ուր չար գայլը դիմք գիշատեց անմիջապէս:

— Ոշխանելով ո՞ւր կեցած էին. — Ի՞նչ է փարախը. — Ի՞նչ բառ գայլը. — Ի՞նչ բան է սովորուեկ. — Գառնուկը ի՞նչ հարցուց գայլին. — Ի՞նչ բան է անփորձ. — Ի՞նչ պատասխանեց գայլը. — Գայլը խոտսկե՞ր է. — Գառնուկը ի՞նչ բառ. — Ենոյ ի՞նչ պատանեցաւ:



**ՀՐԱՀԱՆԻՑ 63.** — Օրինակեցէ՞ք վերի հասուածը և շեղաղիր բառերէն նաև խաղողութիւնները մէկ, մակրայները երկու զիծով ստորագծեցէ՞ք:

**ՀՐԱՀԱՆԻՑ 64.** — Ուսուցչին տուն տալով ուղղագրեցէ՞ք նոյն հասուածը:

**ՀՐԱՀԱՆԻՑ 65.** — Հետեւեալ բառերուն մէջ նախաղողութիւնները որոշելով ստորագծեցէ՞ք:

Քրոջ հետ, ծառին տակ, լեռան վրայ, ճամբուն քով, քաղաքին մօս, մինչեւ մետք, աշխարհի մէջ, մեզի համար:

**ՀՐԱՀԱՆԻՑ 66.** — Հետեւեալ մակրայները տակէ տակ զրելով նշանակեցէք ու ի՞նչ ցոյց կուտան:

Քիչ, հերիք, ուշ, շատոնց, հոն, արդէն, շուտ, հիմա, իսկրյն, անմիջապէս, շատ, աւելի, անդին, մէկդի:

**ՕՐԻՆԱԿ.** — Քիչ, քանակութիւն կը ցուցնէ:

ԺԴ. ԳԱՅ. — ՇԱՂԿԱՊ ԵՒ ԶԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ

68. — Երկու բառեր կամ երկու խօսքեր իրարու կապելու համար կը դործածուին ուրիշ տեսակ բառեր որոնք շաղկապ կը կոչուին : Օրինակ՝

Կատուն եւ շունը ընտանի կենդանիներ են, բայց կատուն վայրող է :

Այս տեղ, ինչպէս կ'երեւի, երկու խօսք կայ որոնք իրարու կապուած են բայց բառով, իսկ եւ բառը իրարու կապած է կատուն բառերը :

Ուրեմն բայց, եւ շաղկապ են :

69. — Կան մասնաւոր բառեր ալ որոնք ցաւ, վախ, ուրախոթիւն կամ որ և է յուզում և կիրք յայտնելու կը ծառային և ձայնարկութիւն կը կոչուին : Օրինակ՝

Ա՞հ, ինչ աղւոր է օդը :

Վայ ձեզի կեղծաւորներ :

Օ՞հ, շուտով գնա՞ :

Այս խօսքերուն մէջ ահ, վայ, օն ձայնարկութիւն են :


70. — Ձայնարկութեան վրայ սա նշանը (‘) կը դրուի որ երկար կը կոչուի, որովհետեւ բառին երկար հնչում ունենալը կը ցուցնէ : Երբեմն ալ շեշ կը դրուի որ սա (‘) է, և բառին շեշտուելով հընչուիլք բլարը կը յայտնէ :

Ո՞ր տեսակ բառերուն կ'ըսուի շաղկապ . — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըսուի ձայնարկութիւն . — Ձայնարկութիւններու վրայ ի՞նչ նշաններ կը դրուին . — Ո՞րն է երկար եւ ի՞նչ կը ցուցնէ . — Ո՞րն է շեշը եւ ի՞նչ կը ցուցնէ :

Հրահանկ 67. — Բերանացի սահմանեցէք հետեւեալ անուններուն նշանակութիւնները :

Ակ, առուակ, վակ, հեղեղ, զետակ, գետ, մահիմ, լիմ, ծով, ովկիանոս :

ՊԶՏԻ ԲԱՐԵ ՍԵՐՏ ՄԷ



1. — Եղանակը ի՞նչ է, ողը ի՞նչպէս է . — Մինան ո՞ւր կ'երբայ, որո՞ւ կը նախիպի :

2. — Ի՞նչ կ'ընէ Մինան : (Բերանացի պատմեցէք այս մանրավեպը) :

Հրահանկ 68. — Որոշեցէք թէ հետեւեալ խօսքերուն շեղագիր շաղկապնեւթիւնը բառներ բառեր կը միացնեն, որո՞նք խօսքեր :

Աշխատաւէր տղան կը վարձարուի, իսկ ծոյլը կը պաժժուի . — Գոհ եղի՛ր միակէղ երեկու երջանիկ ըլլալ . — Պատուէ՛ հայրդ ու մայրդ, որովհետեւ անո՞նք բեզի կեանք տուին . — Արդարութիւնը ուշ կամ կանուխ կը յազթէ . — Մարմինդ առողջ պահէ որ մարով ալ առողջ ըլլաս . — Ծառերը կը ծաղկին եւ կը կանանչանան երբոր ցարունը զայ . — Սասիկ հովերը կը փէն եւ եղէզը կը ժողով բայց չի կորիր, միմէջեն հապատ կաղնին կը խորտակի :

Հրահանկ 69. — Ուսուցին տուն տալովը ուղղագրեցէք վերի հրահանզը :

Հրահանկ 70. — Հետեւեալ խօսքերուն մէջ ձայնարկութիւնները որոշելով ստորագծեցէք :

Ա՞հ, շատ սրտում եմ . — Ափա՛ս, սպատեհութիւնը կորանցուցի . — Վայ և առաջայ, մի լար . — Բիշւֆ, գէշ կը հոսի . — Հօ՛, եղներ, բալեցէք . — Այ, առակալի բան է . — Ա՛խ, մի ցաւերս քրքրէ :

Հրահանկ 71. — Հետեւեալ անուններուն քով պատշաճ բայեր դնելով զբեցէք թէ ի՞նչ կ'ընէ կ'ընէ :

Քահանան, երախան, ծին, աւազակը, փայլակը, կրակը :

ՕՐԻՆԱԿ . — Քահանան կ'աղօթէ :

## ԺԵ. ԴԱՍ. — ԲԱՌԵՐՈՒԽՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

71. — Լեզուն թէեւ հաղարաւոր բառեր ունի, բայց ամէնքն ալ մի՞ր այս սորված տեսակներէն մէկուն կամ միւսին կը պատկանին. ուրիշն լեզուին մէջ ութ տեսակ բառեր կան:

Անուն կամ գոյականին, որ անձ, կենդանի, բոյս կամ որ եւ է իր կը ցուցնէ:

Ածական, որ գոյականին որ եւ է յատկութիւնը կամ հանդամանքը կը ցուցնէ:

Բայց, որ գործողութիւն կամ վիճակ կը յայսնէ:

Դերանուն, որ կը ցուցնէ անուն մը որուն տեղը դրուած է:

Նախադրութիւն, որ գոյականին որ և է զիրքը կամ պարագան կը ցուցնէ:

Մակրայ, որ բային գործողութեան պարագան կը ցուցնէ:

Շաղկապ, որ երկու բառեր կամ խօսքեր իրարու կը կապէ:

Զայնարկութիւն, որ յուզում և կիրքը յայնելու կը ծառայէ:

72. — Քերականութեան մէջ բառերու այս ութ տեսակները մասունք բանի կամ խօսին մասենը կը կոչուին:

— Եեզուին բոլոր բառերը խանի՞ տեսակ են, որո՞նք են. — Բառերուն այդ տեսակները ի՞նչ կը կոչուին եերականութեան մէջ:

**Հասկանգ 72.** — Բաէ՛ր թէ ինչ կը կոչուի

Այն մարդը որ հիւսնդ կը բռնէ՛, որ նաև կը վարէ՛, որ շնչեր կը կառուցնէ՛, որ կառք կը վարէ՛, որ ծուկ կ'որսայ, որ ջուր կը կրէ՛, որ միրզ կը

Այն կենդանին որ բռւրդ կուսայ, որ արօր կը քաշէ՛, որ մուկ կը բռնէ՛, որ ուսայն կը հիւսէ՛, որ հողը կը փորէ՛, որ զիշերները կը խօսի:

Այն բոյալ որմէ մասնած կը շինեն, որ խաղող կ'արտադրէ՛, որով ալիւր կը պատրաստի, զոր կը ծխեն, որմէ շաքար կը հանեն, որ ափիօն կ'արտադրէ՛:

Այն առարկան որով հաց կը կրեն, որով երկաթ կը ծեծեն, որով բան մը կարեն, որով ապար կուտեն, որուն մէջ զինի կը լեցնեն, որով կար կը

**Հասկանգ 73.** — Գրեցէ՛ր թէ հետեւեալ ածականներէն որո՞նք լաւ յատկութիւն կը ցուցնեն, որո՞նք գէշ:

Ծոյլ, անկեղծ, վայրենի, իմաստուն, ուշադիր, անհամբեր, ճարտար, ազահ, մաքուր, հնազանդ, անշնորհ, համդարտ, առաքինի, հաւատարիմ, յիմար, հպարտ, արդար, համես, սիրուն, նախանձոս:

Օրինակ. — Ծոյլ, գէշ յատկութիւն կը ցուցնէ:

Անկեղծ, լաւ յատկութիւն կը ցուցնէ:

## ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — ՄԵԴԱԿԻՒՆ ՊԵՍ

Աշակե՛րս, որ զպրոց կ'երթաս,

Մի՛ տընտընար ճամբուն վըրայ.

Մի՛ նալիր շուրշդ . յիշէ՛, տըղաս,

ժամանակն որ շուտ կը տուրայ:

Հաւատա դու իմ խօսքերուն .

Քեզ մի ընտեր իրեւն տիպար

Թիթեռնիկն որ թէեւ սիրուն,

կը թուչտի միշտ թեթեւարար :

Հապա մեղուն ա՛ռ օրինակ ,

Որ եռանդուն, ժիր, շարունակ

Կը վազվակ ծաղկէ ծաղկէ ծաղկէ ,



Որ ամէն օր դուք կունենար

Քաղած մեղրէն իր անուշիկ

Չեզի պատրաս նախաճաշիկ :

Թարգմ. Ա. Լ. ՓԱՍԼԱՆԻ

ՏԻՒՐԱՆ

— Ի՞նչ է մեղուն, ի՞նչ կ'արտադրէ. — Ի՞նչ է քիրեռնիկը. — Ի՞նչո՞ւ համար պէտք է նմանիլ մեղուին. — Ի՞նչո՞ւ համար պէտք չէ նմանիլ քիրեռնիկն:

## Ժ. ԴԱՍ. — ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՒ ԱՆՓՈՓՈԽ ԲԱՐԵՐ

73. — Խօսքին մասերէն կամ բառերու տեսակներէն մէկ քառակայ են վոփոխութիւններու և մէկ քանին անփոփոխ են : Օրինակ՝

Եթէ կուզես որ ուրիշը յարդէ քու անձդ, դուն ալ յարդէ միշտ ուրիշն անձը եւ յաւ վարուէ ամեն մարդոց հետ :

Եթէ կուզեք որ ուրիշները յարդեն ձեր անձերը, դուք ալ յարդեցէք միշտ ուրիշներուն անձերը եւ յաւ վարուեցէք ամեն մարդոց հետ :

Սյս խօսքերուն մէջ, ինչպէս կ'երեւի, շեղաղիր բառերը մասփոփոխ մնացած են, մինչդեռ միւսները փոխուած են :

74. — Գոյականը, բայը, դերանունը, վոյիշական բառեր կը կոչուին, որովհետեւ խօսքին մէջ պարագային համեմատ կը փոխուին :

75. — Ածականը, նախադրութիւնը, մակրայը, շաղկապը, ձայնարկութիւնը անիշնինս բառեր կը կոչուին, որովհետեւ բնաւ չեն փոխուիր :

— Խօսքին մատեր կամ բառերուն տեսակները փոփոխութիւն կը կրե՞ն . — Որո՞նք կը կոչուին փոփոխական բառեր . — Որո՞նք կը կոչուին անփոփոխ բառեր :

## ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՍԿԻԿՈՒԾ

Ակիւռը մաքուր, աշխոյժ և խիստ զգուշաւոր է : Այս փոքրիկ կենդանին ունի բոցալառ աչքեր, նուրբ դիմագծութիւն և ջղուտ մարմին մը : Իր սիրուն կերպարանքը զարդարուած է զեղեցիկ պոչով մը զոր զվարուածուն վրայ կը բարձրացնեն և անոնց տակ կը հովանաւորուին : Զայներնին շատ սուր և հնչուն է : Ծառերու վրայ կ'ապրին ընդհանրապէս և պտուղներով կը սնանին : Շատ արագ կը վազին :



## ՍԿԻԿՈՒԾ

Սկիւռները մաքուր, աշխոյժ և խիստ զգուշաւոր են : Այս փոքրիկ կենդանիները ունին բոցալառ աչքեր, նուրբ դիմագծութիւն և ջղուտ մարմիններ : Իրենց սիրուն կերպարանքը զարդարուած է զեղեցիկ պոչով զոր զվարուածուն վրայ կը բարձրացնեն և անոնց տակ կը հովանաւորուին : Զայներնին շատ սուր և հնչուն է : Ծառերու վրայ կ'ապրին ընդհանրապէս և պտուղներով կը սնանին : Շատ արագ կը վազին :

**ՀՐԱՀԱՅՑ 74.** — Օրինակեցէ՛ք վերի երկրորդ հատուածը և առաջինին հետ բարդատելով սուրագծեցէք փոխուած բառերը :

**ՀՐԱՀԱՅՑ 75.** — Ուսուցչին տուն տալովը ուղղագրեցէք առաջին հատուածը :

**ՀՐԱՀԱՅՑ 76.** — Բայէ՛ք թէ հետեւեալ իրերը բոյսէ՞ , հանքէ՞ թէ կենդանիէ տուած եկած են :

Մեղրը, զինին, փղոսկրը, աղամանզը, նարինչը, մետարը, կիրը, բամբակը, ալիւրը, տանձը, կաշին, զարեջուրը, կարազը, բուրզը, փետուրը, եղջիւրը, շաբարը, պամիրը, մոմը, կալիմը, բարեւախսակը :

**ՀՐԱՀԱՅՑ 77.** — Հետեւեալ բառերուն մէջ յատկութիւն ցուցնող բառերը (ածականները) որոշելով սուրագծեցէք :

Խորամանկ աղուէս, ցամաք աղրիւր, խոր անդունդ, կլոր անխ, սուր դաշոյն, նեղ արահետ, ամուր պանէշ, զալար նիւզ, աղի կերակուր, կարմիր խնձոր, կարծր քար, փալուն ոսկի, պայծառ արեւ, մութ զիշեր, թունաւոր օճ, բարեպաշտ քահանայ, յոսակ ջուր, երկար ջուան :

**ՀՐԱՀԱՅՑ 78.** — Հետեւեալ խօսքերուն մէջ բայերը որոշելով սուրագծեցէ՛ք :

Ծաղիկը կը բուրէ , դրօշակը կը ծածանի, մլրատը կը կտրէ , արիւնը կը շրջաբերի, դպրոցականը կ'ուսանի , մրազը կը լուսաւորէ , բայսը կ'աճի , մուխը կը բարձրանայ , միտքը կը խորիի :

## ԺԵ. ԴԱՍ. — ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

76. — Որ և է խօսք որ ամբողջ խմառա մը կուտայ կամ խորհնուրդ մը կը բացատրէ , կը կոչուի նախադասուրիւն : Օրինակ՝ ժամանակը դրամ է :

Ասիկա նախադասութիւն մըն է , կազմուած և բայով :

Ս. Մեսրոպ գտաւ հայոց գիրը :

Ասիկա ալ նախադասութիւն մըն է , կազմուած գտաւ բայով :

77. — Խօսքի մը մէջ այնչափ նախադասութիւն կայ որչափ որ բայ կայ : Օրինակ՝

Շերամը թութի տերեւներով կը սնանի և կը մանե իր խոզակը որմէ մետաքս կը պատրաստուի :

Այս խօսքին մէջ երեք բայ կայ , կը սնանի , կը մանե , կը պատրաստի , որիմն երեք նախադասութիւն կայ :

Ա. Շերամը թութի տերեւներով կը սնանի :

Բ. Եւ կը մանէ իր խոզակը :

Գ. Որմէ մետաքս կը պատրաստուի :

78. — Նախադասութեան մէջ բային զատ կը գանուի ուրիշ անհրաժեշտ բառ մըն ալ որ կը կոչուի Տեր բայի կամ ենթակայ :

79. — Տէր բային ընդհանրապէս անուն մըն է կամ գերանուն մը և ցոյց կուտայ բային գործողութիւնը կատարող կամ վիճակը կրող անձը կամ իրը : Օրինակ՝

Տղան կը խաղայ :

Անիկա յոդնեցաւ :

Այս նախադասութեանց առաջինին մէջ տղան գոյականը աէք բային է կը խաղայ բային , և երկրորդին մէջ անիկա գերանունը աէք բային է յոզեւցաւ բային :

80. — Նախադասութիւն մը ուրիմն առնուազն պէտք է որ պարունակէ երկու էական բառեր , Տեր բայի և բայ : Առանց առնց խօսք չի կազմուիր :

— Ի՞նչ է նախադասութիւնը . — Խօսքի մը պարունակած նախադասութիւններու բիւր ի՞նչպէս կ'որուի : — Ի՞նչ է Տեր բային եւ ի՞նչ ցոյց կուտայ . — Նախադասութիւն մը առնուազն բանի՞ բառ պարունակելու է :

## ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԾՈՅՆ. ԿՊՐՈՑՍԱԿԱՆԸ

Հրանտ ծոյլ և թափառկոտ տղայ մըն է : Աշխատութիւնը մեծ նեղաթիւն մըն է իրեն համար : Սերտողութիւնը զինք կը յոդնեցնէ . ուսումը զինք հիւանդ կը դարձնէ : Ուսուցիչն յանախ կը պատժուի : Հայրը շատ կը ցաւի Հրանտին ծուլութեան վրայ և զանի շատ անշամ կամ կը յանդիմանէ , բայց օդուտ չունի : Հրանտ ինքնահաւան առէտ մը պիտի ըլլայ երբոր մեծնայ :

— Ի՞նչպիսի տղայ մըն է Հրանտ . — Ի՞նչ պիլ է բափառկոտ . — Աշխատութիւնը , սերտողութիւնը կամ ուսումը կը սիրէ . — Ուսուցիչը ի՞նչ կ'ընէ իրեն . համար . — Ի՞նչ պիտի բլայ Հրանտ երբու մեծնայ . — Ի՞նչ բար է ինքնահաւան . — Պէտք է նմանիլ Հրանտին :

**Հրահանգ 79.** — Օրինակեցէ՛ք վերի հասուածը և նախադասութիւնները Փրարմէ զանեցէ՛ք ուղղահայեաց զիերով , իսկ բայերը ստորագծեցէ՛ք :

**Հրահանգ 80.** — Ուսուցին տուն տալրով ուղղագրեցէ՛ք նոյն հասուածը :

**Հրահանգ 81.** — Որոշեցէ՛ք հետեւեալ նախադասութեանց բայերն ու աէր բայիները :

Անձեւ եկաւ . — Գետը յորդեցաւ . — Կառքը կ'արշատէ . — Կառապանը կը մշատէ ձին . — Երուանդ կը բնանար . — Ծառը չորցաւ . — Ծովը խորունկէ Տեր կը բնակինք . — Մննք վարէ . — Եղբայրը երէկ մեկնեցաւ . — Մննք վիզը կը բնակինք . — Անոնք վարէ իջան . — Գուն կուլաս . — Անիկա կը խնդայ . — Լեռները բարձր են . — Գիշերը հասաւ :

**Հրահանգ 82.** — Հետեւեալ զոյսկան տէր բայիներուն բով մէմեկ յարմար բայ դնելով նախադասութիւններ կազմեցէ՛ք :

Գործաւորը , աղամանդը , սոխակը , շուշանը , կարինը , նապաստակը , կառքը :

Օրինակ . — Գործաւորը կ'աշխատի :



## ԺՈ. ԴԱՄ. — ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԸ

81. — Նախադասութեան մէջ գանուած ուրիշ բառերը տէր բային կամ բային իմաստը լրացներու կը ծառային և կը կոչովին անոնց լրացուցիչները : Օրինակ՝

Վարդապետը եկաւ :

Ծերունի վարդապետը երէկ եկաւ :

Վանքին ծերունի վարդապետը երէկ գեղէն եկաւ :

Այս երեք նախադասութիւններու առաջինը կը տարունակէ միայն նախադասութեան մը էական մասերը, և՛ր բայի և բայ . նոյն նախադասութիւնը երկրորդին ու երրորդին մէջ ընդլայնուած է լրացուցիչ բառերով . այսպէս՝

Վանիին, ծերունի բառերը լրացուցիչն են վարդապետը տէր բային :

Երէկ, զիւղեն բառերը լրացուցիչն են եկաւ բային :

82. — Նախադասութեան մէջ տէր բային կ'որոշուի բային վրայ ընելով ո՞վ կամ ի՞նչ հարցումը : Օրինակ՝

Սրեւը կը լուսաւորէ երկիրը :

Այս նախադասութեան բայն է կը լուսաւորէ . ուստի կը հարցընենք . — Ո՞վ կը լուսաւորէ . — Սրեւը . ուրեմն արևը տէր բայէ է, կը լուսաւորէ բայ, իսկ երկիրը լրացուցիչ :

83. — Տէր բային երբ գերանուն է, չառ անդամ զանց կ'առնուի : Օրինակ՝

Հաց կերայ . — Ուստողը ո՞վ է . — Ես հաց կերայ :

Մինչեւ իրիկուն աշխատեցանք . — Որո՞նք աշխատեցան . — Մեկի մինչեւ իրիկուն աշխատեցանք :

Ուրեմն այս նախադասութեանց տէր բայիներն են զօրութեամբ իմացուած են, մեկի գերանունները :

— Նախադասութեան միւս բառերը ի՞նչ պահօն ունին, ի՞նչ կը կոչուին . — Տէր բային ի՞նչ հարցումը կ'որոշուի . — Ո՞ր տեսակ տէր բայիները կրնան զանց առնուիլ :

**ՀՐԱՀԱՆԻԳ 83.** — Հետեւեալ բայերուն վրայ նշանակուած հարցումներն ընելով յարմար տէր բայիներ զաէ՞ք և նախադասութիւններ կազմեցէ՞ք :

Կը փայլի (ի՞նչ բան) . — Կը խարթէ (ո՞վ) . — Ծագեցաւ (ի՞նչ բան) . — Գնաց (ո՞վ) . — Պիտի զայ (ո՞վ) . — Արթնցաւ (ո՞վ) . — Ծաղկեցաւ (ի՞նչ բան) . — Կը խաղար (ո՞վ) . — Կը մնչէ (ի՞նչ բան) :

ՕՐԻՆԱԿ . — Արեւը կը փայլ :

**ՀՐԱՀԱՆԻԳ 84.** — Հետեւեալ նախադասութեանց մէջ լրացուցիչի պաշտօն ունեցող բառերը որոշելով ստորագծեցէ՞ք :

Անթիւ մանրէներ կը բնակին ջուրերուն մէջ . — Կատուն կը հալածէ մուկերը . — Մարգարիտը ծովէն կ'ելլէ . — Պանիրը կը շնուի կաթով . — Զար մարդիկ թշուառ կ'ըլլան , — Ես այսօր լոզգայ :

**ՀՐԱՀԱՆԻԳ 85.** — Միեւնոյն նախադասութեանց բայերուն վրայ պէտք եղած հարցումը ընելով տէր բայիները զաէ՞ք :

**ՀՐԱՀԱՆԻԳ 86.** — Հետեւեալ նախադասութեանց զանց առնուած դերանուն տէր բայիները զաէ՞ք և զրեցէ՞ք :

Շատ դրամ ունիմ . — Դապ սորվեցար . — Կառքով մեկնեցաւ . — Ուրախ ընալու . — Յոզներ էք . — Քաղաքէն հեռացան . — Կերակուր պիտի ուժեն . ըլլանք . — Յոզներ էք .

ՕՐԻՆԱԿ . — Ես շատ դրամ ունիմ :

**ՀՐԱՀԱՆԻԳ 87.** — Ամրով նախադասութիւններ կազմելով զրեցէք թէ ո՞ւր են հետեւեալ առարկաները :

Լեզուն, մեղուն, զինին, ծին, զիրքերը, մելանը, ոչսարները, ուղեղը, հաւերը :

ՕՐԻՆԱԿ . — Լեզուն բերնին մէջ է :

## ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — ՃՐԱԳԱԿ ՈՒ ԼԱՊՏԵՐԸ

Օր մը նրազը լավերին կ'ըսէր .

— « Խորքէդ զուրս պղսոր կ'ելլն իմ լոյսեր .

« Ծոցդ ինչո՞ւ բանի զիս բանարկեր եւ ,

« Բացուէ՛ որ աշխարհ փայլի շողերէս :

Բացուեցաւ լավերին հրնազմնդ, իրաւ . . .

Հով մելլաւ : Ճրագն իսկոյն մարեցաւ . . . .

Փարզմ. Ա.Լ.ՓՈ.ՍՈ.Ա.Նի

ԼՀ ՊԱՅԵՒ

Ա. ՇՈՒՆ



— Ի՞նչ է Առանք . — Ո՞ր եղանակին առաջ եւ եմք կուզայ Առանք . — Ո՞ր ամսուն կը սկսի . — Ի՞նչ կը բաղեն այս եղանակին մէջ . — Ի՞նչ աշխատութիւններ կը կատարուին դաշտին մէջ . — Ըստ' ինչ որ կը տեսնէք վերի պատկերին մէջ . — Ի՞նչ կ'ընեն հան երեցող զանազան անձեր :



**ՀՐԱՀԱՑԻԿ 88.** — Հետեւեալ բառերէն գրյականները և ածականները որոշելով զատ զատ սիւնակներու մէջ զրեցէ՛ք :

Յած , անտառ , ամպ , ընդարձակ , վարդ , առիւծ , մծին , պատ , բացախ , կարմիր , բարձր , տափարակ , թթու , բաշ , կաղնի , դաշ , արեւ , նարինչ , պայծառ , կոռ :

**ՀՐԱՀԱՑԻԿ 89.** — Այս վերի բառերուն մէջէն իւրաքանչիւր գրյականի իրեն յարմար ածականը զաէ՛ք և բովլ զրեցէ՛ք :

Օրինակ . — Քաջ առիւծ , ընդարձակ անտառ :

**ՀՐԱՀԱՑԻԿ 90.** — Հետեւեալ խօսքերուն մէջ շեղագիր դերանուններուն տեղ զրեցէ՛ք սիւնականները :

Գիրքերը ծշմարիս բարեկամներ են որոնց կրնանք դիմել ամէն պարագայի մէջ . անեղցմէ կը սորվինք փորձառութեան պատուական զասեր որոնք մեզի կը նան առաջնորդ ըլլալ կեանքի մէջ :

**ՀՐԱՀԱՑԻԿ 91.** — Հետեւեալ նախադասութիւններուն մէջ շեղագիր նախադասութիւններուն վերաբերող գրյականները որոշելով երկուքը մէկ ստորագծեցէ՛ք . կապիկները ծառերուն վրայ կը բնակին . — Ծոյերուն համար ամէն օրոն է . — Շոգին օդէն վեր կը կենայ . — Ճշմարտութեան ճամբէն դուռն չելէք . — Միրէ՛ ընկերդ քու անձիղ պէս . — Առանց լացի խնդում չկայ . — Եկէ՛ք , դեկոյի տուն երթանք :

**ՀՐԱՀԱՑԻԿ 92.** — Հետեւեալ նախադասութեանց մէջ մակբայնները որոշելով ստորագծեցէ՛ք . յետոյ բերանացի զտէ՛ք տէրբայիններն ու բայերը :

Ժամանակը արագօրէն կ'անցնի . — Եղբայր երբեմն կը ճամբորդէ . — Հրան կամուխ կ'առթննայ . — Մենք վեր ելանք . — Եշը դանդաղ կը քալէ . — Դուն հոս եկու . — Հովը սաստիկ փէցր . — Տունը յանկարծ փլատ :

**ՀՐԱՀԱՑԻԿ 93.** — Ամբողջ նախադասութիւններ կազմելով զրեցէ՛ք թէ ի՞նչ բանի մաս կը կազմեն հետեւեալ առարկանները :

Ոսքը , մառանը , ամիսը , արմուկը , վայրկեանը , մատը , աստիճանը , բերը , էջը , առաւօսը , տերեւը , անիւը :

Օրինակ . — Ոսքը մարմնին մասն է :

**ՀՐԱՀԱՑԻԿ 94.** — Սա բառերը ըստ յարմարութեան իրեւ լրացուցիչ աւելցուցէ՛ք յաջորդ նախադասութեանց բաց տեղերուն մէջ :

Հեզզիկ , զուարթուէն , անուշանոս , ահուելի , վախկոս , ծանրապէս , խոշոր , ծառերուն , փոսին մէջ :

Գառնուկը ..... կը ցաւկրտէ . — ..... վարդը բացուեցաւ . — Առանուկը ..... կը ցաւկրտէ . — ..... նապաստակը փախաւ . — ..... փաթուակը ..... կը հոսի . — ..... անպաստակը փախաւ . — ..... հիւանդարիկ մը ծագեցաւ . — Կառըքը ..... զլուեցաւ . — Քոյրա ..... ճիւղան . ցաւ . — ..... կարկուս կը տեղայ . — ..... տերեւները թափեցան :

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ . — ԶԱՆԳԱԿԱՐ

«Թո՞ղ փոթորկին աշխատհը իրար անցընէ ,  
ես կը հնչեմ տա՛ն , տա՛ն , չեմ վախաւ անկէ՛ »  
Բասաւ զանգակը . բայց հազիւ թէ հնչեց՝  
Շանթին սաստիկ հարուածն իր վրայ քաշեց :

Շաղակրատութիւնն մը անխոհնմ շատ հեղ  
կը բերէ մեր զլսուն փորձանքներ անեն .



## ԱՆՈՒՆ ԿԱՄ ԳՈՅՑԱԿԱՆ

ԺԹ. ԴԱՍ. — ՅԱՏՈՒԿ ԱՎՈՒՆ.

84.—Անունները երկու տեսակ են, յատուկ և հասարակ:

85.—Յատուկ անուն են մասնաւոր սննդերու կամ իրերու առնունները, որմացմով անոնք կը զանազանուին միեւնոյն տեսակէ իշխնց նմաններէն: Օրինակ՝

Դաւիթ, Զմիւռնիա, Տիգրիս եւն .:

Ասոնք յատուկ անուններ են, որովհետեւ կը ծառային շատ մը անձերու, քաղաքներու, գևոտերու մէջէն որոշելու այդ անունը կրող մասնաւոր անձը, քաղաքը և գետը, քանի որ ամէն անձի Դաւիթ, ամէն քաղաքի Զմիւնիա, ամէն գետի Տիգրիս չե կրնար բառի:

86.— Բոլոր կենդանի կամ սպասմական անձերու, բոլոր երակի բաներու, քաղաքներու, գեղերու, ծովերու, լիճերու, գետերու, լեռներու, ինչպէս նաև վանքերու, եկեղեցներու, թաղերու, փաղոցներու անունները, և ընտանիքի մականունները յատուկ առուն են: Օրինակ՝

Աղէքսանդր, Վիլհելմ, Ասիա, Պրուսա, Խասկիւլ, Պալթիկ, Պալքան, Էջմիածին, Մամուրեան և այլն։

87. — Յատուկ անուններուն առաջին դիրք դիմադիրը կը

— Ի՞նչ է անոնք կամ զոյականը . — Անունները խնի՞ տեսակ են . — Ո՞րոնց կրուի յատուկ անուն . — Մասնաւորպէս ո՞ր անունները յատուկ են . — Յատուկ անուններուն առաջին զիրք ի՞նչպէս ցրին :

**Հարհանից 95.** — Հետեւեալ նախադասութիւններուն պարունակած յատուկ անոնցներու որոշեալ սառացցեցի՛ք:

**Հրահանգ 96.** — Ուսուցչին տուն տալովը ուղղազրեցէք վերի որակապը:

**ՀՐԱԽԱՆԻՑ 97.** — Գտե՛ք և զրեցե՛ք երեքական յատով, առաջ սպառու, կիսու, ըստարի, սենի, գետի, ծովու, կղզիի, լերան, վասնքի կամ եկեղեցին:

**ՏՐԱԽԱՑԻՑ 98.** — ՄԵՋԸՆ Կախաղապութիւն կազմեցէ՞ք Անտեւեալ յասուկ

անունները տէր բայի զորածելով՝  
Գոլոմպոս, Կիւթէնպէրկի, Լոնտօն, Դաւիթ, Յիսուս:

**ՕՐԻՆԱԿ.** — Գողամպս գտաւ Ամերիկաս :

ԱՅՍԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — ՄԵՇԽՈՎԻԿ

Հսապառնալից, շեշտով վէս  
Պղտիկն Արամ կ'ըսէր . «Ե՛ս  
Գայլէն բընաւ չեմ վախնար» .  
Եւ կը կրկնէր անհընար  
Յոխուրտանքով . «Ո՞ւր է ան  
Ո՞ւր է, զայ, դէմս ելլէ թո՛ղ  
Որ խոտին վրայ անկենդան  
Բըռեմ, ըլլամ զինին յաղթող . . . » :

Լուր, անպղմուկ  
Ճակած ձակեն ոռւրս ելաւ . . .

Յանկարծ ժապէս կուրօն և  
Քաջն Արամ, որ այնքան լաւ

կը խոստանար խեղղել զայլ,

Վախէն կծկեց շուտաքայլ . . .

Խօսքն արժէք չունի, եւ ամէն ատեն

Մարդն իր զործերէն միայն կը դատես :

36.

ՅՐ. ՊԱԹՈՑԼ.

## ի. Գ.Ա.Ա. — ՀԱՍՏԱՐԱԿ ԱՆՈՒՆ

88. — Հաստարակ են այն անունները որոնք կը ծառայեն որոշելու ոչ թէ մասնաւոր իր մը, այլ իրերու դասակարգ մը և կը յարձարին միեւնոյն տեսակէ ամէն անձի, կհնդանիի կամ իրի: Օրինակ՝

Մարդ, ձի, ծաղիկ եւն. :

Ասոնք հաստարակ անուններ են, որովհետեւ ամէն մարդու մարդ, ամէն ձիու ձի, ամէն ծաղիկի ծաղիկ կրնանք ըսկ:

89. — Հաստարակ անուններու մէջ կան որ արտաքին տեսաների, շօշափելի իրերու անուններ են և մեր զգայարանքներու միջացով կը բռնուին: Օրինակ՝

Թուղթ, եզ, խնձոր, ձայն, հոն եւն. :

Այս տեսակ անունները կը կոչուին նիւրական անուններ:

90. — Կան հաստարակ անուններ ալ որոնք մեր զգայարանքներու տակ չեն իշխառ, այլ միայն մոքով կ'ըմբռնուին և ներքին զգացումներ են: Օրինակ՝

Աեր, յոյս, ջամի, վախ, կամֆ, հիացում եւն. :

Այս տեսակ անուններն ալ կը կոչուին վերացական անուններ:

— Որո՞նց են հաստարակ անունները. — Որո՞նց կ'ըսուի նիւրական անուն. — Որո՞նց կ'ըսուի վերացական անուն:

**Հրահանգ 100.** — Հետեւեալ բառերուն մէջէն յատուկ և հաստարակ անունները որոշելով զատ զատ սիւնակներու մէջ զրեցէք.

Կրեսէ, զրեալ, իշխան, Վուսիոր, ձարոն, կայսր, նահանգ, Վենետիկ, կոթող, կէս, ովկիանոս, երես, վարդապետ, Վետով, Արշակ, ասպետ, բանակ,

## ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Ա.Ռ.Ա.ԽՕՏԸ Ս.Գ.Ա.ՐԱՄԱՆԻՆ ՄԷՋ

Ա.Քաղաղին առաջին խօսելուն աշգարակին մէջ ամէն մարդ կ'արթնայ, կ'ելէ: Ա.դարակապանը կ'երթայ ձիերուն, եզերուն և կովերուն իրենց առօրեայ խոտի բաժինը տալու, մինչդեռ ագարակապանուհին նախաճաշը կը պատրաստէ: Սպասուհին հաւերտոն, վառեկաններուն և բագերուն կերը կը բառեակներուն աշխատող անասուններուն բացինէ. մշակներն ալ սայլատունին աշխատող անասուններուն կազմածները դուրս կը հանին:



— Ե՞րբ կ'արքենան ազարակին մէջ. — Ազարակապանը ի՞նչ կ'ընէ, աշգարակապանուի՞ն, սպասուհի՞ն, մօսկիե՞րը. — Ի՞նչ է սալլասունը. — Ըստ կարակապանունի՞ն, սպասուհի՞ն, մօսկիե՞րը կազմածներու:

**Հրահանգ 101.** — Օրինակեցէք վերի հասուածը և հաստարակ անունները ստորագծեցէք:

**Հրահանգ 102.** — Ուսուցչին տուն տալով ուղղադրեցէք նոյն հասուածը:

**Հրահանգ 103.** — Դտէ՛ք և զրեցէ՛ք երեքական անուն՝ Շորքուանիի, Ռուզունի, Շուլի, միջատի, ծառի, ծաղկի, պտուի, հանքի, զործիքի, կարասի, նուազարանի, ընսկիիքի:

**Հրահանգ 104.** — Հետեւեալ հաստարակ անուններէն նիւթականները և վերացականները որոշելով զատ զատ սիւնակներու մէջ զրեցէ՛ք:

**Հրահանգ 105.** — Դտէ՛ք և զրեցէ՛ք հինգ վերացական անուն:

**Հրահանգ 106.** — Հետեւեալ անուններուն մէյմէկ հոմանիշ զտէ՛ք:

**Հրահանգ 107.** — Հետեւեալ անուններուն մէյմէկ հականիշ զտէ՛ք:

## ԱՅ. ԴԱ. — ԳՈՅԱԿԱՆԻՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

91. — Գոյականները մեծ մասով պարզ կամ արմատ բառեր են, բայց կան չառ գոյականներ ալ որոնք ածանցեալ կամ բարդ են: Օրինակ՝

Ծով, մեղու, դաս պարզ գոյականներ են:

Ծովալ, մեղրանոց, դասարան ածանցեալ գոյականներ են: Ծովածոց, իշամեղու, դասազիր բարդ գոյականներ են:

92. — Յառուկ և հասարակ ածանցեալ գոյականներ կը կազմուի բաղմաթիւ մասնիկներով: Օրինակ՝

Արարիս, Ռուսասան, Վարդանոյշ ածանցեալ յառուկ անուններ են, կազմուած իս, սամ, անոյշ մասնիկներով:

Նաւակ, որսորդ, ուղտապան ածանցեալ հասարակ անուններ են, կազմուած ալ, որդ, պան մասնիկներով:

93. — Պարզ գոյականներու, ածականներու կամ ուրիշ տեսակ բառերու վրայ ուրիսն, ում, անի մասնիկներուն յաւելումով կը կազմուին ընդհանրապէս վերացական գոյականներ: Օրինակ՝

Հայր — հայրուրիսն, նեղ — նեղուրիսն, խինդ — խնդում, յարդ — յարգանի եւն.:

— Գոյականները միայն արմա՞ս բառեր են. — Ո՞ր տեսակ բառերուն կը արմա կամ պարզ, ո՞ր տեսակ բառերուն ածանցեալ, ո՞ր տեսակ բառերուն բարձ. — Ի՞նչպէս կը կազմուին յառուկ եւ հասարակ ածանցեալ գոյականներ. — Ի՞նչպէս կը կազմուին վերացական գոյականներ:

**ՀՐԱՀԱՆՑ 108.** — Օրինակին պէս նախադասութիւններ կազմելով զրեցէք թէ ի՞նչ են:

Անզղը, ծիծեռնակը, արագիլը. — Ծածանը, կարմրախայը, տարեխը. — Կաղնին, նոճին, կաղամախը. — Մանիշակը, լելակը, շանողրամը. — Երկաթը, պղինծը, անազը. — Բահը, մանզղը, արօրը, — Գրիչը, տեսրակը, մատիչը. — Հարբուխը, ջերմը, հարսանիթը:

ՕՐԻՆԱԿ. — Անզղը, ծիծեռնակը, արագիլը թուշուններ են.

**ՀՐԱՀԱՆՑ 109.** — Հետեւեալ անուններուն դէմ մէյմէկ նմանաձայն անուն դակէ'ք և զրեցէ'ք:

Սէր, ախս, որդ, փուռ, դաս, փերթ, հարկ, հանք, կէս, թանաք, ծող, զորով:

**ՀՐԱՀԱՆՑ 110.** — Հետեւեալ գոյականներուն մէջ որոշելով պարզ, ածանցեալ և բարդ անունները, զատ զատ սիւնակներու մէջ զրեցէ'ք:

Քամոց, մանուկ, սեղանսուն, երցելին, որոմ, խնձորենի, թթասան, Մրուիի, իշապան, արծիւ, Հայկանոյշ, տապար, մանիչ, աղբանոց, զրամանարուի, իշաման, արդարութիւն, մանոց, հորթուկ, ճամբորդ, տուն, զարշանք, մրակ, աւազան, զործարան, մանոց, հորթուկ, ճամբորդ, տակիկ, արդիկ, արդարութիւն, կայծակ, զործաւեղան, քաղաքածաղիկ, թակիկ, զործաւեղան, զործաւեղան, զործաւեղան, հողագործ, դպում:

**ՀՐԱՀԱՆՑ 111.** — Վերի գոյականներէն բարդերուն և ածանցեալներուն կազմութիւնը (բառ, մանիկ, յօդակապ) ցոյց տուէ'ք բերմացի:

**ՀՐԱՀԱՆՑ 112.** — Հետեւեալ ածականները վերացական գոյականի փուցեցէ'ք:

Ուրիւն մասնիկով. — Խենդ, չար, ճշմարիս, մարուր, բարձ: Անի » . — Անարգ, թշնամի, զարշ, զժզոն: Ում » . — Զեղծ, ազաս, պիղծ, զուրկ:

**ՀՐԱՀԱՆՑ 113.** — Հետեւեալ շեղագիր նիւթական անունները վերացականի փոխեցէ'ք ըստ պատշաճի ուրիսն, ում մասնիկներով:

Գորովալի մայր, յորի լնկեր, բարի իշխան, ալտոն շուն, երփներանգ ծաղիկ, անոյշ բոյր, յաջող պատուաս:

ՕՐԻՆԱԿ. — Գորովալի մայրութիւն, երփներանգ ծաղիկում:

**ՀՐԱՀԱՆՑ 114.** — Հետեւեալ գոյականներուն նշանակութիւնները սահմանեցէ'ք օրինակին պէս նախադասութիւններ կազմելով:

Լակոս, կրուիւն, քուռակ, թոժիւն, զառնուկ, ուլ, խոճկոր, հորթ, մըսկակ, կառեակ:

ՕՐԻՆԱԿ. — Շան ձազը կը կոչուի լակոս:

## ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՍՈՒՏ ԽՈՍՔԻ

Եաս հոգ տարէ'ք որ բինաւ սուտ չգրուցէ'ք:

Երբու մարգիկ դիտեն թէ միշտ անկեղծ չէ'ք:

Ջեղի երբե'ք չեն հաւատար եթէ խօսիք ճշմարիս ալ:

Եթէ խօսիք ճշմարիս ալ:

## Ի. ԴԱ. — ԳՈՅԱԿԱՆԻՆ ՅՈԴԸ

94. — Խօսքին մէջ գոյականը շատ անդամ որու խմաստ չէ  
տար: Օրինակ՝

Երբ ըսեմ «զիրի կարդացի», որու չի հասկցուիր թէ կարդա-  
ցածս ո՞ր գիրքն է, կամ որո՞ւ գիրք է. բայց երբ ըսեմ «զիրի կարդացի», այն ատեն զիրի գոյականը որոշեալ խմաստ կուտայ և  
կը հասկցուի թէ կարդացածս այս ինչ մասնաւոր գիրքն է:

95. — Գոյականին խմաստը որոշելու և ձգելու կը ծառայեն  
ո, դ, և կամ ը գիրերը որո՞ւ անունին ծայրը կը կցուին: Օրինակ՝  
Գրիչ, կատու անորոշ խմաստ ունին:

Գրիչ, կատու կը նշանակին իմ գրիչս, իմ կատուս:

Գրիչ, կատուդ կը նշանակէ իու գրիչդ, իու կատուդ:

Գրիչ, կատուն կը նշանակին այն կամ ամոր գրիչը, կատուն չ  
նյա գիրերը յօդ կը կոչուին:

96. — Զայնաւոր գիրով վերջացող բառերու վրայ կը գոր-  
ծածուի և յօդը, իսկ բաղաձայններու վրայ ը յօդը: Օրինակ՝  
Գինի, զինին, տուն, տունը:

97. — Ն կը գործածուի նաեւ երբեմն բաղաձայնով վերջացող  
անուններու վրայ ալ, երբ այդ անունին հետ անմիջական կապ ու-  
նեցող և մէկ շունչով արտասանուող յաջորդ բառը ձայնաւորով  
սկսած ըլլայ: Օրինակ՝

Վարդն ալ կը սիրեմ, շուշանն ալ. — Եղբայրս գիւղն է:

98. — Անձանին յով վերջացող բառերուն յ գիրը կը դեղչուի  
Երբ յօդ առնէ: Օրինակ՝

Տղայ, տղաս, տղադ, տղան:

— Խօսին մէջ զոյականը որու խմաս կուտայ միօտ. — Ո՞ր զիրերը կը  
ծառայեն գոյականին խմասը նոդելու եւ որուելու. — Ի՞նչ կը կոչուին այդ զի-  
րերը. — Ո՞ր պարագային մէջ և կը գործածուի, ո՞ր պարագայի մէջ ը. — Ո՞ր  
պարագայի մէջ բաղաձայնով վերջացող բառեն վերջ և կը գործածուի. — Անձանին  
յով վերջացող բառերը ի՞նչպէս յօդ կ'առնեն:

## ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՄՆՎԱՌԻՆ ԵՒ ՃՄՆՃԸ

Մեղսուն օր մը իր փեթակին մօտ ճանձ մը  
տեսաւ: «Ի՞նչ կ'ընես կոր հոս, ըսաւ անոր բար-  
կացոտ կերպով մը, կորպւէ սըկէ, աղտո՛տ ա-  
րարած որ միայն բզզալ զիտես և աղտեղու-  
թիւններու մէջ կը վնասուես կերպակուրդ»: —  
«Մենք՝ կ'ապրինք ինչպէս որ կրնանք, պատաս-  
խան տուտ ճանձը, աղքատութիւնը մոլութիւն չէ, բայց բարկու-  
թիւնը մեծ մոլութիւն է»:



— Ի՞նչ է վերակը. — Ի՞նչ ըսաւ մեղսն նանենին. — Ճանձը լինչ պա-  
տասխանեց. — Պատեցէք բերանացի այս տակը:

**Հրահանգ 115.** — Օրինակեցէք վերի հատուածը և յօդերը ստորագծեցէք:

**Հրահանգ 116.** — Ռւուցին տուն տալովը ուղղագրեցէք նոյն հատուածը:

**Հրահանգ 117.** — Հետեւեալ անուններուն վրայ ս, դ, և կամ ը յօդերը  
կցեցէք:

Դրամ, ծառայ, աւան, աշուն, երէ, առարկայ, ուսրէ, եղրեւանի, դի-  
տակ, ճամբայ, յակինն, հիւմն, առու, նովի:

**Հրահանգ 118.** — Հետեւեալ անուններուն յօդերը չնչեցէք:  
Գաւազանը, սատանան, պայուսակս, բամկոնդ, լուն, մատանին, դաշ-  
նակս, կաթսան, մարին, փեսադ, եղջերուդ, բուն, ճնդուկը:

**Հրահանգ 119.** — Հետեւեալ բառերը իրարու կցելով բարդ գոյականներ  
կազմեցէք:

Աղ եւ աման, բերդ եւ քաղաք, հաշիւ եւ տուս, իշխան եւ պետ, ճեղուն  
եւ յարկ, կեր եւ խուժ, պար եւ երգ, հանդիս եւ վայր, զետին եւ ինձոր, թիւ  
եւ նշան, ջուր եւ ամբար:

ԵՊ. ԴԱՍ. — ԳՈՅԱԿԱՆԻՆ ԹԻՒԾ

99. — Խոսքին մէջ գոյականը իր ձեւին համեմատ կամ միայն մէկ անձի, մէկ իրի խմաստ կուտայ, կամ մէկէ աւելի անձերու, իրերու։ Օրինակ՝

Երուանդ իր դասը սորմեցաւ:

Երուանդ իր դասերը սորմեցաւ :

Այս երկու նախադասութիւններու առաջինին մէջ դասը միայն մէկ դասի խմաստ կուտայ, երկրորդին մէջ դասեցը մէկէ աւելի դաս սերու խմաստ կուտայ:

100.— Գոյականին այն հանգամանքը որով իր նշանակած բանին մէկ կամ մէկէ աւելի ըլլալը կը ցուցնէ, կը կոչուի քի :

101.—Թիւը երկու է, եզակի և յոցնակի:

102.—Եղակին կը ցուցնէ անունին միայն մէկ հատ ըլլալը։  
Օրինակ՝

*Uwru, dawuhlu, nshuwur luu.*

103.—Յոդինակին կը ցուցնէ անունին մէկէ աւելի ըլլալը։

*Umryster, dynklystyer, nshumstyer t.s.*

104.—Անոններու յոդինակին կը կազմուի միավանկ բառերուն ծայրը աւելցնելով եր, իսկ բազմավանկներուն ծայրը կցելով ներ մասնիկները։ Օրինակ՝

*Sonu — sonukler, pumuk — pembe oluklar.*

105. — Անձայն յով վերջացող բազմավանկ բառերուն յ տառ կը ջնջուի յագնակիի մէջ : Օրինակ՝


Քահանայ — քահանաներ, հանածոյլ — հանածոններ կւնէ . .

— Գոյականը միշտ մէջ անձ կամ իր կը ցուցե՛ք . — Ի՞նչ է թիւր . — Քա-  
նի՞ է թիւր . — Եզակին ի՞նչ կը ցուցե՛ք . — Յողօնակին ի՞նչ կը ցուցե՛ք . — Ի՞նչ-  
պէս կը կազմուի միալանկ բառերու յօդնակին . — Ի՞նչպէս բազմավանկնեն-  
րունք . — Անձայն յ ով վերշապող բառերուն յօդնակին ի՞նչպէս կ'ըլլայ :

ԵԿԵՐՑՈՒՄ. — ԱՐՍՈՐԴԻԾ

Որսորդը կը մերկնի հետա առած իր շունը։  
Պւսին վրայ կը կրէ իր որսի հրացանը։ Անիկա  
մինչեւ լիբիկուն դաշերը, արօսավայրեւը, բա-  
ռուսեւը և անտառեւը ման կուգայ։ Երբեմն  
կանգ կ'առնէ, հրացանը կը շտկէ, հշան կ'առ-  
նել։ Լուսպաննէ հապասալ մը, ճագար մը, կամ  
այծեամ մը, արտոյժեւ կամ կախաւեւ։ Երբոր իր  
մախսաղը կը լեցուի երէով, տու կը դառնայ, յոզնած՝ բայց դո՞ւ։





— Արսուրըն ի՞նչպէս կը մեկնի որսի . — Ի՞նչի կը ծառայէ իր ըուեր . — Ի՞նչ բաներ կը կրէ իր վրայ . — Ի՞նչ է զաւը , արօսալվայրը , քաւուը , անհանուքը . — Ի՞նչ է երեխ . — Յիշեցել կարգ մը երեւերու անուններ :

**Հասկանք 120.** — Օրինակեցէք զերի հասուածը և շեղազիր անուններէն գովածները՝ պահպանական եղինակ գիծով ստորագծեցէք :

**ՀՐԱՄԱՆԸ 121.** — Ուսուցչին տուն տալովը բաղադրեցէ՛ք նոյն հա

**ՀՐԱՄԱՆԻԳ 122.** — Հետեւեալ անունները յողնակիի վերածեցէք :

**ՀՐԱՒԹԱԾ 123.** — Հետեւեալ անունները եղակիի վերաբեցիք :  
Խոսեր, հասկեր, ուսաներ, ծիլեր, ընծիւլներ, բռղբռջներ, ցողուններ,  
մերժներ, ծառեր, տուուներ. — Բրածոներ, դշլուներ, կապաներ :

**ՃՐԱԿԱՑՈՒՅԹ** 124. — Ծրինակին պէս նախազառածիւններ կազմելով զբցէց ք.

## ԵՒ. ԴԱՍ. — ԳՈՅԱԿԱՆԻՆ ՀՈԼՈՎԸ

106. — Գոյական անունը իր տալիք խմաստին համամատ կը դրէ նաև ուրիշ փոփոխութիւններ : Օրինակ՝

**Ամէն տեղ օդ կայ :**

**Առանց օդի չենք կրնար ապրիլ :**

**Երկրը օրով չը ապատուած է :**

**Շոգին օդնեւ աւելի թիթեւ է :**

Այս չորս նախադասութեանց մէջ, ինչպէս կ'երեւի, միւսնոյն օդ բառը պարագային համեմատ օդի, օդէ, օդով ձևերը առած է :

107. — Անունի մը վերջաւորութեան այս կերպ փոփոխութիւնը կը կոչուի հոդովում :

108. — Հոլովը վեց է . ուղական, հայրական, սեռական, տրական, բացառական և զրծիւական :

— Գոյական անունը ուրիշ ի՞նչ փոփոխութիւններ կը կրէ . ի՞նչ է հոլովում . — Հոլովը բանի՞ է :

Հրահանգ 125. — Յետազայ հոլովուած անուններուն բուն ձևերը ուղղահայեց զիձերով զատեցէ՛ք իրենց վրայ աւելցած մասնիկներէն :

Մատիսով, կառքէ, սեղաններու, վերմակի, թուղթերով, Մինեանին, մլրաներէ, Զապէլէն, ներիւնով, բաւեկամիս, այզիէդ, պապկաններու, զինարէ, ճիւրու, զուրպայիս, ատանաներէ, սրուակին, հիւսներու :

ՕՐԻՆԱԿ. — Մատիս | ով :

Հրահանգ 126. — Յետեւեալ նախադասութիւնները լուցոցեցէ՛ք պէտք եւ դած անուններով, որոնք կազմուած ըլլան իկ, ակ, ուկ մասնիկներով :

Պատիկ գետերուն կ'ըսուի . . . . . — Պատիկ լիճերուն կ'ըսուի . . . . . —  
Պատիկ բլուրներուն կ'ըսուի . . . . . — Պատիկ մանուկներուն կ'ըսուի . . . . .  
— Պատիկ տուններուն կ'ըսուի . . . . . — Պատիկ շուններուն կ'ըսուի . . . . . —  
Պատիկ զամէշներուն կ'ըսուի . . . . . — Պատիկ թոչուններուն կ'ըսուի . . . . .  
Պատիկ նուղթներուն կ'ըսուի . . . . .

Հրահանգ 127. — Հետեւեալ սահմանին համաձայն յասուկ անուններ գտէ՛ք ։ Յիսուսի մայրը, Քրիստոնէութեան առաջին մատրիուսը, Խայէլացիները Եղիպտոսէն հանողը, Երկիրը ուր կը բնակինք, Ֆրանսայի մայրաքաղաքը, Կզզի մը ուր հայ կաթողիկոս մը կը նատի, Ս. Փրկչեան Հիւանդանոցին հիմնադիրը :

Հրահանգ 128. — Օրինակին պէս նախադասութիւններ կազմելով զբեցէ՛ք Թէ ի՞նչ էն :

Մրցիւնը, մեղուն, ճամճը, — Օօր, մաղէսը, իժը, — Սախը, գարուկը, Երիցուկը, — Կաթսան, սապալը, շերեփը, — Ապաւը, ձուազեղը, խարժիկը . — Դեմակիութիւնը, սափրիչութիւնը, դարբնութիւնը, — Զութակը, ընարը, արխզը, — Ծոլութիւնը, արբեցութիւնը, ուրկամդաւթիւնը :

ՕՐԻՆԱԿ. — Մրցիւնը, մեղուն, ճամճը միշանեւե են :

Հրահանգ 129. — Հետեւեալ նախադասութեանց յօդի սխալները շիտեցէ՛ք : Դայլը ու ոչխարը չնե կնառ միտակել բնակիլ . — Ասկին մետաղներուն ամէնէն թանկագիննը է . — Կենզանիները ալ զգացում ունին, — Ազքաքը անէց հաց ու պանիր, զիշերն բռնն չի սանիր :

Հրահանգ 130. — Հետեւեալ արական անուններուն իգականները գտէ՛ք : Այր, ծի, ոչխար, մանչ, հաւ, փեռայ, աներ, տէր (կամ տէստ), աքզոր, եզ, երէց, ծեր, կնքահայր :

## ՏՐԱՄԱԽՈՍՈՒԹԻՒՆ. — ՀՆԴԿԱՆՀԱՍՏԱՆ ՈՒ ԱՆՇԵՂԸ

Ա. — Հնդկանաւ մը գէր, խոչոր, Հարցուց օր մը անձեղին :



Բ. — «Ինձի համար տնցած օր Գեղին մէջ ի՞նչ կ'ըսէին» :

Գ. — «Ի՞նչ պիս' ըսնեն, ապուշ մըն է, կ'ըսէին մէր գեղացիք, Որ չոնի բան մը, բացի վետուրներին ուռուցիկ» :

Ա. — Պարծենկոտը կը կարծէ թէ իր վրայ Ամէն մարդ կը խօսի ու կը հիանայ :

— Օր մը հնդկանաւը ի՞նչ նացուց անձեղին . — Անձեղը ի՞նչ պատասխանեց . — Հնդկանաւը ի՞նչ պատասխանի կը սպասէ . — Նմանելո՞ւ է հնդկանաւին :



## Ի. ԴԱ. — ՈՒՂՂԱԿԱՆ ԵՒ ՀԱՅՑԱԿԱՆ ՀՈԼՈՎ

109. — Անուն մը ուղղական կամ հայցական է երբ անփոփոխ կը գործածուի եղակի կամ յոդնակի թիւով, առանց յօդի կամ յօդով: Օրինակ՝

Դաս, դասս, դասդ, դասը:

Դասեր, դասերս, դասերդ, դասերը:

110. — Ուղղականը նախադասութեան մէջ միշտ տէր բայինք և կ'որոշուի ո՞վ կամ ի՞նչ բան հարցումով: Օրինակ՝

Տղան կուլայ. ո՞վ կուլայ, — տղան:

Զուրը հեղուկ է. ի՞նչ բան հեղուկ է, — զուրը:

Ուրեմն տղան, ջուրը հոս ուղղական են:

111. — Հայցականը նախադասութեան մէջ բային լրացուցիչներէն է և կ'որոշուի ո՞վ կամ ի՞նչ բանը (Քէֆ, Աէժ) և երբեմն ալ ո՞ւր հարցումով: Օրինակ՝

Ես շատ կը սիրեմ քոյրս. ո՞վ շատ կը սիրեմ — քոյրս:

Պարտէզը ոռոգեցի. ի՞նչ բան ոռոգեցի — պարտէզը:

Տուն կ'երթամ. ո՞ւր կ'երթամ — տուն:

Այս նախադասութեանց մէջ յոյրս, պարտէզը, տուն հայցական հոլով են:

112. — Հայցական հոլովը երբ ո՞վ կամ ի՞նչ բանը հարցման կը պատասխանէ, սեռի խնդիր կը կոչուի:

— Անուն մը ե՞րբ ուղղական կամ հայցական է. — Ուղղական հոլովը նադասութեան մէջ ի՞նչ պատօն ունի. — Ի՞նչ նարցումով կ'որոշուի. — Հայցական հոլովը ի՞նչ պատօն ունի եւ ի՞նչ նարցումներով կ'որոշուի. — Ի՞նչ է սեռի խնդիրը:

**Համաճական 131.** — Հետեւեալ նախադասութիւններուն ուղղական հոլով տէր բայի և հայցական հոլով սեռի խնդիրները որոշեցէ՛ք պէտք եղած հարցումները ընելով:

Շունը կը պահանջանէ ոչխարները. — Ձկնորսը ծուկ կ'որսայ. — Յիսուս բժշկեց դիւահարները. — Փայտահատը ծառեր կը կրէ. — Դաւիթ սպաննեց Գողիաթը. — Այզին խաղող կ'արտադրէ. — Հայրը կը սիրէ որդին եւ որդին կը սիրէ հայրը. — Երէկ անձեւ եկաւ. — Թէյ խմեցինք. — Կերակուր կերէք:

**Համաճական 132.** — Հետեւեալ նախադասութեանց մէջ որոշեցէ՛ք և ստորագը-ծեցէ՛ք ո՞ւր հարցման պատասխանով հայցականները:

Երուանդ դպրոց մատ. — Եղբայրս կօշիկ գնեց. — Քոյրս գիւղ գնաց. — Երէկ գիշեր թատրոնն էինք. — Մօրեղբայրդ խասկիւղ կը բնակի. — Մէնք պարտէզ ունինք. — Յանցաւորը բանս կը դրուի:

**Համաճական 133.** — Հետեւեալ անունները իբրեւ ուղղական տէր բայի գործածելով մէյմէկ նախադասութիւն կազմեցէ՛ք:

Մշակ, լպուտ, ուսուցիչ, Յուղա, քացախ, զինի, շաքար, երկինք, ՕՐԻՆԱԿ. — Մշակը հողը կը հերկէ. — Քացախը թթու է:

**Համաճական 134.** — Հետեւեալ անունները իբրեւ հայցական սեռի խնդիր գործածելով մէյմէկ նախադասութիւն զրեցէ՛ք:

Կաթ, մեղր, զեղ, հիւանդ, մուկ, մանմ, կօշիկ:

ՕՐԻՆԱԿ. — Կովը կաթ կուտայ:

**Համաճական 135.** — Իս, սամե մանիկներով ածանցուած երկրանուններ կազմելով ըսէ՛ք թէ ի՞նչ կը կոչուի այն երկիրը ուր կը բնակին՝ Թուրքերը, Գերմանները, Արաբները, Յոյները, Պուլկարները, Հնդիկները, Սերպերը, Զինացիները, Ռուսները:

**Համաճական 136.** — Հետեւեալ անուններուն նշանակութիւնները սահմաննեցէ՛ք օրինակին պէս նախադասութիւններ կազմելով:

Անտակին պէս նախադասութիւններ կազմելով՝ Անտակ, Ժողովուրդ, բանակ, երամակ, հօս, նախիր, վառ, ըոլիր, Տառապ, Ժողովուրդ, բանակ, երամակ, հօս, նախիր, վառ, ըոլիր, կարաւան:

ՕՐԻՆԱԿ. — Ծառերու խումբը կը կոչուի անտակ:

**Համաճական 137.** — Գտէ՛ք հետեւեալ արական անուններուն իգականները, կազմուած ուհի, ամույշ մասնիկներով:

Տառապ, Ժողովուրդ, բանակ, երամակ, հօս, նախիր, վառ, ըոլիր, կարաւան, Ժիգրան, Գարեակիտ, Քուրմ, Ապաւառ, Թագաւոր, Աշակերտ, Սուրբ, Սահակ, Տէր, Ընկեր:

իջ. ԴԱՍ. — ՍԵՐԱԿԱՆ ԵՒ ՏՐԱԿԱՆ ՀՈԼՈՎ

113. — Սեռական և տրական հոլովները կը կազմուին ընդհանրապէս անունին վերջի ծայրը աւելցնելով եղակիի մէջ ի և յոդակիի մէջ ու մասնիկը, յօդով կամ առանց յօդի: Օրինակ:

Վարդ, վարդի, վարդիս, վարդիդ, վարդին:

Վարդեր, վարդերու, վարդերուս, վարդերուդ, վարդերուն:

114. — Սեռականը նախադասութեան մէջ ընդհանրապէս գոյականի մը լրացնեցին է, ցոյց տալով թէ ան որո՞ւ կը վերաբերի, և կորչուի որո՞ւն (Քի՞ն) հարցումով: Օրինակ՝

Ծառին տեղեւները թափեցան, որո՞ւն աւերեւները. — Ծառին:

Այս տեղ ծառին սեռական հոլով է:

115. — Սեռական հոլովը կը կոչով յատկացուցիչ, և այն դոյականը որուն իմաստը կը լրացնէ, կը կոչուի յատկացեալ: Օրինակ՝ Թուչունին բոյնը, վարդին թերթերը:

Այս տեղ բոչունին, վարդին յատկացուցիչ են, բոյնը, թերթերը յատկացեալ:

116. — Տրական հոլովը նախադասութեան մէջ կ'որոշուի բացին կամ իր լրացուցած ուրիշ բառին վրայ ընելով որո՞ւ, ի՞նչ բանի (Քի՞ն, Աէյէ) հարցումը: Օրինակ՝

Արշակ Պետրոսին գարկաւ. որո՞ւ զարկաւ, — Պետրոսին:

Մշակը գործի սկսաւ. ի՞նչ բանի սկսաւ, — զործի:

Աշխատութիւնը վարձքի արժանի է. ի՞նչ բանի արժանի, — վարձի:

Այս նախադասութիւններուն մէջ Պետրոսին, զործի, վարձի տրական հոլով են:

— Սեռական եւ տրական հոլովները ի՞նչպէս կը կազմուին. — Սեռական նորով նախադասութեան մէջ ի՞նչ պատճուի ունի, եւ ի՞նչ նարցումով կ'որուուի. — Ի՞նչ է յատկացուցիչը, ի՞նչ է յատկացեալը. — Տրական նորով նախադասութեան մէջ ի՞նչ նարցումով կ'որուուի:

Ա.Ն ՀՆ Ս.Զ Ա.Ն Դ Ճ.Գ Ա.Բ Ռ Ը



1. — «Մայրիկին եով կեցիր միւս, ձագուկս»:

2. — «Ա՞հ, ո՞ւր կ'երբաս կոր . . . : Շն'ւ դարձիր, ձագուկս, եւ զգոյնիր . . . »:

3. — Ազուէսը . . . : (Պատմեցէք այս մանրավէպը):

**Հրահանգ 138.** — Հետեւեալ անունները եզակի և յոզնակի սեռական առական նորովի վերածեցէք առանց յօդի և նշանակուած յօդերով:

Առանց յօդի. — Հաց, գեղ, աման, սաշ, ճագար :

Ո յօդով. — Տեսրակ, թուղթ, գրիչ, պայուսակ, կազամար :

Դ » . — Գնդակ, ծեռք, թեւ, աչք, գրանցան :

Ե » . — Սենեակ, պատուհան, ծառ, փայտ, դաշնակ :

**Հրահանգ 139.** — Հետեւեալ անուններուն յատկացուցիչներն ու յատկացալները որոշեցէք պէտք եղած նարցումով :

Սոխակին երզը, ջուրին գաւաթը, դերձակին ասեղը, դարբինին մուրճը, աւելին կոթը, զինուրին հրացանը, մկնորսին ուռկանը, եկեղեցիին զանզակը, վարդապետին վեղարը,

**Հրահանգ 140.** — Հետեւեալ նախադասութեանց տրական հոլովները պէտք պահած նարցումով որոշեցէք և ստրապծեցէք :

Օգնենք որբին եւ որբեւայրին. — Ասուած իր պատուէրները յայտնեց Մովսէսին եւ Մովսէս հաղորդեց ժողովուրդին. — Արեւը լոյս կուտայ եւկրին եւ կումին. լոյս զոյն կուտայ ծաղիկներուն. — Աւազակը հաւատաց Յիսուսի եւ փրկուեցաւ. — Հետեւինը թիսուսի կեանքին. — Յօդի կաթիլները մարզարիսներու կը նմանին:

## Ի. ԴԱՅ. — ԲԱՑԱՌԱԿԱՆ ԵՒ ԳՈՐԾԻԱԿԱՆ ՀՈԼՈՎ

117. — Բացառական հոլովը կը կազմուի թէ՛ եղակիի թէ՛ յոդնակիի մէջ անունին ծայրը աւելցնելով և մասնիկը, յօդով կամ առանց յօդի : Օրինակ՝

Զեռք, ձեռքէ, ձեռքէս, ձեռքէդ, ձեռքէն :

Զեռքեր, ձեռքերէ, ձեռքերէս, ձեռքերէդ, ձեռքերէն :

118. — Բացառական հոլովը նախադասութեան մէջ ընդհանուրապէս կ'որոշուի՝ բային կամ իր լրացուցած բառին վրայ ընելով որմէ, ի՞նչ բանէ, ո՞ւրիշ հարցումը : Օրինակ՝

Արիստոլոմ ծառէն կախուեցաւ . ի՞նչ բանէ կախուեցաւ, — ծառն :

Զար ընկերներէ զգուշացէք . որմէ զգուշացէք, — չար ընկերներէ :

Եղբայրս քաղաքէն հեռու կը բնակի . ուրիէն հեռու, — յաղափէն :

Սյա նախադասութեանց մէջ ծառէն, ընկերներէ, բաղաժնն բառական հոլով են :

119. — Գործիական հոլովը թէ՛ եղակի թէ՛ յոդնակիի մէջ ընդհանրապէս կը կազմուի ով մասնիկով, առանց յօդի կամ յօդով : Օրինակ՝

Տուն, տունով, տունովս, տունովդ, տունովը :

Տուներ, տուներով, տուներովս, տուներովդ, տուներովը :

120. — Գործիական հոլովը նախադասութեան մէջ կը գըտաբային կամ իր լրացուցած բառին վրայ ընելով որո՞վ, ի՞նչ բանով հարցումը : Օրինակ՝

Մարդու մարդով չէն է . որո՞վ չէն է, — մարդով :

Ծովոն վրայ նաւերով կը ճամբորդեն . ի՞նչ բանով կը ճամբորդեն, — նաւերով :

Սյա մարդը հոգիով հիւանդ է . ի՞նչ բանով հիւանդ, — հոգիով :

Սյա նախադասութեանց մէջ մարդով, նաւերով, հոգիով գործիական հոլով են :

121. — Նախադասութեան մէջ ո՞ւր հարցումին պատասխանող հայցական, ինչպէս նաև արական, բացառական, գործիական հոլով լրացուցիչները բնուրեան խնդիր կը կոչուին :

— Բացառական հոլովը ի՞նչպէս կը կազմուի . — Նախադասութեան մէջ ի՞նչ հարցումով կ'որոշուի . — Գործիական հոլովը ի՞նչպէս կը կազմուի . — Նախադասութեան մէջ ի՞նչ հարցումով կ'որոշուի : — Ի՞նչ է բնուրեան խնդիրը :

**Հրահանգ 141.** — Հետեւեալ անունները եղակի և յոդնակի բացառական գործիական հոլովի վերածեցէ՛ք :

Առանց յօդի . — Գիտ, տղայ, սանդուխ, աւազան :

Ս յօդով . — Զաւակ, աթոռ, բերան, ծովնկ, շուք :

Դ » . — Նամակ, կանթեղ, գրպան, հազուս, ճայն :

Ն կամ Ը յօդով . — Պանդոկ, սոխակ, մանզալ, յարդ :

**Հրահանգ 142.** — Հետեւեալ նախադասութիւններուն բացառական և գործիական հոլովները որոշեցէ՛ք պէտք եղած հարցումը ընելով :

Երկաթը կը ծեծեն մուրնով . — Մուկը կը փախիք կատուն . — Հողը կը փորեն բահով եւ բրիզով . — Խարայէլացիք անցան կարմիր ծովէն . — Փայտը կը տաշեն ուրազով . — Մետաղները կը հանուին հողէն . — Պարը կը շինուի քարով տաշեն . — Ծովերը կը կազմուին գետերէ . — Թաշկինակի խնկաւ գրպանէս :

**Հրահանգ 143.** — Ուսուցին տուն տալովը ուղղագրեցէ՛ք վերի նախադասութիւնները :

**Հրահանգ 144.** — Հետեւեալ անուններուն յատկացեանները յոդնակիի վերածեցէ՛ք, յետոյ յատկացոցիչները :

Գրչի ծայր, տեղի ծակ, նամակի թուղթ, ծառի եերեւ, անձրեւի կապի, կարկուտի հատիկ, ովհարի բուրդ, պատի քար, սուրի պատեան :

**Օրինակ.** — Գրչի ծայրեւ, գրիներու ծայրեւ :

## ԵՐ. ԿՈ. ԿԱՆՈՆԱԿՈՐ ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐ

122. — Հոլովման ընդհանուր ձեւն է հետեւելը :

|            |       |         |
|------------|-------|---------|
| Առջ. Հայց. | Քար   | Յոզբակի |
| Սեռ. Տրկ.  | Քարի  | Քարերու |
| Բաց.       | Քարէ  | Քարերէ  |
| Գործ.      | Քարով | Քարերով |

Հայերէն բառերու սամանմէծ մասը այս ձեւով կը հոլովուի :  
123. — Հոլովման այս ընդհանուր ձեւէն զատ կան նաև ուշիչ երեք կանոնաւոր ձեւեր, որոնք գլխաւորաբար եղակի սեռականի և բացաւականի մէջ է որ կը տարրերին ընդհանուր ձեւէն, իսկ յոդնակի մէջ կը հետեւին ընդհանուր կանոնին : Այս ձեւերն են՝

| Ա. ՁԵՒ          | Բ. ՁԵՒ    | Գ. ՁԵՒ     |
|-----------------|-----------|------------|
| Առջ. Հայց. Ծով. | Գիտութիւն | Օր         |
| Սեռ. Տրկ. Ծովու | Գիտութեան | Օրուան     |
| Բաց.            | Ծովէ      | Գիտութիւնէ |
| Գործ.           | Ծովով     | Գիտութեամբ |

կամ գիտութիւնով

124. — Ա. ձեւին պէս կը հոլովուին կարդ մը միավանկ անուն-ներ, ինչպէս ամոյ, իրու, հաւ, հով եւն :

125. — Բ. ձեւին պէս կը հոլովուին ըոլոր թիւն վերջացող ա-նունները, ինչպէս նեղորիւն, հաշտորիւն եւն :

126. — Գ. ձեւին պէս կը հոլովուին ժամանակ յուցնող ա-նունները, ինչպէս ամսու, ձմեռ, զիշեր, ցորեկ, առտու, իրի-կուն եւն :

---

— Ո՞րն է հոլովման ընդի. ձեւը . — Հոլովման ընդի. ձեւէն զատ բանի՞ կա-նուաւոր հոլովմաներ կան . — Ո՞ր բառերը կը հետեւին առաջին կանոնաւոր ձեւին . — Ո՞ր անունները կը հետեւին եւկրող ձեւին . — Ո՞ր անունները կը հետեւին

Հրահանգ 145. — Հոլովման ընդհանուր ձեւին համաձայն հոլովեցէ՛ք հե-տեւել անունները :

Հազ, ծառ, պատ, սեղան, սալատ, իշխան, զաւաթ, նուազ, խորան, քպրոց, կերակուր, ականջ, կզակ, պիւանդանց, չութակ, ծիգրան, շղթայ, քարտի, մատանի :

Հրահանգ 146. — Հոլովման երեք կանոնաւոր ձեւերուն համամատ հոլովե-ցէ՛ք հետեւել անունները :

Ա. ձեւ . — Կով, հաւ, հով, նաւ, մանչ, Հայ, Թի, Էշ, մարդ :

Բ. » . — Խոհեմութիւն, մայրութիւն, ողորմութիւն, շինութիւն :

Գ. » . — Ամսու, ձմեռ, երէկ, հիմակ, ամսու, իրիկուն :

Հրահանգ 147. — Հետեւել անուններուն բով մյումկ յատկացուցիչ դրէ՛ք

Ըստ յարմարութեան :

Դուռ, ապակի, սամճ, պար, մնդիկ, յատակ, կեղեր, շուր-ջառ, կափարիչ, ներբան, զիծ :

ՕՐԻՆԱԿ . — Դպրոցի դռու :

Հրահանգ 148. — Գտէ՛ք հետեւել սահմաններուն համաձայն աեղի անուն-ներ, կազմուած, ոց, նոց, արան մասնիկներով :

Այն տեղը ուր աղը կը թափեն . — Այն տեղը ուր միս կը մոռթեն . — Այն տեղը ուր աղը կ'ուսանին . — Այն տեղը ուր դաս կուտան եւ կ'առնեն . — Այն տեղը ուր մարդիկ կը զրօնուն . — Այն տեղը ուր յարդ կը գնեն . — Այն տեղը ուր հաւերը կը պահուին . — Այն տեղը ուր բոլորականները կ'ազօթեն . — Այն տեղը ուր զիրք կը սպեն . — Այն տեղը ուր որբեր կը պատարուին . — Այն տեղը ուր զեղ կը պատրաստեն :

## ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ . — Ի. ՈՒ ՏԶԲՈՒՆԻ

Իմը տգուեկին կ'ըսէր անցեալ օր .  
«Քոյրիկ, երկուրս ալ ունինք խայթ հատու ,  
Ալ զիտէ՞ս արդեօք, պատճառն ի՞նչ է որ  
Ես կը հալածուիմ - կը վնասաւիս զու» .  
Յարեց միւսն . «Պատճառն, այն է պարզապէս  
Որ Ես կը բռմեմ, մինչ կը սպաննես զու» .

Թարգմ. Ա. Փ. Ա. Ա. Ա. Ն. Ի

Լ. Պ. Յ. Յ. Յ.

— Ի՞նչ կ'ընէ իմը, ի՞նչ կ'ընէ տգուեկը . — Ի՞նչ ըստ օր մը իմը տգու-  
եկն . — Ի՞նչ պատասխան տուա տգուեկը . — Գործ մը զիահատելու համար ար-  
դիւնքին պէտք է նայիլ թէ գործին . — Ի՞նչ է ուրեմն այս առակին բարոյականք :



ԻԹ. ԴԱՍ. — ԱՆԿԱՆՈՆ ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐ

127. — Կան կարգ մը անուններ որոնց հոլովումը կը տարբերի հոլովման ընդհանուր և կանոնաւոր ձեւերէն։ Ասոնք կը կոչուին անկանոն հոլովումներ և հետեւեալներն են։

|       |                  |          |
|-------|------------------|----------|
| Ո. Հ. | Հայր             | Տէր      |
| Ս. Տ. | Հօր              | Տիրոջ    |
| Բ.    | Հօրմէ            | Տիրոջմէ  |
| Գ.    | Հօրմալ կամ հօրով | Տիրոջմով |

---

|       |         |           |
|-------|---------|-----------|
| Ո. Հ. | Աղջիկ   | Աստուած   |
| Ս. Տ. | Աղջկան  | Աստուծոյ  |
| Բ.    | Աղջիկէ  | Աստուծմէ  |
| Գ.    | Աղջիկով | Աստուծմով |

Կամ Աստուծով

Ասոնց յոպնակին կը հետևի հոլովման ընդհանուր ձեւին։

128. — Հայր բառին պէս կը հոլովին մայր, եղբայր եւն։

129. — Տէր բառին պէս կը հոլովին կին (սեռ. կնոջ), բոյ (սեռ. բրոջ), ներ, սալ, աներ, սագր, կեսուր (սեռ. կեսորջ) եւն։

130. — Աղջիկ բառին պէս կը հոլովին կնիկ, երիկ, մանուկ (սեռ. մանկան), լեռ, դուռ (սեռ. լեռան, դրան)։

— Ո՞ր տեսակ հոլովումները կը կոչուին անկանոն։ — Որո՞նք են անկանոն հոլովումները. նոլովցէն. — Ո՞ր բառերը կը հոլովուին հայրին, ո՞ր բառերը տէրին

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՓՈԽՇՆՔ

Գեղամ օր մը իրենց տան պարտէզն իջաւ քաղելու համար գեղեցիկ վարդեր, որոնք դեռ նոր բացուեր էին. բայց քաղելու ատենայնքն հասդեմկ և անզգոյց շարժեցաւ որ վարդի գողունին փուշերը իր մասերուն մխուեցան և զգացած ցաւին լալ սկսաւ։ — «Ինչո՞ւ համար, հարցուց տղան իր հօր, ամսնան գեղեցիկ ու հստակ այս վարդերը ասսանկ սուր վիուշեր ունին»։ — «Թերեւս մեղի յիշեցնելու համար թէ, պատասխանեց հայրը, աշխարհի մէջ նոյն խակ ամէնէն ցանկալի և քաղցր բաները զերծ չեն վնասակար և աղեւարեր կողմերէ, եթէ զանոնք զգուշութեամբ ու խոհեմութեամբ չգործածին»։

— Ի՞նչ բառ Գեղամ օր մը. — Ինչո՞ւ համար պարտէզ իջաւ. — Վարդեր բաղերու ատեն իջապէն շարժեցաւ. — Հետեւանին ի՞նչ ելաւ. — Ի՞նչ բան է հապնեավ, անզգոյց. — Ի՞նչ հարցում բառ Գեղամ իր հօր. — Հայր ի՞նչ պատասխանեց. — Ի՞նչ բան է աղեւարեր։

---

**Հրահանգ 149.** — Օրինակեցէ՛ք վերի հաստուածը և շեղազիր անուններուն հոլովները որոշեցէ՛ք բերանացի։

**Հրահանգ 150.** — Ուսուցին տուն տալովը ուղղազրեցէ՛ք նոյն հաստուածը։

**Հրահանգ 151.** — Հետեւեալ անունները հոլովեցէ՛ք երեք կանոնաւոր ձեւերուն համեմատ։

Զի, տարի, բարձրութիւն, զիշեր, արջ, Ձին, մահ, պապ, բարութիւն, ժամ, շահ, հիմակ, զողութիւն։

**Հրահանգ 152.** — Հետեւեալ անունները հոլովեցէ՛ք անկանոն ձեւերու համաձայն։

Մայր, քոյր, դուռ, ներ, շուն, կին, կեսուր, կնիկ, եղբայր, մանուկ։

**Հրահանգ 153.** — Ենի մասնիկով ածանցուած անուններ գտնենով զրեցէ՛ք թէ Ի՞նչ կը կոչուին։

Վարդին թուփը, տանձին ծառը, նուշին ծառը, թութին ծառը, մորիին Պուփը, կեռասին ծառը, զգումին տունկը, ննկոյզին ծառը, սուրճին տանկը։

Օրինչկ. — Վարդին թուփը կը կոչուի վարդինի։



## I. ԴԱՄ — ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐՈՒ ՎՐԱՅ ԳԻՏԵԼԻՔ

131. — Ում վերջացող բառերէն մէկ քանիներու եղակի սեռական-տրականը կրնայ հոլովուիլ նաև ման ձեւով : Օրինակ՝

Խթում, խրումի կամ խրման. ուսում, ուսումի կամ ուսման են :

132. — Իս վերջաւորող երկրանումներուն եղակի սեռական-տրականը կրնայ հոլովուիլ նաև ոյ ձեւով : Օրինակ՝

Ասիս, Ասիայի կամ Ասիոյ. Գերմանիա, Գերմանիայի կամ Գերմանիոյ են :

133. — Ա. վերջաւորող գոյականները որոնք մնծ մասով յառակ անուններ են, հոլովման առեն աէն եռքը յ մը կ'առնենք : Օրինակ՝

Աննա, Աննայի, Աննայէ, Աննայով են :

134. — Անկանոն հոլովումներու մէջ թէեւ ձայնաւոր գիրերու կորուսս կամ փոխօնութիւն ընդհանրապէս աեղի կ'ունենայ, բայց կամանաւոր հոլովամ ունեցող բառերու համար այդ կանոնը ընդհանուր չէ, այլ յասուկ է կարգ մը բառերու միայն : Օրինակ՝

Գիր, գրի, գրէ, գրով .— Փրկիչ, վրկչի, վրկչէ, վրկջով .— Տեսուչ, տեսչի, տեսչէ, տեսչով .— Հաշիւ, հաշուի, հաշուէ, հաշով են :

— Ում վերջաւորդ անուններու հոլովման վրայ ի՞նչ զիտէլիք կայ .— Իս վերջաւորդ անուններու վրայ .— Ա. վերջաւորդ անուններու վրայ .— Ո՞ր տեսակ հոլովումներու մէջ ձայնաւոր գիրերու կորուսս կամ փոփոխութիւն ընդհանրապէս տեղի կ'ունենայ .— Կանոնաւոր հոլովումներու մէջ ալ տեղի կ'ունենայ .— Օրինակներու վրայ ցոյց տուէք քէ ո՛ր ձայնաւորները փոփոխած, ո՛ր ձայնաւորները կորուսած են :

## ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Ա.Յ.Ռ ՈՒ Գ.Ա.Յ.Լ.Ը

Այժ մը փարախին մէջ ատպահով կեցած էր : Օր մը երբ դրան դրամանուսէն դուրսը կը զիտէր, տեսաւ որ զայլ մը կ'անցնի : — «Սրիկա՛յ, թշտառական, գոչեց անոր, հովլիսին պիտի ըսեմ այս կողմերը գալդ երբ որ վերադառնայ» : — «Լոէ՛, պատասխանեց զայլը, դուն այդչափ սասատիկ պիտի չկրնայիր պօռալ, եթէ դուռը բաց ըլլար» :



— Ո՞ւր կը զենուէր այծը .— Որո՞ւ անցնիլը տեսաւ .— Ի՞նչ ըսել է լուսամուս .— Ի՞նչ ըսաւ զայլին .— Գայլը ի՞նչ պատասխանեց .— Ո՞ր տեսակ անձեռու կ'ըսուի կեղծ բազ .— Որո՞ւ կը նմանի կեղծ բազը :

**ՃՐԱԿԱՆԻԿ 154.** — Օրինակեցէ՛ք վերի հատուածը և շեղագիր անուններուն հոլովերը որոշեցէ՛ք բերանացի :

**ՃՐԱԿԱՆԻԿ 155.** — Ուսուցին տուն տալովը ուղղազրեցէ՛ք նոյն հատուածը :

**ՃՐԱԿԱՆԻԿ 156.** — Հետեւեալ անունները հոլովեցէ՛ք :

**ՃՐԱԿԱՆԻԿ 157.** — Հետեւեալ անուններուն հոլովերը որոշելով բերանացի ցոյց տուէ՛ք կորսուած կամ փոխած ձայնաւորները :

Մարտի, բրոջ, աղջկան, ուսուցչի, փակման, զծէ, կնոջ, մարմնէ, տիրոջ, մանկան, սիրով, դրան, ամսուան, պատուէ :

**ՕՐԻՆԱԿ.** — Մարտի, ելլակի սեռական հոլով, ի կորսուած, ուղղականն է սիրուած :

**ՃՐԱԿԱՆԻԿ 158.** — Գտէ՛ք հետեւեալ սահմաններուն համաձայն ածանցեալ անուններ, կազմուած իչ և ոց մասնիկներով :

Այն զործիքը որով զիր կը գրեն .այն զործիքը որով երկան կամ փայտ կը խարսեն .այն զործիքը որով պատ կը ծեփեն .այն զործիքը որով փուք կը փլանաւած .այն զործիքը որով մեղմները կը խայթեն .ամանի մը այն մասը որով անոր թերանը կը փակեն :

## Ա. ԴԱՍ. — ԲԱՑԱՅԱՅՏԻՉ ԵՒ ԿՈՉԱԿԱՆ

135. — Նախադասութեան մէջ գոյականի մը իմաստը բացացացելու համար երբեմն անոր քով կը դրուի ուրիշ գոյական մը՝ առանձին կամ լրացոցիչ բառով մը ընկերացած՝ որուն կ'ըսուի բացացայցիչ։ Օրինակ՝

Մոլսէս մարդարէն, Պալքան լեռը, Եփաստ գետը, Փարաւն՝ Եղիպատոսի թագաւորը։

Այս բառերուն մէջ մարզարէն, շեռը, գետը, Եղիպտոսի բազառը բառերը բացայացիչներն են Մոլսէս, Պալքան, Եփաստ, Փարաւն անուններուն որոնց ալ կ'ըսուի բացայցեաւ։

136. — Նախադասութեան մէջ անունին ուղղական հոլովը կը նայ պատահիլ երբեմն որ տէր բայիի պաշտօն չունենայ, այլ առանձին մնայ։ Օրինակ՝

Միհրան, գասդ սորովէ։  
Աշխատինք, եղրայրնի՛ր։

Այս նախադասութեանց մէջ Միհրան, Եղրայրներ տէր բայի չեն, այլ անձերու ուղղուած առանձին անուններ։

137. — Խօսքին մէջ այն ուղղական անունները զոր այսպէս անձերու կ'ուղղենք, կը կոչուին կոչախան, որոնց վրայ շեշտ նշանը կը դրուի։

138. — Կոչականը կը նայ իր լրացոցիչը ունենալ և այն առն լրացոցիչը կը շեշտուի։ Օրինակ՝  
Ինձի նայէ, սիրուն տղայ։

Այս խօսքին մէջ շեշտուած սիրուն ածականը լրացոցիչն է տղայ կոչականին։

— Ի՞նչ է բացայցիչը։ — Որո՞ւ կ'ըսուի բացայցեալ։ — Ուղղական հոլովը միշտ բայի՞ է։ — Ի՞նչ է կոչականը։ — Կոչականին վրայ ի՞նչ նշան կը դրուի։ — Կոչականը լրացոցիչ կ'ունենա՞լ եւ երէ ունենայ ո՞ր բառը կը

**ՃՐԱԿԱՆԻԳ 159.** — Հետեւեալ նախադասութիւններուն մէջ բացայցտիչները մէկ, բացայցտեալները երկու զիծով ստորագծեցէք։

Յովհաննէս Մկրտիչ մկրտեց Յիսուսը. — Մեր Լուսաւորիչը՝ Ս. Գրիգոր՝ անօրէն մարդու մը որդին էր. — Դաւիթ մարզարէ զրեց սաղմունները. — Կ. Պողոս թուրքիոյ մարտարազարը, շնուրած է Վորորի երկու եզերներուն վրայ. — Քիչ թուրքիոյ մարտարազարը, մասունքներ՝ Սիսար, Արենագով, հնոցը նետուցան Նարուզները մարդունորի, Ասուրեսանի Խամանով. — Ս. Ստեփանոս՝ առաջին մարդունորի, Ասուրեսանի Խամանորի. — Նոյի սապանը հանգչւցա Մասիշիրու, բարկոծուելով նահատակուցաւ. — Նոյի սապանը հանգչւցա Մասիշիրու, բարկոծուելով նահատակուցաւ. — Կենդանի մըն է, լեռան վրայ, Կենդանիներու իշխանը՝ առիւծը շատ վեհանջն կենդանի մըն է, լեռան վրայ։

**ՃՐԱԿԱՆԻԳ 160.** — Վերի նախադասութիւնները ուսուցչին տուն տալով ուղղացրեցէ՛ք և յատուկ անունները որոշեցէ՛ք։

**ՃՐԱԿԱՆԻԳ 161.** — Հետեւեալ նախադասութիւններուն մէջ կոչականները բերեց լրացոցիչներով ստորագծեցէ՛ք։

Տիգրես, ողորմէ ինծի ։ — Եկէք, բարեկամներ, ալօթենք Ասուրծոյ. — Հայտիկ, ինծի շաբար բեր. — Զար աղջիկ, ինչու տու կը խօսիս. — Աս ալ կ'անցրիկ, ինծի շաբար բեր. — Զար աղջիկ, ինչու տու կը խօսիս. — Ազնիւ մարդ. — Ազնիւ մարդեր, լաւ ինամեցէք ծեր զաւակները։

**ՃՐԱԿԱՆԻԳ 162.** — Գտէ՛ք հետեւեալ սահմաններուն համաձայն ածանցեալ անուններ, կազմուած որդ, պան, իւ մանիկներով։

Այն որ որս կ'ընէ. — այն որ մէկուն գէմ կը մրցի. — այն որ պատկեր կը նկատէ. — այն որ ուղս կը բանեցնէ. — այն որ գուռ կը պահպանէ. — այն որ ուղարք կ'երթայ. — այն որ կ'առաջնորդէ. — այն որ զինետուն կը բանեցնէ. — այն որ ճամբար կ'երթայ. — այն որ կ'առաջնորդէ. — այն որ աղօրիք կը բանեցնէ. — այն որ կենդանիներու մորթը մաքրելով կաշի կը շինէ.՝

**ՃՐԱԿԱՆԻԳ 163.** — Հետեւեալ ածանցեալ անուններուն մասնիկները չնշելով պարզի վերացրեցէ՛ք։

Խմբակ, իշուկ, ուռենի, գրութիւն, զիսանոց, մրգասան, կաղանդէք, ծերանց, մամիկ, Սիրանոյշ, ծեռնոց, Հայկուհի, Երաւանդուհի, գործարան, ջորեապան, ժողովուրդ, բուրում։

**ՃՐԱԿԱՆԻԳ 164.** — Հետեւեալ անունները սահմաննեցէ՛ք բերանացի։ Սայլ, կաւք, բալիիր, հանրակառք, հեծանիւ, շողեկառք. — Լաս, զուր, մակոյկ, նաւ, շողենաւ. — Օղապարիկ,

ԷՆԹԵՐՑՈՒՄ. — Կ. Ա. Խ. Ե Ր Ե Ս Ը Ը

Սալթենիկ խոժոռ և կախերես աղջիկ մըն է։ Երէկ երբոր մայրը յանդիմանութիւն մը ըրաւ իրեն, Սաթենիկ քարկացաւ, և քիթն ու բերանը ծռմակելով, Հուսիս երերցներով սենեակին մէկ անկիւնը քաշուցաւ։ Սակայն խոզին ձայնը կարծես իրեն կ'ըսէր. «Շատ գէշ բան է այսպէս վշտացնել բարի մայրիկը, աւելի լու է որ չանաս անոր հաճեւմ ըլլալ»։

Տղոց համար շատ տգեղ թերութիւն մըն է այսպէս կախերես դէմք ցոյց տալ իրմաց սիրելի ծնողքին դէմ։

— Ի՞նչպէս աղջիկ մըն է Սարենիկ. — Ինչու համար բարկացաւ Սարենիկ. — Ի՞նչ ձեւով յայտնեց բարկութիւնը. — Ի՞նչ բառ խիդճը իրեն. — Ի՞նչ է խիդճը. — Աղջիկ թէ գէշ յափութիւն մըն է կախերեսութիւնը. — Տղաք ի՞նչ դոյց տալու են իրենց ծնողին։



**Համանգ 165.** — Օրինակեցէ՛ք վերի հատուածը, յետոյ որոշեցէ՛ք անունները և իրենց ուղղական ձեւին վերաենով տակէ տակ զրեցէ՛ք, ամէն մէկուն առջեւնշանսկելով յատուկ, նիւթական կամ վերացական ըլլալ։

**Համանգ 166.** — Եղյն հատուածին անուններուն թիւն ու հոլովները որոշեցէ՛ք և յօդերը ցոյց տուէ՛ք բերանացի։

**Համանգ 167.** — Ուսուցին տուն տալովը ուղղագրեցէ՛ք նոյն հատուածը։

**Համանգ 168.** — Հետեւեալ նախապատօթիւնները լրացրեցէ՛ք պատուախանուղը են և ի՞նչ պաշտօն ունին (սեռի<sup>օ</sup> թէ բնութեան խնդիր, յատկացրցիչ թէ յատ-

թխուս համբարձաւ (ո՞ւր). — Ալիւրով կը շնուրի (ի՞նչ բանը). — Տըրեց (զ՞ո՞վ). — Եռնը կը կրծէ (ի՞նչ բանը). — Սատանան խառնակը կը հնձէ ցորենը (ի՞նչ բանը). — Եղբարյներ, հնազանդինք օրէնքին (ո՞ւր). — Գարունը կը յաջորդէ (ի՞նչ բանի). — Գետերը կը թառաջուղէ (ի՞նչ բանը). — Երկիրը շշապատուած է (ի՞նչ բանը). — Ծուլութիւնը կ'առաջնորդէ (ի՞նչ բանի). — Տարին կը բաղկանայ (ի՞նչ բաներէ). — Աղամ վունդուցաւ (ո՞ւրիշ). — Փարիսեցիները յանդիմանուեցան (որսիկ)։

**Համանգ 169.** — Հետեւեալ անուններուն ի՞նչ թիւ, ի՞նչ հոլով ըլլալ և յօդերը որոշեցէ՛ք բերանացի։

Ամառութիւնէ, իշուն, հայերէն, տակառներու, օլիով, գոհութեամբ, ժամուան, գլուռութենէ, տարուանը, հովու, դրամներէդ, ժապաւէնիդ, գուլպաներու, կնքահօրս, մօրմէն, տիկնոց, սատանային, Աստուծմէ, Էրկանը, շանդ, մրցման։

**Համանգ 170.** — Հետեւեալ բառերէն յօդ չունեցողներուն մէյմէկ յօդ կցեցէ՛ք և անեցողներուն յօդերը չնշեցէ՛ք։

Արեւի լոյս, գրանը բանալին, ժամու կոչնակ, տան ծեղուն, ղերձակին մկրաքը, նաւուն առազասր, ծիու բաշ, շղիկառքին սովիչը, սար ու ծոր, հարսն ու փեսան, արծաթն ու ոսկին, միս ու ոսկոր, երկինք ու երկիր, փառք ու պատիւ։

**Համանգ 171.** — Հետեւեալ անունները հոլովեցէ՛ք նշանակեալ յօդերով։

Ս յօդով. — Դնդակ, հաւ, բնութիւն, մահ, .սէր։  
Դ » — Խարազմն, կով, չարութիւն, ընկեր, էրիկ։  
Ն կամ Բ յօդով. — Կրեայ, քնար, շուն, թաղում, բօշա, հովիւ, հաց։

**Համանգ 172.** — Հետեւեալ անուններուն յատկացուցիչը յատկացեալիվ, յատկացեալը յատկացուցիչի փոխեցէ՛ք։

Մօր զաւակ, զործի մարդ, տան տիկին, ընթերցման գիրք, ջուրի աւագ Պան, կեանքի ծմուռ, բոյնի հաւ, բարութեան Աստուած, կրօնքի սէր, ծիու պառք, պարտէզի սէր։

ՕրինԱԿ. — Մօր զաւակ, զաւակի մայր եւն.։

**Համանգ 173.** — Հետեւեալ անուններուն իգականի մասնիկները չնշելով յարկանի վոխեցէ՛ք։

Գեղջուռի, Երիցուի, Մրուի, Հայկանոյշ, Երգչուի։

**Համանգ 174.** — Հետեւեալ բարդ անունները կազմող բառերը իրարմէ վասեցէ՛ք։

Գրատուն, զանձապես, շրիոր, վարդատունի, զաշտագետին, գետնարակ, ծովագուլ, Երկարզուն, Խմբակամար, Խմուղի, դրամարկղ, շոգնաւ, կալանդի, զինազիր, հողեզզաւակ։

**Համանգ 175.** — 468 րդ. հրահանգին բայերը, և բոլոր զոյսկաններուն Գիւը, հոլովը և պաշտօնները որոշեցէ՛ք բերանացի։

# ԴԵՐԱՆՈՒԹԻՒՆ

լ. Բ. ԴԱՍ. — ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

139. — Քանի մը դերանուններ կան որոնք անձերու անուններուն տեղ կը դրուին և կը կոչուին անձնական դերանուն :

140. — Անձնական դերանունները երեք դէմք ունին :  
Ես որ կը ներկայացնէ խօսողը, առաջին դէմք է :

Դուն որ կը ներկայացնէ ան՝ որու որ կը խօսուի, երկրորդ դէմք է :

Ան, անիլա, ինք որոնք կը ներկայացնին ան՝ որուն վրայով կը խօսուի, երրորդ դէմք է :

141. — Անձնական դերանունները կը հոլովուին հետեւեաբ կերպով :

Ա. Դ Է Մ Ք

|       | Եզակի  | Յոգնակի |
|-------|--------|---------|
| Աւդ.  | Ես     | Մենք    |
| Հայց. | Զիս    | Մեզ     |
| Սեն.  | Իս     | Մեր     |
| Տր.   | Ինձի   | Մեզի    |
| Բց.   | Ինձմէ  | Մեզմէ   |
| Գործ. | Ինձմոլ | Մեզմոլ  |

Բ. Դ Է Մ Ք

|        | Եզակի  | Յոգնակի |
|--------|--------|---------|
| Դուն   | Դուն   | Դուք    |
| Բեզ    | Բեզ    | Զեզ     |
| Ջու    | Ջու    | Զու     |
| Վեզի   | Վեզի   | Զեզի    |
| Ռեզի   | Ռեզի   | Զեզի    |
| Վեզմէ  | Վեզմէ  | Զեզմէ   |
| Վեզմոլ | Վեզմոլ | Զեզմոլ  |

Գ. Դ Է Մ Ք

|       | Ինք   | Իրենք    |
|-------|-------|----------|
| Հայց. | Զինք  | Զիրենք   |
| Սեն.  | Իր    | Իրենց    |
| Տր.   | Իրեն  | Իրենց    |
| Բց.   | Իրմէ  | Իրենցմէ  |
| Գործ. | Իրմոլ | Իրենցմոլ |

142. — Անձնական դերանուններուն եզակի և յոգնակի սեպական հոլովները երբոր գոյականներու հետ իրբեւ յատկացուցիչ գործածութն, իմ սեռականին գոյականը կ'առնէ ս յօդը, յու ին գոյականը կ'առնէ դ յօդը, իսկ միւսներուն գոյականները կ'առնին լ կամ և յօդը։ Օրինակ՝

Իմ գրիչս, յու մայրի, իր տետրակը, ձեր այդին, մեր կատուն։

143. — Իմ, յու, մեր, ձեր, իր, իրենց, անոր, անոնց սեպականները կը կոչուին նաեւ ստացական ածական։

144. — Անձնական դերանունն են նաեւ իրար, մեկզմեկ որոնք ուղղական չունին, իսկ միւս հոլովական ձեւերն են, իրար կամ զիւրար, իրարմէ, իրարմով, մեկզմեկու, մեկմեկի, մեկմեկով։

— Ի՞նչ է դերանուններ. — Դերանուններն մէկ բանիներ ի՞նչ անուններուն են կը դրուին եւ ի՞նչ կը կոչուին. — Անձնական դերանունները բանի՞ դէմք տեղ կը դրուին, ու ի՞նչ է առաջին դէմքը, ո՞րն է երկրորդը, ո՞րն է երրորդը. — Անձնական դերանունները ինչպէս կը հոլովլուին. — Անձնական դերանուններու սեռականներուն զյականները ի՞նչ յօդ կ'առնեն. — Այդ սեռականները ի՞նչ կը կոչկաններուն զյականներն են։

Հասկանգ 176. — Հետեւեալ նախադասութիւններուն մէջ անձնական դերանունները որոշելով ստորագծեցէք։

Ես գեղեցիկ գեղձանիկ մը ունիմ, իմ ծեռքովս կեր կուտամ իրեն. — Բար գեղեցիկ գեղձանիկ մը ունիմ, իմ ծեռքովս կեր կուտամ իրեն. — Բար գեղեցիկ գեղձանիկ մը ունիմ, իմ ծեռքովս կեր կուտամ իրեն. — Պատուած ալ թեզի օգնէ. — Եմ բոյս ինձմէ պատիկ է. — Մեր ուսուզնէ որ Աստուած ալ թեզի օգնէ. — Եմ բոյս ինձմէ պատիկ է. — Ինձի նայեցէք, ծեզի ցիը շատ կը սիրէ զիս. — Անոնք հնուացան մեզմէ. — Ինձի նայեցէք, ծեզի ցիը շատ կը սիրենք, բան մը պիտի ըսմէ. — Մենք իրարու գասընկեր ենք, մէկզմէկ ցատ կը սիրենք. — Մենք իրարու գասընկեր ենք, մէկզմէկ ցատ կը սիրենք։

Հասկանգ 177. — Հետեւեալ նախադասութիւններուն շեղազիր անձնական դերանուններուն եզակիները յոգնակիները եզակի վերասեցէք։

Տեսայ զինքը. — Հնազանդէ՛ իրեն. — Զեզմէ կը վախնանք. — Զիս կանց նեղին. — Ներէ սեննց. — Անիկա մեզ զովեց. — Անոր ըստ. — Ես յու գրիչ նոցին. — Մեր տունը եկէք. — Զեզ համոցեցին. — Մեզի հաւատան. — Իր հովանու. — Մեր տունը եկէք. — Զեզ համոցեցին. — Մեզի հաւատան. — Ես յոցը ինձի տուալ. — Սորվեցուցինք ձեզի ձեր զատերը։



## Լ. Դ. Ա. — ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

145. — Կայ մասնաւոր դերանուն մըն ալ որ իրմէ առաջ յիշուած անունի կամ դերանունի մը տեղ կը դրուի և զայն կը կցէ իրեն յաջորդող նախադասութեան հետ։ Այս դերանունը կը կոչուի յարաբերական դերանուն։ Օրինակ՝

Հօրեղբայր մը ունիմ որ շատ հարուստ է։

Այս խօսքին մէջ որ յարաբերական դերանուն է, դրուած հօրեղբայր անունին տեղ, և իրարու կը կցէ երկու նախադասութիւններ, որոնք են՝

1. Հօրեղբայր մը ունիմ

2. Որ շատ հարուստ է։

146. — Յարաբերական դերանուն է որ բառը և կը հոլովագի հետեւեալ կերպով։

Եզակի

Ուղ. Որ  
Հայց. Զոր  
Սեռ. Տր. Որու  
Բց. Որմէ  
Գործ. Որով

Յողնակի

Որոնք  
Զորոնք  
Որոնց  
Որոնց  
Որոնցով

147. — Այն անունը որուն տեղ դրուած է յարաբերական դերանունը, կը կոչուի յարաբերեալ։ Օրինակ՝

Կառք մը ունինք որով պատյաններ կ'ընենք։


Այս խօսքին մէջ որով յարաբերական դերանունը կը յարաբերէ կառք գոյականը որուն տեղ դրուած է, փոխանակ ըսելու։

Կառք մը ունինք, այդ կառքով պատյաններ կ'ընենք։

Ուրեմն կառք բառը յարաբերեալն է որով դերանունին։

— Ի՞նչ է յարաբերական դերանունը եւ ի՞նչի կը ծառայէ։ — Ո՞րն է յարաբերական դերանունը։ — Ի՞նչպէս կը հոլովուի։ — Ո՞ր բառին կ'ըստի յար-

## Չ Մ Ե Ո Ւ



— Ի՞նչ է ձմեռը։ — Ո՞ր եղանակին առաջ եւ ո՞ր եղանակին վեց կուզա ձմեռը։ — Ո՞ր ատաւած մէջ կ'ըսկուի։ — Պատմեցէն ինչ որ կը տեսնէք վերի պատմեցին մէջ։ — Ի՞նչ կ'ընեն պատկերին ներկայացնած զանազան անձեր։ — Ի՞նչ կը ներկայացնէ պատկերին վերի ձախ կողմի մասը։

**Հրահանգ 178.** — Հետեւեալ նախադասութիւններուն յարաբերական դերանունները մէկ, յարաբերեալները երկու զծով ստրազնեցէ՛ք, յետոյ բերանացի որոշումները մէկ, յարաբերեալները երկու զծով կը տեսնուի։

Ես կը մնայ այն զուն որ աշխատաէց չէ։ — Դժուար է այն զործը զոր պիտի կատարեմ։ — Մանզազը զործիք մըն է որով կը հնձնին։ — Զիթապտուղը պիտի կատարեմ։ — Մանզազը զործիք մըն է որով կը հնձնին։ — Չունիւր կամ որոնց միաը չուտուիր։ — Այն պտուղ մըն է որով ձէթ կը հնձնին։ — Չունիւր կամ որոնց միաը չուտուիր։ — Ամաղը որուն հանդիպեցար, իմ հօրեղբայրս է։

**Հրահանգ 179.** — Վերի նախադասութիւնները իրարմէ անշատեցէ՛ք յարական գերանունին տեղ գնելով հարկ եղած անունը։

Օրինակ։ — Մանզազը զործիք մըն է, մանզազով կը հնձնին։

**Հրահանգ 180.** — Հետեւեալ գրականներուն բով զրէ՛ք մէյմէկ անձնական դերանուն յանկացնեցի (կամ ստացական ածական)։

Գրակարան, պայտասակ, հովանոց, մահճակալ, հայելի, շըեղ հագուստ, գրաքարան, պայտասակ, հովանոց, մահճակալ, մալոյիկ թիալիներ, զիւղի զանգականուն։

Օրինակ։ — Իմ գրաքարանս, ձեր շքեղ հազուսները եւն։

### Լ. Դ. Ա. — ՍՏԱՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

148. — Սնձնական դերանուններուն եղակի և յոպնակի սեռական հոլովներուն (կամ որ նոյն է՝ ստացական ածականներուն) գոյականը եթէ խօսքին մէջ առաջուց յիշուած անուն մըն է, կըրնայ զեղչուիլ, չըրկնուելու համար, և այն առեն անձնական դերանունը նոր ձեւ մը կ'առնէ, և կը կոչուի ստացական դերանուն։ Օրինակ՝

Այս գրիչը իմս կամ իմինս է (փոխանակ ըսելու՝ իմ գրիչս է)։ Այս խօսքին մէջ իմս կամ իմինս ստացական դերանուն է։

149. — Ստացական դերանունները զեղչուած գոյականին յօդը կ'առնեն և անոր թիւովն ու հոլովովը կը հոլովուին։ Օրինակ՝

Իմ զիրս ըսելու աեղ՝ կ'ըսենք իմինս, յու մատիսովիդ ըսելու աեղ՝ կ'ըսենք յուկինովիդ, մեր դասերէն ըսելու աեղ՝ կ'ըսենք մերինուերէն են։

150. — Ստացական դերանուններուն ուղղական ձեւերը հետեւելաններն են։

Եղակի

Յողնակի

Ա. դեմք իմս կամ իմինս

Մերը կամ մերինը

Բ. » Քուկդ » քուկինդ

Զերը » ձերինը

Գ. » իրը » իրենը

Իրենցը » իրենցինը

151. — Ստացական դերանունները կը հոլովուին հետեւել կերպով։

Եղակի

Յողնակի

Եղակի

Յողնակի

Ա. Հ. իմս իմինսներս

Մերը մերինները

Ա. Տ. իմինիս իմիններուս

Մերինիս մերիններուն

Բ. իմինէս իմիններէս

Մերինէս մերիններէն

Գ. իմինովս իմիններովս

Մերինովս մերիններով

Այսպէս կը հոլովուին յուկդ, ձերը, իրը, իրենցը։

— Անձնական դերանուններու սեռականները (կամ ստացական ածականները) ո՞ր պարագայի մէջ կը կոչուին ստացական դերանուն։ — Ստացական դերանունները ի՞նչ ձեւով կը գործածուին։ — Որո՞նք են ստացական դերանունները։ — Ի՞նչպէս կը հոլովալին։ — Օրինակին պէս հոլովեցիք յուկդ կամ յուկինդ, ձերը կամ ձերինը, իրը կամ իրենը, իրենցը կամ իրենցինը։

**Հրահանգ 181.** — Հետեւեալ նախադասութիւններուն շեղագիր գոյականները զեղչելով՝ անոնց յատկացւցիչներն եղող անձնական դերանունները ստացականի փոխեցէ՛ք։

Մեր պարտէզը ձեր պարտէզէն աւելի ընդարձակ է։ — Իմ տեսրակներս մաքրուր են, քու տեսրակներուդ պէս անմաքրուր չեն։ — Կուսակալը իր մարդկութ բուր կոշիկի չէ։ — Ձեր ուսուցիչը մեր ուսուցչէն աւելի հմատ է։ — Քու կոշիկը քու կոշիկդ չէ։ — Ձեր ուսուցիչը մեր ուսուցչէն աւելի հմատ է։ — Քու զեղչինդ գուր է, իմ զինջինովս կտրէ։

**Օրինակ.** — Մեր պարտէզը ձերինէն աւելի ընդարձակ է։

**Հրահանգ 182.** — Հետեւեալ նախադասութիւններուն բացական դերանունները որոշելով ստորագծեցէ՛ք, յետոյ բերանացի ցոյց տուէք զեղչուած գոյականները։

Մեր դասերը ծանր են, ձերինները թեթեւ։ — Այդ ձին մերն է։ — Իմ մելանս հատաւ, քուկինդ տուր։ — Այս զիսարկը իմինէս նոր է։ — Ձեր զիրքիրը մերիններուն վրայ դրէք։ — Մեր տունը իրենին կից է։ — Մեր կառը կը նորոգուի կոր, ձերինովը երթանք։

**Հրահանգ 183.** — Հետեւեալ նախադասութիւնները իրարու կցեցէ՛ք յարականիկան դերանուններով։

1. — Կէծառը գործիք մըն է, — կէծառով կրակ կը բռնեն։

2. — Ընդարձակ է այն տունը, — այն տան մէջ կը բնակինք։

3. — Օձը կինդանի մըն է, — օձը սողալով կը քալէ։

4. — Հարառւինները լեռներ են, — հարառւիններէն կրակ կը ժայթքէ։

5. — Մեխակը անուշ հոտ մը ունի, — այդ հոտը շատ կը սիրեմ։

**Օրինակ.** — Կէծառը գործիք մըն է՝ որով կրակ կը բռնեն։

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԱԴՐԻԿԱՆ Պ.Ա.ՆԴՎԵԼ

Աղուէս մը սապէս կը գանդատէր. «Միայն վառեալ մըն էր իմ գողցածս, կ'ըսէր ամիկա, ևս ի դործ դրի այն բոլոր զգուշութիւնները զոր խոհեմութիւնը կը պահանջէ, բայց դարձեալ յայտնուեցայ և ամէնուն բերանն ինկայ, չեմ դիտեր ինչպէս ընելու է ասկէ յատոն» :

— «Ատկէ դիւրին բան չկայ, պատասխան տուաւ իրեն չնիկ մը, եթէ դուն կ'ուզես որ մարդիկ չիմանան յու գէշ արարքդ, բնա՛ւ զէտոթիւն մի գործեր»:

— Աղաւէսն ի՞նչպէս կը զանգատէր . — Ի՞նչ պատասխան տուալ իրեն շնիկ  
մը . — Չարութիւն մը ծածուկ կրնա՞յ մնալ մինչեւ վերջը . — Գողութիւն մը  
պարտիկ ըլլալով նուա՞ց եպերելի կ'ըլլալ :

**Հասհանգ 18.1.** — Օրինակեցէ՞ք վերի հատուածը յետոյ բերանացի որոշեցէ՞ք թէ շեղազիր դերանուները ՞ո՞ր անուններուն տեղ դրուած են :

**Հրահանգ 186.** — Հետեւեալ հերանուներուն տեսակները որոշերվ զատ զատ սինակներու մէջ զբեցէ՛ք, յետոյ բերանացի որոշեցէ՛ք իւրաքանչփրին դէմքը, միւը և հորովքը:

Գուն, ինծի, որուն, իմբնովս, իրարմէ, ձեր, քեզմէ, մեզմով, իրենք,  
զանիկա, քեզ, իմ, մերիններուն, զոր, իրենը, ես, անոնցմով, անկէ, ձեզ-  
մով, քուլիններուդ, մեզի, որով, քուլինէդ, զիս, որոնցմէ, իրեններուն,  
քու, ձերինէն, որոնց, քեզմով, անոնցմէ, մէկմէկու, իրարմով, ինձմէ, ու,  
անով, մերինէն, զիրար,

**Հասհանգ** 187. — Հետեւեալ նախադասութիւններուն մէջ կրկնուած բառերուն տեղ զրե՞ք պէտք եղած անձնական կամ յարաբերական դերանունները :

Օսմանի առաջարիբ է, շան պահպանութեան կը յանձնուին ոչխարի հօսերը. — Ծոփն ոյժ կ'արտադրէ, շողիով մերենաներ կը շարժին եւ կը գործեն. — Ժամանակը բար է, զիցէք ժամանակին յարզը. — Արբահամին թոռն էր Յակոբ, Յակոբէն սերեցան Խարյէլի ցեղերը. — Կարիճները վանզաւոր միջանեն են, Կարիճներուն խամթուածքը թունաւոր է. — Հաւը ընտանի Թռչուն մըն է, հաւը մարդիկ կը պահեն, հաւէն հաւկիթ առնելու համար:

**Հրահանգ 188.** — Հետեւեալ նախադասութիւններուն պարունակած զերա-  
նուններուն պաշտօնը, այսինքն տէր բայի, յատկացուցիչ, սեռի կամ բնութեան խըն-  
դիր ըլլալը որոշեցէ՞ :

**Համար 189.** — Հետեւեպ նախադասութիւններուն գործեամբ իմացուած

Հետեւածուն տէր բայինքը դրէ՞ք : — Տա-  
ղերանուն տէր բայինքը դրէ՞ք :

Կաղաքների բնակչութեան մասին տվյալները պահպանվութեան մասին անհաջող է առաջ գալու համար։

**Մասիս, Գարգիկ, Աստուած, Եսայի, Վալթիկ, Բանիլ,**  
**Եփառա**

ՕՐԻՆԱԿ, — Մասիս լեռը. — Ասուած՝ Տիեզերքի արարիչը:

ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — ԶԻԿՆԱԴԱՏԱԿՆԵՐԸ

Դորշ է երկինքն, հողն ամէն կոլմ ըսպիտակ,  
Ու ցողեղեամն ամէն ժիւլէ կախութի վար .  
Մինչեւ ուր որ համսի աչքին տեսրն յսակ  
Սառույց ու ծիւն կր տեսնէ լոկ ցրտակար :

Կը փետէ հովն ու կ'ասղընտէ շարունակ  
Դպրոցական մանուկներուն դէմքն ուրախ ,  
Տօնի or է , օգն ալ աղւոր , գիղունակ ,  
Կրուռքտոքի կը պատրասթը ին աջ ու ձախ :

Զանոնիք՝ որ ձեզ կը պաշտեն անվլողվ, 0՞ն, ձեզ ևեմ, ալդիկ ըրդաք բաց ու ժիր, Հարուածեցէք գուք ալ ծիւնէ զունեթով, Այս վախճառ, ձեր ձեռքերը չեն մըսի:

Թարգմ. ԱԼՓԱՎԼԱՆԻ



ՏՐԱՎՈՒ

U, σ U, γ U, ε

## Լ.Ե. ԳԱՅ. — ՈՐԱԿԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

152. — Այս ածականները որոնք դոյականին որ և է յատկութիւնը կը ցուցնեն և զայն որակելու կը ծառայեն, կը կոչուին որակախն ածական : Օրինակ՝

Բարձր ծառ, անուշ պտուղ, խնմարի հողի:

Այս տեղ բարձր, անուշ, խնարհ որպեսկական ածական են  
որովհետեւ ծառ, պտուղ, հողի գոյականներուն յատկութիւնը կը  
ցուցնեն :

153.— Որակական ածականները սովորաբար գոյականէն առաջ կը դրուին և կ'որոշուին գոյականին վրայ ընելով ի՞նչպէս հարցումքը։ Օրինակ՝

Ճերմակ ճիւն . Ի՞նչպէս ձիւն , — մերմակ . ուրեմն մերմակ ուստիանան ածակաց է .

154.— Որակական ածականներու մէջ ալ գոյականներու պէս կան պարզ, ածանցիւալ և բարդ բառեր։ Օրինակ՝

Դեղին, պարզ ածական է :  
Դեղնոս, ածանցեալ ածական է :

Դեղնագոյն, բարդ ածական է :

— Ի սց է ածականը. — Ո՞ր տեսակ ածականներուն կ'ըստի որակական  
— Արակական ածականները գոյականեն առաջ կը դրուին թէ լիբրջ եւ ի՞նչ հար-  
ցումով կ'որոշուին. — Արակական ածականները միայն պարզ բառեր են :

**Հարհանգ 191.** — Հետեւեալ անուններուն բոլ մէյմէկ յարմար որակական ածական դրէք :

Գիշեր, բամսպակ, նարինջ, զաւազան, մեղու, չուր, ասել, թել, օրինակ. — Մոլթ աշխեր :

**Համականք 192.** — Հետեւեալ որակական ածականներուն քով մէյմէկ յար մար գոյակիան դրէք :

Կապոյն, հարուս, ուժեղ, խորունկ, ծով, աղի, խուլ, անքամն՝ օրինակ. — Կապու երթնոր.

#### ԸՆԹԱՐՅՈՒՄ. — ՊԵՐԱՏ ԱՐՏԵՄԻՒՄ:

Սրտեմիս ծաղկատի հրապուրիչ աղջիկի մըն է, թարմ և կար-  
մլրդակ դէմքովլ : Երբոր իր սնդուսէ մինինիկ կլսակօմիկներով փո-  
ղոցին մէջ կը քալէ, իր վարդագոյն  
պարեգօտը հագած և թաւշեայ գրլ-  
խարկը զրած, կարծես փոքրիկ թա-  
գուհի մըն է : Բայց, Սրտեմիս գէջ  
թերութիւն մը ունի, պէտու է : Իր  
ձեւերը փոխանակ պարզ և բնական  
ձեւեր ըլլալու, ծաղրելի և արտես-  
տոկեալ են : Անիկա նոյն իսկ չի հա-  
ճիր խաղալ իր այն ընկերներուն հետ որոնք իրեն չափ աղէէկ  
հագուած չեն : Անոր համար սնկեղծ բարեկամ քնաւ չունի : Իր  
ընկերները ետեւէն կը ծաղրեն զինքը :



— Արտեմիս ի՞նչպէս աղջիկ մըն է . — Ի՞նչպէս կը հագուի . — Փաղցին  
մէջ բալեյու ատեն ինչի՞ կը նմանի . — Ի՞նչ է Արտեմիսի քերուրինը . — Ի՞նչ  
ըսէլ է պշտոս . — Իր ձեւերն ի՞նչպէս են . — Ի՞նչ ըսէլ է առևեսակեալ . —  
Արտեմիս բարեկամ ունի՞ . — Ինչո՞ւ համար կը ծաղցէն զիմբը . — Երաւուն ու-  
շի՞ն ծաղրեյու :

**ՀՐԱՒԹԱՑ 193.** — Օրինակեցէ՞ք այս հաստուածը և որպական ածականները  
ստորագծեցէ՞ք :

**Հրահանց 191.** — Ուսուցչին տուն տալովը ուղղագրեցէ թ այս պահաժամը,  
և պէտք եղած հարցումը ընկելով բերանացի որոշեցէ թէ որակական ածականները ո՞վ  
դրականները կ'որուին :

**Համանգ 195.** — Հետեւեալ որակական ածխականներէն պարզ, ածանցաւ Ա բառեկան որոշումը զար զար սինակներու մէջ գրեցէք:

Ազահ, զէր, փայլուն, անզոթ, պարզասց, չամար, յանձնութեան  
պերախս, սիրական, շնորհաւոր, թեթեւ, մայրենի, հարաւային, քաղաքացի  
ծաղկաւէս, գարշելի, աղտոս, քիչւոր, շանեկան, թալշեայ, ծանծաղ, ցաւայի  
Մշեցի, հարթ, թուլլերան, փորձիչ, ցածուկ, բարակիկ, բլորուակ, չճեւ,

## Լ. ԴԱ. — ԹՈՒԱԿԱՆ ԱՇԱԿԱՆ

155. — Ածականներ ալ կան որոնք գոյականին թիւը, այսինքն քանի՞ հաս ըլլալը կը ցուցնեն և կը կոչուին թուական ածառն: Օրինակ՝

Հինգ հոգի, խան տուն, տասներկու աշակերտ:

Այս տեղ հինգ, խան, տասներկու բառերը թուական ածառն են:

156. — Կան կարգ մը թուական ածականներ որոնք գոյականին կարգը, այսինքն քանիներորդ ըլլալը կը ցուցնեն և կը կոչուին դասական թուական: Օրինակ՝

Երկրորդ դասարան, հինգերորդ յարկ:

Այս տեղ երկրորդ, հինգերորդ դասական թուական են որովհետեւ դասարան, յարկ անուններուն քանիներորդ ըլլալը կը ցուցնեն:

157. — Մէկ թուականին դասականն է՝ առաջին, երկուինը՝ երկրորդ, երեսինը՝ երրորդ, յորսինը՝ յորրորդ, միւսները առհասարակ կը կաղմուին թուականին վերջը կցելով երրորդ մասինիը:

158. — Դասական թուականները կը գրուին նաեւ հայերէն այբուբենի գլխադիր տառերով: Այսպէս՝

Ա. կը նշանակէ տառաջին, Բ. երկրորդ, Գ. երրորդ, Դ. չորրորդ, Ե. հինգերորդ, Զ. վեցերորդ, Է. եօթներորդ, Ը. ութերորդ, Թ. իններորդ, Ժ. տասներորդ, Ի. քսաններորդ, Լ. երեսներորդ, Խ. քառասններորդ եւն:

159. — Կարգ մը թուական ածականներ ալ կան որոնք բաշխում կը ցուցնեն և կը կոչուին բաշխական թուական: Օրինակ՝

Եւրաքանչիւր կարգի մէջ եօթնական տղայ կայ:

Այս նախադասութեան մէջ եօթնական թուականը բաշխում կը ցուցնէ և բաշխական թուական է:

160. — Մէկ թուականին բաշխականը կ'ըլլայ մէյմեկի, երկուինը՝ երկերկու, երեսինը՝ երեսական, միւսներն ալ առ հասարակ կը կաղմուին ական մասնիկով:

— Որո՞նց կ'ըսուի բուական ածական. — Որո՞նց կ'ըսուի դասական բուական. — Դասական բուականները ի՞նչպէս կը կազմուին. — Ի՞նչ կերպով կրթեան գրուիլ. — Որո՞նց կ'ըսուի բաշխական բուական. — Բաւական բուականներն ի՞նչպէս կը կազմուին:

**ՃՐԱԿԱՆԱԿ 196.** — Հետեւեալ նախադասութիւններուն մէջ թիւ, կարգ և բաշխում ցուցնող թուական ածականները որոշելով զատ զատ սիւնակներու մէջ զըրեցէր:

Տարին կը բաղկանայ տասներկու ամիսներէ եւ երեք հարիւր վամսուն եւ հինգ օրերէ. — Տարթուան եօթներրորդ օրն է շաբաթը. — Ցիսուս երեք օրէն յարութիւն առաւ. — Մէկ դրուշը բառասուն փարայ է. — Քսաննելոր ժամեր յարութիւն առաւ. — Մէկ դրուշը բառասուն փարայ է տարուան. — Մեր տոնը երկ կը կազմեն մէկ օր. — Ցունվարը առաջին ամիսն է տարիւն. — Մեր տոնը երկ կու յարկ է, իւրաքանչիւր յարկը կը պարունակէ երկերկու սենեակ եւ մէյմէկ կու յարկ է, իւրաքանչիւր յարկը կը կոչուի մէկ դար. — Միւն ձեռքերն ուրահ. — Մէկ կրամը հարիւթերրորդ մասն է քիլօկրամին. — Մեր ձեռքերն ունին հինգական մաս. — Հարիւր տարին կը կոչուի մէկ դար. — Միւն երեսքերը ունին հինգական մաս. — Հարիւր տարին կը կոչուի մէկ դար. — Անցէք զիրար, այսպէս գրուած է Ցովիաննու Աւետարանին ԺՊ. զլուխին ԼՂ. հացէք զիրար, այսպէս գրուած է Ցովիաննու Աւետարանին ԺՊ. զլուխին ԼՂ. մարին մէջ:

**ՃՐԱԿԱՆԱԿ 197.** — Հետեւեալ թուական ածականները նախ դասականի, յետոյ բաշխականի վերածեցէ՛ր:

Երկու, տասն, չորս, եօթը, տասնեւմէկ, բաներեք, երեսունեւմինը, յիսուն, հազար:

Օրինըկ. — Երկու, երկրորդ, երկերկու:

**ՃՐԱԿԱՆԱԿ 198.** — 195թ. հրահանզի ածականներէն բարդ և ածանցեալներուն կազմիչ տարրերը (արմատ, մասնիկ, յօղակապ) որոշեցէ՛ր բերանացի:

**ՃՐԱԿԱՆԱԿ 199.** — Հետեւեալ որակական ածականներուն մէյմէկ հականիշ գուէ՛ր, կազմուած ան, ապ, դժ, ս, չ նախադաս մասնիկներով:

Խոհիմ, օրինաւոր, զունաւոր, հասուն, ունեւոր, վնասակար, ազնիւ, իւրիմ, օրինաւոր, զունաւոր, պատուաւոր, զեղեցիկ, խելացի, սովորականչագէս, բախտաւոր, զիտուն, պատուաւոր, զեղեցիկ, խելացի, սովորականչագէս, բախտաւոր, զիտուն, պատուաւոր, զեղեցիկ, խելացի, կարող, կան, շնորհալի, զոհ, վայելուչ, պիտանի, ողորմած, երշանիկ, ուշիմ, կարող, արզիւնաւոր:

ԱՅ. ԳԱՅ. — ՑՈՒՑԱԿԱՆ ԱՇԱԿԱՆ

161. — Կամ քանի մը ածականներ ալ որո՞նք գոյականը որոշելու կամ ցուցնելու կը ծառայեն, և կը կոչովին ցուցական ածական։ Օրինակ՝

Այս մարդը, նա' լեռը։

Այստեղ այս, նա ցուցական ածական են, որովհետեւ կը ցուցնեն թէ ո՞ր մարդը կամ ո՞ր լեռն է որուն վրայ կը խօսինք։

162. — Հայերէնի ցուցական ածականներն են այս, այդ, այն, աս, դա, նա։ Սոմնցմէ այս, սա կը ծառայեն խօսողին մօտիկ բան մը ցոյց տալու, այդ, դա կը ծառայեն խօսողին դիմացը գտնուող բան մը ցոյց տալու, այն, նա կը ծառայեն խօսողէն հեռու բան մը ցոյց տալու։

163. — Ցուցական ածականներուն գոյականները ընդհանրապէս ը կամ և յօդը կ'առնեն, բայց այն պարագայէն երբ գոյականը գործիական հոլով է։ Օրինակ՝

Այս ծառը, այդ ծառին, այն ծառով։

— Ո՞ր ածականներուն կ'ըսուի ցուցական ածական։ — Որո՞նք են ցուցական ածականները։ — Այս, սա ինչը՝ կը ծառայեն ... այդ, դա՞... այն, նա՞։ — Ցուցական ածականներուն զոյականները ի՞նչպէս կը զործածուին։

**ՀՐԱՀԱՑՈՒՅՑ 202.** — Հետեւեալ նախարարութիւններուն մէջ ցուցական ածականները որոշելով սորորազեցէ՛ք և դրակիւններուն պահած յօդերը դրէ՛ք։

Այս ժողով ուշիմ է։ — Արքեցութիւնը վնասակար մոլութիւն մըն է, ըզդու շացէք այդ մոլութենէն։ — Դա բլուրի կուշը կառուցուած է մեր զիւզու։ — Սա շացէք այդ մոլութենէն։ — Դա բլուրի կուշը կառուցուած է մեր զիւզու։ — Այս անսառի մէջ զազաններ կը աշարակի բարձրութիւնը հասիւր մէթր է։ — Այս անսառի մէջ զազաններ բնակին։ — Նա այգեսաններ այս գետով կ'ոռոգուին։

**ՀՐԱՀԱՑՈՒՅՑ 203.** — Հետեւեալ բառերուն գոյական յատկացուցիչները ային, ակամ մասնիկներով ածանցեալ ածականի փոխեցէ՛ք օրինակին պէս։

Տղու խաղալիք, զիշերուան խաւար, ծովութուուն, ցամաքի կենդանի, մարդիկի և կարութիւն, հովիւի զաւազան, տան խաղաղութիւն, հրեշտակի մեղութիւն։

**ՕՐԻՆԱԿ.** — Տղայական խաղալիք։

**ՀՐԱՀԱՑՈՒՅՑ 204.** — Դաէ՛ք հետեւեալ ածականներուն մէյմէկ հականիշ։ Կակուզ, թաց, կուշ, արազ, հին, ընտանի, լայն, երկայն, ճշմարիս, սուռզ, կարճ, պատկի, ցած, անի, տեղի, տափակ, ազահ, ծուռ, նուր, սէղ, կարճ, պատկի, ցած, անի, տեղի, տափակ, ազահ, ծուռ, հակայ, չար, նիմիար, զուարթ, հլու, խոնարհ, թեթեւ, դժուար, թշուար, զուլ, պարսաւելի։

ԲՈՒՆ ԵՒ ՏԱՏՐԱԿԵ



— Ի՞նչ են բուն եւ տարակը։ — Բուն ինչո՞ւ չի սիրուիր միւս բւշուններէն։ — Բուն որո՞ւ յայտնեց իւ զարմանքը։ — Կրնա՞մ բսել քէ տարակը ի՞նչ պատասխան տուալ իրեն։

**ՀՐԱՀԱՑՈՒՅՑ 205.** — Հետեւեալ բառերուն գոյական յատկացուցիչները ային, ակամ մասնիկներով ածանցեալ ածականի փոխեցէ՛ք օրինակին պէս։

Տղու խաղալիք, զիշերուան խաւար, ծովութուուն, ցամաքի կենդանի, մարդիկի և կարութիւն, հովիւի զաւազան, տան խաղաղութիւն, հրեշտակի մեղութիւն։

**ՕՐԻՆԱԿ.** — Տղայական խաղալիք։

**ՀՐԱՀԱՑՈՒՅՑ 206.** — Դաէ՛ք հետեւեալ ածականներուն մէյմէկ հականիշ։ Կակուզ, թաց, կուշ, արազ, հին, ընտանի, լայն, երկայն, ճշմարիս, սուռզ, կարճ, պատկի, ցած, անի, տեղի, տափակ, ազահ, ծուռ, նուր, սէղ, կարճ, պատկի, ցած, անի, տեղի, տափակ, ազահ, ծուռ, հակայ, չար, նիմիար, զուարթ, հլու, խոնարհ, թեթեւ, դժուար, թշուար, զուլ, պարսաւելի։

## Լ. Դ. Ա. — ԱՆՈՐՈՇ ԱՇԱԿԱՆ

164. — Կարգ մը ածականներ ալ կան, որոնք գոյականին խմասող անորոշ կը թողուն և կը կոչուին անորոշ ածական։ Օրինակ՝ Զի մը, ուրիշ քաղաք, ամեն ժամ, եւն։

Այս տեղ մը, ուրիշ, ամեն անորոշ ածական են, որովհետեւ ձի, յաղափ, ժամ գոյականներուն ո՞րը կամ որո՞նք ըլլալը չեն կրնար որոշել։

165. — Անորոշ ածականներու մէկ քանին հարցական խօսքերու յատուկ են։ Օրինակ՝

Ո՞ր տունը կը բնակիք. յանի դահեկան ունիք եւն։

Այս խօսքերուն մէջ որ, յանի հարցում ցուցնող անորոշ ածականներ են։

166. — Հարցական անորոշ ածականներու վրայ կը դրուի սարչանը<sup>(\*)</sup> որ պարոյի կը կոչուի և, հարցում ցոյց տուող բառերու յատուկ նշան մըն է։

167. — Անորոշ ածականներու գոյականները յօդ չեն առներ, բայցի նոյն, միեւնոյն, միւս և որ ածականներէն։ Օրինակ՝

Միւս այգին, ո՞ր ճամբան, նոյն յարկը, միեւնոյն օրը, եւն։

168. — Մը անորոշ ածականը գոյականնէն ետք կը դրուի և իրմէ վերջ երրոր է, են, եի, եիր, եր, եինի, եիր, եինն էայերը և ալ մակրայլ գան, այն ատեն մընի կը փոխուի։ Օրինակ՝

Կաղնին վայրի ծառ մըն է. որ մըն ալ սնցաւ, եւն։

— Ո՞ր ածականներուն կ'ըսուի անորոշ։ — Անորոշ ածականներէն մէկ բանին ի՞նչ ենակ բառերու յատուկ են։ — Հարցում ցուցնող անորոշ ածականներու վրայ ի՞նչ նեան կը դրուի։ — Ուրիշ ի՞նչ նեաններ սորված էք, բայց ես բացատրեցի գործածութեան պարագաները։ — Անորոշ ածականներուն զոյսիկանները յօդ կ'առնեն։ — Օրո՞նի միայն յօդ կ'առնեն։ — Մը անորոշ ածականին վրայ ի՞նչ զիտելիք կայ։

## ՏՐԱՄԱԽՈՍՈՒԹԻՒՆ. — Ա. Մ. Ա. Հ. Պ. Ա. Վ. Տ. Պ. Ա. Վ. Տ. Պ. Ա. Վ. Տ. Պ.

Ա. — «Եմնչ սա հասկեր կրու, հասուն ու գեղեցիկ՝ Դէպի գետին իրենց գլուխն են ծոեր, Ինչէն է որ նա՛ մէկ հասկը ուղղաձիգ կը բարձրանայ այնքան վեր»։

Բ. — Զի չկայ իր թեթեւ գլխուն մէջ հասիկ»։

Ա. — «Սա տակառը զոր այգեպանն ևռանդուն զլտորելով կը տանի դէպի հնձան, Ինչէն է որ կը հանէ այնքան թնդիւն, Այնքան ժխոր աղմկաձայն։

Բ. — «Բարեկամւս, զի դատարկ է մէջն համբուն»։

Լ. - Ա. ՊՈՒՐՊէՆ

**ՀՐԱՀԱՆԳ 205.** — Հետեւեալ անորոշ ածականներուն քով մէյմէլ յարմար Պյական դրէ՛ք։

Ամէն, բոլոր, ուրիշ, միւս, իւրաքանչիւր, քանի մը, ինչ ինչ, որ եւ է, նոյն, միեւնոյն, ոչ մէկ, ամէն մէկ, ասանկ, ատանկ, այսպիսի, այդ- պիսի, այսպիսի, այսպափ, այդչափ, անչափ, այսքան, այդքան, ո՞ր, մնչ, քանի՞, ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ, թնչպիսի, ո՞րպիսի, այդպիսի, այդպիսի։

Օրինակ, — իւրաքանչիւր անհաս, ինչ ինչ մետաղներ, եւն։

**ՀՐԱՀԱՆԳ 206.** — Հետեւեալ նսխադառութիւններուն մէջ անորոշ ածա-

կանները որոշելով ստորագեցէ՛ք և բերսնացի ցոյց տուէ՛ք անոնց գոյականները։

Ամէն մէկ ծալիկ ունի իր բոյը. — Ո՞չ մէկ մարդ կրնայ զուշակել իր վախճանը. — Քանի մը բոյսեր կան որ թունաւոր են. — Ծոյլ մարդ մը որ եւ է պատճառ։ — Քանի մը բոյսեր կան որ թունաւոր են. — Միւս պանդոկին մէջ կարգ մը ընտանիներ պատճառ կը զնէ չաշխատելու. — Միւս պանդոկին մէջ կարգ մը ընտանիներ պատճառ կը զնէ չաշխատելու. — Այս գեղին մէջ ի՞նչքան մարդ կայ. — Ո՞ր թաղը աւելի մօս է. կը բնակին. — Այս գեղին մէջ ի՞նչքան մարդ կայ. — Ասանկ պարտէզ եւ-

— Քանի կօշիկ ունիր. — Ի՞նչ ապրանքներ կը ծախէր. — Ասանկ պարտէզ անապիսի վայրկեաններ ասձ չէինը. — Ի՞նչպիսի կեանք է այս. — Կեանք իմ մէջ անապիսի վայրկեաններ առաջ կամ ուր մարդ ամէն բանէ կը օճանճանայ. — Էջմիածնի Կաթողիկոսէն զատ ու- կան ուր մարդ ամէն բանէ կը օճանճանայ. — Էջմիածնի Կաթողիկոսէն զատ ուր մարդ ամէն բանէ կը օճանճանայ. — Ի՞նչ բան որ խնդրէք կը տուի շիշ կաթողիկոս մըն ալ ունինք կիմիկի մէջ. — Ի՞նչ բան որ խնդրէք կը տուի մեղի. — Ի՞նծի նայէ, ով մարդ։

**ՀՐԱՀԱՆԳ 207.** — Ուսուցին տուն տալովը ուղղագրեցէ՛ք վերի հրահանզը ։



Լ.Պ. Դ.Ս. — ԱՇԱԿԱՆՆԵՐՈՒ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ

169.—Ածականները երբոր գոյականներու հետ կը դորձածուին, կը ծառայեն անոնց իմաստը ամբողջացնելու կամ՝ որոշելու. հետեւաբար գոյականին լրացուցիչն են, անիէ առաջ կը դրուին և անփոփոխ կը մնան: Օրինակ՝

Մարդիկ ունին հիմք զարմանայի ուղալարանըներ :

Այս Խօսքին մէջ հինգ, զարմանաշի բառերը ածական լրացուցներն են զգայարակ գողականին :

170.—Կարելի է ածականին քովի գոյականը զեղչել, երբար  
այդ գոյականը առաջուց յիշուած է կամ զօրութեամբ կիմացուի.  
այն առեն ածականը գոյականի յատկութիւն կստանայ, կը հողովուի  
և յօդ կ'առնէ: Օրինակ՝

Թագ փայտն ալ կ'այրի չորին հետ. փոխանակ ըսելու «Հով

Աշխարհի չորս մասերէն երեքը կը կոչուին հին աշխարհ, երկրայինը՝ աշխարհ։ Փոխանակ բաելու «Երեք մասերոց», «Երկու մասերոց»։

Այս խօսքերուն մէջ չորսին, երկը, երկութիւ դոյականարար գործածուած ածականներ են, որոնք հորութեած ու տու տասած են:

171.— Որակական և թուական ածականները երբոր առանձին գոյականարար գործածութին, կը կոչուին ածական անուն, և հոլովուած ատեն ընդհանրապէս կը հետեւին հոլովման ընդհանութեանոնին, բացի մոլի թուականէն որուն սեռական-տրականը կ'ըլլաց մեկու:

— Մինչեւ հիմա բանի՝ տեսակ ածական սորվեցաք. — Ածականները զոյկանի հետ գործածուած ատեն ի՞նչ պատօն տեին. — Կարելի՞ է զեղչել ածականին եռի զոյականը եւ ի՞նչ պարագալի մէջ. — Առանց զոյականի գործածուած ածականները ի՞նչ յատկութիւն կրտսանան. — Հոլովուելու ատեն հոլովման ո՞ր ձեւին կը հետեւին. — Գոյականաբար գործածուած որակական եւ բուական ածականները ի՞նչ կը կոչուին :

**Հարհանգ 203.** — Հոլովեցէք հետեւեալ ածականները :

*Ճերմակ, չար, բարի. — Մէկ, երկու, երեք, չորս, հինգ,*

ՐԱՅԵՐՅՈՒՄ. — ՃՆՃԴՈՒՆԵ ԵՒ ԿԱՏՈՒՆ

կատուն ճնճղուկ մը բռնեց և  
մինչ կը պատրաստուէր դայն ճաշակել ,  
ճնճղուկն իրեն ըստաւ . — «Բարեկիրթ  
կատու մը երեսը չուացած բան չու-  
տեր» : — «Իրաւ է , պատասխանեց կա-  
տուն , կեցի՞ր հիմա լուացուիմ» : Այս  
ըսեկով կատուն երբոր լուացուիլ կը ըս-  
կըսէր , ճնճղուկն ինքզինք աղատեց ա-  
նոր ճանկերէն և բարձր ճիւղի մը վը-  
րայ թառելով՝ սկսաւ ծաղրել դիւրա-  
հաւան կատուն որ շատ զայրացաւ և կըսէր . — «Ուրիշ անգամ  
նախ պիտի ուտեմ , ետքը լուացուիմ» :

Բոլոր կատուները այսպէս կըմու ։

**Հրահանք 209.** — Ուսուցիչն սուն տալով ու լղազեցի՝ ք վերի հատուած։

Չուշանը.....ծաղիկ մըն է .— Արեւըս լիով և այլ գոյներէ .— Կովը եւ ծին.....կենդանիներ են .— Տարուան մէջ կան.....շարաթներ .— .....ժողովուրդ ունի իրեն յատուկ սովորութիւններ .— Ժան սահսր .— հիւ անդութիւն մըն է .— Ենեկայ զարը.....զարն է .— Լոյս կանակ .— մարմիններէն :

**Δευτερός 211.** — Σκιπιονίου θαυμασμού πάντα είναι το μεταξύ της απόλυτης δύναμης της φύσης και της απόλυτης ουδετηρίας της θεότητος. Το μεταξύ της απόλυτης δύναμης της φύσης και της απόλυτης ουδετηρίας της θεότητος. Το μεταξύ της απόλυτης δύναμης της φύσης και της απόλυτης ουδετηρίας της θεότητος.



### Խ. ԴԱՄ. — ԱՇԱԿԱՆՆԵՐՈՒ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ (ՇԱԲ.)

172. — Յուցական և անորոշ ածականները երբոր առանց գոյցականի առանձին գործածութին, դերանունի կը փոխութին և կը կոչութին ցուցական և ամորոշ դերանուննեւ։ Օրինակ՝

Եմ գիրքս է այդ, փոխանակ ըսելու այդ զիրք։

Այդ գիրքը կարգացի, միւսը տուր, փոխանակ ըսելու միւս զիրքը տուր։

Այս խօսքերուն մէջ այդ ցուցական և միւսը անորոշ դերանուն են։

173. — Այս, այդ, այնին տեղ իրեւ ցուցական դերանուն կը գործածութին նաեւ աս, ասիկա, ատ, ատիկա, ան, անիկա, և աս, դա, նախն տեղ պուիկա, դուիկա, նույկա որոնք կը հոլովութին հետեւալ կերպով։

| Եզակի                      | Յոգնակի  | Եզակի      | Յոգնակի  |
|----------------------------|----------|------------|----------|
| Ո. Հ. Այս, աս, ասիկա Ասոնք |          | Սա, սուիկա | Սւոնք    |
| Ո. Տ. Ասոր                 | Ասոնց    | Սւոր       | Սւոնց    |
| Բ. Ասկէ                    | Ասոնցմէ  | Սըկէ       | Սւոնցմէ  |
| Գ. Ասուլ                   | Ասոնցմոլ | Սւոլ       | Սւոնցմոլ |

Այդ, ատ, ատիկա, այն, ան, անիկա կը հոլովութին այսին պէս. դուիկա, նա, նույկա կը հոլովութին սախն պէս։

174. — Անորոշ ածականներէն շատերը իրեւ դերանուն կը գործածութին և շատ անգամ յօդ կ'առնեն, և գոյցականներու հոլովման ընդհանուր ձեւին համաձայն կը հոլովութին, բացի ամէն և ինչ էն որոնց սեռական-տրականները կը լլան ամէնուն, ինչու և ով, որը էն որոնք կը հոլովութին որ յարաբերական դերանունին պէս։

— Յուցական եւ անորոշ ածականները առանց գոյականի գործածուած ատեն ինչի՞ կը փոխութին, եւ ի՞նչ կը կրչութին։ — Այս, այդ, այնին տեղ իրեւ ցուցական դերանուննեւեւ ո՞ր բառերը կը գործածութին։ սս, դա, նախն տեղ ո՞ր բառերը։ — Խնչպէս կը հոլովութին ցուցական դերանունները։ — Անորոշ ածականներու ամէննեն ալ իրեւ դերանուն կը գործածութին, յօդ կ'առնեն՞ն, ինչպէս կը հոլովութին։ — Մինչեւ նիմա բանի՞ տեսակ դերանուննեւ սորվեցաֆ։

**Հրահանգ 212.** — Հետեւեալ ցուցական և անորոշ դերանունները հոլով վեցէ՛ք։

Այդ կամ աս, ատիկա, այն կամ ան, անիկա, դա կամ դուիկա, նա կամ նուիկա, ուրիշը, նոյնը, մէկը, ամէն մէկը, միւսը, իւրաքանչիւրը, ասանկը, անքամնը, քանի՞ ո՞րը, ի՞նչը։

**Հրահանգ 213.** — Հետեւեալ նախաղասութիւններուն շեղազիր անունները վեղչելով զանոնք լրացող ածականները ածական անունի վերածեցէ՛ք։

Պէտք է յարգել ծեր մարդերը։ — Յակորի երեց որդին էր Ռուբէն եւ կրտսեւ որդին Բենիամին։ — Լաւ է իմաստուն մարդուն հետ քար կրել քան յիշուսեւ որդին Բենիամին։ — Լաւ է իմաստուն մարդուն հետ հաց ուտել։ — Պատիկ տամ շատ կը սիրեն անուշենին կերամար մարդուն հետ հաց ուտել։ — Պատիկ շատ շատ կը սիրեն անուշենին կերամար մարդուն հետ հաց ուտել։ — Մինչեւան իր կարգին աշակերտներուն հինգերուղ աշակերտն է։ — Պատրները։ — Մինչեւան իր կարգին աշակերտներուն հինգերուղ աշակերտն է։ — Այս երեք զիրքերը կ'արժեն հինգական դահեկան, միւս երկու զիրքերը կ'արժեն աշամական դահեկան։

**Օրիննկ.** — Պէտք է յարգել ծերերը։

**Հրահանգ 214.** — Հետեւեալ նախաղասութիւններուն շեղազիր գոյականները վեղչելով ցուցական և անորոշ ածականները դերանունի փոխեցէ՛ք։


Աստուած իւրաքանչիւր ամձի պիտի հատուցանէ իր գործերուն համեմատ։ Այս աշխարհի մէջ ոչ մէկ մարդ զոհ է իր վիճակէն։ — Թող տուէր այդ պրզ — Այս աշխարհի մէջ ոչ մէկ մարդ զոհ է իր վիճակէն։ — Թող տուէր այդ պրզ տիկներուն որ ինծի զան, քանզի երկնից արքայութիւնը այդ պատիկներուն է։ Տիկներուն որ ինծի զան, քանզի երկնից արքայութիւնը այդ պատիկներուն է։ — Սա զող խօսէ որ լուռ կենան։ — Մուրացկանները սա տեղեն նա տեղեն ու։ — Սա զող խօսէ որ լուռ կենան։ — Այս կամուրջը խախուտ է, միւս կամուրջը զորմութիւն մուրալով կ'ապրին։ — Այս կամուրջը խախուտ է, միւս կամուրջը զոհութիւն մուրալով կ'ապրին։ — Այս դպրոցը եկայ, այս դպրոցը եկայ, Մարդիկ ի՞նչ բանով կը անցէր։ — Այս դպրոցը եկայ, այս դպրոցը եկայ, այս կոշիկը, Տարբերին կենամիներէն։ — Ո՞ր կօշկակարէն առիր այս կօշիկը։

**Օրիննկ.** — Աստուած իւրաքանչիւրին պիտի հատուցանէ իր գործերուն համեմատ։

**Հրահանգ 215.** — Հետեւեալ նախաղասութիւններուն շեղազիր ցուցական և անորոշ դերանուններուն վեղչելուած գոյականները ցոյց տուէ՛ք։

Աստիկա է իմ սիրելի որդիս, ատոր մտիկ ըրէք։ — Շաս սենեակներ ունինք, ունինք ունինք կը հաւաքիր։ — Նայեցէք սա ծառերուն, ատոմի նոճիներ են, ատոմից ուրուն կը հաւաքիր։ — Միջատներէն փայըր անուշահուն է։ — Ինչ քան որ ցանէր նոյնը կը հնձէք։ — Միջատներէն մէկ յամեներ ամէննեն ալ իրեւ դերանուն կը գործածութին, յօդ կ'առնեն՞ն, ինչպէս կը հոլովութին։ — Մինչեւ նիմա բանի՞ տեսակ դերանուննեւ սորվեցաֆ։

## ՊԱՏԺՈՒՄԾ ԴՐՅԵ



— Ի՞նչ կը տեսիք առաջին պատկերին մէջ . երկրորդին մէջ . երրորդին մէջ . — Այս պատկերներուն համեմատ պատմութիւն մը կազմեցէ՛ք եւ պատմեցէ՛ք :

**Համակիզական գործություն** 216. — Հետեւեալ ածականները իրենց տեսակին համեմատ զատ զատ սինակներու մէջ զբացելու:

Սուրբ, ուրիշ, պարզ, այս, եօթն, որ եւ է, կարծր, վաեմ, տաներրորդ, վայրենիք, քսան, նա, միլիոն, եօթնական, ազնուական, սիրելի, ո՞րչափ, միեւնոյն, այն, փայլուն, մէջմէկ, հազար, երկերկու, այդ, հնազանդ, հարիւրերող, սա-+

**ՀՐԱՄԱՆԾ** 217. — Հետեւեալ զոյականներուն քով դրէ՞ք ըստ յարմարուն երկերու որպականան ածական :

Հովիս, ուղի, հոր, մոյկ, զորգ, շապիկ, ծեղուն, քամի, նուազ, նարինչ, հաւալիթ, բանս, դդեակ:

*ՕՐԻՆԱԿ . — Բարեբեր հովիս , բնդարձակ հովիս :*

**Հասհանգ 218.** — Հետեւեալ ածականներուն բով դրէ՛ք ըստ յարմարուն Եւան Երկերու զոյական :

Տափարակ, լերկ, լեռն, կոր, զորշ, զաղ, վայրի, անձնուէր, շէն, խոշոր, ծաղկալից, թարմ, ժիր,

ՕՐԻՆԱԿ . — *Sափարակ դաշ* , *սափարակ բառ* .

**Հասկանք 219.** — Հետևեալ զայկաններուն սկիզբը կամ վերջը մէջմէկ յարմար մասնիկ կցեւի ածախանիկ մեռաւ է:

Շունչ, սերունդ, ոսկի, թիթեղ, մազ, ողբ, աւազ, ծայն, բախս, զոյն, մահ, նպաստ, կալկած, պարասաւ, սիրտ, սէր, հանձար, արեւելք, միս, ոյժ, ցեխ։

**Հարհանից չը ո.** — Հետեւեալ ամանցեալ ամականներուն մասնիկները չը-  
տեղ գոյականի վերածեցէ՞ք :

Զափաւոր, սձեւ, անզործ, հարմացու, քաղաքացի, օդաւէս, առաւօտ-  
եան, սիրական, ապաշնորհ, անազեղէն, արծաթեայ, շըել, ընոր, դրախտա-  
յին, փոշոս, արինալի, մարմնել:

**Հարհանից 221.** — Հետեւեալ բառերը իրաբու կցելով բարդ ածականներ՝ կազմեցի և նշանակութիւնները բացարեցի ք:

Թանձտ եւ մարմին, բարի եւ սիրս, զութ եւ առաս, վեհ եւ անծն, խոր  
եւ խմաս, անտառ եւ շատ, բազում եւ տեսակ, բարձր եւ զուխ, պինդ եւ  
կազմ, հաս եւ կուռ, մեղմ եւ ծայն, անուշ եւ հոս, թոյլ եւ բերան, մեծ եւ  
պատիւ:

**Հարհանից 222.** — Հետեւեալ բառերուն ածախաննիը նախ հոմանիշներով, և մասս համանիշներով դուխանակեցէք:

**Փակ** գուռ, նիմար ծի, թանկապին հազուս, խիս պատով, խաղաղ ա-  
միր, խարձը նինել, զուարթ Տղայ :

ՕՐԵՆՈՒԿ. — Քաջ դուռ, բաց դուռ։

**Հարական գործը** — Հետեւեալ նախադասութիւններուն ածական անունները  
Հարական գործը — Հետեւեալ նախադասութիւններուն ածական անունները  
և անոնց թիւը, հողովու ու պաշտօնը (տէր բայի, յատկացուցիչ, սեռի կամ բնութեան  
ինդիք բայրը) որոշեցէ՞ք:

ես շատ կը միրեմ զաշերուն կանանքը . — Մօրելբայրս սրբ սահման է .  
Ես շատ կը միրեմ զաշերուն կանանքը . — Մօրելբայրս սրբ սահման է .  
Ես շատ կը միրեմ զաշերուն կանանքը . — Մօրելբայրս սրբ սահման է .

Սւոր նայէ . — Աղբնց տունը կեցիր . — Ո՞չ մէկու խռացայ . — Տաշուն  
ալ խօսեցաւ . — Ի՞նչքանը գրեցիր . — Նւոնմէ՛ հեռու կեցիր . — Ես ամէն մէկ  
կէն խօսք առի . — Ասով կը լմնայ . — Անիկա է մեր դպրոցը . — Ասոր խօսքին  
մի հաւատաք . — Ո՞վ եկաւ . — Դուն ի՞նչ կերար . — Միւսը առաջ անցաւ . —  
Այդքանին ալ հերիք է . — Դժուար է խօսք հասկցնել այնպիսիներուն :

ՕՐԻՆԱԿ . — Սւոնց նայէ . — Աղօր սուսը կացլու .

**Հարհանք 225.** — Վերի նախատութիւններուն ցուցական և ամսուշ զարանուններուն Թիւը, հոլովը և պաշտօնները բրոշեցէք :

Բ Ա Յ

---

ԽՍ. ԴԱՅ. — ԲԱՅԵՐՈՒՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԼՇՈՐԴՈՒԹԻՒՆԸ

175. — Ամէն բայ երկու մասերէ կը բաղկանայ, արմատ և վերջաւորութիւն։ Օրինակ՝  
երգել, հաղալ, տաքնալ, եւն։ :

Սյս բայերուն առաջին մասերը՝ երգ, հազ, տայ բառերը արմատ են, իսկ, եղ, ալ, նաև մասնիկները՝ վերջաւորութիւն։

176. — Հայերէն աշխարհաբարփ մէջ բայերը ընդհանրապէս երեք ձեւ վերջաւորութիւն ունին։ :

|    |    |         |        |         |        |
|----|----|---------|--------|---------|--------|
| Ա. | եղ | օրինակ՝ | սիրել, | փոխել,  | խեղդել |
| Բ. | իլ | »       | խօսիլ, | մարիլ,  | մաշիլ  |
| Գ. | ալ | »       | աղալ,  | կարդալ, | լողալ  |

177. — Բայերու այս երեք դլիսաւոր ձեւերը կը կոչուին զնորդութիւն։

Ա. զնորդութիւն կը համարուին բոլոր եղ վերջաւորող բայերը։  
Բ. զնորդութիւն կը համարուին բոլոր իլ վերջաւորող բայերը։ Գ.  
զնորդութիւն կը համարուին բոլոր ալ վերջաւորող բայերը։

178. — Ասոնցմէ զատ կան բայեր ալ որոնք նել, նիլ, նաև,  
չիլ կը վերջաւորին։ Օրինակ՝

Առնել, մեռնիլ, գողնալ, փախչիլ, եւն։ :

179. — Բայերուն արմատները ընդհանրապէս գոյականներ, ածականներ կամ բայարմատ կոչուած բառեր են։ Օրինակ՝

| Գոյական      | Ածական            | Բայարմատ     |
|--------------|-------------------|--------------|
| Սէր — սիրել  | Սէւ — սէւնալ      | Վառ — վառել  |
| Գող — գողնալ | Ճերմակ — ճերմկել  | Մուտ — մոնել |
| Նետ — նետել  | Բարձր — բարձրանալ | Գէտ — գիտնալ |

— Ի՞նչ է բայլ. — Բայերը բանի՞ մասերէ կը բաղկանան եւ որո՞նք են այդ մասերը. — Բայերը բանի՞ ձեւ վերջաւորութիւն կ'ունենան եւ որո՞նք են. — Բայերու այս ձեւերը ի՞նչ կը կոչուին. — Բայերը դեռ ուրիշ ի՞նչ տեսակ վերջաւորութիւններ կ'ունենան. — Բայերուն արմատները ի՞նչ տեսակ բառեր են։

ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — ԱՍՏՈՒՆ ԵՒ ԿԻՏՐՈՒՆԸ

Կատուն կիւրոն մը գտաւ ուկեզոյն .  
«Ի՞նչ աղուր, ըստ, համն ալ կը պարփ  
թլալ շատ անուշ», ու խածաւ իսկոյն :  
Բայց թթուր գտաւ ու նետեց մէկդի :  
Մի գատէք բան մը տեսքէն շողշողուն։

ՎԻԼՖՐԱՆՇ

**ՀՐԱՒԱՆՑ 226.** — Նախաղասութիւններ կազմելով զրեցէ՛ք թէ ի՞նչ են այն գործողութիւնները զոր կարելի է կատարել։

Ասեղով, դանակով, գրիչով, լեզուով, կշիռով, քիթով, ականջով, աւելով, դանակով, դանակով, ուրագով, կանգունով, խարսցով, ածելիով, աճալով, մուրճով, բանալիով, ուրագով, կանգունով, աղով, աղով։

ՕՐԻՆԱԿ. — Ասեղով կարելի է կարել։

**ՀՐԱՒԱՆՑ 227.** — Հետեւել բայերուն Ա. Բ. Գ. Լծորդութեան վերաբեր բողները որոշեցէ՛ք, իւրաբանչիւրին սուշեւ նշանակելով իր արմատը։

Սերտել, փայիլ, սուրալ, ողորմիլ, ցոլալ, փակել, մաշիլ, որսալ, ծեփել, երերալ, գողալ, զանծել, բերել, փափաքիլ, եփել, անծրեւել, խօսիլ, փել, երերալ, գողալ, զանծել, բերել, փափաքիլ, եփել, անծրեւել, խօսիլ, իսել, գոռալ, զանծել, բաղակիլ, պարել, զագել, ծախել, ծածկել, կաշարժիլ, բաղձալ, ծակել, աշխատիլ, պարել, զագել, ծախել, ծածկել, կաշարժիլ, իսել, գոռալ։

ՕՐԻՆԱԿ. — Սերտել, Ա. Լծորդութիւն, արմատը սերտ, եւն։

**ՀՐԱՒԱՆՑ 228.** — Գտէ՛ք իլ, իլ, ալ վերջաւորող հինգական բայ։

**ՀՐԱՒԱՆՑ 229.** — Գտէ՛ք մել, միլ, միլ, ալ վերջաւորող երեքական։

Բայ. — Սերտել, Ա. Լծորդութիւն, արմատը սերտ, եւն։

**ՀՐԱՒԱՆՑ 230.** — Հետեւել նախաղասութիւններուն բայերը ստորագեցէ՛ք.

Շունը կը հաչէ. — Զին կը վրնչէ. — Կատուն կը մրաւէ. — Առիւծը կը

մռնչէ. — Մեղուն կը բզզայ. — Պովը կը բառաչէ. — Ոչխարը կը մայէ. — Օձը

կը սուլէ. — Քայլը կ'ոռնայ. — Եշը կը զոայ. — Ճպուռը կը ճրճնայ. — Գորը

կը սուլէ. — Քայլը կ'ոռնայ. — Եշը կը ճչէ. — Կը կրկույ. — Ազրաւը կը կառաչէ. — Երախան կը ճչէ.



ԽԲ. ԴԱՍ. — ԲԱՅԵՐՈՒԽ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԸ

180.— Բային արմատական մասը չի փոխուիր, բայց վեր-  
ջաւորութիւնը անսունին վերջաւորութեան պէս դանաղան փոփո-  
խութիւններ կը կրէ խօսքին մէջ իր տալիք իմաստին համամատ :  
Օքինակ՝

Ամէն աղայ պարտի իր դասը լաւ սերժեց :  
Երուանդ դաս կը սերժ :

**ԳՐԻՎՈՐ ԽՐ ՊԱՍԸ ԱԼՔՐՏԼԳ :**

Լաւ սերտկղիք ձեր դասելով :

*b" qmoo ulrsud ts:*

Այս հախաղատառութիւններուն մէջ կը տեսնենք թէ՝ միեւնոյն սերել բայց խօսքին խմատին համեմատ զանազան ձեւեր առեր է, բայց սերտ արմատը ամէն ձեւերու մէջ ալ անփոխիշ մնալով՝ միայն վերջառութիւնը փոխուեր է :

181. — Բայերուն այս վտակիսութիւնները չորս կերպով կ'ըլ-  
լան՝ դեմքով, թիւով, ժամանակով, եղանակով:

— Բային ո՞ր մասը անփոխի է, ո՞ր մասը կը փոխուի. — Բայեր ինչու համար կը կրեն այդ փոփոխութիւնները. — Այդ փոփոխութիւնները բաելու կերպով կ'ըլլան :

**Հարհանգ 231.** — Հետեւեալ բայերուն արմատները զանելով որոշեցեք զոյթական, ածական կամ բայարմատ ըլլար:

Գնել, քնանալ նեղել, շրել, գնել, շինել, գտել, բաղել, շնչել, պաղի, ծազիլ, գթալ, թնդալ, տրել, կարմրիլ, խմել, կթել, բալել, ամրանալ, բնակիլ, սիրել, ծնիլ, բռւնիլ, ծծել, սապիել, յուսալ, զարդիլ, մխալ, եփել, ծփալ:

ՕՐԻՆԱԿ . — Դնել , արմատը զի՞ն , զուական ,

**Հարհած 232.** — Նոյն բայերու արմատներուն կրած ձայնաւորի կորուստ կամ փոփոխութիւնները բերանացի բացառիկ են:

**Հարակի 233.** — Հետեւեալ բայերուն հականիշներ գտէ՛ք:  
Մսիլ, ատել, լոել, տալ, ելլել, նախիլ, շինել, վառել, փակել, կապել,  
տրծիլ, վճարել, կշանալ, երթալ, հազիլ, ցրուել, հարցնել, մեռնիլ, լեցնել,  
պատռել:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԽՆԱՅՈՂՆ ՈՒ ՇԽԱՅՈՒ

Պարոյր ինչ զրամ որ ձեւքն անցնի, կը ծախսէ: Արաքսիա, ընդհակառակը, իր տաճնոցները կը պահէ որպէս զի պատեհ առիթ-ներու մէջ գործածէ: Օր մը երրոր միասին կը պատէին, հանդիպեցան աղքատիկ կնոջ մը երեք փոքրիկ տղաներով, որոնք ցնցուիներ հագած էին և հաց կը խնդրէին: Արաքսիա իր քսակը հանեց և քանի մը տաս-նոց տուաւ խեղճերուն: Պարոյր ալ այսպէս ընել ուղեց, բայց քիչ մը առաջ շաքարեղիներ, կարկանդակ-առաջ շաքարեղիներ, կարկանդակ-ներ և չոքոլա գնած էր ու զրամ չունէր այլեւս: Հետեւարար շատ սիրաը նեղացաւ և վշտահար մնաց: Կանայք բանի մը չի կարօտիր և նոյն իսկ ուրիշին ալ կընայ տալ:



— Ի՞նչ ըստ է խնայող, ռոպիլ. — Ի՞նչ կ'ընէ Պարոյ. — Ի՞նչ կ'ընէ Սրախիս. — Ի՞նչ պատմիեցաւ օր մը. — Ի՞նչ է այս պատմութեան բարոյականը :

**Ապահովագործության օրինակեցէք վերի հատուածը և բայերը ստորագծեցէք**

**Համականութեած պատրիարքական համայնքի առաջնորդութեան մասին**

**Հարհանից 236.** — Հետեւեալ նախառարաւելքամբւած աչ զորակ բայց  
բուն անվախովս արմատը փոխուուած վերջաւորութիւններէն զատեցէք բաղանայեաց  
գիծքորմ։

Արամ կը խաղայ. — Սիսը բառուց՝ Դան շատ խաղացիր. — Եթէ՞ք  
դուն ալ խաղա՞ . — Անոնք կը խաղացին. — Դուն շատ խաղացիր. — Եթէ՞ք  
խաղա՞նք :

Զին վազեց . — Զիսասա ալ քո զա կա ։  
Ա՛լ մի վազէք . — Երկու ժամ վազեր է . — Պէտք է շուտ վազել .

**Հրահանգ 237.** — Որիսապրա զ., ամբողջ ձեւերով (տե՛ս էջ 114)։

ՕՐԻՆԱԿ. — Ես ուրախ եմ, դռն ուրախ ես, ան ուրախ է, աւս.

01'15.000. — 00.00. —

## ԽԳ. ԴԱՅ. — ԲԱՅԵՐՈՒԽՆ ԴԷՄՔՆ ՈՒ ԹԻՒԸ

182. — Բայն ալ անունին պէս եղակի կամ յոգնակի ձեւ կ'առնէ, բայն գործողութիւնը կատարողին մէկ կամ մէկէ աւելի ըլլալը ցուցնելու համար: Օրինակ՝

**Սոխակը կ'երգէ. սոխակները կ'երգեն:**

Այս երկու նախադասութիւններու առաջինին մէջ կ'երգէ բայը երկրորդին մէջ կ'երգեն ձեւը առած է: Կ'երգէ եղակի է և կը ցուցնէ թէ երգողը միայն մէկ սոխակ է. կ'երգեն յոգնակի է և կը ցուցնէ թէ երգողները բազմաթիւ սոխակներ են:

183. — Նախադասութեան տէր բային եթէ եղակի է՝ բայն ալ եղակի կը դրուի, իսկ եթէ յոգնակի է՝ բայն ալ յոգնակի կը դրուի: Օրինակ՝

**Եղակի**

*Shkr բայի* ..... *Բայ*

*Մշակը* ..... *կ'աշխատի*  
*Վարդը* ..... *բացուեցաւ*

**Ցողմակի**

*Shkr բայի* ..... *Բայ*

*Մշակները* ..... *կ'աշխատին*  
*Վարդերը* ..... *բացուեցան*

184. — Եթէ բայը մէկէ աւելի եղակի տէր բայիներ ունենայ, յոգնակի կը դրուի: Օրինակ՝

**Հայր ու տղայ մեկնեցան:**

185. — Խօսքին մէջ բային գործողութիւնը կատարողը կը բայ ըլլալ կամ խօսողը (օրինակ՝ գրեցի), կամ ան որուն կ'ուղղուի խօսքը (օրինակ՝ գրեցիր), և կամ ան որուն վրայով կը խօսուի (օրինակ՝ գրեց): Հետեւաբար բայն ալ գերանունին պէս երեք դէմք ունի, և իր ցոյց առած դէմքին համեմատ թէ՛ եղակի թէ՛ յոգնակի զատ զատ ձեւեր կ'առնէ:

186. — Բային գերանուն տէր բային ի՞նչ դէմք որ ունի բայն ալ միեւնոյն դէմքը կ'առնէ և անոր համեմատ կը փոխուի Օրինակ՝

*Ա. : դէմք ես կերայ*  
*Բ. : » Դուն կերար*  
*Գ. : » Ան կերաւ*

*Մէնք կերանք*  
*Դուք կերաք*  
*Անոնք կերան*

187. — Եթէ տէր բային գոյական է, բայը միշտ դ. դէմքի ձեւով կը դրուի: *Օրինակ՝*  
Գրիգոր գնաց, ձիւները հալեցան:  
Այս խօսքերուն մէջ զնաց, հալեցան բայերը դ. դէմքի ձեւը են:

— Ի՞նչ է բիւր. — Եղակին ի՞նչ կը ցուցնէ. — Ցողմակին ի՞նչ կը ցուցնէ. — Բայը ինչո՞ւ համար եղակի կամ յոցնակի ձեւ կ'առնէ. — Բայը ե՞րե եղակի կը դրուի, ե՞րե յօցնակի. — Բայը ի՞նչ թիւ կը դրուի երե մէկէ աւելի եղակի տէր կը դրուի, ե՞րե յօցնակի. — Բային զունողութիւնը կատարողները ուրո՞ն կրնան ըլլալ. — Բային բայնի դէմք ունի. — Բայը ե՞րե առաջին դէմք կը դրուի, ե՞րե երկուեմն բայլ բանի դէմք, ե՞րե երերոյ դէմք. — Երե տէր բային զոյական է, բայը ո՞ր դէմքով ընդունի դէմք, ե՞րե երերոյ դէմք. — Երե տէր բային զոյական է, բայը ո՞ր դէմքով կը դրուի:

**Հրահանգ 238.** — Ըսէք թէ հետեւալ նախադասութիւններու բայերը ի՞նչ թիւ և ի՞նչ դէմք են, ցոյց տալով նաև տէր բայիները:

Ես կը խաղամ. — Դուք կ'աշխատիք. — Մէնք կը ծախսնք. — Անոնք կը ծախսողին. — Ինք զիտէ. — Աղուէսը փախաւ. — Դուն փախաւ. — Անիկա ճամբորդին. — Ինք պիտի զան. — Թուշունները թռան. — Ոչսարը խոս կ'ուպիտի մեկնի. — Իրենք պիտի զան. — Դուք զացէք. — Անոնք թռող զան. — Ես տեսաւ. — Այնուրը կ'արածէին. — Դուք զացէք. — Անոնք թռող զան. — Դուք պիտի սորվէիր զատ. — Գրիւը կուրեցաւ:

**Հրահանգ 239.** — Հետեւալ դերանուն տէր բայիներուն թիւով և դէմքով յարմար բայերը ընտրեցէ՛ր յաջորդ բայերուն մէջէն:

Ես, դուն, ան, մենք, դուք և անոնք:  
Ես, դուն, ան, մենք, դուք և անոնք:  
Կարգացիր, կը կարգանք, կարգացին, կը կարգամ, կը կարգար, կարգացիր, կը կարգանք, կարգացին, կը կարգամ, կը կարգար, կարգացիր:

**Հրահանգ 240.** — Հետեւալ նախադասութիւնները ամբողջացուցէ՛ք, կէտերուն տէր զնելով յարմար բայերը:

Երկիրը.....արեւին շուրջը. — Շունը.....հօսը. — Հրաբուխները կրակ.....— Երկրազործը.....հողը. — Կոխն ու ոչխարը կաթ.....  
— Փայտն ու ածուխը վառելիքի.....— Զինուրները ծուկ.....

**Հրահանգ 241.** — Օրինակին պէս նախադասութիւններ կազմեցէ՛ք լլայ. բային կատարեալ անցեալ և ապանիի ամբողջ ձեւերով (տէ՛ս էջ 414):

Օրինակ. — Ես ուրախ եղայ, դուն ուրախ եղար եւն. :



## ԽԴ. ԴԱ. — ԲԱՅԵՐՈՒԽ ԺԱՄԱՆԱԿԸ

188. — Բային վերջաւորութիւնը կը փոխուի նաև ցոյց տառ համար իր նշանակած գործողութեան կամ վիճակին տարբեր տարբեր ժամանակները։ Օրինակ՝

Սրամ իր դասը սորվեցաւ, մինչդեռ Հրանտ հիմա կը սորվի։ Սյու աեղ առաջին նախադասութեան մէջ սորվեցաւ բայլ երկրորդին մէջ կը սորվի ձեւն առած է, որովհետեւ Սրամ և Հըրանտ միեւնոյն ժամանակներու մէջ չէ որ սորված են իրենց դասերը։

189. — Ամէն գործողութիւն կամ վիճակ կամ անցած ժամանակի մէջ կատարուած կ'ըլլայ, կամ ներկայի մէջ կը կատարուի կամ ապագային մէջ պիտի կատարուի։

Հետեւաբար բայը երեք ժամանակ ունի՝ ներկայ, անցեալ և ապանի։

— Բային վերջաւորութիւնը ուրիշ ի՞նչ բանի համար կը փոխուի. — Ու եւ է զործողութիւն կամ վիճակ բանի՞ ժամանակներու մէջ կրնայ տեղի ունենալ. — Ունեն ժամանակը բանի՞ է։

**Համանգ 242.** — Հետեւեալ զոյականներուն եղ, իշ, ալ մասնիկներէն մին կցելով բայեր կազմեցէր։

Գործ, կար, հոգ, զամ, ծակ, կերապուր, զութ, շող, մուխ, ցաւ, զող, ծիւն, խնդիր, ծեծ, սէր, ջուր, աղաղակ, ծիչ, պարզեւ, ճամրորդ, փայլ, չնորհ, զին, պատիւ, խումբ, աւել, հաշիւ, չափ։


**Համանգ 243.** — Հետեւեալ զոյականները ըստ յարմարութեան դրէ՛ք յացորդ բայերուն բով իրեւ տէր բայի։

Ամպը, սիրը, անիւը եւ ծինին, տերեւները, հովը, առուակը, բոցը, զանգակը, ծին, հիւանդը, ակրաները, խարազնը, շրվէժը, գետինը։

Կորուայ, կը խարշափեն, կը զօղանչէ, կը հառաչէ, կը բարախէ, կը ճունչեն, կը տուէ, կը խոխոչէ, կը դափրէ, կը շաչէ, կը կափկափեն, կը ճառաչէ, կը շառաչէ, կը թնդա։

Օրինակ. — Ամպը կ'որուայ եւն։

## Ս. Բ. Ա. Կ. Պ. Ա. Տ. Ի. Մ. Լ.



1. — «Կենամ փունչ մը շինել, մայրիկ. — Այս, բայց աւագանին չմօտենա՞ս»։

2. — «Հոս զեղեցիկ ծաղիկներ չկան, աւագանին նով տաս կայ»։

3. — «Բէ՛ն, մայրիկ ի՞նչ պիտի գիտնայ» բայ Աննիկ եւ . . .

4. — «Արեբախտարար պարտիզապար . . . (Պատմեցէ՛ այս պատմութիւնը)»։

**Համանգ 244.** — Հետեւեալ բայերուն լորդութիւնները որոշեցէք, նշակութիւնները բացատրեցէ՛ք և մէյմէկ հոմանիշ զանե՛ր։ Ծիւրիլ, չողալ, յանդիմաննել, զանալի, զիւթել, օժանդակել, կարեցիլ, նողլալ, ըրծիլ, ննչել, բաղնալ, թախանծել, տասանիլ, վրդովլ, ճանանիլ, հայթայթել։

**Համանգ 245.** — Ամբողջ նախադասութիւններ կազմելով զրեցէք թէ ի՞նչ կ'ընէ. Դատաւորը, նաւապետը, զօրավարը, փաստարնը, հովիսը, ուսանանկը, աճպարարը, վիրաբոյժը, բանգակագործը։

Օրինակ. — Դատաւորը զատեր կը վճռէ։

**Համանգ 246.** — Օրինակին պէս նախադասութիւններ զրեցէ՛ք ըստ բանախականի և սոտրադասականի ամբողջ ձեւերով (տե՛ս էջ 114 և 115)։

Օրինակ. — Գուն ուրախ եղի՛ր, ես ուրախ ըլլամ եւն։



Խ Ե. Դ Ա Ա. — Ն Ե Ր Կ Ա Յ Ճ Ա Մ Ա Ն Ա Կ

190. — Ներկայ ժամանակը ցոյց կուտայ բարին գործողութեան կամ վիճակին ներկայ կամ մերձաւոր ժամանակի մը մէջ կատարուիլը : Օրինակ՝

Եղբայրս կը քնանայ, նամակ կը դրեմ եւն . :

Այս տեղ կը նաև ցոյց կուտայ թէ «եղբայրս հիմա կը քը նանայ» և կը գրեմ ցոյց կուտայ թէ «նամակ դրելու վրայ եմ» (հիմա կամ քիչ վերջ) :

191. — Բայերու երեք լծորդութիւններուն ներկայ ժամանակի ձեւերն են հետեւեալները :

**Ա.** Լծորդութիւն    **Բ.** Լծորդութիւն    **Գ.** Լծորդութիւն:  
Եղակի

|         |              |               |                 |
|---------|--------------|---------------|-----------------|
| Ա. դէմի | Ես կը դրեմ   | Ես կը խօսիմ   | Ես կը կարդամ    |
| Բ. »    | Դուն կը դրես | Դուն կը խօսիս | Դուն կը կարդաս. |
| Գ. »    | Ան կը դրէ    | Ան կը խօսի    | Ան կը կարդայ    |

Ցողնակի

|         |               |                |                 |
|---------|---------------|----------------|-----------------|
| Ա. դէմի | Մէնք կը դրենք | Մէնք կը խօսինք | Մէնք կը կարդանք |
| Բ. »    | Դուք կը դրէք  | Դուք կը խօսիք  | Դուք կը կարդաք  |
| Գ. »    | Անոնք կը դրեն | Անոնք կը խօսին | Անոնք կը կարդան |

192. — Ներկայ ժամանակ ցուցնող բայերուն սկիզբը դրուած կը ժամանիկին լ գիրը կը գեղչուի, եթէ բայը ձայնաւորով սկսած ըլլայ. իսկ եթէ բայը միավանի է, այն ատեն կը ի տեղ կու կը դրուի : Օրինակ՝

Կ'երթամ, կուգամ, կ'ապրիմ, կուլամ եւն . :

193. — Կը մասնիկին լ ձայնաւորը գեղչուած ատեն անոր տեղ կը դրուի սա նշանը (') որ ապարաց կը կոչուի :

— Ներկայ ժամանակը ի՞նչ կը ցուցնէ. — Բայերու երեք լծորդութիւններուն ներկայ ժամանակի ձեւերը որո՞նք են. — Ներկայ ժամանակ ցուցնող բայերուն սկիզբը ի՞նչ մասնիկ կը դրուի. — Կը մասնիկին լ ձայնաւորը ո՞ր պարագայի մէջ կը գեղչուի. — Կը ո՞ր պարագայի մէջ կուի կը փոխուի. — Ի՞նչ է պարարցը. ի՞նչ բանի տեղ կը դրուի :

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԵՐԿՐԱԳԱՊՐԾԻՆ ՀԱՐՍՍՈՒԹԻՒՆՆԻ

Երկրագործին հարստութիւնը կը կազմէ հողը որ իր աշխատութեամբը և բնութեան օգնութիւնովը կը բեղմաւորի : Անիկա կը հերկէ հողը և իր ուղած սերմարը կը ցանէ հոն: Բնութիւնը իր կը հերկէ հողը և այդ հողը և ահա՛ սերմարը կը ծին, քարերար անձրեւներով կ'ոռոգէ այդ հողը և ահա՛ սերմարը կը ծին, կ'ածին, կ'ոռոգանան: Ամառը վրայ կուգայ և արեւն իր ասքուել ճառագայթներով կը հասունցնէ երկրագործին ըերքերը: Այս ատեն ճառագայթներով կը հասունցնէ երկրագործին ըերքերը: Այս երկրագործը կը քաղէ զանոնք, կ'ամբարէ և փառք կուտայ Աստուծուուցու որ այդ բարիքները պարզեւեց իրեն:

— Ո՞րն է երկրագործին հարստութիւնը. — Ինչո՞վ կը բեղմաւորի. — Ի՞նչ է բնութիւնը. — Երկրագործը ի՞նչ կ'ընէ հողը արդիւնաւուելու համար. — Ինչ քիւնը, արեւը ի՞նչ օգնութիւն կ'ընեն իւնն. — Երբ բերեր հասունան, ի՞նչ կ'ընէ երկրագործը:

**ՀՐԱՀԱՆԾ 247.** — Օրինակեցէ՛ք վերի հասուածը և ներկայ ժամանակի վերաբրող բայերը ստորագեցէ՛ք :

**ՀՐԱՀԱՆԾ 248.** — Ուսուցին տուն տալով ուղղագրեցէ՛ք նոյն հասուածը :

**ՀՐԱՀԱՆԾ 249.** — Հետեւեալ նախողաստութիւններուն մէջ փակագծուած բարերը պէտք եղած թիւով և դէմքով ներկայ ժամանակի վերացէցէ՛ք :

Վերը պէտք եղած թիւով և դէմքով ներկայ ժամանակի վերացէցէ՛ք. — Մենք զիրք (կազդաղուս եւ վերգինէ (աշխատիւ). — Անձեւե (սիղայ). — Մենք զիրք (կազդաղուս եւ վերգինէ (աշխատիւ). — Դուն (նուամել). — Դուք (պարել). — Արեւը (փալիի). — Ես (նկարել). — Դուն (գաղի). — Մասնիկը (ծաղկի). — Զարգել. — Ալիքները (ծաղկալ). — Ուժնադիր պատ (շինել). — Ես (հազար). — Մենք զարգանը ցուն (աղայ). — Ուժնադիր պատ (շինել). — Շունը եւ կատուն միս (ուտել). — Դուն (պուալ). — Շունը եւ կատուն միս (ուտել). — Դուն (պուալ). — Շունը եւ կատուն միս (ուտել) :

**ՕՐԻՆԱԿ.** — Պղոս եւ վերգինէ կ'աշխատին :

**ՀՐԱՀԱՆԾ 250.** — Վերի հրահանգին բայերը ներկայ ժամանակի վերացէ՛ք. Վերահանցի որոշեցէ՛ք իւրաքանչիւրին թիւը, դէմքը և ո՞ր լծորդութեան սատուույ, բերանացի որոշեցէ՛ք իւրաքանչիւրին թիւը, դէմքը և ո՞ր լծորդութեան սատուույ:

**ՀՐԱՀԱՆԾ 251.** — Հետեւեալ բայերուն ներկայ ժամանակի բոլոր ձեւերը

«Քինակին պէտ զրեցէ՛ք» :

Կօշիկ կատել, զիւղը բնակի, ցուեն աղալ, կերակուր եփել :

**ՕՐԻՆԱԿ.** — Ես կօշիկ կը կարեմ, դուն կօշիկ կը կարես եւն . :

## Խ Զ. Դ Ա Ս Լ ։ Ա Ն Ց Ե Ա Լ ։ Ժ Ա Մ Ա Ն Ա Կ

194. — Անցեալ ժամանակից ցոյց կուտայ թէ բային նշանաւ կած գործողութիւնը կամ վիճակը անցած գացած ժամանակի մէջ կատարուած է կամ կը կատարուէր։ Օրինակ՝

Զարուհի քնացաւ երբ գիրք կը կարդար։

Այս խօսքին մէջ քնացաւ, կը կարդար ցոյց կուտան թէ անցաւ ժամանակի մէջ Զարուհի քնացաւ կամ կը կարդար։

195. — Անցեալը երկու տեսակ է, անկատար անցեալ և կատարած անցեալ։

196. — Բայերու երեք լծորդութիւններուն անցեալ ժամանակի անկատար և կատարած ձեւերն են հետեւեալները։

### Ա Ն Կ Ա Տ Ա Ր Ա Ն Ց Ե Ա Լ

**Ա. Լ ծ ո ր դ.**

**Բ. Լ ծ ո ր դ.**

**Գ. Լ ծ ո ր դ.**

|         |                |                 |
|---------|----------------|-----------------|
| Ա. դիմֆ | Ես կը գրէի     | Եզակի           |
| Բ. »    | Դուն կը գրէիր  | Դուն կը խօսէիր  |
| Գ. »    | Սն կը գրէր     | Սն կը խօսէր     |
|         |                | Յոզնակի         |
| Ա. դիմֆ | Մենք կը գրէինք | Մենք կը խօսէինք |
| Բ. »    | Դունք կը գրէիք | Դունք կը խօսէիք |
| Գ. »    | Սննդք կը գրէին | Սննդք կը խօսէին |

### Կ Ա Տ Ա Ր Ե Ա Լ Ա Ն Ց Ե Ա Լ

**Ա. Լ ծ ո ր դ.**

**Բ. Լ ծ ո ր դ.**

**Գ. Լ ծ ո ր դ.**

|         |              |               |
|---------|--------------|---------------|
| Ա. դիմֆ | Ես գրեցի     | Եզակի         |
| Բ. »    | Դուն գրեցիր  | Դուն խօսեցար  |
| Գ. »    | Սն գրեց      | Սն խօսեցաւ    |
|         |              | Յոզնակի       |
| Ա. դիմֆ | Մենք գրեցինք | Մենք խօսեցանք |
| Բ. »    | Դունք գրեցիք | Դունք խօսեցաք |
| Գ. »    | Սննդք գրեցին | Սննդք խօսեցան |

197. — Ներկայ ժամանակի կը մասնիկին համար զբուած կանոնը նոյնութեամբ գործադրելի է նաև անկատար անցեալի կը մասնիկին համար։

— Անցեալ ժամանակը ի՞նչ կը ցացնէ. — Անցեալը նաև տեսակ է. — Քայերու եւեք լծարութիւններուն անկատար եւ կատարեալ անցեալի ձեւերը ուրո՞նք են. — Անկատարի կը մասնիկին համար ի՞նչ գիտելիք կայ։

### Ա Ր Տ Ա Ս Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն. — Մ Ա Ն Շ Ո Ւ Ն Ե Ե Կ Ա Ս Ո Ւ Ն

Տրղեկ մատուն, որի վրայ, անօթի,  
Պուտէր ծեռը բռնած հաս չեր մը շօթի:  
Կառու մ'ուս առա եւ արտուանը  
Եկա անոր բով

Ու քծնելով, բռութելով, դէմքն ի վեր  
Զայն զրգութերու բրաւ ցոյցեր ու ծեւեր.  
« Սիրո՞ւն փիսիկ, կեցի՞ր վրաս չի ցատկես,  
Ի՞նչ ալ սուր են բու կը ծեր . . . » :

Եւ հրմայուած, ըզան բաժնեց կէս առ Կէս  
Շօթն անո՞ր հետ որմէ սիրուլ կը կարծէր:  
Բայց կեղծաւուն, երբ հասա իր փափարին  
Դարձուց կրնակն ու հեռացա փութազին:  
« Օ՞, օ՞, ձայնեց ըրման, գիտցա՞յ, չա՞ր կատու,  
Ո՞չ զիս, — շօ՞թս է որ կը սիրես եղեր զու . . . » :



ԿիշԱՅԻ. Ա.Լ.ՓԱՍԼ.Ա.ՆԻ

— Էերանայի պատմեցիք այս առակի. — Շորոնոր մարդիկ ինձնու համար կը ողորութեան. — Պլո՞ս է մտիկ լինել ողորութեան. — Ուրեմն ի՞նչ հետեւթիւն կը հանե՞ք այս առակին։

**Հ Ր Ա Խ Ա Բ Ծ 252.** — Հետեւեալ նախազատութիւններուն բայերէն անկատար անցեալները մէկ, կատարեալները երկու զիօնի սորոազեցէ՛ք. յետոյ բերանացի ու բոշեցէ՛ք իւրաքանչւրին լծորութիւնը, թիւը և դէմքը։

Ծառին և եւեւները պափեցան, բայց նորէն կը ծլին. — Ձկնորսը շատ ծուե որսաց եւ մանք զնեցնը. — Ես զասս սորվեցայ, մինչեռ զուք կը խաղայիք. — Հրանտ շատ կ'աշխատէր եւ վերշապէս յաջողեցաւ. — Մենք խարոյի վառեցինք եւ շուրջը պարեցինք. — Ընկերներս յոզնեցան բայց ես զեր կը վազէի։

**Հ Ր Ա Խ Ա Բ Ծ 253.** — 249րդ. հրանդի բայերը անկատար և կատարեալ անցեալի վերածեցէ՛ք.

Օրինակ. — Անձեւ կը տեղար, անձեւ տեղաց եւն . . .

**Հ Ր Ա Խ Ա Բ Ծ 254.** — Հետեւեալ բայերուն անկատար և կատարեալ անցեալի բոլոր ձեւերը զրեցէ՛ք.

Երկամ ծեծել, ալիւր մաղել, կանուխ պառկիլ, դրամ շահիլ :

Խ Ե. Դ Ա Ս Ո Ւ Ն Ի Ժ Ա Մ Ա Ն Ա Կ

198. — Ապառնի ժամանակը ցոյց կուտայ թէ բային նշանաշած գործողութիւնը գալիք ժամանակի մէջ պիտի կատարուի կամ պիտի կատարուէր : Օրինակ

Վաղը այդին պիտի երթանք : Կառախումը պիտի մեկնէր :

Այս խօսքերուն մէջ պիտի երբանի, պիտի մեկներ բայերը ցոյց կուտան գալիք ժամանակի մէջ ըլլալու գործողութիւններ և ապառնի ժամանակ են :

199. — Ապառնի ժամանակն ալ երկու տեսակ է . բացարձակ ապառնի և անիւստ ապառնի :

200. — Բայերու երեք լծորդութիւններուն ապառնի ժամանակի բացարձակ և անկատար ձեւերն են հետեւեալները :

Բ Ա Ց Ա Ր Ձ Ա Կ Ա Պ Ա Ս Ո Ւ Ն Ի

Ա. Լ ծ ո ր դ.

Բ. Լ ծ ո ր դ.

Գ. Լ ծ ո ր դ.

Եղակի

Ա. դէմի՛ Ես պիտի գրեմ

Բ. » Դուն պիտի գրես

Գ. » Ան պիտի գրե

Յոզնակի

Ա. դէմի՛ Մենք պիտի գրենք

Բ. » Դուք պիտի գրեք

Գ. » Աննք պիտի գրեն

Ա Ն Կ Ա Տ Ա Ր Ա Պ Ա Ս Ո Ւ Ն Ի

Եղակի

Ա. դէմի՛ Ես պիտի գրեի

Բ. » Դուն պիտի գրեի

Գ. » Ան պիտի գրեր

Յոզնակի

Ա. դէմի՛ Մենք պիտի գրենք Մենք պիտի խօսէնք Մենք պիտի կարգոյինք  
Բ. » Դուք պիտի գրեիք Դուք պիտի խօսէիք Դուք պիտի կարգոյիք  
Գ. » Աննք պիտի գրեն Աննք պիտի խօսէն Աննք պիտի կարգոյին

— Ապառնի ժամանակը ի՞նչ կը ցուցնէ . — Ապառնին բանի՞ տեսակ է . — Բայերու երեք լծորդութիւններուն բացարձակ եւ անկատար ապառնին ձեւերը տրնեն են . —

**Հ Ր Ա Կ Ա Բ Ի 255.** — Հետեւեալ նախադասութիւններուն բայերէն բացարձակ ապառնիները մէկ և անկատար ապառնիները երկու զիծով ստորագծեցէ՛ք . յետոց բերանացի որոշեցէ՛ք իրարանչւերին լծորդութիւնը , թիւը և դէմքը ,

Աստուած պիտի ողորմի իրեն յուսացոյներուն , պիտի զթաց իրեն դիմողներուն . — Դուն պարաւանութիւնդ կատարեցիր , վարձք պիտի ընդունիս . — Պիտի դուն . — Դուն պիտի կատարեցիր . — Մենք աշխատեցանք , զա՞ւք պիտի վահաւայի խօսքիդ եթէ ճիշդ խօսէիր . — Մենք պիտի զարդի . — Եթէ զիմարէինք՝ պայելէք . — Ամպերը ցրուեցան , անձեւելը պիտի զարդի . — Եթէ զիմարէինք՝ պայելէք . — Հովը պիտի ալեկոծէ ծովը . — Մենք պիտի յուսանք միշտ պիտի կրէինք . — Հովը պիտի ալեկոծէ ծովը . — Պիտի զորէիր երբ քեզ բռնեցին . — Մենք զինի եւ յոյսու պիտի ապրինք . — Պիտի զորէիր երբ քեզ բռնեցին . — Պիտի պիտի խմենք , զու ք՝ չուր :

**Հ Ր Ա Կ Ա Բ Ի 256.** — Ուսուցի՞ւ տուն տալովը ուղղագրեցէ՛ք վերի հրահանզը :

**Հ Ր Ա Կ Ա Բ Ի 257.** — 249րդ . հրահանզի բայերը բացարձակ և անկատար ապառնիի վերացեցէ՛ք :

Օրինակ . — Մենք զիւք պիտի կազմենք , մենք զիւք պիտի կազմէինք եւն .

**Հ Ր Ա Կ Ա Բ Ի 258.** — Հետեւեալ բայերուն բացարձակ և անկատար ապառնիի բոլոր ձեւերը զրեցէ՛ք :

Պաշնակ ածել , կառք վարել , սաստիկ յոզնիլ , վեր նայիլ , ցուրտէն դողալ , ձուկ որսալ :



## ԽԾ. ԴԱ. — ԲԱՅԵՐՈՒՆ ԵՂԱՆԱԿԸ.-ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

201. — Բային վերջաւորութիւնը կը փոխուի նաեւ ցոյց տաւ-  
լու համար բային գործողութեան կամ վիճակին զամապան կերպերը  
կամ եղանակները : Օրինակ՝

Ընկերդ սիրե՛ քու անձիդ պէս .— Ես կը սիրեմ ընկերս :

Այս երկու խօսքերուն մէջ միեւնոցն բայը հրամայական նշա-  
նակութիւն մը առած է սիրե՛ ձեւով ; մինչդեռ կը սիրեմ ձեւը հաս-  
տատական նշանակութիւն մը կուտայ :

202. — Բային գործողութիւնը կամ վիճակը չորս եղանակով  
կը բացատրուի , հետեւաբար սայը չորս եղանակ ունի . սահմանական ,  
հրամայական , սորուայական և անորոշ :

203. — Սահմանական եղանակը կը ներկայացնէ բային այն  
ձեւերը՝ որով կը հաստատուի թէ բան մը եղած է , կ'ըլլայ կամ  
պիտի ըլլայ : Օրինակ՝

Նամակ գրեցի , նամակ կը գրեմ , նամակ պիտի դրեմ :

Այս խօսքերուն մէջ գրեցի , կը գրեմ , պիտի գրեմ սահմանա-  
կան են :

204. — Սահմանական եղանակի կը վերաբերեն բային ներ-  
կայ , անցեալ և ապառնի ժամանակները :

— Բայերուն վերջաւորութիւնը դեռ ուրիշ ի՞նչ բանի համար կը փոխուի .  
— Բայր բանի՞ եղանակ ունի եւ որո՞նք են .— Սահմանական եղանակը ի՞նչ կը  
ցուցնէ .— Ա՞ր ժամանակները սահմանական եղանակի կը վերաբերի :

**Հրահանգ 259.** — Հետեւեալ նախադասութիւններու բայերուն եղակիները  
յոցնակիի , յոցնակիները եղակիի վերածեցէ՛ք . յետոյ բերանացի որոշեցէ՛ք իւրաքան-  
չիւրին լծորդութիւնը , թիւը , գէմքը , եղանակը , ժամանակը :

Ես պիտի երգեմ .— Զուկը կը լուգար .— Դուն կը պտտիս .— Մենք փնտը-  
ռեցինք քեզ .— Անիկա զեաց ինծի , — Դուք պիտի րոէիք , ես պիտի խօսէի .  
— Աննը լսեցին ծայնդ .— Դուն պիտի զջասա .— Մենք համակրեցանք անոր .  
— Համբ պիտի ածէ .— Գետը կը հոսէր .— Զուրը սառեցաւ .— Դուն զիս ատե-  
ցիր .— Ես բաղնիքէն կ'ախորժիմ .— Դուք պիտի վնասէք , մենք շահեցանք :

ՕՐԻՆԱԿ . — Մենք պիտի երգենք եւն .

## ԸՆԹԵՐՑՈՒՄ . — ԹՐԹՈՒԱՐԸ ԵՒ ԽՊԱԽՎՋԸ

Թրթուրը օր մը խղունջին հանդիպեցաւ և «Բարի լոյս , հո-  
րեղբօրորդիս» լսելով բարեւեց զանի : — «Ես քու աղգականդ»  
ըսելով բարեւեց զանի : — «Խնչու չէ , քանի որ երկուքս ալ կը-  
պատասխանեց խղունջը .— «Իրաւ որ գուն  
սողանք» ըսաւ թրթուրը .— «Իրաւ որ գուն  
կը զառանցես , պօռաց խղունջը , կ'ըսաւէ ,  
անպիտան արարած , ես քեզ չեմ ճանչնար» :  
Թրթուրը հեռացաւ առանց բան մը ըսելու :

Ժամանակ մը վերջը շքեղ թիթեռնիկ  
մը ծաղկաւէտ մարգերուն վրայ կը բոցին :  
— «Քովս եկու , բարեկամս , ըսաւ խղունջը ,  
եղբայրներու պէս քիչ մը խօսակցինք» :  
«Լոէ՛ , վա՛տ ամբարտաւան , զոյեց թիթեռնիկը , իմ փայլուն թե-  
ւերս քեզի հաճելի կ'երեւան հիմա , բայց դեռ միտքս է թէ երբ-  
արս քեզի հաճելի կ'երեւան հիմա , բայց դեռ զիս անդթօրէն վլունեցիր» : Այսպէս  
խեղճ թրթուր մըն էի՞ դուն զիս անդթօրէն վլունեցիր : Սակայն  
ըսելով թիթեռնիկը բռաւ հեռացաւ , իսկ խղունջը ամօթահար իր  
խեցին մսաւ :

— Բերանացի պատմեցէ՛ այս առակը .— Թրթուրները ի՞նչպէս առաջ կու-  
զան .— Ի՞նչ փոփոխութիւն կը կրեն .— Եղունքը իւրաւունի ունի՞ր թրթուրին  
զան .— Եղունքը իւրաւունի իւրաւունի ունի՞ր խղունչին այդ-  
պատմանանելու .— Յետոյ թիթեռնիկը իւրաւունի ունի՞ր խղունչին պատ-  
մանանի խօսելու .— Ի՞նչ է այս առակին բարյականը :


**Հրահանգ 260.** — Օրինակեցէ՛ք այս հաստածը և շեղագիր բայերուն ժա-  
մանակները որոշելով զատ զատ սիւնակներու մէջ գրեցէ՛ք :

**Հրահանգ 261.** — Ուսուցչին տուն տալովը ուղղազրեցէ՛ք նոյն հաստածը :

**Հրահանգ 262.** — Հետեւեալ բաներով օրինակին պէս նախադասութիւններ-  
կազմեցէ՛ք զործածելով պէտք եղած բայերուն կատարեալ անցեալ , ներկայ և բացա-  
ձակ ապառնի ձեւերը :

Փայտահատ եւ ծառ , հաւ եւ հաւկիթ , անձրեւ եւ բոյս , կոպղարար եւ  
բանակի , լսուս եւ բանմակի , լուսին եւ զիշերներ , եզ եւ սալլ , որսորդ եւ նա-  
բանակի , լսուս եւ բանմակի , լուսին եւ զիշերներ , երաժիշտներ եւ սալլեր :

**ՕՐԻՆԱԿ .** — Փայտահատը ծառ կը կրէ , կը կրէ եւ պիտի կրէ :



**Խթ. ԴԱՅ. — ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՒ ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ**

205. — Հրամայական եղանակը բային այն ձեւն է որով կը ցայտուի հրաման մը կամ բուռն աղաջանք մը : Օրինակ՝  
Սիրեցէք ձեր թշնամիները . ողորմէ՛ լինծի , Աստուած :  
Այս նախադասութիւններու առաջինին մէջ սիրեցէ՛ բացը հը-  
րաման կը ցուցնէ . երկրորդին մէջ ողորմէ՛ աղաջանք :

206. — Հրամայական եղանակը եղակի երկրորդ և յողնակի  
առաջին և երկրորդ դէմքերը միայն ունի , որուն երեք լծորդու-  
թիւններու ձեւերն են հետեւեալները :

**Ա. Լծորդ.**

Եղակի

Բ. Դօրդ.

Խօսէ՛

**Պ. Լծորդ.**

Կարդա՛

Յողնակի

Ա. Դօրդ.

Խօսինք

Բ. Դօրդէ՛ք

Կարդացէ՛ք

207. — Հրամայական եղանակի բայերու վրայ չեշտ (') նշանը  
կը դրուի :

208. — Ստորադասական եղանակը բային այն ձեւն է որով  
գործողութիւնը կամ վիճակը կը յայնուի թէսկան կամ ուրիշ գոր-  
ծողութիւնէ մը առկախեալ եղանակով մը և իրմէ առաջ որ , թէ ,  
երէ , երբ , որպէսզի շաղկապններէն մին կ'ունենայ : Օրինակ՝

Եթէ զիս սիրէք , իմ պատուէրներս պիտի կատարէք :

Այս խօսքին մէջ սիրեցէ ստորադասական է զի պայման կամ  
թէութիւն կը ցուցնէ և կախում ունի պատուէրները կատարելու  
գործողութիւնէն :

209. — Ստորադասական եղանակը երկու ձեւ ունի . ներկայ  
և անկատար :

210. — Բայերու երեք լծորդութիւններուն ստորադասական  
եղանակի ներկայ և անկատար ձեւերն են հետեւեալները :

**ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ**

**Ա. Լծորդ.**

Ա. դիմի  
Բ. »  
Գ. »

Մէնք կրեմ  
Դուն կրես  
Ան կրէ

**Բ. Լծորդ.**

Ես խօսիմ  
Դուն խօսիս  
Ան խօսի

**Գ. Լծորդ.**

Եղակի

Ես կարդամ  
Դուն կարդաս  
Ան կարդայ

**ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԱՆԿԱՏԱՐ**

Եղակի

Ա. դիմի  
Բ. »  
Գ. »

Մէնք կրէի  
Դուն կրէիր  
Ան կրէր

Ես խօսէի  
Դուն խօսէիր  
Ան խօսէր

Ես կարդայի  
Դուն կարդայիր  
Ան կարդար

Յողնակի

Ա. դիմի  
Բ. »  
Գ. »

Մէնք խօսէինք  
Դուն խօսէիք  
Ան խօսէն

Մէնք կարդայնք  
Դուն կարդայիք  
Ան կարդայն

— Հրամայական եղանակը ի՞նչ կը ցուցնէ : — Ո՞ր դէմքերը միայն ունի :

— Արո՞ն են հրամայական եղանակի ձեւերը . — Հրամայական բայերու վրայ ի՞նչ նշան կը դրուի . — Ստորադասական եղանակը ի՞նչ կը ցուցնէ : — Քանի՞ ձեւ

նշան կը դրուի . — Արո՞ն են ստորադասական եղանակին ներկայ եւ անկատար ձեւերը :

**Հրահան 263.** — Հետեւեալ նախադասութիւններու բայերուն լծորդութիւ-  
նը , եղանակը , ժամանակը , նիւն ու դէմքը որոշեցէր բերանացի :

Աշխատէ՛ ու պիտի յաջողիս . — Կր բարձայի որ երջանիկ ապրէի . — Ո՞գ Skr , ներէ՛ մեր յանցանքներուն . — Ծափ , զնծացէր որովհետեւ արունը եկաւ . — Եթէ ողորմիր աղքատին , Աստուած ալ օնզի կ'ողորմի . — Պարաչեմ , եղբա՛յր , քիչ մը օգնէիր լինծի :

**Հրահան 264.** — Ուսուցին տուն տալովը ուղղագրեցէ՛ք վերի հրահանզը-  
և յիշեցէ՛ք թէ շեղազիր բառերը ի՞նչ կը կոչուին :

**Հրահան 265.** — Հետեւեալներուն հրամայական և ստորադասական եղա-  
նակի բոլոր ձեւերը զրեցէ՛ք :

Հող փորել , փայտ կտրել , շատ խորհիլ , զորէ դադրիլ , միշտ խնդալ :



### Յ. Պ. Ս. — ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

211. — Անորոշ եղանակը կը ներկայացնէ բային այն ձեւերը որոնք գործողութիւնը կամ վիճակը կը յայտնեն անորոշ եղանակով մը, առանց դէմքի և թիւի։ Օրինակ՝

Կուղեմ խօսիլ, երգող ժուչոնը, դրած նամակը եւն։

Այս խօսքերուն մէջ խօսիլ, երզող, գրած անորոշ եղանակ են։

212. — Անորոշ եղանակը չորս ձեւ ունի։ Ա. Աներեւոյք որ բային նախնական ձեւն է և ո՞չ ժամանակ կը ցուցնէ, ո՞չ թիւ և ո՞չ դէմք։ Օրինակ՝ գրել, խօսիլ եւն։

Բ. Ներկայ ընդունելուրիւն որ ներկայ ժամանակի գաղափար կուտայ առանց թիւի և դէմքի։ Օրինակ՝ վազող, զործող եւն։

Գ. Անցեալ ընդունելուրիւն որ անցած ժամանակի գաղափար կուտայ նոյնպէս առանց դէմքի և թիւի։ Օրինակ՝ խօսած, գրած, տեսած եւն։

Դ. Ապառնի ընդունելուրիւն որ գալիք ժամանակի գաղափար կուտայ, գարձեալ առանց դէմքի և թիւի։ Օրինակ՝ կարդալիք, զըրելու եւն։

213. — Բայերու երեք լծորդութիւններուն անորոշ եղանակի ձեւերն են հետեւեալները։

**Ա. Լծարդ.**

**Բ. Լծորդ.**

**Գ. Լծորդ.**

ԱՆԵՐԵՒՈՅՑ

Կրել

Խօսիլ

Կարդացող

ՆԵՐԿԱՅ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Գրող

Խօսող

Կարդացող

ԱՆՑԵԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Գրած, գրեր

Խօսած, խօսեր

Կարդացած, կարդացեր

ԱՊԱՌՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Գրելիք, գրելու

Խօսելիք, խօսելու

Կարդալիք, կարդալու

214. — Բայերուն այս վերոնշանակուած բոլոր վտափսութիւնները կարգով բերանացի կամ գրաւոր պատմելուն կ'ըստի խոհարհում։

— Անորոշ եղանակը ի՞նչ կը ցուցնէ. — Քանի՞ ձեւ ունի. — Ի՞նչ է անեւոյքը. — Ի՞նչ կը ցուցնէ ներկայ ընդունելուրիւնը. անցեալ ընդունելուրիւնը. ապաւնի ընդունելուրիւնը. — Բայերու եւել լծորդուրիւններուն անորոշ եղանակապանի ընդունելուրիւնը. — Ի՞նչ է խոնարհումը :

### ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԳՈՂԵՐԱ ՈՒ ԷՇԾ

Երկու գողեր կը կուռէին իշու մը համար գողոնի. Մին կուզէր զայն պահել, միւսն ալ կը յամառէր որ ծախտի։ Մինչեւ ասոնք այսպէս ասդին Զիրար անփնայ կը սրբիէն, Միր երրորդ գող վըրայ եկաւ, Էշն առաւ փախստ։ Զարեւը չարիքի մէջ միայն Միանալ կրնան։



**ՀՐԱՀԱՆՑ 266.** — Հետեւեալ նախադասութիւններու բայերէն անորոշ եղանակի վերաբերողները ստորագծեցէ՛ք. յեսոյ բերանացի որոշեցէ՛ք անոնց լծորդութիւնը, և աներեւոյթ, ներկայ, անցեալ կամ ապասնի ընդունելուրիւն ըլլալը.

Պարտինը սիրել մեր թշնամիները. այսպէս մեզի պատուրած է Յիսուս. — Գլուրող քարը հիմ չի ըններ. — Աստուծոյ սեղծած սիեզերը կը պամէ իր վառըք. — Քանի մը նամակներ ունիմ գրելիք. — Վատերու փայտ չունինք. — Փամեն փայլող առարկայ ուկի չէ. — Մեր շնչած օդը խմած ջուրը մարտը ըլլալու են. — Միհրան զլուխը կախած կը քալէր. — Վարդուհի զիսէ երգել, նուազել, պարել, նաեւ կարել ու ծեւել.

**ՀՐԱՀԱՆՑ 267.** — Հետեւեալ բայերը իրենց աներեւոյթի ձեւին վերածելով՝ զլեցէ՛ք անորոշ եղանակի միւս ձեւերը.

Քամենի, մաղեց, սիրիմ, կ'ազատէինք, սիմի ապրինք, կը ջանայի, ծածկենք, հանդիպեցայ, կը ցոլար, հոգացինք, ծամէի, խնդա՛.

**ՀՐԱՀԱՆՑ 268.** — Փակազիծի մէջ եղած բայերը յարմար եղանակին վերածեցէ՛ք :

Պէտք է որ ես (մեկնի), մենք (հրամայել), զուն (ներել), անիկա (ջանալ). Պէտք էր որ > > > > > >

# ԽՈՆԱՐՀՄԱՆ ՊԱՏԿԵՐ

ԸԼԼԱԼ ԲԱՅԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

## ՍՈՀՄԱՆԱԿԱՆ ԵԳԱԿԱՐ

ՆԵՐԿԱՅ

### Եզակի

- Ա. դեմ Ես եմ
- Բ. » Դուն ես
- Գ. » Ան է

### ԱՆՑԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ

- Ա. դեմ Ես եի
- Բ. » Դուն եիր
- Գ. » Ան եր

### ԱՆՑԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ

- Ա. դեմ Ես եղայ
- Բ. » Դուն եղար
- Գ. » Ան եղաւ

### ԲԱՅԱՐՁԱԿ ԱՊԱՌՆԻ

- Ա. դեմ Ես պիտի ըլլամ
- Բ. » Դուն պիտի ըլլաս
- Գ. » Ան պիտի ըլլայ

### ԱՆԿԱՏԱՐ ԱՊԱՌՆԻ

- Ա. դեմ Ես պիտի ըլլայի
- Բ. » Դուն պիտի ըլլայիր
- Գ. » Ան պիտի ըլլառ

## ՀՐԱՄԱՆԱԿԱՆ ԵԳԱԿԱՐ

- Ա. դեմ —
- Բ. » Դուն եղի՛ր

## ՄՏՈՐՄԴԱՍԱԿԱՆ ԵԳԱԿԱՐ

ՆԵՐԿԱՅ

### Եզակի

- Ա. դեմ Ես ըլլամ
- Բ. » Դուն ըլլաս
- Գ. » Ան ըլլայ

### ԱՆԿԱՏԱՐ

- Ա. դեմ Ես ըլլայի
- Բ. » Դուն ըլլայիր
- Գ. » Ան ըլլար

## ՄՏՈՐՈՇ ԵԳԱԿԱՐ

ԱՆԵՐԵՒՈՅՑՔ

### Ըլլաւ

ՆԵՐԿԱՅ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹ. ԱՆՑԵԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹ. ԱՊԱՌՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹ.

Եղաղ

Եղած, Եղեր

Ըլլալիք, Ըլլալու

**ՃՐԱԿԱՅԻՑ 269.** — Ըլլալ բայը բերանացի խոնարհեցէ՛ք վերը նշանակուած շարքով, նախ գերանունի հետ, յետոյ առանց գերանունի :

**ՃՐԱԿԱՅԻՑ 270.** — Միեւնոյն շարքով խոնարհեցէ՛ք գրել, խօսիլ, կարդար բայերը, նախ գերանունի հետ, յետոյ առանց գերանունի :

**ՃՐԱԿԱՅԻՑ 271.** — Միեւնոյն շարքով խոնարհեցէ՛ք վարել, շահիլ, աղաջ բայերը, նախ գերանունի հետ, յետոյ առանց գերանունի :

**ՃՐԱԿԱՅԻՑ 272.** — Հետեւեալ նախազատաւթիւններուն շեղազիք բառերէն եղակիները յոգնակիք, յոգնակիները եղազիք վերածեցէք :

Մայրը խնամեց իր զաւակը. — Կուսակալը կը կառավարէ նահանգ մը. — Զօրապետները կը հրամայէմ իրեց բանակին. — Ես մինչեւ կէս զիշեր աշխատեցապետները կը հրամայէմ կանակին. — Ես մինչեւ կէս զիշեր աշխատեցապետները կը հրամայէմ կանակին. — Մենք կատարեցինք մեր պարտերը. — Դուն ինձի բարեկամ եղի՛ր. — Մենք կատարեցինք մեր պարտերը. — Եղայ. — Դուն ինձի բարեկամ եղի՛ր. — Մենք կատարեցինք մեր պարտերը. — Եղայ. — Դուն ինձի բարեկամ եղի՛ր. — Ազգ տանիք թուշունին բայ. — Եղայ. — Դուն ինձի բարեկամ եղի՛ր. — Ազգ տանիք թուշունին բայ. — Պարտիզանը ծառերը պիտի պատուանք. — Սխալ մը կ'առաջնորդի ունը. — Պարտիզանը ծառերը պիտի պատուանք. — Դուն ինձանդ պիտի ընալ մեր ծննդքին. — Բժիշկը դարմարից իր հիւանդը. — Առուակը կարկաչածայն կը հնուր :

**ՕՐԻՆԱԿ.** — Մայրերը իննամեցին իրենց զաւակները :

Գ. Ա. ՐՈՒԴ



— Ի՞նչ է զարուեք . — Ո՞ր եղանակին առաջ եւ վերջը կուզայ զարուեք .  
— Ո՞ր ամփա կը սկսի զարուեք . — Ի՞նչ կը տեսնեմ վերի պատկերին մէջ . — Ի՞նչ  
կ'ընեն հոն ներկայացուած անձեր . — Ի՞նչ կը ներկայացնէ պատկերին վերի աջ  
կողմի մասը :

**Հասկանք 273.** — Հետեւեալ ածականներուն ծայրը եղ, իլ, ալ մասնիկ-ները կցելով բայեր կազմեցիք :

Դեղին, Թթու, Երկար, Ֆերմակ, զամաք, մանր, կեղծ, կէս, խոնարհ, մաքուր, աղտոս, պիղծ, նուազ, ս'գ, սուս, ասուշ, կարմիր:

**Հարիսնեց օդականությունը** — Խոնարհեցէք հետեւեալ բայերը դերանունով և առանց զերանունի:

Խարել, շինել, խոնարհել, մսիլ, հազար, զթալ:

**Համականք 225.** — Հետևեալ սողերը լրացուցէք զործածելով սրբակ բային յարմար ժամանակներու :

Երբու փայլակը շողայ, ամսար. . . . .

Եթէ փայլակը շողար, ամայր, . . . . .

Հազիւ թէ փայլակը շողաց, ամպր. . . . . :

Փայլակը պիտի շողայ եւ ամպը. . . . .

Պէտք է որ փայլակը շողայ որպէս զի ամպը.....:

Պէտք ուր որ փայլակը շողար որպէս զի

ՕՐԻՆԱԿ .— ԵՐԵՈՐ ՓԱյլակը շողայ , ամպր կ'որոտալ :

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱԴՅԱԿ, ՄԸ

Վարդուհի հազիւ տասնըհինգ տարեկան էր, եղր հացը մնաւ  
և դինք որբ ու անօդնական թռղուց ցաւագար մօրը և կրտսելու եղ-  
քօր մը հետ: Որովհետեւ աղքատիկ էին, Վարդուհի մասձեց թէ  
իրեն կը պատկանէր այլեւս ընտանիքին ապրուստի հոգը: Վար-  
դուհի աղնիւ սիրո մը կը կրէր աննկան կամքի մը հետ: Իրեն աւել  
ուրիշ մը պիտի վհատէր, պիտի լար, ողբար և թերեւս մուրացկա-  
նութեան պիտի դիմէր այս տեսակ պարագալի մը մէջ: Բայց անեկիա  
չյուսահատեցաւ և անմիջապէս գործի ձեռնարկից: Դիմէր ցորեկ  
կ'աշխատէր, կար կը կարէր, շապիկ կ'օսլայէր և դրամ կը շահէր,  
որով կը հսկար ասն պէտքերը: Նոյն խոկ իր պղտիկ եղբօր կրթու-  
թիւնն ալ անսեւ չըրաւ, և զանի գպրոց կը դրկէր ու կը հացթաց-  
թէր անոր գրական պէտքերը: Վարդուհի դեռ ատկէ աւելին աղ-  
պիտի ընէր եթէ ձեռքէն գար:

**Ճահանգ 276.** — Օրինակեցէ՛ք վերի հատուածը և բայերը որոշելով սպա-  
բազէցէ՛ք :

**ՀՐԱՄԱՆԸ 277.** — Ուսուցիչն տուն տալովը ուղղագրեցէ՛ք նոյն հատուածը։

**ՀՐԱՄԱՆԾ** 278. — ՀԵտեւեալ բայց բուն լծորդութիւնը, եղանակը, ժամանեանը, թիւն ու սէմօր որորեցէ՞ք:

ԱՐՏՈՒՐԻ ԱՐԵՎԻ. — ԵՐԵՎ ԵԶԵՐԸ

Երեք եղեր, իրաւմէ միշտ անբաժան  
թաւութքին մէջ կ'արածէին միաբան

Զունէին ընաւ գալիքն վախ :

ՕՐ ՄԸ, ՍԱԼԿԱՅՆ, ԻՐԱՐՈՒ ՀԻՏ ԳԾՏԱցաւ

Զար զայլ սկզբ շատ և այս  
ու այս էլեմենտը անոնք ։ Եաւ սիւրա

բաժնուած էրս ասոք . յա դա  
հետք առ զատ զատ բզրկեց կերաւ :

Գայում, Ա! ՓԵՍԼԱՆԻ

ՏԵՐԵՆԻՑ

## ՅԱ. ԴԱ. — ԶԱՐՏՈՒՂԻ ԲԱՅԵՐ

215. — Կան կարգ մը բայեր որոնք անցեալ կաստրիալի կամ հրամայականի կամ երկուքին մէջ ալ, ինչպէս նաև անցեալ ընդունելութեան մէջ կը տարրերին երեք լծորդութեանց կանոնաւոր ձևերէն։ Առաջ կը կոչուին զարույի բայեր։

216. — Ա. Լծորդութեան զարտուղի բայերը հետեւեալներն են։

### ԱՆՑԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ

|          |                                                                 |
|----------|-----------------------------------------------------------------|
| ԳՏԵԼ     | Գտայ, գտար, գտու, գտանք, գտանք, գտանք,                          |
| ԵՐԵԼ     | Ելոյ, ելոր, ելու, ելոնք, ելոք, ելոնք,                           |
| ՏԵՍԻԵԼ   | Տեսայ, տեսար, տեսաւ, տեսանք, տեսաք, տեսանք,                     |
| Ա.Ա.ԵԼ   | Առէ, առէր, առաւ, առնք, առէք, առնք,                              |
| ԲԱԵԼ     | Բախ, բախը, բախ, բախնք, բախնք,                                   |
| ԲԵՐԵԼ    | Բերի, բերեր, բերու, բերնք, բերէք, բերինք,                       |
| ՀԱՐԳԵՆԵԼ | Հարցուցի, հարցուցիր, հարցուց, Հարցուցնք, հարցուցէք, հարցուցինք, |

ԳՏԵԼին պէս կը խոնարհուին մտնել, իջնել, հեծնել։

Ա.Ա.ԵԼին պէս կը խոնարհուին թինել, պազնել, խածնել։

ՀԱՐԳԵՆԵԼին պէս կը խոնարհուին լցնել, ցուցնել, շարձննել, կորպնել և բոլոր ցնել վերջաւորող բայերը։

217. — Բ. Լծորդութեան զարտուղի բայերը հետեւեալներն են։

### ԱՆՑԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ

|         |                                            |
|---------|--------------------------------------------|
| ՀԱՍԻԲԵԼ | Հասոյ, հասար, հասաւ, հասանք, հասաք, հասանք |
| ՓԱՀԵԼ   | Փլոյ, փլար, փլու, փլանք, փլաք, փլանք       |
| ՆԱՍԻԲ   | Նստայ, նստար, նստաւ, նստանք, նստաք, նստանք |

### ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

|         |                         |
|---------|-------------------------|
| ՀԱՍԻԲԵԼ | Հասէ՛ր, հասնէ՛ք, հասէ՛ք |
| ՓԱՀԵԼ   | Փլէ՛ր, փլէ՛նք, փլէ՛ք    |
| ՆԱՍԻԲ   | Նստէ՛ր, նստնէ՛ք, նստէ՛ք |

Հասիլին պէս կը խոնարհուին մեռնիլ, բռւսնիլ, անցնիլ, հազընիլ, հատնիլ։

ՓՀիլին պէս կը խոնարհուին դպչիլ, փակչիլ, բոչիլ, փախչիլ։

ՆԱՏԻԼին պէս կը խոնարհուին սկսիլ, փրիլիլ, ծիլիլ։

218. — Գ. Լծորդութեան զարտուղի բայերը հետեւեալներն են։

### ԱՆՑԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ

|         |                                                 |
|---------|-------------------------------------------------|
| ՄԱԿԱԼ   | Մնացի, մնացիր, մնաց, մնացնիք, մնացիք, մնացին    |
| ՔԱԽԱԼ   | Քացի, քացիր, քացաւ, քացնիք, քացիք, քացին        |
| ԼԱԼ     | Լացի, լացիր, լացաւ, լացնիք, լացիք, լացին        |
| ՄԱՊԱՆԱԼ | Մոռցոյ, մոռցար, մոռցաւ, մոռցնիք, մոռցիք, մոռցին |

### ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

|        |                                                 |
|--------|-------------------------------------------------|
| ՄՆԱՑԻՌ | ՄնացիՌ, մնա՛չք, մնացէՌ                          |
| ԲԱՇԱԾ  | Բա՛ց, բանա՛նք, բացէՌ                            |
| ԼԱԾ    | Լա՛ց, լա՛նք, լացէՌ                              |
| ՄՈԱՋԻՌ | ՄոռցիՌ, մոռցար, մոռցաւ, մոռցնիք, մոռցիք, մոռցին |

ՄՈՈԿԱՂԻ պէս կը խոնարհուին զարմանալ, զողեալ, վախնալ, վեճնալ, իրեալ, սնենեալ և ուրիշ սաղմախիւ նալ վերջացաղը բայեր։

219. — Կա նաև թուղար բայեր որուն վերջաւորութիւններէն և որ մասնաւոր խոնարհում տնի (առև էլ 120)։

— Այս տեսալ բայերը զարտուղի կը կոչուին։ — Արո՞ն են Ա. ԾՈՐԴՈՒՔԵԱՆ զարտուղի բայերը։ — Ամբողջովին խոնարհեցէ զժնել, եղել, տեսնել, առնել, պերել, հարցնել բայերը։ — Արո՞ն են Բ. ԾՈՐԴՈՒՔԵԱՆ զարտուղի բայերը։ — Ամբողջովին խոնարհեցէ հասիլ, փսիլ, նախի բայերը։ — Արո՞ն են Գ. Պը ծորդուքեան զարտուղի բայերը։ — Ամբողջովին խոնարհեցէ մնալ, բանալ, շա, մոռնալ բայերը։

**ՀԵՐԱԿԱՆ 279.** — Հետեւեալ բայերուն եղանակը, ժամանակը, դէմքն ու պէտք որոշեցէ՛ք։

Քանչնը, զտաւ, բերենք, տեսան, կ'ելլէր, ա՛ռ, ելէ՛ք, տեսած, հասանք, փլաւ, նատեցէք, առինք, մնաց, բա՛ց, լացի, մոռցան, բերէք, մնացած, լացէք, հարցուցնիք, հարցուր։

# ԽՈՆԱՐՀՄԱՆ ՊԱՏԿԵՐ

ԹՈՂՈՒԼ ԲԱՅԻՆ ԽՈՆԱՐՀԱԿԱՄԸ

## ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵԳԱԿԱՆ

| Եղակի  | ՆԵՐԿԱՅ    |
|--------|-----------|
| Ա. դեմ | Կը քողում |
| Բ. »   | Կը քողուս |
| Գ. »   | Կը քողու  |

| Թողեակի    |
|------------|
| Կը քողումն |
| Կը քողուր  |
| Կը քողուն  |

| Ա. դեմ | Կը քողուի  |
|--------|------------|
| Բ. »   | Կը քողուիր |
| Գ. »   | Կը քողուր  |

| ԱՆՑԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ |
|----------------|
| Կը քողումն     |
| Կը քողուրի     |
| Կը քողուն      |

| Ա. դեմ | Թողուցի  |
|--------|----------|
| Բ. »   | Թողուցիր |
| Գ. »   | Թողուց   |

| ԱՆՑԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ |
|-----------------|
| Թողուցին        |
| Թողուրի         |
| Թողուն          |

| ԲԱՅԱՐՁԱԿ ԱՊԱՌՆԻ |
|-----------------|
| Ա. դեմ          |
| Բ. »            |
| Գ. »            |

| Պիտի քողում |
|-------------|
| Պիտի քողուն |
| Պիտի քողուր |

| ԱՆԿԱՏԱՐ ԱՊԱՌՆԻ |
|----------------|
| Պիտի քողուի    |
| Պիտի քողուիր   |
| Պիտի քողուր    |

| Պիտի քողումն |
|--------------|
| Պիտի քողուրի |
| Պիտի քողուն  |

| ՀՐԱՄԱՆԱԿԱՆ ԵԳԱԿԱՆ |
|-------------------|
| Ա. դեմ            |

| Թողունին |
|----------|
| Թողուցին |

## ՍՏՈՐՅԴԱՍՍԱՆԱ ԵԳԱԿԱՆ

ՆԵՐԿԱՅ

| Եղակի  |
|--------|
| Ա. դեմ |
| Բ. »   |
| Գ. »   |

| Թողեակի |
|---------|
| Թողում  |
| Թողուս  |
| Թողուն  |

| Եղակի  |
|--------|
| Ա. դեմ |
| Բ. »   |
| Գ. »   |

| Թողեակի  |
|----------|
| Թողումին |
| Թողուրի  |
| Թողունի  |

## ԱՆՑՈՐՈՇ ԵԳԱԿԱՆ

ԱՆԵՐԵԿՈՅՑ

Թողու

ՆԵՐԿԱՅ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹ. ԱՆՑԵԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹ. ԱՊԱՌՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹ.

Թողող Թողած, թողուցած, թողուցեր Թողելիք, թողելու

ՀՐԱՄԱՆԻ ՀՅԱՅ. — ԽԵՏԵԿԱԼ Բայցերը :

Մնել, մեռնիլ, թրնել, թռչնել, սկսիլ, ունենալ, ճանչնալ, զարմանալ, լեցնել :

ՀՐԱՄԱՆԻ ՀՅԱՅ. — Հետեւեալ բայցերուն արմատները գտէք և ըսէք թէ ի՞նչ տեսակ բայցեր են այդ արմատները (գոյակա՞ն, ածակա՞ն, թէ բայցամաս) :

ՀՐԱՄԱՆԻ ՀՅԱՅ. — Հետեւեալ կրած կրուսանդին բայցամատներուն կրած ձայնաւորի փոփոխելիւն կած կրուսանդին բայցամատեցէք :

ՀՐԱՄԱՆԻ ՀՅԱՅ. — Հետեւեալ նշանակութիւնները տուող բարդ բայցեր կազմեցէք (նշանակութ բայցերուն արմատները միացնելով բավիլ բառերուն հետո) :

Աստուած սիրող, զիր զրոյ, կամուխ համառզ, թեռ կրող, մեռնել թաղող, կօշիկ կարող, տուն շինող, լուր թերոյ, անուշ բուրոյ, նոր ծնած, կիս մաշած, նոր բուսած :

ՕՐԻՆԱԿ. — Աստուածաէր :



Յ. Բ. Դ. Ա. — ԱՆԿԱՆՈՆ · ԲԱՅԵՐ

220. — Կան քանի մը բայեր ալ, որոնց անցեալ կատարեայի,  
հրամայականի և անցեալ ընդունելութեան ձեւերը բոլորովին կը  
տարբերին բայերու թէ՛ կանոնաւոր թէ՛ զարտուղի ձեւերէն։ Այս  
բայերուն բոն արմատները երեւան կ'ելլին անկանոն ժամանակնե-  
րուն մէջ։ Ասոնք ալ կը կոչուին անկանոն բայեր։

221. — Անկանոն բայերը հետեւեալներն են.

ԱՆՑԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ

| ՔԱՂԱՔ(*) | ՀՐԱՄԱՅԱԿԱՆ                                         | ԱՆՑ. ԸՆԴ. |
|----------|----------------------------------------------------|-----------|
| Եղիշե    | Եղայ, Եղար, Եղաւ,<br>Եղանք, Եղոք, Եղոն             | Եղած      |
| Գեղե     | Գրի, Գրիր, Գրաւ,<br>Գրինք, Գրիք, Գրին              | Գրած      |
| Ջնել     | Ջրի, Ջրիր, Ջրաւ,<br>Ջրինք, Ջրիք, Ջրին              | Ջրած      |
| Զարգել   | Զարկի, Զարկիր, Զարկաւ,<br>Զարկինք, Զարկիք, Զարկին  | Զարկած    |
| Տանիլ    | Տարի, Տարիր, Տարաւ,<br>Տարինք, Տարիք, Տարին        | Տարած     |
| Տալ      | Տուի, Տուիր, Տուաւ,<br>Տուինք, Տուիք, Տուին        | Տուած     |
| Գալ      | Եկայ, Եկար, Եկաւ,<br>Եկանք, Եկաք, Եկան             | Եկած      |
| Գառնայ   | Գարձոյ, Գարձար, Գարձաւ,<br>Գարձանք, Գարձաք, Գարձան | Գարձած    |
| Իջնալ    | Ինկոյ, Ինկար, Ինկաւ,<br>Ինկանք, Ինկաք, Ինկան       | Ինկած     |
| Երբալ    | Ինացի, Պատար, Պատաւ,<br>Պատանք, Պատաք, Պատան       | Պատած     |
| Ուտել    | Կերոյ, Կերար, Կերաւ,<br>Կերանք, Կերաք, Կերան       | Կերած     |

— Ո՞ր տեսակ բայեր կը կոչուին անկանոն։ — Որո՞նք են անկանոն բա-  
յեր։ — Ամբողջութեամբ խնարնեցէ՛ք զանոնի զան։

(\*) Ի՞լլալ բայը երկու տեսակ սահմանական ներկայ և անկատար ունի. այն է՝  
ել, ես, ի, իի, իիր, իր եւն. ձեւէն զատ կ'ըլլամ, կ'ըլլաս, կ'ըլլայ, կ'ըլլայի,  
կ'ըլլայիր, կ'ըլլար եւն։

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՊԱՏՃԱՌԱՍ. ՈՐԱՐԱՅՄՈՒՅ

Պետրոս որկրամոլ էր։ Օր մը  
երբ իր մայրը տունը չէր, խոհանոց ի-  
ջաւ, աթոռ մը ատաւ, վրան ելաւ,  
գարանը բացաւ և սոքի ծայրերուն  
վրայ բարձրացած՝ ճիգ բրաւ հասնելու  
վերի գարակին վրայ դրուած շաքարե-  
ղէնի ամսնի մը։ Յանկարծ աթոռը տա-  
պալեցաւ և Պետրոս սալայատակին վը-  
րայ ինկաւ ու գլուխը պատուեցաւ։ Այս դասը իր օգուար ունեցաւ։  
Պետրոս այլեւս մուցաւ որկրամոլութիւնը։



— Պետրոս ի՞նչպիսի տղայ մըն էր։ — Ի՞նչ է ուկրամոլութիւնը։ — Ա՞րն է  
ուկրամոլութեան հայանից առաքինութիւնը։ — Օր մը ի՞նչ քառ Պետրոս։ — Ի՞նչ  
արկած պատահեցաւ իրեն։ — Այս արկածը ի՞նչ օգուտ ունեցաւ։

ՀՐԱԽԱՅԻ 284. — Օրինակեցէ՛ք վերի հատուածը և զարտուղի բայերը մէկ,  
անկանոն բայերը երկու զիծով ստորագծեցէ՛ք։

ՀՐԱԽԱՅԻ 285. — Ուսուցչին տուն տալովը ուղղագրեցէ՛ք նոյն հատուածը։

ՀՐԱԽԱՅԻ 286. — Խոնարնեցէ՛ք հետեւեալ բայերը։  
իշնել, բուսնիլ, հեծնել, զպիլ, անցնիլ, փակչիլ, փրթիլ, կենալ, ցու-  
ցընել, զարծնել։

ՀՐԱԽԱՅԻ 287. — Հետեւեալ բայերուն եղանակը, ժամանակը, թիւն ու  
զէմբը որոշեցէ՛ք բերանացի։

Եղէ՛ք, գրինք, ըրիք, զարկին, սա՛ր, տուիր, տարաւ, ըրած, եկանք,  
տուէ՛ք, զարձած, ինկան, կիւր, եկէ՛ք, զարկած, զնացիք, դի՛ր։

ՀՐԱԽԱՅԻ 288. — Հետեւեալ բայերը անկատար և կատարեալ անցեալի վե-  
րածեցէ՛ք բովը դրուած տէր բայիներուն համաձայնեցնելով։  
Ես (ուտել), մենք (նազնիլ), ճնճղուկները (թոչիլ), զուն (ընել), նապաս-  
աւ (ուտել), իննը (նազնիլ), հիւենը (զայ), ճամբորդները (երթալ), գուք  
սակը (փախչիլ), աննը (զամնիլ), հիւենը (զայ), ճամբորդները (երթալ), գուք  
վախնալ, ես (զիմանալ), աննը (զայ), մենք (դառնալ), զուք (դնել), ես  
(թողուք), տունը (փիչիլ), մենք (խնդալ)։

ՕՐԻՆԱԿ. — Ես կ'ուտէի, ես կերայ։

## ԵԳ. ԴԱ. Բ. — ԷԱԿԱՆ ԲԱՅ

222. — Էական կը կոչուի լլալ բայը որ վիճակ և գոյութիւն կը ցուցնէ :

223. — Էական բայը նախադասութեան մէջ կ'ունենայ իրեն յատուկ լրացուցիչը առանց որու խմաստ չի կընար տալ : Օրինակ՝ երկիրը գնտածեւ է :

Այս խօսքին մէջ է բային յատուկ լրացուցիչն է գնտածեւ բառը, որովհետեւ խօսք չըլլար եթէ ըսենք. «Երկիրը. . . . է» :

224. — Նախադասութեան մէջ էական բային յատուկ լրացուցիչը կը կոչուի սուրողելի որ տէր բայիին մէկ հանգամանքը կը ցուցնէ :

225. — Ստորոգելին կրնայ ըլլալ գոյական կամ ածական Օրինակ՝

Պղինձը մետաղ է :

Ծովին վախճանը թշուառ կ'ըլլայ :

Այս նախադասութիւններու առաջինին մէջ մետաղ գոյական ստորոգելի է. երկրորդին մէջ թշուառ ածական ստորոգելի է :

— Ո՞ր բայը էական կը կոչուի. — Էական բայը ինչի՞ պէտք ունի իմաս մը տար համար. — Էական բային յատուկ լրացուցիչը ի՞նչ կը կոչուի եւ ի՞նչ ցոյց կուտայ. — Սուրողելին ի՞նչ տեսակ բառ կրնայ ըլլալ :

**ՀՐԱՀԱՑՈՒՅՑ 289.** — Հետեւեալ նախադասութիւնները լրացուցէ՛ք կէտերուն տեղ դնելով տէր բայիններուն յատկութիւնները ներկայացնող պատշաճ ածական ստորոգելիններ :

Վագրը.....է. — Մրշիւնը.....է. — Կապարը.....է. — Լի-  
ռը.....է. — Ծովուն ջուրը.....է. — Զիւնը եւ շարարը.....են. —  
Ազամանդը.....է. — Աղուէսը.....է. — Կիտրոնը եւ քացախը.....  
են. — Վարդին միւղերը.....են. — Ածուխը.....է. — Մեղրն ու կաթը .....են. — Երկինքը.....է. — Սոին ու սխորը.....են.  
Օրինակ. — Վագրը անգութ է.

## ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — Վ. Ա. ՌԴ Հ. Ը.

Սիրուն ծաղիկ լուսաթափանց,  
Գիտե՞ս, ո՞րչափ կը սիրեմ քեզ.  
Սակայն, աւազ, հազիւ ծաղկած,  
Կ'ամինետանայ վառքըդ կարծես :

Ամէն անգամ որ բախսն անգութ  
Վճիռը տայ քեզի մահուան,  
Իրեւ յուշը շնորհներուդ  
Համ կը ծգնս բոյր մը միայն :

Այնպէս ալ երբ գիտուններէն  
Մէկը երկրէս մեկնի լրին,  
Կ'արտարուէ միշ ետևէն  
Աղւոր բոյրը իր համբաւին :

Ա.Պէտր ՄՈՒԴԵՄԾՈՆ

Թարգմ. Մ. Ա. ՊԱՐՍՍ.ՄԵՍՆԻ

**ՀՐԱՀԱՑՈՒՅՑ 290.** — Հետեւեալ նախադասութիւններուն ածական ստորոգելի-  
ները մէկ, զոյական ստորոգելինները երկու զիժով ստորագծեցէ՛ք :

Ծովը լուրունկ է. — Կաղնին ծառ է. — Ջուրը շոզի կ'ըլլայ երբոր տաք-  
նովը լուրունկ է. — Կաղնին ծառ է. — Ջուրը շոզի եղաւ. — Դուր հարուս էք. —  
նայ. — Օդը տաք էշ. — Փայտը վառեցաւ մոխր եղաւ. — Դուր հարուս էք. —  
Մենք բարեկամ ենք ձեզի. — Պտուղները հասուն են. — Շահորբամը եւ լելակը  
ծաղիներ են. — Տղա՛ք, հնազանդ եղէ՛ք մեր ծնողըին :

**ՀՐԱՀԱՑՈՒՅՑ 291.** — Էական բային պատշաճ եղանակներովը լրացուցէ՛ք հե-  
տեւեալ նախադասութիւնները :

Տղան բարի..... — Ես մարուր..... — Մենք երջանիկ.....  
— Հինք բաղաքները ընդհանրապէս պարսպապատ..... — Ս. Գրիգոր Հայոց  
— Հինք բաղաքները ընդհանրապէս պարսպապատ..... — Որդին իր հօրը յաջորդը..... — Անոնք ասկէ  
կուսաւորիչն..... — Որդին իր հօրը յաջորդը..... — Պիտի նաւարկէինք եղէ՛ք ծովը հանդարտ.....  
վերջ ձեզի թշնամի..... — Պիտի նաւարկէինք եղէ՛ք ծովը հանդարտ.....  
— Պարսինք բարեացակամ.....մեր ընկերներուն համար :

**ՀՐԱՀԱՑՈՒՅՑ 292.** — Վերի հրահանդին լրացուած բայերուն եղանակը, ժամա-  
նակը, թիւը ու դէմքը որոշեցէ՛ք :

**ՀՐԱՀԱՑՈՒՅՑ 293.** — Հետեւեալ զոյական և ածականներուն նաև մասնիկը կը-  
ցելով բայեր կազմեցէ՛ք :

Յած, գլր, զող, րյո, տէր, մեծ, բուն, սեւ, հին, չոր, արթուն,  
բարձր, փայտ, նիհար, կապոյտ, կարծր :

## Յ.Դ. Դ.Ա. — ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ԲԱՅ

226. — Ներգործական կ'ըսուեն այն բայերը որոնք աէր բայիին կալմէ ուրիշի մը վրայ կատարուած դործ մը կը ցուցնեն։ Օրինակ՝ Միհրան ծեծեց իր քոյրը։

Այս նախադասութեան մէջ ծեծեց բայը ներգործական է, որովհետեւ աէր բային (Միհրան) գործողութիւն մը կը կատարէ (կը ծեծէ) իր քրոջ վրայ։

227. — Ներգործական բայը անսպատճառ կը կարօտի իրեն յատուկ լրացոցիչի մը ցրակէս զի խօսքին խմասոր ամբողջանայ։ Օրինակ՝

Աստուած ստեղծեց . . . . .

Այս նախադասութիւնը թերի է, որովհետեւ չի հասկցուիր թէ Աստուած ի՞նչ ստեղծեց. ուստի լրացոցիչ բառով մը հարկ է խօսքը ամբողջայնել և ըսել։

Աստուած ստեղծեց տիեզերքը։

Այս նախադասութեան մէջ ստեղծեց ներգործական բայ է, շիեզերը իրեն յատուկ լրացուցիչը։

228. — Ներգործական բային յասուկ լրացոցիչը միշտ հայցական հոլով սեսի խնդիր է, որ նախադասութեան մէջ կ'որոշուի զ՞ով կամ ի՞նչ բանը հարցում ընելով բային վրայ։ Օրինակ՝

Հացադործը հաց կ'եփէ. հացադործը ի՞նչ կ'եփէ. — հաց։

Մեսրոպ կը սիրէ իր մայրը. Մեսրոպ զ՞ով կը սիրէ. — մայրը։

Այս նախադասութեան մէջ հաց, մայրը հայցական հոլով սեսի խնդիր են։

— Ո՞ր տեսակ բայերը ներգործական կը կոչուին. — Ներգործական բայերը ամբողջ իմաստար նամաւ ի՞նչ տեսակ բառի մը պէտք ունին. — Ներգործական բային յատուկ լրացոցիչը ի՞նչ կ'ըլլայ, ի՞նչ կը կոչուի, եւ ի՞նչ նարցումով կ'որոշուի։

**Ճամհանից 294.** — Հետեւեալ ներգործական բայերուն բով մէյմէկ յարմարաէր բայի և սեսի խնդիր զնելով նախադասութիւններ կազմեցէ՛ք։

Տաշի, հերկել, ցանել, նուագել, սնկել, կարել, ածիկել, ծեփել, բրել, խարսել, լուսել, սպագել։

Օրինակ. — Հիւմը կը տաշէ փայտը։

**Ճամհանից 295.** — Հետեւեալ նախադասութիւններուն մէջ ներգործական բայերուն աէր բայինքը մէկ, սեսի խնդիրներ երկու զիանգ սառացնեցէ՛ք։

Հովը կը վանէ ամսերը. — Այգին խաղող կ'արտադրէ. — Մենք երածը տութիւնը կը սիրենք. — Բարի ծառը բարի պտու կուտայ. — Ծաղիկները կը զարգան մեր պարտէզները. — Ծաղերը շուր կուտան. — Տնօրէնը կը վարէ դարողան մեր պարտէզները. — Խոհարարը կերպար կ'եփէ. — Ես հաց պիտի ուտեմ. — Դրիգոր դարողը. — Խոհարարը կերպար կ'եփէ. — Անսը պւետեցին իրենց դասեր։

**Ճամհանից 296.** — Հետեւեալ նախադասութիւնները սարսոջացուցէ՛ք հարցումներն պատասխաննելով և զնելով ներգործական բայերուն յորմար սեսի խնդիր բացուցիչներ։

Լուացարար կը յուսի (ի՞նչ բանը). — Նեղոս գետը կ'ողողէ (ի՞նչ բանը). — Թղթատար կը փոխադրէ (ի՞նչ բաներ). — Դրավաճառը կը ծախէ (ի՞նչ բան). — Զին կ'ուժարտասափերը կը շինէ (ի՞նչ բան). — Արեւը կուտայ (ի՞նչ բաներ). — Զին կ'ուժէ (ի՞նչ բան). — Կայէն սպաննեց (զո՞վ). — Սատանան փորձեց (զո՞վ). — Գայտը կը յափշակէ (զո՞նք)։

~~~~~

ՏՐԱՎԱԽՈՍՈՒԹԻՒՆ. — Ա.ՍՅՈՒԱ.Ծ. Ա.ՄԻՒ. ԻՆ.Զ Կ.Բ. ԱՏԵՎ.Վ.Ը.

— « Ծաղիկներն ի՞նչպէս շինեց Աստուած, մայր։

Ո՞ւր զըսաւ զիներն ամէնուն յարմար։»

— « Տեսաւ որ աշխարհ զարդարանք չունէր,

ժպտեցաւ. խլոյն ծըլան ծաղիկներ։»

— « Զարմաննը. ուրեմն ինչ որ կայ լսեղծուած

Ամէնն ալ, մայրիկ, շինած է Աստուած։»

— « Այու, ամէն բան, ըլլաս, հովն եւ շուր

կըրակն, օդն ու լոյս արեւին մաքուր

— « Հապա դո՞ւն, մայր, քի՞զ ալ ստեղծեց ան»

— « Զի՞ս.»

Անշուշչ. բայց ի՞նչ կայ որ այդրան կ'ապշին»

— « Շինելու համար քեզ պէս պատուական

Մայր մ'արդեօք որբան յողած է, որբան»

Քարզմ. Ա.Լ.ՓԱ.ՍԼ.Ա.Նի

1. Ա.Ա.ԴիջՊՈՆ



ԾԵ. ԴԱ. ԶԵԿՈՔ ԲԱՅ

229. — Չեղոք կ'րսուին այն բայերը, որոնք տէր բայիին մէկ վիճակը կամ ինը իր վրայ կատարած մէկ գործը կը ցուցնեն։ Օրինակ՝

Թռչնիկը մեռաւ . սոխակը թռաւ գնաց :

Այս նախադասութիւններուն մէջ մեռաւ, բռաւ, զնաց բայերը չեղոք են, որովհետեւ իրենց նշանակած գործողութիւնները կամ վիճակները տէր բայիին վրայ կը կատարուին, չէ թէ ուրիշի մը վրայ։

230. — Բայի մը չեղոք ըլլակը անկէ կը ճանչցուի որ սեռի խնդիր չունենար և իր քով չի յարմարիր դնել մեկը կամ բան մը բառերը։ Օրինակ՝

Խնամեն, ուսիւ ներդորձական են, զի կրնանք ըսել «մէկը խընակն բան մը ուտել» . բայց մեռնիկ, երբադ չեղոք են, որովհետեւ չենք կրնար ըսել «մէկը մեռնիկ, բան մը երթալ» եւն։

— Ո՞ր տեսակ բայերը չեղոք կը կոչուին . — Չեղոք բայերը սեռի խնդիր կ'ունենա՞ն, ի՞նչ կերպով կը հանչցուին :


ԸՆԹԵՐՑՈՒՄ : — ԵՐԵՇԻ ՎՏԱԿՆԵՐ

Երկու վտակներ կը բղխէին միեւնոյն ակէն . երկուքն ալ համասրապէս յստակ և վճիռ էին . Առաջինը կը հոսէր աւազի և խիճերու վրայէն, իր յստակութիւնը կը պահէր իր բովանդակ ընթացքին մէջ և իր ոռոգած մարդագետիններուն հրապարյն ու կեանքն էր : Երկրորդը տղմուռ ճահճճներու մէջ շրջան կ'ընէր և իր ջորիքը ա'յնքան կը պղտորէին ու ժահահու կը դառնային որ ոչ մէկը կը համարձակէր իրեն մօտենալու :

Այսպէս ալ մենք բարի կամ չար կ'ըլլանք մեր յաճախած ընկերութեան համեմատ :

ՀՐԱՀԱՆՑ 297. — Ուսուցին տուն տալով ուղղագրեցէ՛ք վերի հառուածը և էական, ներզործական ու չեղոք բայերը որոշեցէ՛ք բերանացի .

ՀԱՅՐ ՍԻՄՈՆԻՆ ՓԵԹԱԿՆԵՐԸ



1. — «Պօտիկ դրացիներ, բայ հայ Սիմօն, չըլլայ որ երաք մեղամենք խառնեսկէ» :

2. — Հայր Սիմօն մեկնեցու : «Ո՞ն, ի՞նչ անուս կ'ըլլայ մեղրը» :

3. — «Վայ, վայ! կը պուան Վանէ եւ Գուրզէն» :

4. — «Ահ, ի՞նչ եղան, Ասուած իմ» կ'ըսեն հայրն ու մայր . Հերանացի պատմեցէ այս մանրամէպը» :

ՀՐԱՀԱՆՑ 298. — Հետեւեալ բայերէն ներզործական և չեղոքները որոշելով գատ գատ սիւնակներու մէջ զբեցէր .

Իմել, ապրիլ, փակել, բանայ, շարժիլ, զթալ, սողալ, զալ, թաջր, լալ, տալ, սոսկալ, ելլել, արգիլել, զողնալ, փորել, իշնել, խենզենալ,

ՀՐԱՀԱՆՑ 299. — Գտէք հինգ ներզործական և հինգ չեղոք բայ :

ՀՐԱՀԱՆՑ 300. — Հետեւեալ բայերը իբրև տէր բայի զործածելով և իրենց քով մէյմէկ չեղոք բայ զնելով նախադասութիւններ կազմեցէր .

Մանկիկը, ծուկը, էշը, կառը, զնդակը, շունը, օձը, անձեւը, արծիւը, ծին :

ՕՐԻՆԱԿ . — Մանկիկը կուլայ :

Ծ 9. ԴԱՍ. — ԱՆՑՈՂԱԿԱՆ ԲԱՅ

231. — Անցողական կը կռչուին այն բայերը որոնց տէր բառին գործողութիւնը ուրիշի մը կատարել կուտայ : Օրինակ՝

Վարժապետը քերականութիւն կը սորվեցնէ իր աշակերտաներան։
Այս նախադասութեան մէջ կը առվեցնէ անցողական է որովհետեւ,
տեւ, տէր բային (վարժապետը) չէ որ կը սորվի, այլ ուրիշներան կը
սորվեղնէ :

232. — Անցողական բայերն ալ ներդործականի ոյժ ունին և կ'ունենան սեռի խնդիր լրացուցիչ :

233.—Ներդործական և չէղոք բայերը անցողականի կը փոխուին արմատին վրայ աւելցնելով ցնել մասնիկը՝ յօդակապով կամ առանց յօդակապի, կամ երբեմն ալ բային քով գնելով տակ բայը :

ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ԵՒ ԶԵԶՈՔ

Ա.	ՂԵՐԵԴ.	ՍԻՐԵԼ,	ԽԾՆԵԼ,	ՔՐԵԼ	
Բ.	»	ԽօսիԼ,	Թռ-Ա; ԻԼ,	ՀԱՊՆԻԼ	
Գ.	»	ԿԱՐԳԱԼ,	ԹԱՐԿԱՆԻԱԼ,	ԲԱՆԱԼ,	ԳՈՂՆԱԼ

ԱՆՑՈՂԱԿԱՆ

Սիրցնել, իչեցնել, գրել տալ
խօսեցնել, թռցնել, հագնել
կարդացնել, բարկացնել,
բանալ տալ, գողզնել

— №^o 8 տեսակ բայերուն կ'ըստի անցողական. անցողական բայերը №^o 8 տեսակ բայերուն ոյժ ունին. — Ներգործական եւ չէզոք բայերը ի՞նչ կերպով անցողականի կը փոխուին :

Հրահանց 301. — Հետեւեալ բակոր անօռուախանի մեսածեալ:

Սեծնալ, շահիլ, ուտել, մոռնալ, ուշանալ, նստիլ, գիտնալ, հասնիլ, քալել, վազել, շողալ, փակչիլ, հաւատալ, հեծնել, երերալ:

Փակել, ծախել, աղալ, վառել, նուազել, տանիլ, բերել, առնել, նայել, սրբել, ցրել, աղասել:

Համակց 302. — Հետեւալ անցողական բայերը իրենց ներզործական կամ չչոր ձևին վերածեցիք :

Վերջացնել, հասկցնել, լացնել, կերցնել, լուսցնել, լոզցնել, հանգչեցնել, մուրացնել, սկսիլ տալ, շինել տալ, բննել տալ:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԳՈՐԾԵ

«Եուս եկուր, Պետրոս, եկուր որ Տեսնես
«Խոշոր սոսկաի զորս մը սեւերես»
Կ'ուէր Պողոս Պետրոսին .

«Զայն կը սպաննենք ու կը գքսնունք, եկուր»:
Մին քարեր առաւ, միւսն ալ փայտ մը տուր
Եւ գործին վըրայ սպացն միասին:
Բեւնակառքի մը լըծուած էշ մը սին
Որ հոնկէ կ'անցնէր, զետինն, ոռթին մօս
Գորտը նշմարեց, կանգ առաւ, եւ զայն
Զի կոխուելու համար՝ խրնամո՞ս
Շարժում մընելով փոխեց իր ճամբան:
Այն ատեն Պօղոս իր քարերը թիրս
Մէկ կողմ նետելով, Պետրոսին ըստ.
«Ի՞նչ պիտի ընէինք, եղբայր, ա՞ն, իրաւ
«Այս էշն է մենէ նըւազ չարասիրս:

Թարգմ. ԱԼՓԱՍԼԱՆԻ

Լ. ԱՐԴԻԶՊՈՆ

Ճահանգ 303. — Հետեւեալ նախադասութիւններուն մէջ անցողական բայց յերուն տէր բայիներն ու սեռի խնդիրները որոշեցի՞ք :

Սմբատ սաստիկ վազցուց իր ծին . — Ուրախութիւնն ալ երեմն կը լացնէ մարդը . — Կատուն մուկերը կը փափցնէ , — Սենեակը աւել տուի . — Դրիգոր յնձի զարեցուր խմցուց . — Զերմը նախ կը զոլացնէ , յետյ կը տարցնէ հիւանդը . — Պարտէզը յրել պիտի տամ . — Զապէլ ինքզինքը ամէնուն կը սիրցնէ :

Համանից Յօն. — Հետեւեալ նախապատմիւններուն ներգործական բայերը
անցողականի վերածեցէք :

Դերձակը կար կը կարէ . — Գինեպանը զինի խմեց . — Սոզոմոն Երուսա-
ղէմի տաճարը շինեց . — Յիսուս սիրոյ կրօնքը քառողեց . — Վարդապետը աւե-
տարան կը կարգար . — Հայր թեզ պիտի պատմէ . — Զին ծառին կապէ .

Ուստի հերձակի կար կարէ կուտայ :

Հարաբեկ բային պէս:

զերցնել, զարմացնել, վախցնել, խսեցնել, սիրցնել, մեծցնել։
Բանալ տալ, բերել տալ, գրել տալ, առնել տալ, հանել տալ։

ՀՐԱԽԱՆԾ 306. — Վերի 303 րդ. հրահանգին բայերուն եղանակը, ժամանակը, թիւն ու գեմքը որոշեցի՞ք :

Յ է. Դ Ա Խ Ո Ր Ա Կ Ա Ն Բ Ա Յ

234. — Կրաւորական կր կոչուին այն բայերը, որոնց գործութիւնը տէր բալին ուրիշէ մը լր վրայ կը կրէ, ճիշտ հակառակն ըլլալով ներգործական բային։ Օրինակ՝

Գողիախէ սպաննուեցաւ Դաւիթին։

Այս նախադասութեան մէջ սպաննուեցաւ կրաւորական բայէ, որովհետեւ տէր բալին (Գողիախ) սպաննուելու գործողութիւնը կը կրէ Դաւիթին։

235. — Ներգործական և անցողական բայերը կրաւորականի կը փոխուին վերջառորութեան մէջ կատարելով հետեւեալ փոփոխութիւնները։

Ն Ե Ր Գ Ո Ր Ծ Ա Կ Ա Ն

Ա. Ի ծորդ.	Գրել, գտնել, հարցնել	Գրուիլ, գտնուիլ, հարցուիլ
Բ. »	Խօսիլ, հազնիլ	Խօսուիլ, հազնուիլ
Գ. »	Կարդալ, բանալ, գողնալ	Կարդացուիլ, բացուիլ, գողցուիլ
Ա ն ց ո դ.	Բայ Մոռցնել, շինել տալ	Մոռցուիլ, շինել տրուիլ

—Ո՞ր տեսակ բայերը կրաւորական կը կոչուին։ — Ներգործական եւ անցողական բայերն ի՞նչպէս կրաւորականի կը փոխուին։

Հրահանգ 307. — Հետեւեալ ներգործական և անցողական բայերը կրաւորականի փոխեցէ՛ք։

Գովիլ, թերել, ծախել, գնել, որսալ, խարել, շահիլ, մեռցնել, խմցրնել, տալ, տանիլ, ուտել, առնել տալ, երգել տալ, զինալ։

Հրահանգ 308. — Հետեւեալ կրաւորական բայերը ներգործական և անցողականի փերածեցէ՛ք։

Ցաղթուիլ, կախուիլ, ենթարկուիլ, հանուիլ, տրուիլ, տարուիլ, կերուիլ, վախուիլ, առնուիլ, բանալ տրուիլ, մանջուիլ, յուսացուիլ, տեսնուիլ։

Հրահանգ 309. — Հետեւեալ կրաւորական բայերը խանարեցէ՛ք (Պասիլ բային պէս)։

Գրուիլ, խօսուիլ, կարդացուիլ, գտնուիլ, խմցուիլ։

Ը Ն Թ Ե Ր Ց Ո Ւ Մ. — Լ Ա Խ Խ Ո Ր Ա Կ Ա Ն Բ Ա Յ

Տղա՛ս, պէտք է որ դուն հստղանողիս ծնողքիդ և պարեկացարք ու բարք ունենասս որպէս զի յարգուիս ուրիշներէն։ Ենայութեամբ և իմաստութեամբ գործածէ ժամանակդ ու գորամէ։ Ստախօսութիւնէ սարապիէ, և զգուշացի՛ր բայցասանքէ ու չարախօսութիւնէ։ Գիտցի՛ր քիչով գոհանալ։ Սրտիդ մէջ պահէ բարութեան դանձը։ Միսիթարէ՛ թշուառները և յիշէ՛ թէ անոնք միայն ճշմարտապէս երջանիկ են։ որոնք իրենց սպարականութիւնները կը կատարեն և զիտեն գոհ ըլլալ իրենց վիճակէն։



Հրահանգ 310. — Օրինակեցէ՛ք վերի հաստուածը և բայերը ստորագծեցէ՛ք։

Հրահանգ 311. — Ռատուցին տուն տալով ուղղագրեցէ՛ք նոյն հաստուածը և բայերուն տեսակները որոշեցէ՛ք բերանացի։

Հրահանգ 312. — Հետեւեալ նախադասութիւններուն կրաւորական բայերը որոշելով ստորագծեցէ՛ք։

Յիսուս կը պաշտուի ժողովուրդիւն։ — Ամպերը նովին հայածուեցան։ — Մառը տաքէն հալեցաւ։ — Երկիր կը լուսաւորի Արեւէն։ — Մարդիկ կ'ապար տաքով, ջուրով եւ օդով։ — Հողը կը հերկուի արօնով։ — Շողինաւը կը քարին հացով, ջուրով եւ օդով։ — Կառը կը բաշուի ծիերէն։ — Լավան կը ժայթքի հրաբուխներէն։ — Հազուսը կը կարուի ասերով։

Հրահանգ 313. — Հետեւեալ նախադասութիւններուն ներգործական բայերը կրաւորականի փոխեցէ՛ք առանց իմաստը այլայլը։

Աստուած ջարերը պիտի պատօւի։ — Հովը փակեց դուռը։ — Օձը խարեց Աստուած ջարերը կ'արգասաւորէ հողը։ — Պետոս զիս ծեծեց։ — Մենք իմաւան։ — Անձրեւը կ'արգասաւորէ հողը։ — Պարտիզանը կ'ուռզէր ծաղիկները։ — ցուցինք լուրը։ — Յիսուսը խաչեցին։ — Պարտիզանը կ'ուռզէր ծաղիկները։ — Կեղծաւորները մարդ կը խաբեն։ — Մեր պէտքերը հոգացին։ — Աղքանելը կ'անիծեն ձմեռը։

ՕՐԻՆԱԿ. — Զարեւը կը պատժուին Ասուծմէ, եւն։



ԽՈՆԱՐՀՄԱՆ ՊԱՏԿԵՐ

ԸԼԼԱԼ ԲԱՅԻՆ ԺԽՑԱԿԱՆ ԶԵՒԾ

ՍՈՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Եզակի

Ա. դեմ Զեմ

Բ. > Զես

Գ. > Զէ

Ա. դեմ Զէի

Բ. > Զէիր

Գ. > Զէր

ԱՆՑԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ

Ա. դեղայ Զեղայ

Բ. > Զեղար

Գ. > Զեղաւ

ԿԱՏԱՐԵԱԼ ԱՆՑԵԱԼ

Ա. դեմի Պիտի չըլլամ

Բ. > Պիտի չըլլաս

Գ. > Պիտի չըլլայ

ԲԱՑԱՐՁԱԿ ԱՊԱՌՆԻ

Ա. դեմի Պիտի չըլլայի

Բ. > Պիտի չըլլայիր

Գ. > Պիտի չըլլայօ

ՀՐԱՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ա. դեմի

Բ. > Մի՛ ըլլար

Զըլլանի

Մի՛ ըլլաք

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Եզակի

Ա. դեմ Զըլլամ

Բ. > Զըլլաս

Գ. > Զըլլայ

Օղբակի

Զըլլանի

Զըլլանի

Զըլլանի

ԱՆԿԱՏԱՐ

Ա. դեմ Զըլլայի

Բ. > Զըլլայիր

Գ. > Զըլլայօ

Զըլլայինի

Զըլլայինի

Զըլլայինի

ԱՆՌՈՌՈՇ ԵՂԱՆԱԿ

ԱՆԵՐԵՒՌՅԹ

Զըլլալ

ՆԵՐԿԱՅ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹ. ԱՆՑԵԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹ. ԱՊԱՌՆԻ ԸՆԴՅԱՆԵԼՈՒԹ.

Զեղող Զեղած

Զըլլալին, չըլլալու

ԴՐԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹ. ԱՆՑԵԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹ. ԱՊԱՌՆԻ ԸՆԴՅԱՆԵԼՈՒԹ.

ԴՐԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹ. ԱՆՑԵԱԼ ԸՆԴՅԱՆԵԼՈՒԹ.

ՕՐԻՆԱԿ. — Ճղովուրդը կը պաշտէ Յիսուսը :

ԴՐԱԿԱՆ ԸՆԴՅԱՆԵԼՈՒԹ. Ճետեւալ բայարմաններուն բով ըստ յարմարութեան

ել, իլ, ալ, նել, ելի, իլի մասնիկները կցելով բայեր կազմեցէ՛ք :

ԴՐԱԿԱՆ ԸՆԴՅԱՆԵԼՈՒԹ. Ճետեւալ բայարմաններուն բով ըստ յարմարութեան

ծածկ, կախ, կոխ, հանգ, հոս, խօս, խար, թիռ, մուս, ել, փախ,

աերս, խում, շին, նիս, էջ, երթ, տանջ, սպաս, աշխատ, չաշչար, առ :

ԴՐԱԿԱՆ ԸՆԴՅԱՆԵԼՈՒԹ. Ճետեւալ խօսքերը ամբողջացուցէ՛ք գնելով երկերկու

պատշաճ տէր բայիներ :

.....բարկ են. —կլոր են. —թափանցիլ են. —

.....կարծ են. —հնդուկ են. —տափարակ են. —

.....սեւ են. —աղջուն են. —միջաս են. —թունա-

ւոր են. —փայլուն են. —թանկազին են. —խա-

ռունին են. —բոյս են :

ՕՐԻՆԱԿ. — Պղպեղը եւ սխորը բարկ են :

ԵՐ. ԴԱՍ. — ԲԱՅԵՐՈՒՆ ԺԽՏԱԿԱՆ ԶԵՒԾ

236. — Բային գործողութեան երբոր ժխտական լմաստ տառ պազմի, բային սկիզբը կը կցուի ժխտական չ մասնիկը: Օրինակ՝

ՀԱՍՏԱՏԱԿԱՆ

Ապակին թափանցիկ է
Երուանդ քրոջը զարկաւ

ԺԽՏԱԿԱՆ

Ապակին թափանցիկ չէ
Երուանդ քրոջը զգարկաւ

Այս նախադասութեան մէջ չէ, չզարկաւ ժխտական բայեր են: 237. — Երեք լծորդութիւններու ժխտական ձեւերուն սահամանական ներկան կը կազմուի շղալ բային ժխտական ձեւերուն օժանդակութեամբ, բային աներեւոյթին յասուկ վերջին չ զիրը փոփեկով րի, հետեւեալ կերպով:

Ա. Լծորդ.

Չեմ գրեր
Չես գրեր
Չի գրեր
Չենք գրեր
Չէք գրեր
Չեն գրեր

Բ. Լծորդ.

Չեմ խօսիր
Չես խօսիր
Չի խօսիր
Չենք խօսիր
Չէք խօսիր
Չեն խօսիր

Գ. Լծորդ.

Չեմ կարդար
Չես կարդար
Չի կարդար
Չենք կարդար
Չէք կարդար
Չեն կարդար

238. — Ժխտական բայերուն անցեալ անկատարը նմանապէս կը կազմուի միեւնոյն ձեւով, միայն Բ. լծորդութեան վերջաւորութիւնը եր կը լուսական փոխանակ իր ըլլալու, հետեւեալ կերպով:

Չէի գրեր
Չէիր գրեր
Չէր գրեր
Չէինք գրեր
Չէիք գրեր
Չէին գրեր

Չէի խօսեր
Չէիր խօսեր
Չէր խօսեր
Չէինք խօսեր
Չէիք խօսեր
Չէին խօսեր

Չէի կարդար
Չէիր կարդար
Չէր կարդար
Չէինք կարդար
Չէիք կարդար
Չէին կարդար

239. — Երբ բայը ձայնաւորով կը սկսի, սահմանական ներ-

կայի եղակի Գ. դէմքին առջեւ չի մասնիկին ի գիրը կը չոչուի և ապաղարձ կը դրուի: Օրինակ՝

Չերքար, չուսեր փոխանակ չի երբար, չի ուժեր ի:

240. — Ժխտական բայերուն եղակի և յոգնակի հրամայական երկրորդ դէմքերը կը կաղմուին մի մասնիկով և հետեւեալ կերպով:

Ա. Լծորդ.

Մի' գրեր
Մի' գրէք

Բ. Լծորդ.

Մի' խօսիր
Մի' խօսիք

Գ. Լծորդ.

Մի' կարդար
Մի' կարդաք

241. — Մի մասնիկին վրայ կը դրուի հրամայականի յասուուկ չեւար:

— Բային ժխտական իմաստ տալու համար ի՞նչ պէտք է ընել. — Երեք լուրդութիւններու ժխտական ձեւերուն սահմանական ներկան կը կազմուի. — Անցեալ անկատարը ի՞նչպէս կը կազմուի. — Համայականի ի՞նչսկզ կը կազմուի. — Սահմանական ներկայի եղակի Գ. դէմքին մէջ չի մասնիկին ի գիրը մուի. — Մասնական ներկայի եղակի Փ. դէմքին մէջ չի մասնիկին ի գիրը մուի. — Տեղի կը դրուի: Տեղի ի՞նչ կը դրուի. — Մի մասնիկին վրայ ի՞նչ նօան կը դրուի:

Հրահանգ 317. — Խոնարհեցէ՛ք հետեւեալ բայերը ժխտական ձեւով:

Գրել, խօսիլ, կարդալ, զսնել, մեռնիլ, թռչիլ, կինալ:

Հրահանգ 318. — Հետեւեալ ժխտական բայերուն եղանակը, ժամանակը,

Թիւը և դէմքը որոշեցէ՛ք բերանացի: Ձենք փակեր, չպիտի ուտեն, չէի խմեր, մի' երթար, ջամնեց, չի ծեծեր, Ձենք շարուեր, չի՞ն շարժեր, չամցաւ, չաղօթեր, մի' անիծէք, չընանանը, չի՞ն վերցացներ, չի՞ն թերել տար, չի լար, չսրբած, չուրախանալ, չաշխատող, չի՞ն վերցացներ, չի՞ն թերել տար, չի լար, չսրբած, չուրախանալ, չաշխատող, չպիտի մարեմ, պիտի չաղաչէի, չերգէ, չերգեր:

Հրահանգ 319. — Վերի բայերուն եղանակները յոգնակիի, յոգնակիները եղանակի վերածեցէ՛ք:

Հրահանգ 320. — Հետեւեալ նախագահութիւնները ժխտականի վերածեցէ՛ք: Դասի զանգակը հնչեց. — Այսօր պայոյի պիտի երթանը. — Զիերը խոս կանցակը հնչեց. — Քու յանցանը կը ներուի. — Զորեպանները իշեւանեցան. — Կը նարակէին. — Քու յանցանը կը ներուի. — Զուռ խմեցէք. — Ծոներեփուկները զուրին մէջ կը լողալին. — Զուռ խմեցէք. — Ծոներեփուկները զուրին ու կը լողալին. — Սախիդ հետ հաշտուէ:

ՊՐԻՆԱԿ. — Դասի զանգակը չնչեց:



Եթ. ԴԱՍ. — ԲԱՂԱԴՐԵԱԼ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

242. — Բայերուն մինչեւ հիմա յիշուած ժամանակներն ու եւ զանակները կը կոչուին պարզ ժամանակներ :

243. — Էական բային այս կամ այն ժամանակները, միանալով միւս բայերուն ներկայ, անցեալ կամ ապառնի ընդունելու թեան ձեւերուն հետ, կը կազման նոր ժամանակներ : Օրինակ՝

Տեսեր եմ, խօսած էի, գրելու ենք, կարդացած ովիտի ըլլան, երթալիք եղան, գալու եղայ, խօսող է եւն :

Բայերուն այս ձեւերը կը կոչուին բաղադրեալ ժամանակներ :

244. — Բաղադրեալ ժամանակներն ալ ունին իրենց ժխտական ձեւերը : Օրինակ՝

Գրած չեմ, կարդացած չենք, խմելու չէ, եւն :

— Բայերուն պարզ ժամանակները որո՞նք են . — Որո՞նք կը կոչուին բաղադրեալ ժամանակ եւ ի՞նչպէս կը կազմուին . — Բաղադրեալ ժամանակներն ալ ժխտական ձեւեր ունին :

ՀՐԱՒԱԾ ՅԵՒՆ. — Հետեւեալ նախադասութիւններուն մէջ բայերուն բաղադրեալ ժամանակները որոշելով ստորագծեցէ՛ք :

Ես կերպուր կերած եմ, բայց դուք դեռ ճաշած չեք . — Դիցած եղի՛ք որ պիտի պաժուիք եթէ յանցանք զործելու ըլլար . — Զարուիի զար սերտեց, բայց թեղամ զեռ սերտելու վրայ է . — Մենք արդէն ճամբայ ելած պիտի ըլլայինք եթէ անձրեւած ըլլար . — Անոնք զիս ճանչցեր են, բայց ես զիրենք չճանչցայ . — Անիկա երգող է, խակ մնեք նուազող ենք :

ՀՐԱՒԱԾ ՅԵՒՆ. — Հետեւեալ նախադասութիւնները ժխտականի վերածեցէ՛ք, առանց խմասուր փոխելու, բայերուն հականիշները զործածելով :

Օրէնքը կ'արգիէ յանցանքը . — Դուք վնասեցիք . — Փառասէր մարդիկ զիրար կ'ատեն . — Զեր անձերը խոնարհեցուցէք . — Տկար հզօրէն կը յաղթուի . — Ով որ չի ժողվեր, կը ցրուէ . — Աշակերտները տնօրէնին դէմ ըմբռտացան . — Լուէ՛ ուր որ պէտք չկայ խօսելու :

ՕՐԻՆԱԿ . — Օրէնքը չարտօնիր յանցանքը :

ՀՐԱՒԱԾ ՅԵՒՆ. — Հետեւեալ բայերը ժխտական ձեւով խոնարհեցէ՛ք :

Ուտել, լալ, զարնել, կրուիլ, փակցնել, լեցնել, բերել,

ՀՐԱՒԱԾ ՅԵՒՆ. — Հետեւեալ նախադասութիւններուն շեղազիր բառերուն հականիշները զործածելով բայերը ժխտականի վերածեցէ՛ք առանց խօսքին խմասուր փոխելու :

Այս գետը ծանծաղ է . — Մեր տունը պղտի է . — Առիւծը բաշասիրս կ'ըլլայ . — Անապատը անցրի էր . — Մենակները մրիճ էին . — Այս տղաք ծոյլ պիտի ըլլան . — Հոս անպտուղ ծառեր կան . — Իմաստուն մարդիկ իիչ կը խօսին . — Պիտի բլլան . — Հոս անպտուղ ծառեր կան . — Այս ձմեռ տափ եղաւ . — Զեզի բարեկամ ենք . — Կրիստ դանդաղ կը քալէ . — Այս ձմեռ տափ եղաւ . — Զեզի բարեկամ ենք . — Գէշ լուրը շուտ կ'իմացուի . — Այս զիշեր անհանգիս քնացայ . — Զմելինք գուշ է . — Անշուր հազուսներ հազած էր .

ՕՐԻՆԱԿ . — Այս գետը խորունկ չէ :



Կ. ԴԱՍ. — ԴԵՐԲԱՅ

245. — Բայերուն աներեւոյթի և ընդունելութեան ձեւերը կը կոչուին դերքայ.

246. — Դերբայները խօսքի մէջ ո՛չ միայն բայլ գօրութեամբ, այլ և շատ անզամ իրուն ածական կամ գոյական ալ կը գործածուն և գոյականարար գործածուած ատեն թէ կը հողովուին թէ յօդ կ'առնեն։ Օրինակ՝

ՆԵՐԿԱՅ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

ԱԾԱԿԱՆ ԴԵՐԲԱՅ. — Բոլոր ապրող էակները ենթակայ են մահուան օրէնքին։

ԳՈՅԱԿԱՆ ԴԵՐԲԱՅ. — Ապրողը շատ բան կը տեսնէ։

ԱՆՑԵԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

ԱԾԱԿԱՆ ԴԵՐԲԱՅ. — Անցած գժրախտութիւնները շուտ կը մոռցուին։

ԳՈՅԱԿԱՆ ԴԵՐԲԱՅ. — Աշխարհի մէջ անցածը գարձածը կ'իւ մանանք լրացիներու միջոցով։

ԱՊԱՌՈՒԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

ԱԾԱԿԱՆ ԴԵՐԲԱՅ. — Գիտեմ կարդալի՛ գիրքդ։

ԳՈՅԱԿԱՆ ԴԵՐԲԱՅ. — Կարդալի՛ ինձի ծանօթէ։

247. — Աներեւոյթը միշտ գոյականարար կը գործածուի և իրա այն թէ յօդ կ'առնէ թէ կը հողովուի (ծով բառին պէս)։ Օրինակ՝ Հարուստ ըլլալով մարդ երջանիկ չըլլար. երջանկութիւնը իր վիճակին գո՞ն ըլլալուն մէջ է։

Այս խօսքին մէջ ըլլալով, ըլլալուն իրեւ գոյական գործածուած և հողովուած աներեւոյթ դերբայ են։

248. — Ապառնի ընդունելութեան լու վերջաւորող ձեւն առ միայն ածականարար կը գործածուի գոյականներուն հետ։ Օրինակ՝ Հազելու հագուստ, տևմելու հանդէս եւն։

— Բայերուն ո՞ր ձեւերը կը կոչուին դերբայ. — Դերբայները բանի՞ կերպ գործածութիւն ունին. ո՞ր պարագայի մէջ կը հողովուին եւ յօդ կ'առնեն։ — Ածական մը ո՞ր պարագայի մէջ զոյականի ոյժ կ'ունենայ, յիշեցէ՛. — Աներեւոյթ երբայր միայն իրեւ ի՞նչ կը գործածուի. — Ապառնի դերբային լու վերջաւորող ձեւը միայն իրեւ ի՞նչ կը գործածուի։

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՍԱՐԳԻՆ ՈՒ ՇԵՐՍՄԸԸ

Սարդը՝ Շերամին կ'ըսէր հեզնօրին. «Ի՞նչ դանդաղաշարժ ես դու, Ասուած իմ, և եւ որքան օրեր ըեզ հարկաւոր են մործ մարտարես, նայէ՛, ըը պարծիմ, «Փորբիկ պահ մինծ բա է նուրբ, անհամար քերելով ուսայն մհրւսելու համար»։

Շերամն յարեց. «Եա՛ւ, տակայն, «Դիմացկուն չէ քու ուսայն, «Ոչ ալ, որ եւ է բանի «Օգակար կամ պիտանի. «Քիչ կ'արտադրեմ ես, իրաւ, «Բայց արտադրած է միշտ լաւ»։

Թարգմ. Ա. Լ. Փ. Ա. Ս. Ա. Ն. ի

Լ. Պ. Պ. Յ. Յ.

— Ի՞նչ է սարդը. — Ի՞նչ է շերամը. — Ի՞նչ ըստ սարդը շերամին. — Շերամը ի՞նչ պատասխան տուաւ. — Աւո՞ն աշխատութիւնը աւելի օգսակար է. — Ի՞նչ է այս առակին բարոյականը։

ՀՐԱԽԱՆԻQ ՅԵԶ. — Հետեւեալ նախադասութիւններուն մէջ ածական դերբայները մէկ, զայկան դերբայները երկու զիծով ստորագծեցէ՛ր։

Ուզածը ըստոր չուզածը կը լսէ. — Գործողը կ'ապրի. — Կալին մէջ աշխատող եղին զունը չի բռնուիր. — Հայրը կը պատժէ իր սիրած զաւակը. — Ինասող խօսք զունը չի բռնուիր. — Կորսնցուցած դրամն զայ. — Երթալիք ծամրադ զիսամած խօսք խօսրդ զիսցի՛ր. — Կարսնցուցած դրամն զայ. — Գալու բաները կարելի չէ գուշակել. — Տեսու. — Այս տեղ խմելու ջուր չկայ. — Գալու բաները կարելի չէ գուշակել. — Փործուածը կրկին փործելը իմաստութիւնն է. — Վայելելը աշխատելով կ'ըլլայ. — Փործուածը կրկին փործելը մուժկալութիւնն է. — Այլ համբերելիքս չմնաց. — Մարդ երկար ապրելու միջոցը ժուժկալութիւնն է. — Գիշածդդ ըրէ, չգիշածդդ մի իր կրցածէն աւելի բեռի տակ մանելու չէ. — Գիշածդդ ըրէ, չգիշածդդ մի խռունուիր։

ՀՐԱԽԱՆԻQ ՅԵԶ. — Հոլովեցէ՛ր հետեւեալ դերբայները։

Հրախան, զալը, պարողը, գրկելիքդ, կարդացածը, զիտնալս, խաղացողդ։

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԱՐՅԱՂԱԳՅԱ, ԷՇԾ ԵՎ ՍՈՒՏԻՌԸ

Էշն ու առիւծը իրարու հանդիպեցան դաշտի մը մէջ, որ արշէն աքաղաղ մը զբաղած էր ցորենի հատիկ-ներ փնտուելու: Էշը կը յուսար հոն աղւոր ձարակ գոմել: առիւծն ալ որսի հաեւէ էր: Առիւծին համար էշը շատ համով որս մը չէր, բայց լաւագոյնը չգտնելով կը պատրաստուէր յարձակիլ հէք առանակին վրայ՝ երբ աքա-զաղը մէկին օդը հնչեցուց իր սուր կուկու-էիկուովը: Առիւծը այս անսովոր ձայնին ապրափած՝ սկսաւ փախչիլ:



Էշը տեմնելով առիւծին փախչիլը, կարծից թէ առիւծը իրմէ էր որ վախցիր էր: Ի՞նքդինք առաւոր կենդանի մը երեւակայեց և «վա՛նկաս, մն՛զկ» պոռալով հաեւէն, սկսաւ առիւծը հետազնդել: Բայց առիւծը որ ա՛լ աքաղաղին ձայնը չէր լը-ուր, յանկարծ կեցաւ, զլուխը դարձուց և ի՞նքդինք խեղճ իշուկէ մը հալածուած տես-նելին զարմացած՝ թաթերուն վրայ կամունե-ցաւ և մեր յանձնապաստան առանակին վրայ հետուելով լանի գիշատեց և ձաշակեց:

— Եերանացի պատմեցէք այս առակը:

Հրահանգ 327. — Օրինակեցէ՛ք վերի հասուածը և բոլոր բայերն ու գեր-քայները ստրագեցէ՛ք:

Հրահանգ 328. — Ուսուցին տուն տարովը ուղղագրեցէ՛ք նոյն հասուածը և բերանացի որոշեցէ՛ք բայերուն տեսակը, թիւը, դէմքը, ժամանակը, եղանակը, գերբայներուն ածական կամ դրյական ըլլալը:

Հրահանգ 329. — Հետեւեալ նախաղասութիւններուն բայերը մէյմէկ հոմա-նիշով փոխանակեցէ՛ք:

Ճամբորդը ժամանեց: — Սպատուհին սեղանը կը շէկէր: — Յօլի կաթիլ մը ժամբորդը ժամանեց: — Անիկա բարձր ծայնով պուաց: — Մեր հիւանդը բժշկուեցաւ: — Բանւուները շատ յոգներ էին: — Զեռքս թմրած էր:

ՕրինԱԿ. — Ճամբորդը հասաւ:

Հրահանգ 330. — Հետեւեալ նախաղասութիւններուն բայերը մէյմէկ հակա-նիշով փոխանակեցէ՛ք:

Դուռը բացուեցաւ: — Նուէր ընդունեցի: — Յորենին զինը պիտի աւել-նայ: — Արեւը կ'ելիէ: — Եշը դատարկեցէ՛ք: — Կրակը վառեցինք: — Քու բա-րիքդ անիկա մոռցաւ:

ՕրինԱԿ. — Դուռը փակուեցաւ:

Հրահանգ 331. — Վերի երկու հրահանգներուն նախաղասութիւնները յոգ-նակի վերածեցէ՛ք:

ՕրինԱԿ. — Ճամբորդները ժամանեցին:

Հրահանգ 332. — Հետեւեալ բայերուն արմատները զատեցէ՛ք և այդ ար-մատներուն զոյսիկան, ածական կամ բայարման ըլլալը որոշեցէ՛ք բերանացի:

Մանել, ուղղել, մթնել, պատուել, ճափել, յայտել, կործանել, պատանել, բաժնել, մերծնալ, խոսանալ, հեռանալ, կրակել, ծաղրել, զանգաղիլ, կայ-սըրիլ, վարանիլ, փայտանալ:

Հրահանգ 333. — Երկերիու տէր բայիներ զտէ՛ք հետեւեալ բայերէն իւրա-քանչիւրին:

Կը սուլէ, կ'աշխատի, կը թուցի, կը դառնայ, կը վառի, կը բզզայ, կը հնազանդի, կ'որուսի:

ՕրինԱԿ. — Հովը եւ օծը կը սուլին:

Հրահանգ 334. — Երեքական սեռի խնդիր զտէ՛ք հետեւեալ նախաղասու-թիւններու իւրաքանչիւրին:

Գարընը կը դարբնէ՛ք: — Նաւը կը փոխադրէ՛ք: — Նախ- գարընը կը դարբնէ՛ք: — Ոչխարը մնզի կուտայ: — Պարտիզ- րավաճառը կը ծախսէ՛ք: — Խոհարարը կ'եփէ՛ք: — Դերձակը կը կա-պանը կը սնկէ՛ք: — Դերձակը կը դարբնէ՛ք:

ՕրինԱԿ. — Գարընը կը դարբնէ՛ք:

Հրահանգ 335. — Երեքական բայեր տուլէ՛ք հետեւեալ տէրբայիներէ իւրա-քանչիւրին:

Ծառը, մարդը, ծին, ուսուցիչը, ջուրը, արեւը, շանթը:

ՕրինԱԿ. — Ծառը կ'աճի, կը ծաղկի, կը պտղաբերի:



ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ, ՄԱԿԲԱՅ, ԾԱՂԿԱՊ

ԵԿ

ԶԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ

ԿԱ. ԴԱՅ. — ՆԱԽԱԴՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ ԳԻՏԵԼԻՔ

249. — Նախադրառութեան մէջ նախադրառութեան լնկերացող բառը կը կոչուի նախադրութեան խնդիրը : Օրինակ՝ Սառածած արդարին հետ է :

Այս նախադրառութեան մէջ հետ նախադրառութեան խնդիրն է արդարին բառը :

250. — Նախադրառութիւնները սովորաբար իրենց խնդիրէն ետքը կը դրուին, բայց կան քանի մը նախադրառութիւններ որոնք բացառաբար առաջ կը դրուին : Օրինակ՝

Առանց փուշի վարդ չըլլար :

Արդարին համար օրէնք չկայ :

Այս խօսքերուն առաջնին մէջ առանց նախադրառութիւնը իր խնդիրէն առաջ դրուած է, մինչ երկորդին մէջ համար նախադրառութիւնը վերջ դրուած է :

251. — Խնդիրէն առաջ դրուող նախադրառութիւններն են մինչև, դեպի, բացի, առանց, իրեւ, փոխանակ, յան. միւսները առաջարակ ետքը դրուող են :

— Նախադրութիւնն ի՞նչ է . — Նախադրութեան բնկերացող բառը ի՞նչ կը կոչուի . — Նախադրութիւնները իրենց խնդիրէն առաջ կը դրուին քէ ետքը . — Խնդիրէն առաջ դրուող նախադրութիւնները որո՞նք են :

Հրահանգ 336. — Հետեւեալ նախադրառութիւններու պարունակած նախադրառութիւնները իրենց խնդիրով մէկտեղ սուրագժեց'ք :

Անոնց աղաղակը մինչեւ երկինք բարձրացաւ . — Անթիւ մանրէներ կ'ապ-
քին ջուրերուն մէջ . — Խաղաղութիւնը կուզայ փոթորիկէն յետյ . — Ավ որ մեզի
հակառակ չէ, մեզի հետ է . — Ամէնքն ալ ներկայ էին, բացի քեզմէ . — Իրեւ
պարտականութիւններ ունինք մեր բնկերներուն հանդէս . — Բնութեան

գաղնիքները խելքէ վեր են . — Առողջ միտք ունենալու համար առաջ մարմին
պէտք է . — Հարատութիւնը մինչեւ գերեզման միայն կ'ընկերանայ մարգուս, ան-
պէտք է . — Գետերը մնձարանակ աւազ կը քշեն դէպի ծով . — Էն-
կէ անդին չանցիր . — Գետերը մնձարանակ աւազ կը քշեն դէպի ծով . — Էն-
կէ սիրէ քու անձիդ պէս . — Զարիքի դէմ բարիք զործելը վեհանձնութիւն է .
կերդ սիրէ քու անձիդ պէս . — Զարիքի դէմ բարիք զործելը վեհանձնութիւն է :

Հրահանգ 337. — Հետեւեալ նախադրութիւններուն հականիշ նախադրու-
թիւններ գոլ'ք :

Տակ, առանց, ետեւ, մօս, վիրջ, աւելի, վեր, ներս, ասդին, շուրջ :

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՌՈՅՆ Ս. Խ. Թ. Ա. Յ.

Հրանտ որ ծոյլ և անկիրթ տղայ մըն էր, օր մը ըստաւ Արտա-
շէսին . — «Հունա՛, վարը, ծառերուն մէջանել բոյն մը տեսայ,
շէսին, երթա՛նք, ձագերը առնենք» : Արտաշէս դիւրաւ հաւանե-
նկո՛ւ, երթա՛նք, ձագերը առնենք» : Երբոր ցաւ և ընկերին հետ միասին գնաց : Երբոր
հոն հասան, Հրանտ կատուի պէս մագլցելով
սկսաւ ծառն ի վեր ելլեւ բոյնին համսելու
համար, և երբ չորս մեթրի չափ բարձրացած
էր գետնին, յանկարծ կտսած ճիւղերէն մին
կոտրեցաւ և խեղճ տղան վար ինկաւ : Ար-
տաշէս օդնեց անոր որ ելլէ կանգնի, բայց
Հրանտին սուքը կոտրեր էր և հադուսաներն
ալ պատուաեր էին :

Սնոնք որ թռչուններուն ձագերը կը կողոպտեն իրենց բոյնե-
րէն, անգութ և անխելք են : Պղտիկ թռչունները օդտակար և
գուարձալի են : Աննոնք մեր ցանքերը փճացնող միջատները կ'ուտեն
և իրենց անուշ երգերալիք մեզ կը զուարձացնեն :

— Ի՞նչ է Հրանտին նկարագիր . — Ի՞նչ ըստ Հրանտ Արտաշէսին . — Ի՞նչ
է Արտաշէսին նկարագիր . — Ի՞նչ ըստ Արտաշէս . — Ի՞նչ պատահեցաւ Հրան-
տին . — Պէտք է պատշաճնել բոչունները . — Ի՞նչո՞ւ համար :

Հրահանգ 338. — Ուսուցչին տուն տալովը ուղղագրեց'ք վերի հասուածը :



կ Գ. Գ Ա Ա Վ Ա Յ Ի Ն Տ Ե Ս Ա Կ Ն Ե Ր Ը

255. — Մակրայները իրենց նշանակութեան հայելով տեսակ են. այսպէս՝ կան մակրայներ որ բային գործողութեան կերպը կամ եղանակը ցոյց կուտան և կը գտնուին բային վրայ ընելով ինչի՞ն հարցումքը : Օրինակ՝

Մահը յանկարծ կուգայ շատ անգամ. մահը ի՞նչպէս կուգայ, — անկարծ :

Ժամանակը արագօրին կ'անցնի. ժամանակը ի՞նչպէս կ'անցնի, — արագօրին :

Այսականադասութիւններուն մէջ յանկարծ, արագօրին մակրայ են:

256. — Կարդ մը մակրայներ ալ կան որ ժամանակ, քանակութիւն կամ տեղ ցոյց կուտան և կը գտնուին բային վրայ ընելով էր, ինչի՞ն, ուր հարցումները : Օրինակ՝

Մերոպ հոն գնաց. ո՞ւր գնաց, — հոն :

Միհրան կանուխ կ'ելլէ. ե՞րբ կ'ելլէ, — կանուխ :

Անոնք իիչ կերան. ինչքան կերան, — քիչ :

Այս նախադասութիւններուն մէջ ալ հոն, կանուխ, իիչ մակրայ են :

257. — Կան մակրայներ ալ որոնք բային իմաստը հաստատելու, ժխտելու, տարակոյսի ենթարկելու կամ հարցական ձեւի վերածելու կը ծառայեն : Օրինակ՝

Այն, առարինին անշուշ իր վարձքը կ'ընդունի :

Ո՞չ, յանցաւորը երեկի անպատճիւծ չի մնար :

Մարդ դիտէ միրի իր վախճանը :

Եթէ զիսնար ալ, թերեւս աղէկ պիտի չըլլար :

Այս նախադասութիւններուն մէջ ալ այո՛, անշուշ, ո՞չ, երեկի, թերեւս մակրայ են :

— Ի՞նչ է մակրայը. — Մակրայներ միատեսա՞կ են. — Կարգ մը մակրայներ ի՞նչ ցոյց կուտան. — Եղանակ կամ կերպ ցուցնող մակրայներ ի՞նչ հարցումով կը գտնուին. — Ուրիշ ի՞նչ տեսակ մակրայներ կան. — Ժամանակ, բանկութիւն եւ տեղ ցուցնող մակրայներ ի՞նչ հարցումներով կը գտնուին. — Դեռիշ ի՞նչ տեսակ մակրայներ կան :

ԱՐՏԱՍՏԱՆԻՑԻՒՆ. — ՇԱԽՇԱՆ ՈՒ ԹԻԹԽԱՌԱԿԱԲ

— «Սա թեւերու կապոյցը վատ, գոյներս ալ ազուր կերեւածն...»
Կ'ըսէր շուշմնին շնորհափառ՝ թիթեւնիկ մը ինքնանաւան. «Ճե՛ս, ի՞նչ նուրբ են, գոյտ, ակնառու, Անոնց վրայ չե՞ս հիանար զու...»:
Շուշանն յարեց. — «Անարգ ճըմի, «Հըպարտութիւնդ այդ մեծախօս Փու մէջդ ինչմէւ, ինչպէս կ'ամի.»
«Մոռցամբ թէ զեռ երէ՛կ իսկ, հո՛ս, «Ողորն անշահ, անկերպարան, «Կը տղայիր ցեխին վըրան...»

Թարգմ. Ա. Փ. Ա. Ա. Ա. Ա.

— Ի՞նչ ըստ քիրեւնիկր տուշանին. — Շաւանը ի՞նչ պատասխանեց. — Ի՞նչ վիճակ կ'ունենայ քիրեւնիկր քիրեւնիկ րլալէ առաջ. — Մարդ որքան ու Ի՞նչ վիճակ կ'ունենայ քիրեւնիկր քիրեւնիկ մոռնալու է իր ծագումը. — Ուրո՞ւ կը նմապափիւ եւ հարսութեան հասնի, մոռնալու է իր ծագումը. — Ուրո՞ւ կը նմապափիւ չեն մարդիկ. — Ի՞նչ է այս առակին բարոյականը :



ՃՐԱԿԱՆԱԳ 343. — ՀԵՏԵԿԵՎԼ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ՄԱԿՐԱՅՆԵՐԸ ՊՐՈՇԵԼՈՎ ԱՍՏՐԱԳՃԵՑՔ'Ր :

Բնաւ'ւ մի խոստանար ինչ որ չպիտի կրնաք կատարել. — Ո՛վ որ խապահամերէ, անիկա պիտի ապրի. — Այս զործէն գրեթէ բան մը չշահեցայ. — Փոհամերէ, անիկա պիտի ապրի. — Այս զործէն գրեթէ տեղատարափը. — Ե՞րբ պիտի այցելիս մեզի. — Ասկէ Թորիկին խիլոյն յաշորդեց տեղատարափը. — Ե՞րբ պիտի զարդի գնա՛. — Հոս եկո՞ւ. — Մարգիկ երեմն իվեց յանախ կ'այցելեմ. — Մէկդի գնա՛. — Հոս եկո՞ւ. — Մարգիկ երեմն իվեց յանախ կ'այցելեմ. — Աւշ մնացի. — Ես շատոնց եկայ. — Հայրդ ո՞ւրենց բարիբը չեն ճանչնար. — Աւշ մնացի. — Ես շատոնց եկայ. — Հայրդ ո՞ւրենց բարիբը չեն ճանչնար. — Գեղդ զնաց, միթէ չէր զիտեր. — Ո՞չ, չի զիտեր, Ե՞րբ կը մնաց արգեօր. — Գեղդ զնաց, միթէ չէր զիտեր. — Ո՞չ, չի զիտեր, Ե՞րբ կը մնաց արգեօր. — Գեղդ եւեր օրւն զայ. — Անա եկաւ. — Հմմա զործ ունիմ. — զառնայ. — Գեղդ եւեր օրւն զայ. — Հմմա եկաւ. — Հմմա զործ ունիմ. — Հմմա յոդնեցայ. — Օր մը միայն հանգիս կեցայ. — Դեռ յոզնութիւնս չառի. — Արդէն զիտեմ. — Ա՛լ շատ խօսեցա :

ՃՐԱԿԱՆԱԳ 344. — ՀԵՏԵԿԵՎԼ ՄԱԿՐԱՅՆԵՐՈՒՆ հոմանիշներ զտէ՛ք :

Ստորգիւ, թերեւս, երեկ, յանախ, երեմն, զեռ, շատոնց, միշ, իոյն, հարկաւ, երեփ, հիմա,

ԿԻ. ԴԱԱ. — ՄԱԿՐԱՅՆԵՐՈՒ ՎՐԱՅ ԳԻՏԵԼԻՔ

258. — Գոյականներու և ածականներու վրայ քանի մը մասանիներ կցուելով կը կազմուին մակրայներ : Օրինակ :

Հայր՝ գոյական, հայրաբար՝ մատրաց . աղնիւ՝ ածական, ապելուուն՝ մակրաց . գլուխ՝ գոյական, զյուռիլին՝ մակրաց . մեծ՝ ածական, մածափես՝ մակրաց են :

259. — Որակական ածականներէն շատերը բայի հետ իրրերացի լրացոցիչ կլնան գործածուիլ և այն ատեն մակրաց կ'ըլլան : Օրինակ՝

Ծոյլը ալամայ կ'աշխատի :

Սոխակը անուշ կ'երգէ :

Այս նախադասութիւններուն մէջ ա՛լամայ, անուշ ածականները մակրաց են :

260. — Մէկ քանի նախադրութիւններ երրոր առանց խընդիրի բայի հետ գործածուին, մակրաց կ'ըլլան : Օրինակ՝

Արամ դուրս ելաւ, երուանդ վար իջաւ :

Այս նախադասութիւններուն մէջ դուրս, վար մակրաց են :

261. — Մակրայներն ընդհանրապէս նախադասութեան մէջ բացին լրացոցիչն են, բայց երեմն կը ծառային նաև լրացնելու ածականներու և ուրիշ մակրայներու իմաստը : Օրինակ՝

Շատ ուշ տուն հասայ :

Խիստ գեղեցիկ է գարունը :

Այս նախադասութիւններուն առաջինին մէջ շատ մակրացը լւացքուցած է ուշ մակրայը . իսկ երկրորդին մէջ լիստ մակրացը լւացքուցած է զեղեցիկ ածականը :

— Ի՞նչպէս կը կազմուին կարգ մը մակրայներ . — Որակական ածականները մակրայի կը վերանդին . — Նախադրութիւններէ մէկ հանինեն ի՞նչպարագայի մէջ իրեւ մակրայ կը գործածուին . — Մակրայները նախադասութեան մէջ ո՞ր բաւեռու լրացոցիչն են :

ԸՆԹԱՐՑՈՒՄ. — Ա.ՆԽԵՆԿ. Գ.ԵՂ.Ա.ՑԻՆ

Մինչեւ ցորեկ անողադար հերկելէ յետոյ, Համբիկ տեսնելով որ թէ՛ ինք և թէ՛ եղերը չափաղմաց յոդներ են ու ա՛լ չպիտի կլնան աշխատիլ, արօրը կապեց իւսն, ինքն ալ վրան եղաւ նըստաւ ու եղները եաւեր ձգուծ՝ ճանքայ եղաւ զէսփ զիւղ : Այս կացի ծանր բեռին տակ ճնշուած՝ խիզճ էցը կը կքէր և շատ գժուաք կը քալէր : Համբիկ տեսնելով որ մինչեւ գեղ չպատի կրնայ երթալ աղպէչս, էշէն վար իջաւ, քակեց արօրը մնոր կոնսկէն և իր ուսուզակութիւնը անուշ կ'ըստի : Ի՞նչ յրաւ . պատմեցէ՞ :

— Ի՞նչ տեսակ մէկն եր Համբիկ . — Ի՞նչ յրաւ . պատմեցէ՞ :

ՀՐԱՀԱՆՑ 345. — Օրինակեցէ՛ր վերի հատուածը և նախադրութիւնները մէկ, մակրայները երկու շինով սուրազեցէ՛ր :

ՀՐԱՀԱՆՑ 346. — Առուցին տուն տարկը ուղղագրեցէ՛ր նոյն հատուածը :

ՀՐԱՀԱՆՑ 347. — Հետեւեալ մակրայները տակէ տակ զբելով իւրաքանչերին տուչեւ նշանակեցէ՛ր մէ ի՞նչ կը ցուցնէ :

Արգարեւ, յանկարծ, ուշ, հոն, անշուշտ, ամննեւին, զազէ, միշ, յափեան, երթեմն, մերթ, հերիք, հող, դես, ոչ, արդեօք, թերեւա, թալոյն, ուր, երը, սուզիւ, իւաւ, երթեր, զազէ, արդ, յաճախ, կանուխ, տակաւին, արդէն, հիմա, ընաւ, նորէն, հարկաւ, իսպառ, մէկդի, սէշպ, հազիւ, միայն, հոս, նախ, յաւէս, ապա :


ՕՐԻՆԱԿ. — Արգարեւ, հաստատութիւն կը ցուցնէ . Յանկարծ, կերպ կամ եղանակ կը ցուցնէ :

ՀՐԱՀԱՆՑ 348. — Հետեւեալ մակրայներուն մակրայակերտ մանիկները սարհան բառէն զատեցէ՛ր, և այդ արմատներուն գրյական կամ ածական ըլլում որեցէ՛ր :

Կուրօրէն, վայելչապէս, անանաբարա, այսպէս, մարդկօրէն, այնպէս, պարուղին, բոլորովին, սիրաբար, յամրաբար, իսրապէս, եղբայրաբար, զուաւարէն, ինչպէս, անարժանաբար :

ՕՐԻՆԱԿ. — Կուրօրէն, արմատը կոյր, ածական :

Ա. Յ. Ա. Ռ.



— Ի՞նչ է ամառը . — Ո՞ր եղանակին առաջ եւ եսքր կորզայ ամառը . — Ո՞ր ամիս կը սկսի ամառը . — Ի՞նչ կը խսդեն այս եղանակին մէջ . — Ի՞նչ կը ներկայացնէ վերի համայնապատճերին ձախ կոլոմբ դրուած պատճիլ պատճերը . — Ի՞նչ հանոյթներ կը հայրայրէ ամառը . — Բաէ՛ֆ ինչ որ կը տեսնէմ վերի պատճերին մէջ . — Ի՞նչ կ'ընեն նոն ներկայացնուած անձեր :

Հասկանգ 349. — Հետեւեալ նախադառնութիւններուն մէջ բուն ածականները որոշեցէ՛ք մակրայաբար գործածուածներէն :

Երշանիկ օր մը վայելեցի . — Կեանրս երշանիկ անցաւ . — Ալբաս մարդը եւ հարուս մարդը զերեզմանին մէջ կը հաւասարին . — Սյս մարդը հարուս ապրեցաւ , աղքաս մեռաւ . — Սաստիկ հով մը կը փէ՛ր . — Հովը սաստիկ կը փէ՛ր . — Բաւական զաներ ունիմ սորվելիք . — Դասա բաւական սորվեցայ . — Տիգրան լուռ ու մունջ կաշխատի . — Հանելի է լուռ առուակին կարկաչամայն հոսիլը . — Առուակը կարկաչամայն կը հոսի :

Հասկանգ 350. — Հետեւեալ նախադառնութիւններուն մակրայները հականիշներով փոխանակեցէ՛ք :

Աշոս ինծի հնէ կեղծաւորաբար կը վարուի . — Մօրեղբայրս յաճախս որսի կ'նրմայ . — Մայրս ծանրապէս հիւանդ է . — Տիգրան շուայլորէն կը ծախսէ . — Քոյս զարոցէն ուշ զարձաւ . — Գետակը արագօրէն կը հոսէր . — Սյս տղան արժանալուապէս մեցանակ սացաւ . — Զերմոցը աղէկ կը վառի :

ՕՐԻՆԱԿ. . — Աշոս ինծի հնէս անկեղծօրէն կը վարուի :

Հասկանգ 351. . — Հետեւեալ բառերն իբրեւ խնդիր միացուցէ՛ք բոլի նախադրութիւններուն հետ :

Մինք եւ մէջ , ճամբայ եւ մօս , չրհեղեղ եւ առաջ , պառկել եւ ետք , դուռ եւ առջեւ , զուք եւ ետք , առիւծ եւ պէս , անոնք եւ վեր , ծառ հւ վար , երշանկութիւն եւ չափ , բերան եւ ներս , ըիթ եւ դուրս , այս եւ զատ ; կեանք եւ անդին , զերեզման եւ ասդին , ատոնք եւ հեռու , լիոներ եւ միջեւ ; ՕրինԱԿ . — Մեր մէջ , եւն .

Հասկանգ 352. . — Հետեւեալ ածականները պէս , բար , օրէն մասնիկներով ըստ յարմարութեան մակրայի վերածեցէ՛ք :

Պարկեշ , ռամիկ , բաջ , խոնիմ , ծանր , թեթեւ , հպարտ , մեծ , խոր , անկեղծ , վեհանման , բարենէր , ողորմած , գրաւոր , անհուն , փափուկ , նուրբ , շքեղ , աղքաս , մէզ :

Հասկանգ 353. . — Հետեւեալ նախադառնութիւններուն մէջ բուն նախադրութիւնները որոշեցէ՛ք մակրայաբար գործածուածներէն :

Հրանք կառքէն վար ինկաւ . — Վար իշի՛ր . — Ի՞նչ կայ կեանքէն աւելի արժէքաւոր . — Մուշեղ իիմա ա'լ աւելի կ'աշխատի . — Գեղին մօս աղբխւր մը արժէքաւոր . — Մուշեղ իիմա որ տեսնես . — Ճաշէն յետյ քիչ մը բնայաց . — Նախ խորհիշաւոր . — յետյ զործէ՛ . — Օրէնքին դէմ զործելլյանցնը է . — Եղբայր եկաւ , դէմ վարէ :

Հասկանգ 354. . — Հետեւեալ նախադառնութիւններուն շեղազիր մակրայները հոմանիշներով փոխանակեցէ՛ք :

Անձրեւէն յետյ մեր ծիածան կը ծազի . — Տունը մեկենիմէկ փառ . — Անձրեւը ուժգուշէն կը տեղաւ . — Թիթեռնիկները խօսաբար կը թուչէն . — Հիմակուիկնայ հանգիս եմ . — Նորէն եկո՞ւ . — Անմիջապէս հետեւէն հասայ :

ՕՐԻՆԱԿ . . — Անձրեւէն յետյ երբեմն ծիածան կը ծազի :

ԱՐՏԱՎԱՆՈՒԹԻՒՆ . — Ա. ՇԽԱ. ՑՈՒԹ. Թ. Ե. Ա. Ն. Գ. Ա. Ր. Ը. Ա. Խ. Ա. Վ. Ա. Խ. Ա. Վ. Ա. Խ. Ա. Վ. Ա. Խ.

Արօրին խուփն , երկար ատեն , ծոյլ , անդորր կեանք մը վարած ու ժանգուած էր բոլոր :

Օրմը տեսաւ իր եղբայրն որ գաշերէն :

Կուզար , փայլեր արձակելով շուայլ-ուէն :

— « Երկուքս ալ մէ՛կ օր զարբնըւած նիւթէն նոյն ,

« Դու կը շղաս , մինչ ես զորշ եմ ու սժզոյն .

« Այդ զեղեցիկ փայլն ու տեսրն որ ես չունիմ :

« Ինչպէս զըսար : » — « Աշխատելով , եղբայր իմ , »

Թարգմ. Ա. Լ. Փ. Ա. Ս. Ա. Ն. Ի

ԿԵ. ԴԱՍ. — ՇԱՂԿԱՊՆԵՐՈՒ ՎՐԱՅ ԳԻՏԵԼԻՔ

262. — Շաղկապներն էապէս կը ծառայեն մէկէ աւելի անջատ նախադասութիւններ իրարու հետ տրամաբանօրէն յարարերութեան գնելու : Օրինակ՝

Տղաք սկսան խայտալ : — Գարունը եկաւ : — Ծառերը ծաղկեցան :

Այս խօսքերը երեք անջատ նախադասութիւններ են որոնք իրարու հետ յարարերութիւն չունին, բայց խօսքը տրամաբանական շարք մը կառնէ երբ զանոնք շաղկապներով միացնենք և ըսենք .

Տղաք սկսան խայտալ որովհետեւ գարունը եկաւ եւ ծառերը ծաղկեցան :

263. — Շաղկապները իրարու կո կապէն հահւ խօսքին մէջ միեւնոյն պաշտօնն ունեցող մէկէ աւելի բառեր, որով համանման քանի մը նախադասութիւններ մէկի կը վերածեն : Օրինակ՝

Զարուհի աշխատասէր աղջիկ մըն է :

Զարուհի խելօք աղջիկ մըն է :

Զարուհի նախանձոտ աղջիկ մըն է :

Ասմոք երեք համանման նախադասութիւններ են որոնց մէջ միեւնոյն պաշտօնն ունեցող տարրեր ածականները շաղկապներով իրարու միացնելով կրնանք մէկ նախադասութեան վերածել և ըսել .

Զարուհի խելօք եւ աշխատասէր, քեւ նախանձոտ աղջիկ մըն է :

264. — Բուն շաղկապներէն զատ կան մակրայներէ առնուած կամ մակրայներու և նախադրութիւններու հետ միացած կարգ մը շաղկապներ ալ : Օրինակ՝

Երրոր, մինչեւ որ, միայն թէ, ոչ թէ, ինչպէս նաեւ եւն :

— Շաղկապներն էապէս ի՞նչ բանի կը ծառայեն . — Շաղկապները ի՞նչ տեսակ բաներ կը կատեն . — Բուն շաղկապներն զատ ուրիշ ի՞նչ տեսակ էապներն կան :

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԸՆԹԵՐՑՈՒՄ. —

Երեք դասընկերներ միասին դպրոց կ'երթային : Անոնցմէ մէկն քոստ . «Հայրիկս ինծի ոսկի մը տալ խոստացաւ՝ եթէ լաւ աշխատիմ, ուստի լաւ պիտի աշխատիմ ասկէ յետոյ» : Երկրորդն ըստ . «Ես պիտի աշխատիմ, որպէս զի մայրիկս զիս գրկէ և համբաւրէ» : «Ես պիտի աշխատիմ, որպէս զի մայրիկս զիս գրկէ և համբաւրէ» : Եսկ իրրորդը հառաջէլով ըստ . «Թէեւ ես որբ եմ, քանզի հայր մայր չունիմ, բայց ես ալ միաքս դրած եմ լաւ աշխատիլ» : Պէտք է բարիին և օգտակարին հետամտիլ ոչ թէ վարձք ընդունելու համար, այլ անոր համար որ բարի է կամ օգտակար :

— Երեք դասընկերներ ուր կ'երթային միասին . Ի՞նչ խօսեցան իրարու . — Ինչո՞ւ համար աշխատելու է . — Բարին կամ օգտակար ինչո՞ւ համար զրծելու է . — Եթա՞կ է վարձք ընդունելու նպատակով միայն զրծել բարին կամ օգտակար :

ՀՐԱՒԻՆԳ ՅԵՒ. — ՕՐԻՆԱԿԵցէ՛ք վերի հասուածը և շաղկապները ստորագըցէ՛ք :

ՀՐԱՒԻՆԳ ՅԵՒ. — Ուսուցչին տուն տալովը ուղղագրեցէ՛ք նոյն հասուածը և բերանացի ըսէ՛ք թէ պարունակած շաղկապներէն որո՞նք նախադասութիւններ միաւ ցուցած են, որո՞նք բառեր :

ՀՐԱՒԻՆԳ ՅԵՒ. — Հետեւեալ շաղկապներէն որոշեցէ՛ք թէ որո՞նք բուն շաղկապ են, որո՞նք մակրացով կամ նախադրութեամբ կազմուած :

Հաղորդական մակրացներուն մակրայներուն մասնիկները ուր որ, երբու, սակայն, մանաւանդ, որբան որ, մինչեւ որ, թէեւ, թէպէտ, ուր որ, երբու, սակայն, մանաւանդ, որբան որ, մինչեւ որ, թէեւ, թէպէտ, ուրպէս թէ, զի, վասն զի, քան զի, որպէս զի, նաեւ, ալ, իրեւ թէ, ուրեմն, ուրպէս թէ, զի, վասն զի, քան զի, որպէս զի, նաեւ, ալ, իրեւ թէ, ուրեմն, միայն թէ, ուստի, հազիւ թէ, մինչ, մինչեւ, ոչ թէ, ոչ միայն, որովհետեւ, միայն թէ, ուստի, հազիւ թէ, մինչ, մինչեւ, ինչպէս նաեւ, ինչպէս ոչ թէ, այսինքն, ոչ այնքան, զէթ, զոնէ, այլ նաեւ, ինչպէս նաեւ, ինչպէս ոչ թէ, այնպէս, բայց եթէ, այնպէս, բայց եթէ, նոյնիսկ, մինչեւ իսկ, անզամ, մինչեւ անզամ, որ, բայց եւ այնպէս, բայց եթէ, նոյնիսկ, մինչեւ իսկ, անզամ, մինչեւ անզամ :

ՀՐԱՒԻՆԳ ՅԵՒ. — Հետեւեալ մակրայներուն մակրայներուն մասնիկները չնշելով ածականի կամ դրականի վերածեցէ՛ք :
Դառնապէս, յարաբար, ուժգնակի, մշտապէս, իմասնօրէն, վայրենաքար, որտօրէն, թեթեւակի, առիւծաբար .



Կ. Դ.Ս. — ԶԱՅՆԱՐԿՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ ԳԻՏԵԼԻՔ

265. — Զայնարկութիւնները երկու տեսակ են. իսկական և պատահական:

266. — Իսկական ձայնարկութիւն են բոլոր դռւար ձայնարկութիւնները: Օրինակ՝

Ո՞հ, ահ, այ, օ՞ն, աւաղ եւն. :

267. — Պատահական են գոյականներէ կամ ուրիշ բառերէ առանուած ձայնարկութիւնները որոնք պատահաբար միայն իրրեւ ձայնարկութիւն կը գործածուին: Օրինակ՝

Մեզ գը քեղի, անէ ծը չարերուն, ողջոյն քեղ եւն. :

Այս խօսքերուն մէջ մեղի, անեծի, ողջոյն բառերը պատահանական ձայնարկութիւններ են:

— Զայնարկութիւնները ի՞նչ ցոյց կուտան. — Քանի՞ տեսակ են. — Իսկական ձայնարկութիւնները որո՞նք են. — Պատահական ձայնարկութիւն որո՞նց կը բարուի. — Զայնարկութիւններուն վրայ ի՞նչ նեան կը դրուի:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ԽԱՊԻԿՆ ԵՐ ԸՆԿՈՅՑՁ

Էզ կապիկ մը դեռատի
Կանանչ զեղեւով ընկոյզ մը զբառ,
Խածաւ զայն. համն էր կծու եւ փնթի.
Ծովուկց դէմքն ու զանց. « Ա հ, իրաւ
Մարզս սրեց ինծ երբոր
Ապահովոց թէ ննկոյզներն են ադուռու.
Ալ ինչպէս հաւասալ ծերերու խօսքին
Արք պատիկները խարել կը ջանան»:
Եւ ընկոյզներն նետերով ուժգին
Մշրմբաց. « Թող քեզ ուտէ սատանան»:
Խոշոր կապիկ մը առաւ զանիկայ,
Երկու բարի մէջ կոտրելով դիւրաւ
Կեղեւներն հանեց, մասրեց ու կերաւ
Եւ. « Մօրդ բասծին մէջ բնաւ սուտ չիկայ,
Չարեց, ընկոյզներն անուշ, համով են,
Բայց պէտք է զանոնք հանել կեղեւէն»:
Չիշեցէր թէ կեանքին մէջ ալ
Չիկայ առանց աշխատութեան հաճոյք ըզգալ:

ՀՐԱՀԱՆՑ ՅՅՅ. — Հետեւեալ նախադասութիւններու ձայնարկութիւններուն իսկականները մէկ, պատահականները երկու զիծով ստորագծեցէ՛ք:

Աւազ, վիշերով լիցուն է մեր կեանքը. — Երանի ողորմածներուն զի անոնք ողորմութիւն պիտի գտնեն. — Կեցցե՛ս, լաւ զիցար դասդ. — Դուն ի՞նչ անոնք ողորմութիւն պիտի գտնեն. — 0'ն, աճապարեցէք որպէս զի ժամանակին համանիք. — Հար տղայ ես, ծօ՛. — 0'ն, աճապարեցէք որպէս զի ժամանակին համանիք. — Մարտական գոյակ ու այնչափ աշխատութիւն թափեցի. — Ամսթ, ծնկի չէր վայել այս ընթեցքը. — Փառք Աստուծոյ, ողջ առողջ ենք. — Բարեւ, բարեկամներ, բարի թացքը. — Փառք Աստուծոյ, ողջ առողջ ենք. — Բարեւ, բարեկամներ, բարի թացքը. — Կար ի՞նչ ամօթալի բան է. — 0'չս, վլուեցէք սա շունը. — Բնուփ, բնուփ եւ ահա կառախումքը ճամբայ ելաւ:

ՀՐԱՀԱՆՑ ՅՅՅ. — Ուսուցչին տուն տալով ուղղագրեցէ՛ք վերի հրահանզը:

ՀՐԱՀԱՆՑ ՅՅՅ. — Հետեւեալ անշատ նախադասութիւններն իրարու միացուցէք պատշաճ շաղկապներով:

Սորվիցէք, պարոններ,

Դուք երիտասարդ էք,

Դուք ժամանակ ունիք սորվելու:

Արամ շատ սիրուն է,

Արսինչ շատ գեղեցիկ է,

Երկուքն ալ չար են:

Աշոս յանդիմանուեցաւ,

Գեղամ պատժուեցաւ,

Անոնք յանցանք գործած էին:

Կովը բուսակեր է,

Շենք հաց կերանք,

Դունը մսակեր է:

Գարունը եկաւ,

Անօնիք էինք:

Դու ողը չսաքցաւ:

Օրինակ. — Սորվեցէ՛ք, պարոններ յանզի դուք երիտասարդ էք եւ ժամանակ ունիք սորվելու:

ՀՐԱՀԱՆՑ ՅՅՅ. — Հետեւեալ համանման նախադասութիւնները մէկի վերասեցէ՛ք միեւնոյն պաշտօնն ունեցող շեղազիր բառերը շաղկապներով իրարու կցելով:

Ուկիմ մետաղ է,

Կովը յոս կ'ուտէ,

Ազահը կը դիզէ:

Ազահը կը դիզէ,

Ազահը չի վայելու:

Պարտէզին մէջ կեռասի ծառ կայ, Եղէզը կը ծուի,

Պարտէզին մէջ խնձորի ծառ կայ, Եղէզը չի կոտիր:

Աշոս ծոյլ է, Կերձակը հազուս կը ձեւէ,

Աշոս սրամիս է, Կերձակը հազուս կը կար:

Օրինակ. — Ուկիմ եւ արծաթը մետաղ են:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՄԱՍՆՈԽԱՆ ՈՒ ԱՐՁԱԳԱԿԱԲ

Պղտիկ Մուշեղ ուրախ զուտրիթ կը խաղար մարդագետնի մը
մէջ : Մէկէն սկսու պառալ «հօ, հօ, հօ» : Մօտակայ թաւուտի մը
մէջէն միեւնոյն ձայնին ելլելը լսեց : Մուշեղ զարմացած՝ դուց :
«Ո՞վ ես դուն» : Ասոր վրայ ձայնը պատասխանեց
«ո՞վ ես դուն» : Տղան բարկացած աղաղակնց՝ «Դուն
տպուշ մըն ես» : Ձայնը խսկոյն կրկնեց «Դուն ա-
պուշ մըն ես» : Մուշեղ կարծելով թէ թաւուտնե-
տուն մէջ մէկը զինք կը ծաղրէ, բարկութենէն
կրակ կտրած՝ վաղեց մօրը գանգատելու : Մայրը
խնդրը հասկցաւ . «Տղա՛ս, ըստու, եթէ փոխանակ կռուտաղան բլլա-
լու և գէջ խօսքեր ըսելու, աղնիւ, քաղաքավար ըլլայիր և աղէկ
խօսքեր զրուցէիր, թաւուտն ալ քեզի հանդէպ այնպէս պիտի ըլ-
լոր և քու աղէկ խօսքերդ պիտի կրկնէր : Գիտցի՛ր որ ուրիշներուն
քեզի հանդէպ տնեցած վարմունքը միշտ որհագանգն է քուկինիդ» :

— Օր մը ի՞նչ պատահեցաւ Մուշեղին, պատեցէ՛մ . — Ի՞նչ է այս մանեա-
պէտին բարոյականը :



Հրահանգ 363. — Ուսուցին տուն տալովը ուղղագրեցէ՛ք վերի հատուածը
և մակրոյները, նախադրութիւնները, շաղկապները, ձայնարկութիւնները բերանացի
որոշեցէ՛ք :

Հրահանգ 364. — Հետեւեալ նախադրութիւններուն պահանները լրացու-
ցէ՛ք կէտերուն տեղ զնելով հարկ եղած նախադրութիւնները :

Մեր տունը շինուած է գեղին..... : — Պէտք է լաւ վարուիլ ամեն
մարդու..... : — Հանքեր կը գնուին հողին..... : — Գործառները առ-
տուննեւ..... իրիկուն աշխատեցան : — Մարդ չի զցար իր զօրծած բարի-
քին..... : — Աւազանին..... ծաղիկներ մնկուած են : — Աղանիի.....
միամիտ եղէք, օծերու..... խորագէտ : — Մարդ պարտի ընկերին օգնել
իր կարողութեան..... : — Թուչունը իր բոյնը շինեց ծառին..... :

Հրահանգ 365. — Որոշեցէ՛ք թէ նետեւեալ նախադրութիւններուն շեղու-
զիր մակրայները ո՞ր բառերը կը լրացնեն (բա՞յլ, ամակա՞նը, թէ մակրայլ) :

Պղտիկ Դեղամ շաս խելօր է . — Իմ կօշիկս բարուրովին նոր է . — Մայր
գրերէ հիւանդ է . — Քոյրս զեռ նոր աւողցացաւ . — Երաւանդ չափագանց կ'աշ-
խասի . — Արամ տակարին ծով է . — Զիփիւուը մեղմուկն կը փէր . — Ծովը
սասիկ ալեկոծեալ էր . — Այսօր խնա կանուխս արենցայ . — Հոգին յաւիտեան
կ'ապրի . — Մանրւները անհութեանք փորիկ կենանիներ են . — Մի՛նան հազիւ
կ'արքի . — Մանրւները ընկերակցարտ կ'ապրին :

Հրահանգ 366. — Հետեւեալ նախադրութիւններուն շաղկապները չնչելով
անջաս նախադրութիւններու վերածեցէ՛ք :

Զերս ալ մանցաւ, որս ալ . — Շէնը փլայ, որովհետեւ հին եւ խա-
խուս էր . — Ածուխը սեւ է, խակ կաւիճը տերմակ . — Անոնք յոզնեցան, ուստի
պէտք ունին համզիսի . — Ազը կը հանծն ծովու ջուրէն կամ աղանձնքերէն . —
Ծովը յանկարծ աեկոծեցաւ, մինչդեռ թիշ առաջ խաղալ էր . — Ճանձը եւ մե-
զուն կը բզզան, — Մեսրոպ ամէն բանէ կը վախնայ, մինչեւ խակ իր շուրէն . —
Գետին ջուրը անուշ է, բայց ծովերուն՝ թիզի :

ՕՐԻՆԱԿ . — Զերս մանցաւ, որս մանցաւ :

Հրահանգ 367. — Հետեւեալ նախադրութիւններուն շեղողիր մասերուն-
տեղ դրէ՛ք հոմանիշ մակրայներ :

Անիկա տղայի պէս կուլար . — Քեզ հօր նման խնամեց . — Զուարը կեր-
պով կը խօսէր . — Անիկա համեսուրեամբ կ'ապրի . — Զատէն յիմարի պէս կը
վազովուէր . — Ազդ մարդը յայտի կերպով սուս կը խօսի . — Պարտնը երկիւղա-
վազովուէր . — Ազդ մարդը յայտի կերպով Ասոււծոյ . — Քաղաքավար մարդիկ ամէնուն հետ փափուկ կերպով կը վարուին :

ՕՐԻՆԱԿ . — Անիկա տղայօրէն կուլար :

Հրահանգ 368. — Հետեւեալ նախադրութիւններուն մէջ որ յարարերա-
կան դերանունը որ շաղկագէն, և ալ շաղկապը՝ ալ մակրայն որոշեցէ՛ք :


Մի դատէր որ ջրատուիք . — Թոյսեր կան որ չուրենու մէջ կ'ամին . —
Մարդ պէտք է որ իր խօստումը կատաէ . — Կուզեմ որ միշ աշխատիս . — Այս
մարդ պէտք է որ իր խօստումը չունի վայելելու . — Ա՛լ հերիք է, լոէ . — Մենք ալ
որ չաշխատիր, իրաւունք չունի վայելելու . — Ա՛լ ի՞նչ կ'ուզեն ինձմէ .
մեզի հետ ենք . — Կենդանիներն ալ զցացում ունին . — Ա՛լ ի՞նչ կ'ուզեն ինձմէ .
մեզի հետ ենք . — Հոգին ալ հանդարտեցաւ, ծովն ալ . — Գնա եւ ալ մեղք մի զործեր . — Փո-
որիկը ա՛լ հանդարտեցաւ . — Համբերութիւնն ալ չափ մը ունի :



ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Ե Կ

Լ Ո Ւ Ծ Ո Ւ Մ Բ



Կէ. ԴԱԱ. — ՊԱՐԶ ԵՒ ԲԱՂԱԴՐԵԱԼ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

268. — Պարզ կը կոչուի այն նախադասութիւնը որ կը պատրանակէ նախադասութեան մը միայն էական մասերը, այսինքն աէր բայց և բայ և իր յատուկ լրացուցիչները (ստորոգելի կամ սեռի խնդիր)։ Օրինակ՝

Չմեռը անցաւ։

Աստուած արդար է։

Ան կը վարձարէ արդարները։

Այս նախադասութիւնները պարզ են։

269. — Բաղադրեալ կը կոչուի այն նախադասութիւնը որ նախադասութեան այս էական մասերէն մին կամ միւսը կամ բոլորն ալ կ'ունենան իրենց լրացուցիչները։ Օրինակ՝

Մարդուս կամիշը յաճախ անլուր հրաշներ կը գործէ աշխարհի բրայ։

Ասիկա բաղադրեալ նախադասութիւն մըն է որուն էական մասերն են «կամքը հրաշքներ կը գործէ»։

Իսկ լրացուցիչներն են

Մարդուս սեռական հոլով յատկացուցիչը որ կը լրացնէ կամը աէր բայցն։

Յաձախ մակրայը որ կը լրացնէ կը գործէ բայը։

Աշխարհի վրայ նախադրութեամբ խնդիրը որ կը լրացնէ կը գործէ բայը։

Անդուր ածականը որ կը լրացնէ հրաշներ սեռի խնդիրը։

270. — Բաղադրեալ նախադասութիւններուն մէջ դոյցական, ածական, դերանուն, դերբայ, մակրայ, նախադրութիւն, կընան իրենց լրացուցիչ ծառայել նախադասութեան էական մասերուն։

271. — Բառերու միւս տեսակները, չաղկադ և ձայնարկութիւն, ինչպէս նաև կոչականը նախադասութեան մէջ անկախ դիրք ունին և անոր որ և է մասին լրացուցիչը չեն։

— Ո՞րն է պարզ նախադասութիւնը. — Ո՞ր տեսակ նախադասութիւններ բաղադրեալ կը կոչուին. — Բաղադրեալ նախադասութիւններու մէջ ո՞ր տեսակ բառերը կրնան իրեւ լրացուցիչ ծառայել նախադասութեան էական մասերուն. — Ո՞ր տեսակ բառերը լրացուցիչ չեն կրնար ըլլալ։

Հրահանգ 369. — Որոշեցէ՞ք թէ հետեւալ նախադասութիւններէն որո՞նք պարզ են, որո՞նք բաղադրեալ։

— Ծիծեռնակը զաղթող թուզուն մըն է. — Ես շաբաթէ մը ի վեր հիւանդէի. — Երկինքը կապոյս է. — Մեղուն խայթէց Դրիզոր. — Չիւները հալեցան. — Առիւծին մունչիւնը շատ ահաւոր է. — Գետերը պիտի յորդեն. — Մեր խոհարարը կ'եփէ համազամ կերակուրներ. — Ովկիանոնները կարի ընդարձակ են — Մի ծգէ՛ք մարգարինները խոզերուն առջեւ. — Անխոնջ երկրազործը անդազար կ'աշխատի. — Մամուկը ճանճեր կ'ուսայ. — Հայ եկեղեցին հանդիսաւորապէս կը սօնէ սուրբերուն սօները. — Յիսուս չարչարուեցաւ եւ մեռաւ խաչին վրայ. — Բարէ՛, շատ կարն է մարգարին կեանքը. — Պարոններ, լաւ սերտեցէք ծեր դասերը։

Հրահանգ 370. — Վերի նախադասութիւններու բաղադրեալներուն էական մասերը որոշելով ստորագծեցէ՞ք։

Հրահանգ 371. — Հետեւալ պարզ նախադասութիւններու ստորոգելիններուն և սեռի խնդիրներուն մէյմէկ յարմար լրացուցիչ աւելցուցէ՞ք։

Քունը կազդուրիչ է. — Կրակը կը հալեցնէ մետաղները. — Աշտարակը բարձր էր. — Սուսակը, յալիննը բարեր են. — Լուսինը կը լուսաւորէ զիշերը. — Գայը կը պատահէ զառնուկը. — Մասիս, Հիմալայա լեռներ են. — Շոգին կ'արտադրէ. — Սիմերիս երկիր մին է. — Նաւը մեքենաներ ունի. — Ամառը տաք եղաւ. — Դեղձը ծաղկիներ բացաւ։

Օրինակ. — Քունը շատ կազդուրիչ է։



ԿՈ. ԴԱ. — ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ

272. — Լուծում կը կոչոի քերականական այն գործողութիւնը որով նախադասութեան մը պարանակած բառերէն իւրաքանչիւրին տեսակն ու պաշտօնը կ'ողաշմնք : Օրինակ՝

Մենք երէկ որսի գնացինք :

Այս նախադասութիւնը կը լաւծոի հետեւեալ կերպով :

Մուք ՝ { Անջնական դերանուն, առաջին դէմք, յոդնակի ուղղական, տէր բային է զնացինք բային :

Գնացինք ՝ { Զէզոք բայ, սահմանական եղանակ, անցեալ կատարեալ յոդնակի առաջին դէմք :

Թուու ՝ { Հասարակ գոյական, եղակի արական բնութեան խնդիր, լրացոցիչն է զնացինք բային :

Երեկ ՝ { Ժամանակ ցուցնող մակրայ, լրացոցիչն է զնացինք բային :

— Ի՞նչ է ներականական լուծումը :

ՀՐԱՅԻՆԸ ՑՇՅ. — Հետեւեալ նախադասութիւններու տէր բայիններուն մէյմէկ յարմար լրացոցիչ առելցոցէք :

Ծառը ծաղկեցաւ . — Զենոր անցաւ . — Շունը կը հաջէր . — Ճամբան ծուռ էր . — Ծառան կը վարձարտի . — Երգիչներ երգեցին :

ՕՐԻՆԱԿ . — Նուշն ծառը ծաղկեցաւ :

ՀՐԱՅԻՆԸ ՑՇՅ. — Հետեւեալ նախադասութիւններու բայերուն մէյմէկ յարմար լրացոցիչ առելցոցէք :

Մշակր կ'աշխատի . — Կաթիներ կը ծակեն բարը . — Աշխատութիւնը կը յաղթէ . — Չարը կը պատճուի . — Մենք տեսած ենք զինքը :

ՕՐԻՆԱԿ . — Մշակր կ'աշխատի դաշտին մէջ :

ՀՐԱՅԻՆԸ ՑՇՅ. — 368 րդ. հրահանոր . ինչպէս նաև 370—71—72 րդ. հրահանողները (լրացոցիչները դնելէ յետոյ) լուծեցէք ամբողջութեամք : (*)



(*) Ուսուցիչը նախորդ գասերու հրահանողներէն պարզերը ընտրելով՝ զանոնք եւս Թո՛ղ լուծել տայ աշակերտներուն :



ՆԻՒԹԵՐՈՒ ՑԱՆԿ

ԴԱՍԵՐՈՒ ՑԱՆԿ

	ԵԶ
Յառաջաբան	b
Հայերէն լեզուի տառեր	1
Լ Ե Զ Ա Ւ Ի Ւ Տ Ա Ր Բ Ե Ր Ը	
Լեզու, վանկ, տառ	2
Զայնաւոր եւ բաղաձան տառեր	4
Առողանական զիսելիք	6-8
ԲԱՐԵՐՈՒ ՇՆԱՆԱԿՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ	
Նմանաձայն, հոմանիշ եւ հականիշ բառեր	12
Ածանցեալ բառեր	14
Բարդ բառեր	16
Խ Ո Ս Բ Ե Ւ Ի Բ Մ Ա Ս Ե Ր Ը	
Խօսին կազմութիւնը	20
Խօսին ուղղագրութիւնը	22-24
Անուն կամ գոյական եւ ածական	26
Բայ եւ դերանուն	28
Նախադասութիւն եւ մակրայ	30
Նախադասութիւն եւ մակրայ	32
Նաղկապ եւ ձայնակութիւն	34
Բառերուն տեսակներ	36
Փոփոխական եւ անփոփոխ բառեր	38
Նախադասութիւն	40
Նախադասութեան լրացոցիչ մասեր	

ԱՆՈՒԻՆ ԿԱՄ ԳՈՅՑԱԿԱՆ

Յառուկ անուն	44
Հասարակ անուն	46
Գոյականին կազմութիւնը	48
Գոյականին յօդը	50

Գոյականին բիւր	52
Գոյականին հոլովը	54
Ուղղական եւ հայցական հոլով	56
Սեռական եւ տրական հոլով	58
Բացառական եւ զործիական հոլով	60
Կանոնաւոր հոլովումներ	62
Անկանոն հոլովումներ	64
Հոլովումներու վրայ գիտելիք	66
Բացայացիչ եւ կոչական	68

ԳԵՐԱՆՈՒՆ

Անձնական դերանուն	72
Ցարաբերական դերանուն	74
Ստացական դերանուն	76

Ա. Ա. Կ. Ա. Յ

Ուրակական ածական	80
Թուական ածական	82
Ցուցական ածական	84
Անորու ածական	86
Ածականներու զործածութիւնը	88-90

Բ. Ա. Յ

Բայերուն կազմութիւնն ու լծորդութիւնը	94
Բայերուն փոփխութիւնները	96
Բայերուն դէմքն ու բիւր	98
Բայերուն ժամանակը	100
Ներկայ ժամանակ	102
Անցեալ ժամանակ	104
Ապանքի ժամանակ	106
Բայերուն եղանակը . — Սանմանական եղանակ	107
Հրամայական եւ սորադասական եղանակ	110
Անորու եղանակ	112
Խոնահման պատկեր . — Բլար բային խոնահումը	114
Զարտուլի բայեր	118
Խոնահման պատկեր . — Թողուլ բային խոնահումը	120
Անկանոն բայեր	122
Էական բայ	124

Ներգործական բայ	126
Չեզոք բայ	128
Անցողական բայ	130
Կառառական բայ	132
Խոնահման պատկեր . — Բլար բային ժխտական ձեւը	134
Խայերուն ժխտական ձեւը	136
Բաղադրեալ ժամանակներ	138
Դերբայ	140

Ն. Ա. Խ. Ա. Դ. Բ. Ո. Խ. Ի. Թ. Խ. Կ. Յ. Ա. Յ

Ե Խ Զ Ո Յ Ն Ա Ր Կ Ո Ւ Թ Խ Խ Ն

Նախադրութեան վրայ գիտելիք	144-6
Մակրային ևեսակները	148
Մակրայներու վրայ գիտելիք	150
Շալկապներու վրայ գիտելիք	154
Զայնարկութեան վրայ գիտելիք	156

Ն. Ա. Խ. Ա. Դ. Բ. Ո. Խ. Ի. Թ. Խ. Ե. Ա. Յ. Ց Ե Ս Ս. Կ Ն Ե Բ Բ.

Ե Խ Լ Ո Ւ Ծ Ո Ւ Մ Ը

Պարզ եւ բաղադրեալ նախադասութիւն	160
Նախադասութեան լուծումը	162

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐՈՒ ՑԱՆԿ

(պատկերազարդ)	3
Խելօֆ տղան	»
Կոկիկ Զարուհին	»
Մեծ նոյրը	»
Խնձորները	»
Բարեկիրք տղան	»
Տկարները մի՛ ծաղրեք	18
(պատկերազարդ)	21
Աշխատութիւնը	23
Վախկոս Զապէլը	25
Մատաղ վարգատունեկը	27
Մեր գասարանը	»
Գայլն ու գառնուկը	31

Սկիւը	»	»	36
Ծոյլ դպրոցականը			39
Առաւօք ազարակին մէջ	(պատկերազարդ)		47
Մեղուն եւ նաներ	»	»	51
Որորդը	»	»	53
Փուշեր			65
Այծն ու գայլը	(պատկերազարդ)		67
Կախենեսը	»	»	70
Աղուէսին զանգասը			78
Պշոս Արտեմիսը	(պատկերազարդ)		81
Ճննդուկն ու կատուն	»	»	89
Խնայօն ու ըռայլը	»	»	97
Երկրագործին հարսուրիւնը			103
Թրթուրը եւ խղունչը	(պատկերազարդ)		109
Օրինակելի աղջիկ մը			117
Պատուած որկրամոլը	(պատկերազարդ)		123
Երկու վտակներ			128
Լաւ խրաներ	(պատկերազարդ)		133
Աբաղաղը, էօր եւ առիւծը	»	»	142
Բոյն աւրողը	»	»	145
Անիւլ գեղացին			151
Բարին եւ օգտակարը			155
Մանուկն ու արձագանզը	(պատկերազարդ)		158

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՑԱՆԿ

Նարինցներ		7	
Մեծ մանչ մըն եմ		11	
Ազեասն ու իր ըսունը	(պատկերազարդ)		13
Ժամանակին զինը		14	
Հաղացենին		17	
Սիրածներ		19	
Աղջիկն ու բռչիկը (տրամախօսուրիւն)	(պատկերազարդ)		29
Մեղուն պէս	»	»	35
Ճապան ու լապտեր		41	
Զանգակը		43	

Մեծխօսիկը		45
Սուս մի՛ խօսի՛		49
Հնդկահաւն ու անձեղը (տրամախօսուրիւն)	(պատկերազարդ)	55
Խճն ու սգրուկը	»	63
Չինացնդակները	»	79
Ամուլ հասկը եւ պարապ տակառը (տրամախօսուրիւն)		87
Կատուն եւ կիտրոնը		95
Մանուկը ու կատուն	(պատկերազարդ)	105
Գողերն ու էօր	»	113
Երեք եզերը		117
Վարդը		125
Ասուած ամէն ինչ կը ստեղծէ (տրամախօսուրիւն)		127
Գորսը		131
Սարդն ու շերամը		141
Տղա՛մ, մի դպչի՛		147
Շուշանն ու բիթեռնիկը	(պատկերազարդ)	149
Աժխատուրիւն եւ անզործուրիւն		153
Կապիկը եւ ընկոյզը		156

ՊԱՏԿԵՐԱԽՈՐ ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՑԱՆԿ

Կենդանիներ մի՛ տանցէք		19
Պատիկ բարի սիրս մը		33
Առուն		42
Անհնազանդ հազարը		59
Չմեռ		75
Բուն եւ տարակը		85
Պատուած զողը		92
Արժանի պատիճ մը		101
Գարուն		116
Հայր Սիմօնին փեթակները		129
Ամառ		152

ԳՐԱՎԱՃԱՐ - ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

ՆԵԱՆ - ՊԱՊԻԿԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ, 73, ԷՍԿԻ-ԶԱՄԹԻԷ ՀԱՍՏԷՍԻ, 73

ՆԱԽԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՔ

Նոր ուղղութիւններով եւ մերոտիկ աշխատուրեամբ պատրաստուած դասագիրքերու ամբողջական շարք մը սկսած է հրատարակել ՆԵԱՆ - ՊՅ.ՊԻԵՆԱՆ ԳՐԱՑՈՒՆՆՐ, որ նախակրուրեան ամբողջ ընթացքը պիտի ընդգրկէ դպրոցական առաջին տարիներէն մինչեւ բարձրագոյն դասրներացք :

Հրատարակուած են՝

Հ. Եւ Զ. Ա.Ս.ՏՈՒՐ

ԹԱՆԳԱՐԱՆ

ՀԱՏԸՆՏԻՐ ՀԱՏՈՒԱԾՆԵՐՈՒ

ԱՐՁԱԿ ԵՒ ՈՏԱՆԱԿՈՐ

ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԴԱՍԸՆԹԱՑՔ . Պատկերազարդ :
1908 Էջ Բ + 322 . Գի՞ն 9 զրուշ :

Կարելի է ըսել թէ ամէն բան նոր է այս գործին մէջ որ բժախնդիր ու երկարատեւ աշխատութեան և զիտակից շանքերու արդինք է և ուր անգամ մըն ալ ի յայտ կուգայ հեղինակներուն անժխտելի կարողութիւնը : Ընթերցումներու ընտրութեան համար տարուած վերջին ծայր խնարքը, բացատրութեանց նոխ ու այլազան առաստութիւնը, լեզուի նշանութեան և մարդութեան համար տրուած աշխատութիւնը, և դեռ ոչ մէկ դասագիրքի մէջ փորձուած նորութիւնները — բացարձակ առաւելութիւնները այս գիրքին — միակ դասագիրքը կ'ընեն այս հասորը աշխարհաբար ընթերցանութեան համար :

Մասնաւոր խնամք ու հոգ տարուած է նաեւ հայ և օտար հեղինակներու պատկերներուն, տղոց ձեռքը այս ու այն հեղինակի անունին տակ խեղճ ծաղրանկարներ չի տալու համար :

Տպագրութեան մաքրութիւնն ու ճաշակը, միացած գիրքին ներքին անժխտելի արժեքին, սպասուած գիրքը կը դարձնեն այս հասորը որ կը յուսանք թէ առ հասարակ մուտք պիտի գտնէ մեր բոլոր վարժարաններու մէջ, ազատելով մեր տղաքը այլ և այլ անուններով հրացուած անմարտելի հաւաքոյթներէ :

Հ. Ա. ԽԱՆ Ճ Ա. Խ

ՆՈՐ ԴԱՍՍԱԳԻՐՔ ԹՈՒԱԲԱՆՈՒԹԵԱՆ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՔ . Պատկերազարդ :
1908 Էջ 83 . Գի՞ն 3 զրուշ :

Թուարանութեան ողիին խակապէս թափանցող և անոր՝ դպրոցական միւս ուսամանց մէջ զրաւելիք տեղին կատարելապէս զիտակից յացումէ մը յառաջ եկած աշխատութիւն մըն է այս ընթացքը, ուր ոչ մէկ չափ չէ իննայուած միրելի ընելու համար տղուն այս էական զիտութիւնը : Պատկերներու առատութիւնը, հրահանգներու մեթութիկ ընտրութիւնը և բացատրութիւնները տղուն մատչելի դարձնելու համար շապալուած շանքը նոր ու անհրաժեշտ գործ մը կը դարձնեն այս գիրքը :

Ընթացքին միւս հատորները, որոնք կարծ ասենի մը մէջ նետղենտէ պիտի հրատարակուին, պիտի ցոյց տան թէ որչափ նորութիւններ մտածուած և ինչ ուղղութիւններ ձեռք առնուած են նախ մուարանութեան զիտութիւնը էապէս ծանօթացնելու համար աշակերտին, և յետոյ՝ բան մը որ չափազանց անհրաժեշտ, բայց չափազանց ալ անտեսուած էր մեր դասագիրքերուն մէջ, տղան ի վիճակի ընելու համար, որ դպրոցէն ելլելէն յետոյ երբ գործնական կեանքի, առեւտուրի կամ արհեստներու մէն մոնէ, կարենայ իրավան և լուրջ օգուտ մը քաղել իր սորված զիտութենէն :

Նախապէս հրատարակուած են՝

ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

ԲԱՐՅՈՅԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ

Միջին ԴԱՍԸՆԹԱՑՔ . Պատկերազարդ :
1904 Էջ 226 . Գի՞ն 5 զրուշ :

Մեր լութերցարաններու առատութեան մէջ մեզ կը պակսէր մինչև հիմա ընթերցանութիւն մը որ թարցական դասախարակութեան հոգ տանէր ամէնէն տւեի, որ յաւ խորհրդածութենէ յետոյ միայն ընտրուած ընթերցանութերով շնանար տղուն մէջ արթնցնել ու զարգացնել բոլոր պին գդացումներն ու գաղտնաբառները որո՞ք պիտի ծառայեն աղան պատրաստելու իբրեւ բարցյական մարդ ու ընափառ քաղաքացիք :

Այս նպատակին է որ կը դիմէ այս լութերցարանը, ուր պատմուածքի, հեքեաթի, նկարագրականի ձեւեն տակ պէտք եղած յատակութեամբ ու մանրամասնութեամբ բացատրուած են բարցյական կեանքի բոլոր մնած ազդակները, չոս ամփոփուած են նաեւ բոլոր ժամանակներու գրողներէն ընտրուած Գեղեցիկ Մընացութիւններ, որոնք թանկապէն օժանդակներ պիտի ըլլան ուսուցչն ձեռքը իր բացատրութիւններուն համար :

Հ. Ս. ԽԱՆՃԵԱՆ. — ՆՈՐ ԴԱՍԱԳԻՒԹԻՒՔ ԱՇԽԱՌՉԱԳԻՌՈՒԹԵԱԿՆ Միջին Դասընթացք ,
պատկերազարդ : 1902. Դին 5 դրուշ :
(Բ, ՏՎԱԳՐՈՒՅԻՒՅԸ, ԹՈՂՐԴՈՎԻՆ ԲԱՐԵՎԻՈՒՄՈՒԱԾ, ՄԱՏԵՎՈՒՅԻ ՏԱԿ և
ԵՒ ԿԸ ԽՐԱՏԱՐԱԿՈՒՅԻ ՀԱՏ ԺԻՇ ԱՏԵՇԵԿԸ)

Հ. Ս. ԽԱՆՃԵԱՆ. —

ՕՍՄԱՆԵԱՆ ԱՇԽԱՌՉԱԳՐՈՒԹԻՒՆ

Պատկերազարդուած՝ լուսանկարներով :
1902 էջ 180. Դին 5 դրուշ :

Կա՞յ աւելի օգտակար ու անհրաժեշտ զիտութիւն մը քան ճանչնալ այն երկիրը
ուր կը բնակինք, տեղեկանալ անոր հարստութիւններուն, հանքերուն, կենդանինե-
րուն ու բյուերուն հրաշալի ճնշութեան, զիտնալ անոր քաղաքական ու վարչական բա-
ժանումներու մանրամասնութիւնները եւայլն եւայլն :

Անաւասիկ ասոնք է որ մանրամասն կը բացատրուին այս հատորին մէջ, որ մեր
զպրոցներու մէկ էական պակասը լեզնելու կոչւած է : Երկրին բնական մանրամասն
նկարազրութենէն յետոյ (ջրազրութիւն, լեռնազրութիւն, արտազրութիւններ եւայլն),
երկրին քաղաքական բաժանումներուն վրայ տրուած լիակատար ծանօթութիւնները մէկ
հատիկ գործը կ'ընեն այս զիրքը մեր երկիրը հիմնովին ճանչնալ ուղղողներուն համար :

Այս զիրքին մէջ մեծ խնամք տարուած է նաեւ պատկերներուն համար ալ,
բոլորն ալ լուսանկարներէ առնուած, որոնք մեր երկրին կարեւոր տեղերուն նշգրիտ
ու խօսուն համայնապատկերը կուտան, փոխանակ չոր ու սխալ նկարներու :



Հայաստանի Ազգային գրադարան

NL0423450

ԳՐԱՎԱՃԱՌ - ՀՐԱՏԱՐԱԿԻՉ
ՆԵԱՆ - ՊԱՊԻԿԵԱՆ

Կ. ՊՈՂԻՍ, 73, ԷՍԿԻ ԶԱՊԹԻԿ ՃԱՏՏԵԱՆ, 73

ՆԱԽԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԳԱՄԼՅԹԱՑՔ

Նոր ուղղութիւններով պատրաստուած դասագիր-
երան ամբողջական շարք մը սկսած է հրատարակել
ՆԵԱՆ - ՊԱՊԻԿԵԱՆ, ԳՐԱՏՈՒՆԻ որ նախակրթութեան
ամբողջ ընթացքը պիտի ընդուրել: առաջին տարիներէն մին-
չեւ բարձրագոյն ընթացքը:

Հրատարակուած էն
ՀՈՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ ՈՒՍՏՈԱՆ ՀԱՄԱՐ

Հ. ԵՒ Զ. ԱՍԱՏՈՒՐ. — ԹԱՆԴԱՐԱՆ ՀԱՏԲՆԵԺԻՐ ՀԱՏՅԱՅՆԵՐՈՒՈՒ,
արձակ և ոսանաւոր, Բարձրագոյն Դասընթացք,
պատկերազարդ, 1908 էջ 322. Դին 9 դրուշ:
ԲՆԹԵՐՅՅԱՐԱՆ ԲԱՐՈՅՅԱԿԱՆ ՀԱՄՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ. Միջին Դասընթացք,
պատկերազարդ, 1904 էջ 226. Դին 5 դրուշ:

ԹՈՒԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՈՒՍՏՈԱՆ ՀԱՄԱՐ

Հ. Ս. ԽԱՆՃԵԱՆ. — ՆՈՐ ԴԱՍԱԳՐՈՒԹ ԹԱԼԱԲԱՆՈՒԹԵԱՆ. Խախա-
պատրաստական տարի, պատկերազարդ, 1908 էջ
83. Դին 3 դրուշ:

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԵԱՆ ՈՒՍՏՈԱՆ ՀԱՄԱՐ

Հ. Ս. ԽԱՆՃԵԱՆ. — ՆՈՐ ԴԱՍԱԳՐՈՒԹ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԵԱՆ. Միջին
Դասընթացք պատկերազարդ, 1902 էջ 240. Դին 5
դրուշ:
(Բ. սպազրութիւնը, ամբողջովին բարեփոխ-
ուած, մամուլի տակ է)

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԵԱՆ ՈՍՄԱՆԵԱՆ ԿԱՅԱՐՈՒ-
ԹԵԱՆ. պատկերազարդ, 1902 էջ 180. Դին 5 դրւ.:

Հետզիեսէ: պիտի հրատարակուին այս ընթացքները
ամբողջացնող միւս հասուները, ինչպէս նաև միւս ուս-
մանց ամբողջական դասընթացքները: